


620

g(~)075  
2 - 14



PE  
- 3 -

## Գրասու ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ

Կ. ՊՈՂԻՄ, 73, Էսլի-Զապրիկ ճամսկոյ, 73

ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԳԱՍՏԵՎԱՅԻ

Երկար եւ լուսջ աշխատութեամբ մը պատրաստուած որոշ ծրագրի մը համաձայն, նշան-ՊԱՊԻԿԵՑՆ Քրատունը մկան է հրատարակել ամբողջական շարք մը ճշմարտապէս նոր մեթոդներով պատրաստուած դասակարգերու, որոնք նախալիքթութեան ամբողջ ընթացքը պիտի բնդգրիեն իր բարօր ճիշդերուն մէջ:

Հրաշուրակուած են՝

#### **ՀԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻ ՈՒՍՏԱՆ ՀԱՄԱՐԸ**

- |   |          |
|---|----------|
| Գ. Ա. Մազարեան . — Մայրենի Լեզու Ա. տարի, պատկերացարդ 1911                                  | 3 դր. 50 |
| Ընթերցան. Միջին Դաս, պատկ. 1904   | 5 դր.    |
| Ե. Տ. Անդրշական . — Թուրքական Գ. Խեցիկ Ընթերցումներու Միջին Դասընթաց, պատկերացարդ 1911      | 5 դր.    |
| Հ. և Զ. Ալատոր . — Թահակարան Հասքեանիք Հասոռաածներու Բարձրագոյն Դասընթաց. պատկ. (Բ. սապար.) | 10 դր.   |
| Գ. Գագանեան . — Կոր Գերականութիւն Հայ. իեպուի, Տարր. Դասընթաց. պատկերացարդ 1908             | 4 դր.    |

ԹԱՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԹԻՍՄԱՆ ՀԱՄԱՐ

- Հ. Ա. Խանիկոսի . — Նոր Գասագիրք Թուարանուրեան, Նախապատրաստական Գասթերացք պատկ. 1908 3 դր.  
Հ. Ա. Խանիկոսի . — Նոր Գասագիրք Թուարանուրեան, Տարրական Գասթերացք պատկ. 4 դր.

#### **ԱՇԽԱՏՀԱԳՐՈՒԹԵԱՆ ՈՒՍՄԱՅԻ ՀԱՄԱՐ**

- Հ. Ս. Խանճեան . — Նոր Գասազիբք Աշխարհագրութեան Տար-  
րական Գաս. պատկ. 1911 4 դր.

Հ. Ս. Խանճեան . — Նոր Գասազիբք Աշխարհագրութեան Միջին  
Գաս. պատկ. (Բ. սպազր. ամբողջովին փոխուած 1911 7½ դր.)

Հ. Ս. Խանճեան . — Աշխարհագրութիւն Օսմ. Կայսրութեան  
(զունաւոր Խարէսներով եւ պատկ.) Բարձ. Գաս. (Բ. սպազր. ամ-  
բողջովին փոխուած) 1911 7 դր.

## ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ ՀԱՄԱՐ

- Բարօք. Յ. Յակովիսնի. — Ազգերու պատմութիւն Ա. հասու (Արև-  
մելխան ազգեր և Յունաստան) պատի. Բայրը. Գաս. 8 դրէ 50*

ԳԱԽԱՐԵԹՈՒԹԵԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱԿԱԴԵ

Digitized by srujanika@gmail.com

30 JUN 2005

9(~)075

2-17

### ԲՐՈՅ. 3. ՅԱԿՈՒՖԵԱՆ

四

# Ազգերուի Պատմութեան

## U. Z U S N R

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՀԻՆ ԱԶԳԵՐ ԵՒ ՅՈՒՆԱՍՏԱՆ

# Պ Ա Տ Կ Ե Ր Ա Զ Ա Ր Դ

የኢ.ፌ.ዲ.ሪ. ቤትና የሚከተሉት ስምዎች

卷之三

1900

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԳՐԱՏՈՒՆ

Ե Ճ Ա Ն - Պ Ա Պ Ի Կ Ե Ա Ն

• ፭፻፲፯

1911

ՀԱՐԱՐԾՈՅ

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Պատմութիւնը մարդկային ծագումին, ընկերութեան, կազմակերպութեան, բնաշղումին ու զարգացման գիտութիւնն է: Լոկ դեսեռու եւ անոններու մասնակագրութիւնը, լոկ զինուութեանը պատմութիւնը այսպահական է երեւան քերել ու բացատեղ դեսեռու շղթայաւորումն ու կապակցութիւնը, երեւոյթներու պատճառներն ու հետեւանները, ազգերու զանազան ժամանակներու տարբեր երկիրներու մեջ ունեցած յառաջիւնութիւնը, եւ անոնց մարդկային բաղախակրութեան հրակայ գործին մեջ կատարած դերն ու ազդեցութիւնը:

Պատմութիւնը գիտութիւն մըն է որ իր մեջ կը պարունակէ բաղախակրական բողոք երեւոյթները՝ կրօնը, օրենքը, կառավարութիւնը, փիլիսոփայութիւնը, ընկերական կարգ ու սարքերը եւ այն ամենը որ մարդուն զործանութեանց սահմաններն մեջ գտնուած են անոր մանելութենէն մինչեւ մեր օրերը: Ուրեմն, այս ընդարձակ ու հոյակապ գիտութիւնը ընկառնեցու համար հիմնական տեսակին մը պետք է: Մրդի գիտութիւնը աս եղանակացութեան ու պատմական ձևաբանութեան հանգած է այսօր թէ երեւոյթներու հիմնական ազդակը մարդկային ընկերութեան դարաւոր ժամանակաւոր ժամանակաւոր:



9408-57

կան պայման է: Մարդուն ճիզը իր սպրուսը ձեռք բերելու համար ստեղծած ու կազմառուած է այն բոլոր պայմանները որոնց մեջ ընկերութիւնը կ'ասցի այսօն: Աական պատմական բացառութեան և նետական պայմանի ժամկերը ընդունելով հանդերձ պետք չէ անցիանալ եւ մարդուն բնախօսական կազմուածին ու մասնութիւնը որպէս արդիներ դրաւար ժառանգականութեան: Ներդաւանութիւն, շաբախնութիւն ու արդարանութիւն անհրաժեշտ են պատմական հասկացողութեան ու ճշմարին եղակացութեան համար:

Պատմութեան նպատակն է ուսանողը պարաւածել որպէս ճշմարին բաղախցի մը զիսակ բաղախական ու ընկերային կացութեան եւ երեսութեան, կառող կեանի պայմանի դիմացրաւումին եւ ընդունակ բաղախացիական պարաւածութեան կատարման: Պատմութիւնը նկարագրութիւնը կը կազմի եւ իրաւակը Բրօֆ. Հոյլը պատմութեան անցիականը անուղղակիներ կը համար:

Այս ժամանելով կ որ հրապարակ կը հանեմին Ա.ԶԳԵ-  
ՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ երեւ հասորներու մեջ անփոխուած:

Մեր անպատակն է նոր ուղղութեամբ  
ու նոր ոճով պարաւածուած պատմութեանը  
կան դասագրեամբ շարժ մը հայրաքել ազգային վարժարաններու համար, սակայն պատմութեան պիտահաններու ու ուսումնասիրներու աշխականութիւն պիտի կրնան զժել հնէ: Իւրաքանչիւր զլուխի վեց դրուած մատենագրութիւնները ուսուցիւներու եւ բանակրներու մեծապէս պիտի կրնան օգտակար ըլլազ առաջնորդելու զիրեմի պատմական աղքիւնիներու: «Խմբագրելի նիւթեր»ը, նոյնպէս զետեղուած ամեն զրոխի վեց, անհնարինի դիրութիւն մը կ'ընծայեն

պատմական զարգացման ու հասկացողութեան ընդարձակ-  
ման: Ամեն մեկ առաջարուած ճիւրը պետք չէ անպա-  
հան մշակել, սակայն ընտրուած ուսումնասիրութիւնն մը  
պետք է ըլլազ բազմակողմանի ընթերցանութեան ու նետա-  
գոսութեան հետեւանիցը եւ ո՞չ ոտար զեզուկ մեկ աղքիւ-  
նի մը բազմանութիւնը: Բազմարին պատկերներ եւ անոնց  
սորեւ օրուած բացառութիւնները մեծապէս կ'աւելցնեն  
այս հատուներուն արժեին:

Այս պատմական հատուներու շարժը պատրասեղու հա-  
մար աջի աղջեւ ունեցած եւ զիսաւորապէս հետեւալ  
զիրերը West; Ancient history,

**Ա.Զ.Հ.Բ.Բ.Բ.Բ.Բ.** Modern history. — Goodspeed; Ancient World. — Myers; Ancient history, Modern history. — Munro; Medieval history. — Whitcomb: Modern history. — Robinson; History of Westeon Europe. — Malet; Seignobos, Lavisse et Rambaud եւ բազմարին ուրիշ պատմական զիրեր եւ աղքիւներ: Չեմ կարող չիշատակել որ «Ազգերու Պատմութեան» այն առաջին հատուն պատրասութեան համար օգուստ եւ զիսա-  
ւորապէս Բրօֆ. Ուկարի նոյակապ զիրեն: Այն բոլոր ա-  
ռաւելութիւնները որ այժմ կ'իջնան այս հատուին մեջ պետք  
է վերացրել ամեն հեղինակներուն որոնց եւ նետեւած եւ, եւ  
որոնցին ունան ազ աշակերտած, իսկ թերութիւններու պա-  
տմախանանութիւնը ինձի կը մնան, որոնց համար պարս  
կը համարին ներդաւանութիւն ինցիւզ:

Քերա, 30 Սեպտ. 1910

ՅՈՎԼ. ՅԱԿՈԲԵԱՆ

# ԱԶԳԵՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ՀԻՆ ԱՇԽԱՐՀ

(ԱՐԵՒԵԼՔ ԵՒ ՅՈՒՆԱՍԱՆ)

Գ. Լ. Ա. Խ. Ա.

## ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

—\*—

1. ՆԱԽԱՊԱՏՄԱՆ ՎԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՇՐՋԱՆ-  
ՆԵՐ . — Մարդկային ցեղի մանկութիւնը մեզ ծանօթ չէ :  
Երբ մարդիկ վայրենի կենդանիներու հետ խառն կը  
թափառէին անտառախիտ լեռներու վրայ և անմշակ հո-  
վիտներու մէջ , և քարայրներու մէջ կ'ապրէին ցուր-  
տէն ու փուքէն պաշտպանուելու համար , այն ատեն  
կլիման ու երկրի բնական սահմանները կը տարբերէին  
ներկայ վիճակէն : Քրիստոսէ 5000 տարի առաջ՝ երբ առա-  
ջն անգամ պատմութեան վարագոյրը կը բացուի , նեղոսի  
և Տիգրիսի հովիաններուն մէջ կը գտնուէին ազգեր ու ժո-  
ղովուրդներ , որոնք ունին իրենց ուրոյն քաղաքա-  
կրթութիւնը , արուեստը , կառավարութիւնը , կրօնը  
և ուրիշ հաստատութիւններ , որպէս հետեանք անյիշա-

տալկելիք՝ դարերէ ի վեր իրենց աստիճանական զարգացման։

Սյն անհամար դարերը, որոնց պատմութեան մասին  
արձանագրութիւններ չունինք, կը կոչուին Նախապատ-  
մական ժամանակին : Իսկ այն համեմատաբար սա-  
կաւաթիւ դարերը, որոնց միջոցին մարդիկ կարողացան  
արձանագրել իրենց կեանքը՝ կը կազմեն Պատմական  
Եղանք :

Սմենահին գրաւոր արձանագրութիւնները որ ուշնինք, Նեղոսի և Եփրատի հովիաներուն մէջ գտնուածնն, և հազիւ Քրիստոսէ առաջ չորս կամ հինգ հազար տարուան հնութիւն մը ունին: Վերջերս Կրետէ կղզին մէջ բազմաթիւ արձանագրութիւններ գտնուեցան, որոնց լեզուն տակաւին անծանօթ կը մնայ և որոնք նորէն հազիւ Քրիստոսէ չորս հազար տարի առաջ քանդակուած են: Իսկ ուրիշ երկիրներու մէջ ա՛լ աւելի ուշ կը սկսի պատմական շրջանը. այսպէս օրինակ՝ Յունաստանի կամ Իտալիոյ մէջ իրական պատմական շրջանը կը սկսի 800 կամ 700ին Ք. Ա., և նոյն իսկ Հիւսիսացին Եւրոպական երկիրներու պատմութիւնը հազիւ մերթուականին առաջին դարուն կը սկսի. հետեւաբար կ'ըսենք թէ Պատմական Շրջանը՝ հինգ կամ վեց հազար տարուան պատմութիւն մը միայն կը ներկայացնէ:


**2. ՆԱԽԱՊԱՏՄԱՆԱՆ. ՇՐՋԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄ-**  
**ՆԵՐԸ. — Թէեւ Նախապատմական Մարդուն վրայ գրաւ-  
որ յիշատակաբաններ չունինք, սակայն շատ բան  
գիտենք անոր մասին։ Վայրենի ու կիսավայրենի ժո-  
ղովուրդները կը ցուցնեմ մեզ թէ քաղաքակիրթ ազգե-  
րու նախահայրերը ի՞նչ կեանք ունեին։**

Ասկէ զատ՝ պատմական շրջանէն առաջ ապրող մարդիկ ձգած են առարկաներ, իրեր որոնցը ով կրնանք իրենց

մասին մօտաւոր գալափար մը կաղմել : Գետերու եղերքը  
ուր անոնք ձուկ կ'որսային , այրերու մէջ ուր անոնք կը  
պատսպարուէին , և չին գերեզմաններու մէջ , ուր ա-  
նոնք կը հանգչին , դանուած են անթիւ ու անհամար  
գործիքներ , գէնքեր և ուրեց իրեր՝ անոնց ձեռքերով  
շնուած : Այս իրերէն կրնանք եղբակացնել թէ ի՞նչ  
կ'ընէին , ի՞նչ արհեստներ ունէին նախապատմական  
մարդկիր :


**Սալդորաբար՝ նախապատմական շրջանը** կը բաժնուի դարաշրջաններու՝ նախնական մարդուն գործածած առարկաներուն վրայ հիմնուելուի : Դարաշրջան ըստով սակայն պէտք չէ հարփեր տարի հասկնանք, այլ հազարաւոր տարիներ : Այս շրջաններն են՝ 1. Հին ՔԱՐԻ ԴԱՐ (Paléolithique). 2. ՆԱՐ ՔԱՐԻ ԴԱՐ (Néolithique). և 3. ՄԵՏԱԴԱՆԵՐՈՒ ԴԱՐ :

Յ. ՀԱՅԻ ՊԱՅՄԱՆԻ ԳՐԱՅ. — Հին Քարի դարի ըրջանին  
մարդոց գործիք-  
ները բոլոր քարէ  
էին : Կը պարաւ  
պէին սրարդու-  
թեամբ կամ  
ձինորսութեամբ :




1. — ԱՅՐՄԻՔ ԽՃԱՎԱՐԻ ՄՐՋ ՓՈՐՈՒԱՆ  
ՐՄԸ մԵջ եւ կամ ԿԱՆԹԵԳ,  
ԺԱյռերու ներ-  
քեւ . հաւանօրէն բաց ի շունէն , ո և է ուրիշ կենդանի  
Ընտանեցուցած չէին , և իրենց մեռելները չէին թաղեր :  
Մարդուն այս Խախնական կեանքը անյիշատակելի դաւ-  
րեր տեւեց :

Այս շրջանի վերջերը մարդիկ կրապի գիւղը ըստ և




2. — ՊՈՅԹ-ԱՇԽԵՆ ՏՈՒՄԻԿ-ՇԵՐՈՎԻՆ  
ՀԱՄԱԿԱՐԱԿԱՆ Ա.Ա.Ա. Մ.Ը.




3. — ԿՈՅԹ-ԲՈՒՐԻ;  
ԳԵՐԱԶՈՒՐ

4. — ԿՈՅԹ-ԲՈՒՐԻ;  
ՀԵՆՈՒԱՄ ԿԵԶԱԿԻ  
Մ.Ը ՍՈՒՐ ՄԱՅՐԸ




5. — ՌԵՆԱՓԱՍՏԻ ՇԻՆՈՒԱԾ  
ՀՐՈՍԱՆԵՍԱՐԻ Գ.Ա.Ի.  
ՀԱ.Ը, ՄԷԿ ՄԱ.ՆՈՒ.

Հինեցին նետ ու աղեղը : Քարէ և սոկորէ շինուած նետեր  
գտնուած են նախնական մարդու ապրած վայրերէն :



6. — ՊԵԶՈՒՅԻ ՊԱՏԿԵՐ, ՔԱՐԻ Վ.ՐԱՅ ՓՈՐԱԳՐՈՒԱԾ  
(Մուրի Քարայր, Տօրօնիք)

7. ԿՈՅԹ-ԲՈՒՐԻ ԳԱՎՔ. — Հինին յաջորդեց նոր Քարի  
Քարը : Եյս ըրջանի գլխաւոր յատկանիշն այն է որ մար-  
դիկ սորոված են յդիկել ու տաշել քարերը, իրենց պէտք



7. — Ո.ՀԵՈՒՐԻ ԵԿ ՇԱՐԺՈՒՆ ԵՐԱԿԱԿ-ԲՈՒՐԵՐ, ԿԵԼԱԾԵ ալ խնամարէ

և զող գործիքներ և զէնքեր շինելու համար : Երբ նոր Աշխարհը գտնուեցաւ հոն բնակող Ամերիկեան Հնդիկները այս շրջանին մէջ կ'ապրէին :

Նոր Բարի Դարսուն մէջ մարդը հոկայ յառաջդիմութիւն գործած էր եթէ բաղզատենքիրմէ նախորդ մարդուն հետ : Սորված էր հող հերկել, կատէ ամաներ շինել, մանել հիւսել, ընտանեցնել զանազան վայրենի կենդանիներ : Ան գիտէր տուներ շինել և իր մեռեները թաղել: Գերեզմաններու մէջ մեռեններու հետ կը թաղէին նաև զանազան իրեր, որոնք մնել առ գաղափարը կուտանթէ այս շրջանին մարդը կը հաւատար ապագայ կեանքին :

**5. ՄԵՏԱՎՐԵՄՆԱՆ ԳՈՎԱՐ.** — Բարի երկար գարերուն յաջորդեց Մետաղներու գարը, որ ինքն ալ երեք շրջանի կը բաժնուի . 1. Պղինձի Դար . 2. Արոյի Դար . և 3. Երկարի Դար : Կարդ մը ժողովուրդներ, ինչպէս Ավրիկէ Սեւերը, Բարի գարէն ուղղակի Երկաթի գարը անցան, սակայն Արեւելքի և Եւրոպայի զրեթէ բոլոր երկիրները բոլոր վերսիշեալ շրջաններէն անցան յաջորդաբար : Այս շրջանը կը խառնուի պատմական ժամանակամիջնորդից մէջ ու կը շարունակուի անոր հետ :

Մետաղներու պատմութիւնը քաղաքակրթութեան պատմութիւնը կը համարուի: Եթէ քարէ գործիքները բաղդատենք մետաղեայ գործիքներու հետ, վերջիններուն առաւելութիւնը միւսին վրայ անհունապէս աչքի կը զարնէ: Դժուար աշխատանք մըն էր նախնական մարդուն համար քարէ տապարով ծառ մը կտրել, և կամ հաստ արմատներու մէջը փորել նաւակ մը շինելու համար : Մինչ մետաղեայ գործիքները դիւրութիւն մը տուին մարդուն՝ բնութիւնը հնագանդեցնելու իր կամքին: Հին աշխարհի քաղաքակրթութիւնը, պատմութեան սկզբնաւ

որոտթեան ատեն, հիմուած էր մետաղներ գործածելու գիտութեան վրայ :

**6. ԿՐԱԿԻ ԳՈՎԱՐ.** — Կրակի գիւտը խիստ շատ կարեւոր երեւոյթ մըն է պատմութեան մէջ: Կրակի գործածութեան սկզբնաւորումը թաղուածէ գարերու մթութեան մէջ: Կրակը կար արդէն շին Բարի Դարուն, ինչպէս այսօր այլեւայլ նշաններ կը ցուցնեն այդ անոնց ապրած քարայրներուն մէջ: Առանց կրակի՝ մարդը չէր կրնար քաղաքակրթուիլ:

Թէ ինչպէս սկսաւ կրակի գործածութիւնը՝ ծանօթ չէ մեղի: Հաւանօրէն մարդը իր կրակի առաջին բոցը առաւ չէլ լսուայէ մը, և կամ կայծակէն այրուող ծառէ մը: Ինչ որ ալ ըլլայ, մարդը շատ հին ժամանակներու մէջ ստիպուեցաւ շփումով կրակ առաջ բերել: Իսկ կրակի զանազան օգտակար ծառայութիւնները աստիճանաբար հետպէտէ երեւան եկան դարերու ընթացքին մէջ, ինչպէս ելեկարականութեան գիւտը և անոր գործածութիւնը մեր ժամանակներուն մէջ: Մարդը, թերեւս պատահաբար, սորվեցաւ թէ կրակը կ'ամրացնէ կաւը, ու այսպէս բրուտ եղաւ, և կը հալեցնէ մետաղները, ու այսպէս մետաղեաց անօթներ ու առարկաներ շինել սկսաւ:

Կրակը իր օգտակարութեամբ այնքան աղջած է մարդոց վրայ, որ հին մարդիկ զայն նուիրական համարեցին ու պաշտեցին:

**7. ՏԵՇԱԽԱՎԱՐ.** — Մարդուն իր ապրուսը ձեռք բերելու համար ըրած ջանքը՝ կը կազմէ անտեսական պատմութիւնը: Մարդուն ապրուսաը ըսելով սոսկ հացի ինդիք պէտք չէ հասկնալ: Գրականութիւնը, գիտութիւնը, արուեստը, կրօնը, կառավարութիւնը գոյութիւնն ունենալու համար աշխատող-

Ներու պէտք ունին , և այդ աշխատողները կը պահանջեն ոչ միայն «հաց» , այլ և գիրք , թուղթ , աշխատանոց , արուեստից սրաններ , եկեղեցիներ ու դատարաններ , ուրեմն ասոնք բոլորն ալ մարդուն «ապրուստ»ին մասը կը կազմեն : Հետեւաբար մարդկային բոլոր գործունէութիւնները , առաւել կամ նոււազ , կախում ունին նիւթականէն :

իրերը ձեռք բերելու միջնորդները գլխաւորապէս երկուքի կը բաժնուին , առաջին՝ գտնել իրերը և երկրարդ՝ շինել զանոնք : Ոչ-քաղաքակիրթ մարդը կը գտնէ իրերը , խոկ քաղաքակիրթ մարդը կը շինէ զանոնք : Ուրիմն , նիւթական հաղափակրութիւնը կը կայանայ զիմաւորաբար շատ իրեր պահանջելուն եւ զանոնիք շինել ու գործածել զիմանալուն մէջ :

Նախապատմական մարդը իր ազգութեալ ճարելու ջանքին մէջ անցած է՝ 1. Որսորդութեան, 2. Զկնորսութեան, 3. Հովհանութեան և 4. Երկրագործութեան շրջաններէ :

**8. ՈՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԱՆ ԾԲՑԱՆ.** — Մարդուն առաջին պահանջը կերպակուրն է, և նախնական մարդը որ սորված չէր առարկաները շինել և կամ հողը մշակել, ստիպուած էր գոհանալ միայն իր գտածներով :

Եւս սակայն իր պատրաստ գտած վայրի պատուզներն ու արմատները ժամանակի մը համար միայն կը կշտացընէին զի՞նքը, ու բաւական չէին պէտք եղածին պէտք իրածին զի՞նքը մնուցանելու. հետեւաբար Քարի Դարուն մարդը իր պէտք ունեցած աւելին հայթայթելու համար ստիպուած էր ապրիլ զլիսաւրապէս որսորդութեամբ և կամ ձկնորսութեամբ:


Այն միտքն այ յայտնուած է թէ մարդիկ նախ և աշ

սայ ինքնապաշտպանութեան համար ստիպուած եղան  
կենդանիներ սպաննել : Սակայն նախնական մար-  
դուն մասկերութեան սկսիլը այս բացատրութենէն  
հետեւցնելը համոզիչ չէ՝, որովհետեւ ընդհանրապէս  
վտանգաւոր կենդանիներու միար չէ՝ որ կ'ուտառի : Թէ երես  
կարելի է հետեւցնել թէ վայրի կենդանիներու յարձա-  
կումը վարժեցուցած է մարդիկը անխտիր սպաննել  
ամէն կենդանի : Որսորդութիւնը մարդուն առաջին  
արհեստը եղած է :

Այս առաջին շրջանին երեւան եկած է նաև մարդակերութիւնը: Մարդակերները միայն պարզապես չարագործ մարդիկ չեն, այլ չափազանց տղիւն եւ չափազանց անծերի: Որքան ատեն որ մարդիկ չեն օգներ Մայր Բնութեան որ ան ուտեստ արտադրեր, բնութիւնը ինքնին շատ քիչ բան կը մասակարարէր իրենց: Որսով վայրենի ցեղերու համար յիսուն հազար արտավար հող պէտք է որպէս զի կարենան ապրուստնին ճարել, մինչ նոյնքան տարածութեան վրայ մեկ միթիսնէն աւելի քաղաքակիրթ մարդիկ կրնան ապրիլ: Եթե մարդիկ բազմանալով ապրուստ չի կրցան գտնել սկսան իրար ուտել: Քաղաքակիրթ շրջաներուն մէջ աւ, սովոր եւ ուրիշ աղէտաներու ատեն մարդակերութիւն գոյութիւն ունեցած է պարագաներու ստիպման տակ: Մարդակերութիւնը շատ անգամ կապուած է եղած պատերազմի եւ կրօնական արարողութեանց հետ: Սկզբնապատճառը անօթութիւնը ըլլալավ, անբնական չէ՞ր որ տղիւն ցեղերը ուրիշ առիթներու մէջ աւ հետեւէին այդ սպասութեան:

Սակայն մինչեւ իսկ ամենաստորին վայրենիները անխտիր երար չէին սպաններ և ուտեր : Ալեքնէն նախնական շրջանին իսկ մարդիկ կը յարգեին ընտանեկան յարկը և այս շրջանակը հետոցիտէ ընդուրձակուելով կազմուեցաւ ցեղը : Ցեղի մը մէջ մարդիկ եղայրներ էին ու իրենց ունեցածը իրարու հետ կը բաժնէին : Տարբեր ցեղի պատկանողները թշնամիներ էին . զանոնք կողոպտելը , սպաննելը և կամուռելը մեղք չէր համարուեր :

Արդ, ուշադիր ըլլանք մարդկային կենաքի սկզբանաւորութեան այս շրջանի երեւոյթներուն՝ Վարդը երբեք իր նմաններուն



բոլորն աւելիք ճակատագրին չի ձգեր : Մինչեւ իսկ, երբ կենդանինքն շատ քիչ բարձր է, մարդ բարյական կենդանի մը կը սկսի ըլլալ՝ եթև պատութեան սահման մը դժեղով և կամ պարտականութիւններ ստանձնելով : Ուրեմն, բարյական խաղականիրաւրինը կը կայանայ պարտականութիւններ կատարելու և եղբայրութեան ցըանակը ընդլայնելուն մէջ :

**Գ. ԶԱԿՈՒՄՈՒԹԵԱՆ ԾՐՁԱՆ.** — Ինչ որ նախորդ շրջանի համար ըստեցաւ կարելի է քիչ փափոխութեամբ կրկնել Զինորսութեան շրջանին համար ալ : Զբաղումի արբերութիւնը յառաջ եկած է բնակչութեան վայրէն : Սակայն, բազդատաբար, ձկնորսութիւնը աւելի վարպետութիւն և աւելի գործիքներ կը պահանջէ քան որսորդութիւնը, հետեւաբար այս շրջանին մարդիկ աւելի յառաջդիմած են և ընդունակ աստիճանական զարգացման : Բայց նախնական ձկնորսութիւնը, ինչպէս և որսորդութիւնը, անստոյգ միջոցներ էին ասպրուստ ձեռք բերելու համար, և հետեւաբար ցեղերը ընկերային ստորին վիճակի մը մէջ կը գտնուէին : Բնական է որ շատ քիչ առեւտուր կընար ըլլալ այս պարագաներու մէջ :

**Դ. ՀՈՎԱՌԵԱՆ, ԾՐՁԱՆ.** — Այս շրջանին՝ պատմութիւնը արդէն սկսած է: Մարդիկ տակաւին հովուական շրջանին առաջ ընտանեցուցած էին չուները և թերեւս ձիերն ալ, սակայն այս շրջանին է որ կը սկսին կենդանիներ պահել ուտելիք և հագնելիք ստանալու համար : Մարդը հետզհետէ սորված է որ բազմաթիւ կենդանիներ ունենալու համար պէտք է զանոնք ինամել և ոչ թէ սոսկ սպաննել : Ակսած է նախիրներ ու հօտեր պահել զանոնք ընտանեցնելով :

Նախիրն շրջանին աչքի իյնալիք քանի մը երեւոյթները գեռ կը շարունակուին : Մարդիկ կը թափառին լիւնէ լըռ ոչ թէ իրենց ապառսոք ձարելու, այլ իրենց հօտերուն արօտավայրերը գտնելու

համար : Հաստատաբնակ կեանքը գեռ սկսած չէ, եւ ցեղերը շատ անգամ իրարու գէմ կը պատերազմուին նախընտրելի արօտավայրի մը համար : Պատերազմի տակեն բռնուած գերիները կը սպաննուին : Սակայն այս շրջանին մարդակերութիւնը վերջ կը գտնէ, քանի որ կենդանիները աւատ ուտեսա կը մատակարարեն մարդուն :

Անհատական հողի սեփականութիւնը գեռ գոյութիւն չունի, թէեւ ցեղը հաւաքաբար կը տիրէ համաձայնութեամբ սահմանուած արօտավայրերու : Հարատութեան գիզումը սկիզբ կ'աւանէ, եւ մարդիկ կը սկսին հաւաքել հօտեր, սկի, արծաթ եւ թանկադին քարեր, որոնք կը յարմարին վայրէնի մարդուն վարդաբանքի համար ունեցած ձաշակին : Բայց այս նախինական հարատութիւնը նշանակութեան արժանի վաճառականութիւն մը չի յառաջացնէր : Պատճառը, որովհետեւ նիւթերու զանազանութիւնը քիչ է, եւ հետեւաբար փափանակութեան հարցար քիչ անգամ պարագաներ կը ներկայանան :

**Է. ԵՐԱՐԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ, ԾՐՁԱՆ.** — Այս շրջանը չափաղանց կարեւոր է: Մարդիկ կենդանիները իրենց պէտքերուն գործածել սորվելէ յեսոյ, հիմակ ալ կը սկսին բոյսեր մշակելու և զանոնք գործածելու իրենց պէտքերուն : Ասոր հետեւանքները խիստ բազմաթիւ և կարեւոր են: Նախ բնակչութիւնը կը բազմանայ : Այս հողը որ առաջ կ'ապրեցնէր քանի մը հովիւներ իրենց ոչխարներով, այժմ ամբողջ հասարակութեան մը ապրուստ կը հայթայիթէ : Երկրորդ, մարդիկ կը դադրին թափառելէ և տեղ մը կը հաստատուին և ոչինչ այնքան անհրաժեշտ է մարդկային զարգացման որքան որոշ տեղ մը՝ բնակավայր ու հայրենիք ունենալը, որովհետեւ ատկէ է որ առաջ կուգան մարդկային նոր յարաբերութիւններ, նոր պարտականութիւններ, նոր արուեստներ և նոր հարստութիւններ :

Երբորդ հետեւանքը որ աստիճանաբար առաջ եկաւ՝ հողի անհատական սեփականատիրութիւնն է : Հողի մշակութիւնը կը պահանջէ մասնաւոր և անւական ու-

շաղբութիւն և հետեւաբար հողին մասերու բաժանումը  
անհրաժեշտ է: Շատ մը երկիրներու մէջ հողը երկրա-  
գործներու սեփականութիւնը չէր, այլ ցեղափետներու,  
թէեւ երկրագործը միշտ միեւնոյն հողը կը մշակէր:

Ս.յու շրջանի տմէնէն յատկանշական երեւոյթը գերութիւնն է:  
Մարդկակ այլեւս չեն պատերազմներու մէջ իրենց բանած-  
թշնամիները, այլ զանոնք գերիներ կ'ընեն: Գերութիւնը երկրա-  
գործութենէն շատ առաջ մկան է, սակայն այս շրջանին է որ  
լայն ծաւալ ստացաւ որպէս ընկերական վիճակ մը: Հող մշակելը  
դժուար գործ է եւ մարդը, մասնաւրապէս նախնական մարդը,  
դժուար գործն սիրահար չէ: Ս.յո սկառագով գերիներու կեանքը  
կը խնայեն, որպէս զի իրենք ալ զերծ ըլլուն աշխատելէ:

Հարասութեան վարդացման հետ տուետուրի հակումն ալ  
կ'աճի, սակայն առեւտուրի պատեհութիւնը տակաւին համե-  
մատաքար քիչ է, որովհետեւ մարդոց պահանջներն ու զա-  
նոնք գոհացնելու համար իրենց ունեցած միջոցները գործէ  
միեւնոյն են ամէն տեղ: Սակայն աէտք է նկատել թէ այս  
շրջանին մարդկային գաղափարները կը փախուին եւ կամ կ'ըն-  
դարձակուին: Ս.յո երեւոյթը կը տեսնենք իրենց օրէնքներուն եւ սո-  
վորութեանց մէջ: Մոլիսական օրէնքը լաւ օրինակ մըն է մեղք,  
որովհետեւ այդ օրէնքը գծաւած է հալուական եւ երկրագոր-  
ծական շրջանի ժողովութեները կառավարելու համար:

Նախկին շրջանին շատ մը սովորութիւններ արդէն մկան էին  
գոյութիւն ունենալ կեանքի ընթացքը կառավարելու համար, եւ  
առողջ մէջ կը պատահինք նաեւ շատ մը պարտականութիւննե-  
րու ալ օրոնք մինչեւ այսօր յարգելի են մեղք: Մարդկէ այս  
շրջանին՝ մ' հաստատուած դժուացներ դարձած են եւ պէտք  
ունին շատ մը կէտերու մասին իրարու հետ համաձայնութեան  
գայու, որպէս զի մէկը միւսին ապասութիւնը ոտնակրի  
չընէ: Ս.յոպէս, ուրեմն, անհամար եւ ստացուածքի շահը մշակ  
մարդկակ պարտականութիւններ ճանչնալու եւ օրէնքներ հաստա-  
տելու, եւ յարգելու գանոնք իրերւ նուիրական պատույ խնդիր,  
նոյն իսկ երեւմն վասնգելով իրենց կեանքն ու ստացուածքը:

**Էջ. ՊԱՏՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱԺԱՐՆԱԽՈԽԵՐԸ. —**  
**Սովորաբար պատմական շրջանը երեք դարերու կը բաժ-**

նէին. Ա. Հին Դար, հին ազգերու ծագումէն մինչեւ  
Արեւմտեան Կայսրութեան կործանումը (476 թ. ե.), Բ.  
Միջին Դար, Հոռվմի անկումմէն մինչեւ կ. Պոլսի առումը  
(1453 թ. ե.) և կամ նոր Աշխարհի գիւտը (1492).  
Գ. Նոր Դար, ԺԵ. դարէն մինչեւ մեր ժամանակները:

Սակայն արդի բանասէրները պատմութիւնը երկու  
մասի կը բաժնեն. Ա. Հին Աշխարհ և Բ. Նոր ՊԱՏՄՈՒԹԻՒՆ:  
Հին աշխարհի պատմութիւնը իր մէջ կը պարունակէ  
Գիւտարապէս Արեւելեան ազգերը, Յոյները, Հոռվմայե-  
ցիները և Տեւոնները մինչեւ Մեծն կարողութիւննա  
վերահասաւառումը (800 թ. ե.), ուրկէ յետոյ նոր Պատ-  
մութիւնը կը սկսի:

Սրդի ժամանակներու պատմութիւնը կը համարուի  
ԺԱՄՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ որ կը սկսի Վիէնայի վեհա-  
ժողովը (1814) և կը համար մինչեւ մեր օրերը:

**Ամիսովում. —** Այն անհամար դարերը, որոնց պատմու-  
թեան մասին արձանագրութիւններ յումինք, կը կոչուին նա-  
խապատմական ժամանակներ: Իսկ այն սակաւարի դա-  
րերը՝ երբ մարդիկ մկան իրենց կեանի արձանագրու-  
թիւնները պահի, կը ներկայացնեն Պատմական շրջանը:

Պատմական շրջանը կը սկսի հինգ կամ վեց հազար տարի  
առաջ: Նախապատմական ժամանակները երեք շրջանի կը  
բաժնուին՝ 1. Հին Բարի Դար. 2. Նոր Բարի Դար եւ  
Մեսաղներու Դար: Հին Բարի դարուն մարդիկ կրալը զը-  
սնէ: Կրակը խաղախակրութեան զիսաւոյ ազդակներէն  
մին եղած է եւ հին մարդիկ կը պաշտին զայն:

Նիւրական խաղախակրութիւնը՝ կը կայանայ զիսաւ-  
րապէս շատ իրեւ պահանջելու եւ զանոնի շինել ու զործա-  
ծել զիսաւրուն մէջ:

Մարդը իւր սպուտը ճարելու շանին մեջ անցած է հետեւեալ շրջաններէն՝ 1. Ռուորդուրիւն 2. Ջինորուրիւն 3. Հովուրիւն և 4. Երկրագործուրիւն:

Մատենախօսուրիւն. — Դժբաղդաբար Հայերէն լեզուալ գերբու սպակասութեան պատճառաւած ստիպուած ենք Քըմանսերէն, դերմաներէն եւ անգլիերէն գիրքերը միայն յիշել այս հասուրին մէջ։ Մատենագործութիւնը գլխաւորաբար ուսուցիչներու եւ բարձրագոյն վարժարաններու ուսանողներու ուսուցմասիրութեան առաջնորդ պիտի ըլլայ։

Keary, *The Dawn of History*. — Lubbock, *Prehistoric Times*. — De Luce, *Work and workers Long Ago*. — Joly, *Man Before Metals*. — Chaillu, *Viking Age*. — Mason, *Woman's Share in Primitive culture*. — Spencer, *Ceremonial institutions*. — Driault, *Histoire de la Civilisation*. — Taylor, *The Origin of the Aryans*.

Խճագրելի նիւրեր. — 1. Ի՞նչ է քաղաքակրթութիւնը. — 2. Նկարագրէ մարդուն կեանքը Քարի գարեն մինչեւ Երկաթի դար. — 3. Ի՞նչ ցեղեր կը անջնաս որոնք հայւական կեանք ունին. Նկարագրէ անոնց վարքը, բարք եւ սովորութիւնները. — 4. Ի՞նչ գիտես քեզի ծանօթ երկարագործ համայնքի մը կեանքի մոսին. — 5. Նկարագրէ մարդկային ցեղի բաժանումները, ծագումն ու պատճառաւները։

## ԳԼԽԱԿԱՆ ՑԵՂԵՐՈՒ ԵՒ ԺԹԱՎՈՒՐԻԴՆԵՐՈՒ ԴԱՍԱԽՈՐԾՈՒՄԸ

**ՍԵՐ ՅԵՂ**  
(Երգվածական կամ Շնորհական)

{ Կեդրոնական և Հարաւային Ափրեկէր մէջ բնակող ցեղեր և ժողովուրդները։

**ՊԵՂ ՅԵՂ ՅԵՂ**  
(Մանկուան կամ Տուրանան)

{ 1. Զինացիք, Ճարոնցիք և Արեւելեան Ասիոյ նման ցեղերը։  
2. Թափառական ցեղեր (Թաթարներ, Մանկուներ ևն.) որոնք կը բնակին Հիւսիսային և Կեդրոնական Ասիոյ և Արեւելեան Ուսուիոյ մէջ։  
3. Թուրքեր, Մաճաներ կամ Հունգարացիներ, Ֆին-լանդացիներ, Պասքեր և ուրիշներ որոնք կը բնակին գլխաւորաբար Եւրոպայի մէջ։

**ԲԱՄԵԱՆ** { Եգիպտացիք  
Լիբեանք (արդի Պէրսէրներ)

**ՍԵԽԱԿԱՆ** { Բաբելոնացիք  
Ասորեստանցիք  
Եբրայեցիք  
Փիւնիկեցիք  
Արամաեանք  
Արաբացիք

**ԱՆՐԱԿԱՆ ՅԵՂ**  
(Կովկասան)

{ Հնդիկներ  
Մարեր  
Պարսիկներ  
Հայեր

**ԴԱՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴՆԵՐ** { Յոյներ  
Հուրդներ (Հռոմեացիներ)

**ԱՐՋԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՅԵՐ** { Գաղղացիք  
Երիտանացիք  
Սկովիացիք  
Իրանացիք

**ՏԵՐՄՈՆՆԵՐ** { Գերմանացիք  
Անդիհացիք  
Շուէտացիք  
Նորուեկացիք

**ԱԼԱՆՆԵՐ** { Ուռաւեկացիք  
Լեհացիներ  
Պոհամիացիներ  
Պուլկարներ  
Սերպեր, եւայլն

**ԿԱՐՄԻՐ ՅԵՂ**  
(Ամերիկան)

{ Ամերիկայի Հնդիկներ

Մ Ա Ս Ա .

## ԱՐԵՒԵԼԵԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ

Գ Լ Ո Ւ Խ Բ .


Ը Ն Դ Հ Ա Ն Ո Ւ Ր Ա Կ Ն Ա Ր Կ

**13.** ՀԻՇ ԵՐԵՎԱՆԻ ԱՍՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԳԻՒՆ  
ՏԸ. — Մինչեւ դար մը առաջ շատ քիչ բան ծանօթ էր Արեւելքի հին պատմութեան մասին։ Համառօտ ծանօթութիւններ կը գտնուէին Հին կտակարանի մէջ և քանի մը մանրաւասնութիւններ ալ Յունական մատենագիրներու մէջ։ Նեղոսի հովտին մէջ գտնուած էին քարերու վրայ փորագրուած հին արձանագրութիւններ, սակայն ոչ ոք կարող եղած էր զանոնք կարդալ։

Յետոյ, գրեթէ 4800ին երբ Նաբուկոնի զինուորները Եգիպտակի մէջ բերդի մը հիմը կը դնէին, ողորկ սեւ ժայռ մը գտան, որուն վրայ երեք տեսակ գրութիւններ կային. մէկը Յունարէն գրուած էր, միւսը հին Եգիպտական նշանագրերով, երրորդը վերջին ժամանակի Եգիպտական գրով, որ նոյնպէս մոռցուած էր։ Յրանսացի բանասէր մը, Շամբօլիոն, ենթաղբեց թէ այս երեք գրութիւնները միեւնոյն էին, միեւնոյն պատմութիւնը և միեւնոյն բառերը կը պարունակէին։ 1822ին իր ենթաղբութիւնը իրականացաւ, և Յունարէնի օգնութեամբ յաջողեցաւ կարդալ միւս երկու արձանա-

գրութիւնները։ Այսպէս կարսղացաւ պատրաստել բանալի մը, որով կարելի գարձաւ հին Եգիպտական նըշանագրերը կարդալ. քիչ յետոյ միեւնոյն մէթուստվ կարելի եղաւ. հին Ասորական բեւեռագրերն ալ պարզաբնել։

Նախ կարդալու շատ քիչ բան կար. բայց հետրզնեաէ հետաքրքրութիւնն աւելցաւ, և գրեթէ 1850 ին բանասէրները սկսան պեղումներ կատարել Արեւելքի մէջ։ Հին մոռցուած քաղաքներու մնացորդները, անապատի աւալներու և կամ քարի ու կղմինարներու տակ



8. — ԿԵԶԵՔ ՄԵԴ ԱՓԵԽՎՈՅ ԵՒ ՎԵԳԵՐԵՆ ՅՈՒՐԳԸ

Թալուած՝ գտնուեցան։ Անոնցմէ շատերը պապիրոսի գրադարաններ կը պարունակէին։ Ասոնցմէ մաս մը արդէն թարգմանուած են, և 1880էն ի վեր սկսած են նիւթմատակարարել նոր պատմական ուսումնասիրութեանց։ Պեղումները դեռ կը շարունակուին և գտնուած բազմա-

թիւ արձանագրութիւնները ամբողջովին կարդացուած չեն, սակայն շատ բան կարելի եղած է ձևոք բերել լուսաբաննելու համար հին պատմութիւնը:

Ա. ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԵՐԻ. ԴԵՎԱԾԱ, ԵՐԵՎԱՆ ԵՎ ԱՆԻՆՅ ՄԵԽ ՊՏՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԱՎԱՆ.— Քաղաքակրթութիւններն առաջին կեղծոնները եղած են նեղոսի և Եփրատի հովիանները: Եփրատի հովիտին մէջ վայրի ցորենը և գարին առատ ուտեստ կը մատակարարէին մարդուն՝ առանց անոր կողմէ աշխատութիւն թափուելու: Նեղոսի հովիան ուներ իր արմաւենին և ուրիշ պատզներ: Այս շրջանակներու մէջ բնակչութիւնը շատցաւ և մարդիկ ուտեստէն զատ սկսան ուրիշ բաններու ալ ուշադրութիւն դարձնել: Եգիպտոս և Քաղղէաստան իրարմէ 800 մզոն հեռու էին մըայն, սակայն որովհետեւ ուղղվ ճամբաններ չկային՝ հեռաւորութիւնը աւելի կը շատնար: Միակ ճամբան Եգիպտոսին Քաղղէաստան երթալու համար եռանկիւն մը կը կաղմէր: Հիւսիւսային Եգիպտոսէն պէտք էր անցնէին Սուրբոյ բարձրաւանդակ լեռները մընչեւ Եփրատի վերին ափունքը, և անկէ դէպի վար իջնէին հետեւելով այդ գետին:

Ա. ԵԳԻՊՏՈՍԻ ԵՎ ԿԱՊԱԿԱՆԱՑԱՆԻ ԿԱԶԲԱ-ՅՈՒԹԸ.— Քաղաքակրթութիւնը շատ կանուխ սկսաւ Զինաստանի և Հնդկաստանի մէջ. բայց այս երկիրները շատ հեռու էին Քաղղէաստանէն, անկէ բաժնուած ըլլալով ընդարձակ անսարդաններով և բարձր լեռներով:

Ս. Փրփկէի մէջ, մընչեւ Հռովմէական տիրապետութիւնը, Եգիպտոսէն զատ ուրիշ քաղաքակրթութիւն չկար, չեթէ հաշուի չառնանք Հապէշխատանի հարաւային կողմը: Հապէշխատանցինները կարիճ էին ու պատերազմանէր, և այնպէս կ'երեւիթէ Եգիպտական քաղաքա-

կրթութիւննը իր որոշ ազդեցութիւնն ունեցած էր հոն. սակայն Եփրատու և Հապէշխատանի մէջ կը գանուէր գետերով և բարձր ու անանցաննելի քարաժայուերով կարուած անապատ մը, ուրկէ բանակ մը չէր կարող անցնիլ, և որ տամներկու օրուան ճամբայ էր: Եգիպտաս իր փառքի օրերուն վախ մը չունէր այս երկրէն: Եգիպ-



9. — ԵՐԿՈՉ ՃԵԹ-ԹՅ ԼՐՏԵՍՆԵՐՈՒ ԳԱՅԵԱԿԱՇՈՒՄԸ

Եցիպտացի զինուոններ զերի բանած ևն երկու Հիրիդ թևեսներ, որոնք կը զանակնուին բազաւուին, իրենց բանակին վրա տղիկորիններ տարու համար: Հիրիդներու հազուար կարոյց պարեց մըն և, շեղանն կապուած կրոծինն վրայ մեկ ուսին վրային միւս ուսին տալը:

առաջ արեւմտեան կողմը կը գանուէր լիբեան անապատը որու մէջ թափառուղ ցեղերը չէին կարող ունէ կերպով նեղութիւն պատճառել Եգիպտոսին: Հիւսիսային և Արեւելեան կողմէն Եգիպտոս պաշտպանուած էր Միջերկրական և Կարմիր ծովերով, որով միայն մէկ ճամբայ մը բաց կը մնար զինքը Ասիայի հետ կապող:

16. ՍՈՒՐԻԱՅ ԿԱՐԵՆԱՊՐՈՎԻԹԻՒՅՔ.— Սուրիա  
միակ երկիրն էր, միակ ճամբան Քաղղէաստանն ու ե-  
գիպտոսը իրարու միացնող, և այդ պատճառով էր որ  
այդ երկիրը դարձած էր առեւտուրի և երկու կառավա-  
րութեանց պատերազմի կեղրոնք :

Սուրիա պատերազմաէր ժողովուրդներու շահմա-  
րանն էր : Հոս կը բնակէին Փիւնիկեցիները, Եբրայեցի-  
ները, Հիմիթները (Քետացիք), Քանանացիները, Փղատա-  
ցիները և ուրիշ բազմոթիւ ցեղեր : Առհասարակ այս բոլոր  
ժողովուրդները հարկատու էին Եղիպտասին կամ Քաղղէ-  
աստանին, և իրենց քաղաքակրթութիւնը այս երկիրներէն  
ընդունեցին : Հակառակ այն վտանգաւոր դիրքին, ուր  
այս երկիրը կը գտնուէր Սախան և Ափրիկէն միացնող  
ճամբուն վրայ, կարող էր Սուրիա իր անկախութիւնը  
պահպանել եթէ միայն իր ժողովուրդները միանացինն  
հասարակաց թշնամիին դէմ : Սակայն գետերն ու լեռ-  
ները երկիրը հինգ-վեց անհաւասար մասերու բաժնած  
էին, ամէնն ալ վոքք և իրարու թշնամի : Անգամ մը  
սակայն, երբ իր դրացի այս երկու մեծ պետութիւնները  
տկարացան, Սուրիական անկախ թագաւորութիւն մը  
առաջ եկաւ, ինչպէս Հրէական թագաւորութեան օրով :



Գ Լ Ա Խ Խ Գ .


Ե Գ Ի Պ Տ Ո Ս

Ա. Ա. Շ Խ Ա. Բ Հ Ա. Գ Բ Ա Խ Թ Ի Խ Ն

17. ՍԱՀՄԱՆՆԵՐԱ.— Եղիպտասս արդի իտալիոց  
մեծութիւնը ունի գրեթէ, բայց եօթք ութեարդ մասը ըն-  
դարձակ ու աւագուտ անապատներ են : Իրական Եղիպ-  
տասը՝ Նեղոսի հովիար և Տելլան է Ծրվէժներէն մինչեւ ծով :  
Վերին Եղիպտասը հովիտ մըն է 600 մղոն երկայն և 40  
մղոն լայն, ովասիս մը ամայի բլուրներու և լիանաշղթա-  
ներու մէջտեղ : Դէպի Միջերկրական հովիար աւելի կը  
լայննայ և կը միանայ Տելլային, ասիկա ստորին Եղիպ-  
տասն է, եռանկիւնաձեւ հարուստ դաշտ մը որ ծովին  
կը միանայ 200 մղոն տարածութեամբ մը :

18. ԿԵՐԿԱՐԻ ԿԵՐԿԱՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ.— Այս հով-  
ախն մէջ քիչ անգամ անձրեւ կ'իջնէ և Յոյները իրա-  
ւամբ Եղիպտասը կոչում են՝ «Նեղոսի պարգևել» : Եթէ  
ըլլար այս գետը վերին Եղիպտասը Սահարայի մասը  
պիսի կազմէր, իսկ Սասրին Եղիպտասը պիտի բլլար աւ-  
ւաղուտ ամայութիւն մը Միջերկրականի և ուներքներուն  
վրայ :

Ութն երկար անամազ ամիսներէ յիսոյ կը սկսի տա-  
րեկան ողողումը : Նեղոս Յուլիսի մէջ կը բարձրանայ և  
հաղիւ մինչեւ նոյեմբեր կրկն իր կանոնաւոր ընթացքը  
կը ստանայ : Ողողումի միջոցին, Եղիպտաս ջուրավ կը  
ծածկուի : Հոս ու հոն ջուրերէն դուրս կը տեսնաւին




#### **10. — ՀԵՐ ԵԳԻՊՏՈՍԻ ՔԱՐՏԻԿ**

քաղաքներ և գիւղեր, բարձր շինուած ճանապարհներ  
որոնք քաղաքներն իրարու կը միացնեն։ Հեռուէն կը  
տեսնուին բուրգերը, որոնք այդ տեսարանին վրայ կը  
նային վեց հազար տարիներէ ի վեր։ Երբ ջուրերը քաշուին,  
Եթովպիական ըլուրներէն ջուրերուն հետ միասին իջնող  
հողերը կը մնան երկրին մակերեւոյթին վրալ, և այդ խո-  
նաւութիւնը կը բաւէ ամբողջ եղանակին համար։

Սակայն մարդիկն ալ իրենց բաժինն ունեցած են Եգիպտասի բարգաւաճման մէջ : Նախապատմական ժամանակներու բնակիչները սորված էին ջրանցքներով և լճակներով : Չուրը բաժնել ամէն կողմէ : Ոռոգման եղանակը այնքան կատարեալ էր , որ հին Եգիպտացիներն աւելի արտադրութիւն ունեին քան արդի Եգիպտասը Անգլիացիներու զրաւումէն վերջ :

Է. ՊԵՂԱՄԲԱՆԱՑ ԱՅՆԱՐՃԱԳՐՈՒԹԻՒՆ.  
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԴԱՅՈՒՄԸ.—Եղիպատի մէջ  
գտնուած ամենավին արձանագրութիւնները Քրիստոսէ  
առ առաւելն 5000 տարի առաջուան հութիւն ունին :  
Այդ ժամանակ կ'երեւի թէ քաղաքակրթութիւնը բաւա-  
կան առաջ գցցած էր, սակայն պեղումները ցոյց կուտան-  
թէ հոն աւելի հին բնակիչներ ալ կային, որոնք քարէ  
շինուած անօթներ կը գործածէին, և վայրենի սովորու-  
թիւններ ունէին : Թէ քանի՛ հազար տարիներ տեւեց  
այս նախնական շրջանի քաղաքակրթութիւնը, որոշա-  
պէս չենք գիտեր :

Հաւանօրէն շատ հին ժամանակներուն զանազան ցեղեր Նեղոսի հովիտը լիցուեցան, որովհետեւ հոն ու տեսալ առատ էր: Զանազան ցեղերու պայքարներն ու անոնց իրարու հետ խառնուիլը առաջ բերաւ զօրաւոր ժողովութեմք: Կրնայ ըլլալ նաև որ Ասիայէն արշաւողներն իրենց հետ բերին Եփրատի քաղաքակրթութիւնը: Շատ



II. — ՄԵՐ ՍՓեռագույն Եկ Թուրք-Մոսւլ Գ. Ի ՄԱՇԽԵԱԿ

մը փոքրիկ պետութիւններ առաջ եկան : Մեմփիս հիւսացին կողմը և Թէփէ Նեղոսի վերին եղերքները հիմուած , իրարու մրցակից երկու ամենամեծ քաղաքներ եղան : Դարեր աեւող կոփւներէ յետոյ Մեմփիսի իշխան Մենէս իր չրջանակին մէջ գտնուող փոքրիկ իշխանապետութիւնները միացուց , և կազմեց թագաւորութիւն մը Ստորին Եգիպտոսի մէջ : Նոյն կերպով Թէփէ Վերին Եգիպտոսի թագաւորութեան մայրաքաղաք դարձաւ : Վերջէն այս երկու թագաւորութիւնները միացան և վերջին ժամանակի Եգիպտացիները Մենէսը ամբողջ երկրին առաջին թագաւորը կը համարէին :

Նեղոս, որ Եգիպտոսը իրասկէս երկիր մը դարձուցած է, մեծ նշանակութիւն ունէր նաև պետութեան կազմութեան մէջ : Տարեկան հեղեղներուն կանոնաւորումը նախկին ժողովուրդի հասարակական կեանքին առանցքը կը կազմէր : Դրացի գիւղերը ջուրէն իրենց մասը ստանալու համար շարունակ պայքարի մէջ էին իրարու հետ , մինչեւ որ դործակցութեան վարժուեցան : Շատ մը հին արձանագրութիւններ կը ցուցնեն այս հին պայքարները . սակայն այս թշնամութիւնները , այսինքն իրարու ջրամբարները քանդելը , թումբերը խորսակելը ևայլն վնասակար էին ընդհանուր շահին , և մարդիկ չուտով սովորեցան իրենց շահերը միացնել : Համաձայնութեան և քաղաքական միութեան առաջին օրրանը , ուրիշն , նեղոսի հովիան եղաւ :

❖. ԺՈՂՈՎՐԴԻՐԸ, ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ, ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆԸ

❖. ԲԱՌԱԿՉՈՒԹԻՐԸ, ԾԱՌԱՋԱԿԱՆԱԲԱՐ շատ ցեղեր իրենց արիւնը խառնեցին հին Եգիպտական ցեղին հետ , բայց պատմութեան սկզբնաւորութեան ժամանակ

անոնք արդէն լուծուած էին միակ ցեղի մը մէջ, որ իր տիպարը պահած է մինչեւ մեր օրերը :

Ազնուականները և հաստիակ ժողովուրդը փեղիքապէս իրարժէ բաւական կը տարբերէին։ Մոմեաներ ու արձաններ կը ցուցնեն թէ ազնուականները բարձրահաստակ էին, կորովի կազմուածքով, մինչ ստորին դաստիարգը կոչտ գէմք մը ունէր և աւելի մսոտ էր։ Պատմական ժամանակներու ընակչութեան թիւը հինգ մլրիսնէն եօթը միլիոն կը հաշտուէր։ Հերողսառ կը լսէ թէ Եղիսպոսի մէջ քսան հագար աւաններ կամ գիւղեր կային։

միայն աստուածներու պաշտօնեամներ էին, այլ և ուսուցիչներ, բանասէրներ, և ուսման պահապահներ։ Առաջնք նոյնպէս ժամանակցութիւնն ունէին կառավարութեան մէջ, և ազնուականներէն առելի ազգեցիկ էին :

Հողը կը մշակուեր գիւղացին  
դասակարգին կողմէ : Գիւղացին  
ներէն ումանք հողը կը վարձէին ,  
խել խոչոր մեծամասնութիւնն մը  
ստիպուած էր օրը օրին աշխատիլ  
ազնուականներուն համար : Ա  
սննք իրենց ազատ կամքը չու-  
նէին : Ինչոքս որ ազնուականնը  
Փարաւանի իշխանութեան տակ կը  
գտնուեր , և փոքրիկ ազնուական-  
ները աւելի մեծերուն , այնպէս ալ  
հողագործները պաշտպանի մը իշ-  
խանութեան տակ պիտի գտնուեին ,  
հակառակ պարագային կրնացին  
զոհ գառնալ զօրաւոր թշնամիի  
մը :

Քաղաքներու մէջ կը գտնուէր  
միջին դասակարգը՝ վաճառա-  
կաններ, խանութպաններ, բժիշկ-  
ներ և արհեստաւորներ։ Ասսացմէ  
վար դասակարգը կը կազմէին  
արհեստ չփացող գործաւորները։

Դարձի դասակարգը չառ մնեծ թիւ մը չեր կազմեր։  
Եղիստական բնիկերութեան մէջ իրական դասակարգ  
չկար Հնդկաստանի նման։ Տղան սովորաբար կը հետեւէր



իր հօր արհեստին, բայց արգելք մը չկար ուրիշ դասաւկարգի մը արհեստին հետեւելու: Երբեմն պղքատ խաչ նարածի մը տղան կրնար հարստանալ և իշխանութիւն ձեռք բերել:

Այս յառաջդիմութիւնը կը տեսնուեր սովորաբար դպիրներուն (seribe) վրայ: Այս դպիր դասակարգը կազմուած էր գլխաւորաբար միջին և սուորին դասակարգի տղաքներէ: Ասոնցմէ շատերը պարզ գրագիրներ էին: Ումանք կրնային այնքան յառաջանալ որ քարտուղարներ ու մատակարարներ կը դառնային ազնուականներուն, և հետպհետէ Փարաւոնի ծառայութեան մէջ կը մանիկն: Այսպէս աստիճաննաբար ասոնցմէ առաջ եկաւ ազնուականներու նոր դասակարգ մը:

Յոյները՝ Եգիպտացի զինուորներն առանձին դասաւկարգ կը համարէին, սակայն Եգիպտական զինուորութիւնը ժառանգական չէր և բոլոր դասակարգերն ալ զինուոր կուտայլին: Իւրաքանչյուր զինուոր փոքրիկ աշգարակ մը ունէր, տուբք չէր վճարեր, և այն ատեն միայն զէնք կը վերցնէր երբ պէտք կար:

Նոյն գէս կային պաշտօնեաններու դասակարգ մը, որոնք ունէին իրենց առանձին առանձին աստիճանները:


Մինչեւ է. դարբ Ք. Ա. Եգիպտացիներ գրամ չունին: Բոլոր առեւտուրը կը կատարուեր փոխանակութեան միջոցով, և թագաւորին բոլոր եկամուտները կը նշանակէին իրենց տեսակներով, այսպէս ոչխար, գորեն, գինի, իւղ, մետաղ, գոհարեղին, և այս բոլոր բաններու համար առանձին առանձին պաշտօնեաններ կային: Իրենց հարստութեան համեմատութեամբ նոյնքան պաշտօնեաններու պէտք ունէին ազնուականները:

Այսպէս եղիպտական բնկերութիւնը կազմուած էր. Ա. Ծնունդով ազնուականներէ, Բ. Քուրմերէ որոնց իշ-

խանութիւնը Փարաւոնին հաւասար էր, Գ. Ստորին ազնուականութեանէ որոնք իրենց արժանիքով բարձրացած էին, ինչպէս բժիշկներ և գրողներ, Դ. Արտօնեալ զինուուրականներէ, Ե. Ամէն աստիճանի պաշտօնեաններէ, սկըսեալ Փարաւոնի ծառայութեան մէջ գտնուող փոխարքայէն մինչեւ աննշան հարկահաւաքները: Արձանագրութիւնները ցոյց կուտան որ այս բոլորն ալ զբաղուած ու զուարթ կեանք մը ունէին: Միջին դասակարգին մէջ՝ որ կազմուած էր խանութպաններէն և արհեստաւորներէն, սմանք երջանիկ էին, սմանք թշուառ: Իսկ բազմանդամ երկրագործական դասակարգը միւս դասակարգերու ծանր լուծին տակ ճնշուած էր:

Այս վերջին դասակարգին վիճակը արեւելեան ըըռնապեսութեանց մէջ հաւասար էր գրեթէ գերութեան: Իրենց վրայ կը ծանրանան խստօրէն արքայական տուրքեր, զորս պարտական էին վճարել, մինչեւ իսկ, փոխարէն տալով իցենց անձն ու ընտանիքը: Այս վիճակը նոյնն էր նաեւ Եգիպտասորի մէջ: Բայց Եգիպտական գրականութենէն դասելով գիւղացիները առ հասարակ անհոգ ու զուարթ էին, և նոյնիսկ կար բնակչութեան խոչոր մեծամասնութիւն մը որ բարգաւած վիճակ մը ունէր:

**32. ԿԱՌՋ ԴԻՄՐՅԱԾ.**— Կանջ վիրքն աւելի բարձր էր քան Յոյն քաղաքակրթութեան մէջ և շատ աւելի լաւ քան ներկայ արեւելեան երկիրներուն մէջ: Կինը իր աւմուսնոյն ընկերակիցն էր, փակուած չէր հարէմի մէջ, և ոչ ալ պարտաւոր էր մինչեւ երեկոյ անական գործերով զբաղիլ: Ընդհակառակին շատ անգամ իր ամուսնոյն հետ հասարակային արարողութեանց կ'երթար: Օրէնքի առաջ հաւասար իրաւունքներ կը վայելէր, և երբեմն ալ թագուհիներ գահ կը բարձրանային: Կային կիններ որոնք իրենց զաւակներն ու ամուսինները կը մղէին աւելի բար-




13. — ԱՅԱՓ ՄԹԻՇԱԽԵՆ ՄԵԶ ՊԱՀՈՒԱՅՄ Ա. Ա. ՊԱՎՈՒ-  
ՀԻՒՐ ԳՎԱԾՈՒԵԼՈՒՆԵՐԸ ՈՒ ԶԱՐԵՐԸ

Կայինենք ու գաղցիներ բազուկին կմիջը և մատմի մը որու  
դրայ ափինիներ կան. առակազարդ մատմիներ, օղակին,  
սպարանչանիներ, սլիկ շրաներ կախուած մաղմիներ: Աչ իրութի շա-  
շամին ձեւը միմէւ այսօ կը գտնուի Սուրբոյ միջ:

ՃՐԱՄԱԼՈՒ : Մինչեւ մեր ժամանակները, հին երկիրներէն  
և ոչ մէկուն մէջ գոյութիւն ուներ այն ընտանիկան եր-  
ջանիկ կեսանքը որ կար Եղիպատոսի մէջ:

ՊՅ. ԱՐԵՎԱՏՆԵՐ.— Եղիպատոսի մէջ կային որմիա-  
զիրներ, ջուլհակներ, դարբիններ, ոսկերիչներ, պղնձա-  
գործներ, կա-  
հագործներ,  
բրուաններ, կօշ-  
կակարներ,  
դերձակներ,  
զինուգործներ  
և այլն: Ասսնց-  
մէ շատերը  
հանձարեղ  
ձեռագործներ  
ունէին, և ու-  
մանց գործե-  
լակերպը մեզի  
անծանօթ է  
հիմա: Մաս-  
նաւորապէս




14. — Ա.ԱՄՄԼՈ Բ.Բ 1.Ա.Զ.Զ.Ա.Կ.Ա.Ը

Թամիկացին խարեցով ընդերլուզած կերպասի  
հիւսուածքնե-  
րը այնքան  
նուրբ են, որ

արժանի են մեր հիացումին: Գոհարեղէններ կը շինէին  
ապակիներէ, այնքան յար և նման իրականին, որ  
կեղծերը իրականէն զանազանել շատ դժուար էր:  
Պիննձը շատ հինգամեններ կը գործածէին, իսկ եր-  
կաթը շատ ուշ սկսաւ գործածութեան գրուիլ, գրեթէ  
800 Ք. Ա.:

**24.** ԳԵՂԱՍՐՈՒՆԱՏՆԵՐ. — Ճարտարապետութիւնը, արձանագործութիւնը և նկարչութիւնը գլխաւոր գեղարվեստներն էին : Իսկապէս Եգիպտական գեղարվեստը տաճարի ու գերեզմանի ճարտարապետութիւնն է : Եգիպտական ամէնէն նշանաւոր շէնքերն են բուրգերը, որոնք թագաւորներու գերեզմաններն էին : Բուրգերու շինուածքը ցոյց կուտայ թէ հին Եգիպտացիները դիտէին շափագիտութիւն և բնագիտութիւն, և առաջնակարգ որմնադիրներ էին :



15. — ԿԵՇՎԱԿԱՐԵՔ ԽԵՆՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐ ԳՈՐԾԱԿՈՐԾԵՐԻ  
ՍԱՇՎԱՇԱՆԵՐ ՇԻՆԵԼՈՒ ԶԲՈԴԱՌԵ

Ամէնէն մեծ բուրգը կը գտնուի գաշտավայրի մը վրայ՝ Մեմֆիս քաղաքին հիւսիսակողմը, որ ամենահինն է նաեւ, և կը կոչուի Մեծ Բուրգ : Կը կարծուի թէ Քրիստոս 3500 տարի առաջ շինուած է : Աշխարհիս ամենամեծ շէնքն է, իր ստորափ տարածութիւնը տասներեք արտավայր (acres) է և 480 ոտք բարձրութիւն ունի : Քարէ սիւներ կան որ յիսուն թօնո ծանրութիւն ունին . բայց այնքան մաքուր յլկուած ու իրար միացուած են որ յայտնի չեն ըլլար թէ ուր իրարու միացած են : Ներքին սենեակները երկար են և այնքան վարպե-

տորէն շինուած, որ հակառակ անոնց վրայ եղած ծանրութեան՝ վլումքը ոչ մը վախ չեն տար : Մեծ հեղինակութիւն մը ըսած է թէ «ոչինչ այնքան մեշքինայական կատարելութեամբ շինուած է, որքան բուրգերը» :

Սին թագաւորներն որոնք այս փառաւոր գերեզմանները կանգնեցին կ'իշխէին 3800էն մինչեւ 3500 թ. Ա. : Այս միազիւտներու յաջորդներն աւելի փոքրիկ գերեզմաններ շինեցին իրենց հանգստարանի համար, և փոխարէն հակայ ատճարներ կանգնեցին իրենց Սառուածներուն :

Իրենց առաներուն մէջ Եգիպտացիները գեղեցիկ սիւներ կը կանգնէին, իսկ կարեւոր շէնքերաւ համար՝ փառաւոր պատեր, քանդակուած սիւներ ու զարդեր : Սառնք տպաւորիչ են և խոշոր, սակայն նրբութիւն ու գեղեցկութիւն չունին : Տաճարներու պատերուն վրայ և գերեզմաններու մէջ կը գտնուեէին արձանագրութիւններ և պապիրոսի փաթթուած թերթեր, որոնցմէ մենք կը սորմինք հին Եգիպտական կեանքը : Արձանագրութեանց քով կը գտնուին նաեւ քանդակուած պատկերներ, որոնք կը լուսաբաննեն արձանագրութիւնները : Մեծ ու փոքր արձաններ ալ կը գտնուին, որոնցմէ հնագոյնները կենդանիի նմանութիւն ունին : Մինչեւ իսկ անբնական և խոշոր Սփինքսի արձանը՝ Եգիպտոսի մելամաղձոտ անսապատին արձագանգն է : Կրօնը փոփոխութեան դէմ ըլլալով Եգիպտոսի մէջ արձանագործութիւնը չյառաջաղիւմեց :

Նկարները՝ ծածկուած գերեզմաններու քարերուն տակ՝ պահած են իրենց թարմութիւնը, սակայն բաց օդի մէջ չուտով կը տժգունին : Նկարիչները գոյները լաւ կը գործածէին, սակայն նկարները համեմատութիւն և համաշափութիւն չունէին :



16. — Թ. Ա. Գ. ՈՒ Ծ Ի Ք. Տ Ե Կ Ա Խ Ե Ր :

Թարգաշի սկզբան արձակիլը առուտիչ կատարելով զոլոխ-զոլոց մղնի և որ կը զուրարք Արձիկի Միջդին: Թագուշ շինուած է առաջին առաջին մօնուածուած: Կար շշացին մը կը հա-  
զած է, ուրու վրաց իր իր օրինակութիւնը անդամուած էն, ունինացի օրինակութիւնը անցուած է ունինացի: Կար զանուած մը զանուած կը պարհանի: Կա-  
րունի ու գործիքներու, աստղերու, և գաղաններու հա-  
ւաքածոյ մը: Երբեմն պատկեր մը կը նշանակէր թէ՝  
առարկայ մը և թէ գաղափար մը: Այս Օ նշանը կը  
նշանակէր թէ արեւ և թէ լոյս: Բայց հետզհետէ նշանները  
սկսան ձայններ ու վանկեր ներկայացնել. սակայն Եղիս-  
տացինները երբէք Այլուրքն չունեցան, այնպէս որ  
արձանագրութիւն մը խստնուրդ մըն էր հազարաւոր նշան-  
ներու: Երբ գրութիւնն սկսաւ արագօրէն կատարուիլ  
պապիրոսի և խեցեղէն ամաններու վրայ, նշանները կը  
գրուէին եղէգով և սեւ կամ կարմիր մելանով: Եղիստա-  
կան գերեզմաններու չոր օդը պահած է այս պապի-  
րոսներէն շատերը:

26. Գ. Ե. Տ Ո Ւ Թ Ի Խ Ե Ր . — Նեղոս Եղիստական գի-  
տութեան հայր կը համարուի: Ողողումներէն յետոյ  
հողերը ճշգրտօրէն չափելու սահսրողական պէտքը  
յառաջ բերած է Երկրաչափութիւնը, նոյնպէս ձիշդ-  
ժամանակի որոշումը զարգացուցած է Տիեզերագրու-  
թիւնը և Եղիստացիք մեծապէս յառաջդիմած էին  
այս երկու ուսումներուն մէջ: Առաջին անգամ, կ'ե-  
րեւի թէ Եղիստացինները հասկցած էին թէ երկիրը կը  
դառնար արեգակին չուրջ, և տարին 365 օր ըրած էին,  
և տարօրինակ նահանջ տարի մըն ալ ունէին: Թուարա-

նութեան մէջ Եգիպտացիները կրնային մինչեւ միլիոններ համրել նշաններու օգնութեամբ, ինչպէս որ հին Հռովարձայեցիները կ'ընէին :

Այսպէս՝ 3423 գրելու համար Հռովարձայեցիք կը գործածէին այս նշանը.      MMM    CCCC    XX    III

Իսկ Եգիպտացիք՝      ☩ ☩ ☩    ☺ ☺ ☺ ☺ ☺

Բոլոր այս գիտութիւնները աւելի հին էին քան Յուշականը : Յոյները Եգիպտոսէն շատ բան սովորեցան, սաւ կայն պէտք չէ մոռնալ թէ բարձրագոյն գիտութիւնը քուրմերու միայն սեփական էր :

27. ԱՐՕՆՔ. — Եգիպտական կրօնքը տարօրինակ խառնուրդ մըն էր: Խւրաքանչիւր ընտանիք կը պաշտէր իր



17. — ՍՈՎԵՌՈՒ ԱՍՏՈՒԹՅԵ


Ֆայում բաղադրի միջ կը պաշտուեր Սոսիր ատուածը կոկորդիրսի ձեւին տակ: (Այդ առանձին սեւ կրամիքի շինուած է, ու կը պահուի Պիրշիմի միւզիկին միջ):

Նախնիքը: Այս նախնիք պաշտելը գոյութիւն ունեցած է բոլոր հին ժողովուրդներու մէջ, ինչպէս և ողիներու և ուրուականներու հաւատալը: Նոյնպէս կենդանիները պաշտելու սովորութիւն մըն ալ կար. կատուներ, շուներ, ցուլեր, կոկորդիլոսներ և ուրիշ շատ կենդանիներ նուի-

րական էին: Նոյնպէս կը պաշտէին բնութեան անձնաւորած ուժերը ու այսպէս անթիւ աստուածութիւններ ու կիսաստուածութիւններ կային, որոնք կը ներկայացրանէին արեւը, լուսինը, գետը, հովը, փոթորիկը, ծառերը և քարերը: Ժողովուրդն այս աստուածները կը ներկայացնէր կենդանիներու պատկերներով. իսկ բարձրագոյն դասակարգի բնապաշտութիւնը կը հաւասարէր մէկ Աստուած պաշտելուն, որուն անունն էր «Եմորեմ»: Այս բարձր կրօնին հետեւողներու խորհրդանշանն էր Արեւը՝ այսինքն լոյսը, ծմարտութիւնն ու ուժը. սակայն այս վեհ նշանակութիւնը բնաւ մեծ ծաւալով չտարածուեցաւ:

28. ԱՆՎԱՆՆՈՒԹՎԱՆ, ԳԱՎԱԱՎԱՐԱ. — Ապագայ կեանքին համար տարբեր տարբեր հաւատաքներ կային: Գրեթէ բոլոր վայրենի ժողովուրդները կը հաւատային թէ մահուանէ յետոյ հոգին մարմնոյն մէջ կը մնայ կամ գերեզմանին քով կ'ազրի որպէս ստուեր մը: Եթէ մարմինը չպահպանուի կամ թաղումը տեղի չունենայ, կը կարծէին թէ հոգին թափառող ուրուական մը կը գառնար անհանդարտ, և վնասակար՝ մարդոց: Նախկին Եգիպտացիներ այս տեսակ հաւատաք մը ունէին. և ատոր համար է որ թաղումէ առաջ մարմինը կը զմռսէին: Կ'ուզգէին պահել մարմինը՝ որպէս հոգիին բնասակարանը: Գերեզմաններու մէջ միշտ կը գանուեէին պնակներ, որոնց մէջ կերակուր և խմելիք կը դ'նէին հոգիին համար, ինչպէս կ'ընեն այսօր վայրենի ժողովուրդները: Այս սովորութիւնը մնաց ամբողջ Եգիպտական պատմութեան ընթացքին մէջ. այս հաւատաքին վրայ էր որ բարձր դասակարգն սկսաւ հաւատալ անմահութեան միայն անոնց համար, որոնք արժանի էին: Կը հաւատային թէ մեռեալները կ'ապրէին հեռաւոր Եղիւսիոյ մէջ և կը վայելէին կեանքի բոլոր հա-

ճայքներն առանց վիշտերու : Այս կայանը միայն այն հոգիներուն համար էր, որոնք կրօնական ու մոդական



ՏԵՇԵՐԵԲՆ ՄՈՍԻԱՆ ԿՐՈՅ ԽՈՒԱԿ

Եղիստոսի մէջ յուլարկաւորդինը մնձ շուրով ու աղմուկով կը կատարէք: Թափորը առտոն զուրս կ'ըլլէր տոնեն՝ մնձ բազմարինվ: Առջևան կ'երբային գերիները՝ ձեռիներին կարկանդակինով ու ծաղիկներով, շմպեկինի եւ անուշահոտուրեաց շիշերով: Ետուն՝ ուրիշ խուրմ՝ գործածական կան կարասիներ բռնած, եւ երրորդ խուրմ մը մեռնային ամձննական գոյթերը կ'երել: ատաց ետուն բարիս կիմերը, ու ամենեն յետյ մահարակը՝ որ բաղիսի մը վրայ հանգող խմաց զարդարուն հաւակի մը ձեւը կ'ունենա, շշապատուած շնիւսինին, ազգականներին եւ բարեկաններին, եւ բափորը ողոր որ լոծերու մէջ կը յառաջանարած դեմքի մէջ ամառած ամառին մը առաջանարած աղքատներուն համար, ինչ որ չենք տեսներ միւս հին գրականութեանց մէջ:

որուշ գիտելիքներ սովորած էին, և կրնային իրենց երկինք ճանապարհորդած ժամանակ՝ իրենց հանգիպած վտանգներուն զիմազրաւել, և որոնք «մեռեալներու դաստաւոր»ին կողմէ արժանի պիտի համարուեին ընդունուելու: Միւս հոգիները կը կարծուեր թէ կ'ոչնչանային:

**29. ԸԱՌԹՅԱՆԱՆ.** — Եթէ ներկայ գաղափարներով դատենք՝ հին Եգիպտացիները բարձր բարոյական մը չունեին: Համեսասութիւնն և նրաութիւնն զոր մնաք հիմա կը պահանջինք՝ կը պակսէր իրենց քով և իրենց կեանքին քանի մը երեւոյթները ամօթալի էին: Եգիպտացիները սակայն բարի ժողովուրդ մին էին: Իրենց գրագէանները խոր համակրութիւնն մը կը յայտնան աղքատներուն համար, ինչ որ չենք տեսներ միւս հին գրականութեանց մէջ:

Գրեթէ բոլոր բանասէրներն ալ համաձայն են թէ հին Եգիպտացիները բոլոր միւս ժողովուրդներէն բարձր դասելու է: Եգիպտացիները առասասրակ հանդարտիկ, հեղահամբոյր մարդիկ էին, և ընդհանրապէս կը ջանային կեանքը երջանիկ դարձնել:

### Գ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

**30. Ա.Ռ.Ա.ԶԻ. ՕԾՎՐ ՏԻՐԱՊԱՏՈՒԹԻՒՆԸ.** — Երան հազար տարիներ Նեղոսի հովտին մէջ Եգիպտական միապետութիւն մը գոյութիւն ունէր: Գրեթէ 2400ին կամ 2200ին Ք. Ա. մնձ աիրապետութեանց Մջանը սկսաւ: Եթովպիսա պարտուեցաւ ինչպէս և շատ մը սեւ ցեղեր հարաւի մէջ, և Եգիպտական իշխանութիւնը տարածուեցաւ հարաւային Սուրբոյ վրայ:

**Յ1. ՀԵՐԱԿՈՆՆԵՐ.** — Այս զի՞նուորական փառքէն յետոյ անկումի շրջան մը և կաւ, և Եղիպատոսը Արա-



19. — Ա.Ա.ՄԵԼԻՔ Բ.

Այս պատկերը կը եւրիպայցին Ռամիկս Բ.ի մոմիային գրախը որուն փայկէ յակուած հանուած են դեմք ծածկող դիմակը և փոթիկ պատաճները. որոնք կ'ունեան վիզին շուշը: Ռամիկս Բ. կը վերաբերի պատաճները. 1500 և 1300 թ. Ա.) և Յոյն պատմիներու համարաւոր Սեսոսրիսի է:

Բիայէն արշաւող ցեղերու աւար դարձաւ: Ասոնք կը կոչուէին Հիմուներ կամ Հովիւ թագաւորներ, որոնք չորս հարիւր տարիի չափ իշխեցին Եղիպատոսի վրայ (2000 - 1400 թ. Ա.): Ակիզըները, շատ անդթօրէն վարուեցան բնիկներուն հետ, սակայն յետոյ իրենց մայրաքաղաքէն, որ կը գըտնուէր Ստորին Տեղայի մէջ, երկիրը կը կառավարէին բնիկ Եղիպատացի հարկատու թագաւորներով: Վերջէն իրենք երկրին քաղաքակրթութիւնը ընդգրկեցին և դարձան Եղիպատական միապետներ:

**Յ2. ԲԵՆԻ ԽԾՆՄԱԹԵՍՆ, ՎԵՐԱՀԱՍՍԱՒԹԸ.** — Սակայն Թէրէլի մէջ դեռ կը մնային բնիկ միապետներ, որոնք հարկատու էին Հիքսոսներուն: Գրեթէ 1600ին, երկար պայքարէ մը յետոյ, ասոնք վանտեցին Հիքսոսները: Եղիպատոս այսուհետեւ իր փառքի զէնիթին հասաւ: Զօրաւոր թագաւորներ վերստին տիրեցին Եթովպիոյ, Արեւմտեան Սուրբոյ և հասան մինչեւ Տիգրիսի եղերքները, Բաբելոնի վրայ անդամ տարածելավ իրենց իշխանութիւնը:

Այս՝ Արեւելի քաղաքական առաջին միուրիւնն էր, որ ճամրայ բացաւ ասկագայ միութեանց, և քայլ մը առաւ դէպի ապագայ մեծ պետութեանց կազմաւորումը, ինչպէս Պարսկաստան, Աղեքսանդրի պետութիւն, և Հոռոմ:

Եղիպատոս բերուած ահագին կողոպուտներ և գերիներ ներմուծեցին նոր արուեստներ և խոշոր շըռայլութիւններ: Գիտութեան կողմէ ալ Ափրիկէ շատ բան սորվեցաւ ասիական քաղաքակրթութենէն:

**Յ3. ԱՆԴՐԻԱ, ՕՏԱՐ ԾԱՐՁԱԿԱՊԻՄՆԵՐ.** — Ռամանքս Բ. (1350 թ. Ա.) որուն իշխանութիւնը Եղիպատոսի

փառքը կը կազմէ, իր մահով վերջ տուաւ այս պատեշազմական շրջանի փառքին։ Իր յաջորդները տկար էին և օտարներու առաջ արշաւանքի դուռ բացին։ Թէ՛ Ափրիկէի և թէ Սախոյ մէջ տիրապետուած երկիրները հետզհետէ կորսուեցան։ Հիթիթները իջնալով Տօրոս լեռներու բարձունքներէն խորտակեցին Եգիպտական իշխանութիւնը Սուրիոյ մէջ, և Լիբեան անապատի ցեղերը սպառնացին մինչեւ իսկ Տեղայի տիրել։ Յետոյ 730ին Եթովպիացիները գրաւեցին Եգիպտոսը և 672ին երկիրը Ասորեստանի իշխանութեան տակ ինկաւ։

**Յ4. ԲՆԵՒՆ ԽԵԽԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆ.** — Քսան տարի յետոյ Բսամենիկոս, հարկատու ընկի իշխաններէն մին, վերահաստատեց Եգիպտական անկախութիւնը։ Այս իշխանութիւնը մէկ դարէ աւելի տեսեց։ Բսամենիկոս Եգիպտոսը բացաւ օտարներու առաջ, մանաւանդ Յոյներու, որոնք համբաւաւոր էին որպէս զինուորներ և արհեստաւորներ։ Նեխաւով, վերահաստատուած թագաւորութեան երկրորդ թագաւորը, վերստին փորձեր ըրաւ ջրանցք բանալու պարանոցին տեղ, և փիւնիկեցի նաւորդներու միջոցաւ յաջողեցաւ շրջան մը կատարել տալ Ափրիկէի շուրջը։

**Յ5. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԽՍԱ-ՆՈՒԻ ՅՈՅՆ ԵՒ ՀԱՌՎՄԵՍԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՃԵՏ. — Օտարներու ցոյց տուած դիւրութիւնները դժգոհ ձգեցին Եգիպտացի զինուորները, որոնք գաղթեցին Եթովպիա։ Այս Գաղթականութիւնը դիւրացուց Պարսկական տիրապետութիւնը, և 523ին Եգիպտոս կորպուց իր անկախութիւնը։ Յաջորդ երկու դարերուն Եգիպտոս կը կառավարուէր Պարսիկ կուսակալներով։ Ապա Մեծն Սոկաքսանդր տիրապետեց ամբողջ Պարսկա-**

կան աշխարհին։ Իր մահուանէն յետոյ Եգիպտոս կրկին անգամ առանձին պետութիւն մը դարձաւ, բայց կը կառավարուէր Յոյն Պալումէական իշխաններով որոնց մայրաքաղաքն էր Սոկաքսանդրիա։ Կղէսպատրաթագուհին, այս միապետներուն ամենավերջինը, յաղթուեցաւ Օգոստոս կայսրին Յ0ին Ք. Ա. և Եգիպտոս Հռովմէական նահանգ մը դարձաւ։

❖❖❖

**Դ. ՆԵՐՑԵՆԵՐ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ**

**Յ6. ՄԵՐԱԿԱՅ ՊՐԵԺՈՒՄ.** — Մեռելոց Դատաւորին առաջ մեղաց դրժումի բանաձեւ մը կ'արտասանուէր, ուրոնց նմոյշները կը գանուին շատ մը զերեզմաններու վրայ արձանագրուած։ Ասոնք հաւաքուած են հատորի մը մէջ որ կը կոչուի Մեռելոց Գիրքը։

«Ողջո՞յն ճեզ, ով ձշմարտութեան տէրեր։ ողջո՞յն քեզ, մեծ Աստուած, տէր ձշմարտութեան եւ Արդարութեան... ես մարդկանց դէմ անիրաւութիւն գործած չեմ, աղքատները կեղեքած չե՞մ... մարդու կամքէն աւելի անոր ձեր աշխատիւ տուած չե՞մ... ես թոյլ տուած չե՞մ որ տէր մը վաստ վարուի իր գերիին հետո ո՛չ ոք անօթի թուլած եմ ո՛չ ոք ալ լացուցած եմու, կշեռքին աչքը վար քաշած չեմ, կշեռքին ձողը խարդախած չեմ, ծծկերներու բերնէն կաթը կորած չեմ... Այս Երկեակ ձշմարտութեան աշխարհին մէջ՝ ոճիր մը չկայ որ ինծի վերագրուի...»

«Ողորմէ՛ անոր որ քեզի կուգայ, անոր որ ո՛չ տուտ խօսած է եւ ոչ ալ տուտ վկայութիւն տուած... բայց ձշմարտութեամբ կերակրուած է... անոր որ անօթիներուն հաց տուած է, եւ ծարաւիներուն ջուր, եւ մերկերուն հանդերձ հավցուցած... իր բերանը մաքուր է, իր երկու ճեռքերը մաքուր են։»

**Յ7. ՀԻՆ ԱԶԽՈՒՄԱԿԱՆ ՄՔ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ. — «Մատաղ մանուկի մը ողբին պատճառ դարձած չեմ, որբեւայրի մը խռոված չեմ, հողագործ մը վտարած չեմ... իմ**

օրով ոչ ոք իմ շրջանակիս մէջ դժբաղդ եղած է եւ կոտ անօթի մնացած :

**Յ8.** ԹԹԱՎՀ - ՀՊԹԵՐԻ ԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ . — Բթահ-Հօթէք Քրիստոսէ 4000 տարի առաջ ապրող ազնուական մըն էր : Իր ասութիւնները գրուած են Պապիրոսի մը վրայ, որ հիմա Պէրլին կը դանուի : Ամբողջական թարգմանութիւնը քսան երևներ կը դրաւէ :

«Քու գիտացիդ համար հպարտ մի ըլլար, ոչ մէկ արուեստագէտ կարող չէ համնիւայն կատարելութեան, որուն ինքը կը ձգտի :

«Մարդիկ մի' աշաբեկեր : [Այս խօսիք ուղղաւած է պաշօնեաներուն և դատաւոներուն]: Բոլոքարկուին խօսքերուն մտիկ ըրէ՛, մի ընդհատե՛ք զինքը : Խոկական լուսաբանութիւն ձեռք բերելու համար բարեմտութեամբ մտիկ ըրէ՛ :»

«Բեղմէ կախուր՝ ունեցողներուն հետ լու վարուէ՛ :»

«Անշան ըլլալէ՛ յետոյ երբ նշանաւոր դարձած ես . . . քու սիրոդ մի' խոտացներ . . . դու միայն Աստուծոյ լու բաներուն մատակարար մը դարձած ես :»

«Չեզի համար զաւկի մը հնապանդութիւնը օրհնութիւն մըն է . . . Այս զաւակը որ իր հօր խօսքերուն մտիկ կ'ընէ՛, ծերութեան պիտի համի, որովհետեւ հնապանդութիւնն Աստուծոյ է . . . : Այս կերպով երկիր վրայ երկարակեցած ծերերէն մին եղած եմ, ես կեանքի հարիւր տասն տափներ անցուցած եմ :»

**Յ9.** — ԳԻՒԴԱՅՑԻՒՆ, ԹԵՇՈՒԱՅՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ . — Բամսէս Բ. ի ժամանակ, Քո.է տասնըսորս դար առաջ բրոդ մը նկարագրէ գիւղացին թշուառ վիճակը :

«Երբ ցորենի տասանորդը կը հաւաքուի, չե՞ս յիշեր երկրագործին թշուառ դրութիւնը : Որդերը հունձին կէսը կերած են, մարախ նատած է հոն, Խլուրդներ ամէն կողմ կը վազվլէն, թուշունները կը թառին անոր արտերուն վրայ, եւ եթէ գիւղացին պահ մը չհսկէ, մնացեալն ալ աւազակները կը դունան . . . Այն տաեն է որ դպիրները պահապաններով եւ սեւամորթներով նաւերէն կ'ելլէն տասանորդ գրելու համար գոչելով՝ «Եկո՛ւր բեր ցորենը» : Բան


չկայ, եւ անոնք հողագործը գետնին վրայ կը ձգեն, կը կապեն, կը քաշկոտեն մինչեւ ջրանցքը . . . իր կինը կը կապեն իրեն հետ, իր զաւակները ցթայկապ կ'ընեն, գրացիները կը լքեն զայն, կը փախչին իրենց ցորենները փրկելու համար :»

**Յ10. ԿԱՐԴԱՎՈՒԹԻՒՆ, ԵՎԻԼՊԱՍՄԱՆՆԵՐՈՒ ՄԼԶ . —**

«Ամէն ամսուու վերջը ամսական պարէն կը բաշխուեր գործաւորներուն, սպակայն շատ անգամ ամիսը չվերջացած այս պաշոսը կը հատնէր : Այս սպասագային սովորաբար գործադուլ տեղի կ'ունենար : Երբեմն կը տեսնենք, որ գործաւորները իրենց վերակացուին կը գանգտատին՝ «անօթութենէ կը մեռնինք, եւ տակաւին տասնեւութն օր կայ միւս ամսուան»: Վերակացուն խոստումներ կ'ընէ՛, բայց երբ խոստումը չի գործադրուիր, գործաւորները ույլ եւս մտիկ չեն ըներ անոր : Կը թողուն իրենց գործը եւ ժողով կ'ընէ՛ : Վերակացուները անոնց ետեւէն կ'երթան, եւ սատիկաններն ու դպիրները կը միջամտեն՝ ստիպելով գլխաւորները որ գառնան իրենց գործին : Բայց գործաւորները միայն կը պատասխանեն՝ «չպիտի գառնանք, հակցուցէք այս բանը ձեր մեծաւորներուն»:» Այն պաշոննեան որ իշխանութեան կը հալորդէ երականութիւնը, կ'երեւի թէ համոզուած է գանգատաներուն արդարութեան, որովհետեւ կ'ըսէ՝ «գացինք անոնց լանլու, եւ անոնք շիտակ խօսքեր ըրին»:

**Մատենագրութիւն . —** Maspero: *Histoire ancienne des peuples de l'Orient, L'Archéologie Égyptienne*. — Sayce: *Ancient Empires of the East*. — Petrie: *History of Egypt, Ten Years Digging in Egypt*. — Wiedemann: *Religion of the Ancient Egyptians*. — Erman: *Life in Ancient Egypt*. — Driault: *Histoire de la Civilisation p. 15-39*.

Խմբագրելի նիւթեր . — 1. Պաոյտ մը Հին Եգիպտոսի մէջ : 2.— Եգիպտոսկան կառավարութիւնը : 3. — Հին Եգիպտացոց կրօնը :



Digitized by srujanika@gmail.com

ԵՓՐԱՏԻ ԵՒ ՏԻԳՐԻՍԻ ՀՈՎԻՏԸ

### (ՔԱՂԴԵԱՍԱՆ ԵՒ ԱՍՈՐԵԱՆ)

114

¶ 11. ԵՓՐԱՏԻ ՊԵՍԱՎԱՐԱԿԹՈՒԹՅՈՒՆԸ. — 1600  
տարի Քսէ առաջ Եգիպտացիք սկսան իրենց տիրապետութիւնը տարածել Ասիոյ վրայ : Հոն գտան տարբեր քաղաքակրթութիւնն մը, և շատ մը ճակատամարտներէ յետոյ մերձեցան այն գետի և փունքներուն, որ շատ կը նմանէր Եգիպտասի գետին : Երեք հազար տարիներ այս երկու քաղաքակրթութիւններն, Եգիպտականն և Քաղդէականը, անջատ զարգացած էին : Եգիպտական արշաւանքը այս երկուքը իրարու հետ յարաբերութեան մէջ դրաւ : Արեւելեան պատմութեան նոր շրջան մը սկսաւ : Երկու մէծ կեղրոններու կրզիացման յաջորդեց յարաբերութիւններու և վերջէն միութեան շրջան մը : Երկու գետերու մէջ գտնուող տարածութիւնը սկսաւ ծածկուիլ ճանապարհներով և կայաններով : Այս ճանապարհներէն անցնալով Նեղոսէն Եփրատ-Տիգրիս կ'երթային վաճառականներու կարաւանները, սուրհանդակները, պաշտօննեանները և դիւանագէտները :

— \* —

**Ա. Ա. Շ Խ Ա. Բ Հ Ա. Գ Բ Ա Խ Թ Ի Խ Կ**

**42.** **ԱՐԵՎՈՅԻ ԳԵՍՏԵՐԸ**. — Բնդարձուկ անսապատ մը կը տարածուի Ասիոյ մէջ՝ Կարմիր ծովէն մինչեւ Դեղին ծով : Արևեմեռեան մասի ցած ու աւագուտ մակարդակը

իրապէս շարունակութիւն մըն է Ափրիկեան անապատին : Արեւելեան մասը կը բազկանայ բարձրաւանդակներէ, բաժնուած ժայռուտ լեռներով : Երկու մասերը իւրամէ բաժնուած են կանաչաղարդ դաշտով մը, Պարսից ծոցէն մինչև Արեւմուտք :

Սյս ովասիր Եփրատ և Տիգրիս գետերուն արդիւնքն  
է : Սյս երկու գետերը մեզ այնքան չեն հետաքրքրած որ-  
չափ խորհրդաւոր Նեղոսը , սակայն և այնպէս ասոնք  
մարդկային պատմութեան մէջ նոււազ կարեւոր տեղ մը  
չեն գրաւեր : Երկուքն ալ Հայաստանի ձիւնապատ  
լեռներէն սկսելով հետզհետէ իրարու կը միա-  
նան մինչեւ որ հովիտ մը կազմեն , և գրեթէ զուգա-  
հեռաբար կ'ընթանան : Սյս երկու գետերուն մէջ գրտ-  
նուած երկիրը Հրէաները կ'անուանեն «Երկու գետերու  
Սուրբիա» , իսկ Յոյները «Մէսօքոդամիա» , այսինքն Մի-  
ջազիե՞ , իսկ հրմա Արաբները զայն կ'անուանեն «Կողին» :

43. ԱՆՎԱՆԱՆ ԵՒ ՔԱՂԱՄԱՐԱՆԱՆ ԲԱԺՄԱՆՈՒՄ-  
ՆՅԻ. — Հովիտը երեք մասի կը բաժնուէր, որոնցիէ  
երկուքը մասնաւորապէս կարեւոր են:

Ա. Ծովուն մօտ գտնուող մասը՝ որ Նեղոսի Տեղ-  
դային պէս, ջուրերու քշած բարեբեր հողերովվ լեցուած  
էր դարերու ընթացքին մէջ. այդ մասը կը կոչուէր  
Քաղդեասան: Իր տարածութիւնը հաւասար էր արդի  
Տանիմարքայի, և երկու անգամ մեծ էր քան Եգիպտոսուը:  
Եզիպտոսի նման հողի պաղաքերութիւնը կախում ունէր  
գետին տարեկան յորդումէն, որ կանոնաւորուած էր  
ջրանցքներով, թումբերով և ջրամբարներով: Կը կար-  
ծուի թէ յորենի և գարիփի մշակութիւնը Քաղդէասանէն  
սկսած է և տարածուած դէպի արեւմեան երկիրներո:

Բ. Քաղղէաստանի հիւսիսային կողմը կը գտնուէր ընդարձակ դաշտավայր մը։ Աւելի պաղաքեր էր այն

մասը որ կը գտնուելի Արեւելեան կամ Տիգրիսի կողմը ,  
և որ երեք անգամ մեծ էր քան Քաղեկաստանը : Հոս-  
յառաջ եկան շատ մը քաղաքներ , որոնք բոլորը միա-  
նալով կազմեցին Ասորեստանի Պետութիւնը :


Գ. Հովհանն հւասմային-արեւմտեան մասը, որ կը կոչուի Բուն-Միջագեսք: Ասիկա երեքէն ամէնէն անպաղաբեր վայրն էր, և հնա երբէք մեծ պետութիւն մը չի կաղմակերպուեցաւ: Իր կարեւորութիւնը աւելի աշխարհագրական էր. կը գտնուէր Արեւելեան Սուրբոյ քովը, և Եփրատ-Տիգրիս-Նեղոսի ճամբան կը կազմէր:

Այս հոգիւարին մէջ Նախ երկու պետութիւններ առաջ եկան հարաւային կողմը, և իրենց իշխանութեան շրջանին ուրիշ աւելի միծ պետութիւն մըն ալ յառաջ եկաւ հրասիսային-արեւելեկան կողմը։ Հարաւային պետութիւնները կը գտնուեին ստորին Եփրատի քաղաքներուն մէջ, մինչև որ անոնցմէ Բաբելոն ամէնէն գերիշխանը դարձաւ։ Հրասիսային պետութեան մայրաքաղաքն էր Նինուկ Տիգրիսի վրայ։

**Ա. ՔԱՂԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ .**

44. ՆԱԽԱԿԻՐ, ՔԱՂՋԻԱՆԱՄ, ՊԵՏՈՒԹԻՒՆՔ. —  
Նախկին Քաղդէացիները իրենց անցեալին համար պատ-  
մութիւնն մը հնարած էին, որ Քս.է 7000 տարի Հառաջ  
կը սկսէր : Այս աւանդավակէպը կը պատմէ ստեղծագոր-  
ծումն ու ջրհեղեղը, և շատ կը նմանի Ծննդոց Գրքի  
պատմուածքին:

Քաղղէաստանի պատմութեան մէջ առաջին պատմական դէմքն էր Սարգսն Ա. (3800 Ք. Ա.): Իր ժամանակ Քաղղէաստան կը պարսւնակէր հարուստ և զօրբաւոր քաղաքներ, որանցմէ իւրաքանչիւրը կը ձգտէր



#### **20. — ԱԱՐԵՎԱՆԻ ԵԽ ՔԱՂԳԵԼՈՒՏԻ**


առաջնակարգ դիրք մը գրաւել : Ասոնցմէ ամէնէն նշանաւորն էր Ուր քաղաքը, ուր վերջէն Աբրահամ բնակեցաւ :

Բարելոն քաղաքական կեդրոն դարձաւ, գրեթէ 2400ին և առաջին անգամ Քաղղէաստանը իր իշխանութեան տակն առաւ, և հետզհետէ իշխանութիւնը տարածեց արագօրէն գետին եզերքները, և 2000ին (Բ. Ա.) հասաւ մինչեւ Միջերկրական ծով : Յաջորդ շատ մը դարերուն Քաղղէաստանի մայրաքաղաքին աղեւակերպը, սովորութիւնները, արդուզարդը և բեւեռաւգիր գրութիւնները ընդօրինակուեցան Սուրբոյ և Արեմըտեան Ասիոյ ժողովուրդներու կողմէն : Բարելոնի առունը ընդ միշտ մնացած է որպէս փառքի և իշխանութեան խորհրդանշան մը :

**45. Ա.ՍՈՐԵՍԱՆՅԱ, ՊԵՏՈՒԹԻՒՆ.**— Ասորեսան առաջին անգամ երեան ելաւ ԺԹ. ԴՊ դարուն Քրիստոսէ առաջ : Այն ատեն Քաղղէաստանի պետութեան իշխանութեանը ներքե գտնուող նահանգ մըն էր : Վեց հարիւր տարիներ յետոյ Քաղղէաստանի մրցակիցը դարձաւ, բայց իր գերիշխանութիւնը երկու դար յետոյ սկսաւ, գրեթէ 1100ին Թիղադր-Բալասար Ա. ի իշխանութեան օրով : Այս թագաւորին իշխանութիւնը նիստէէն Միջերկրական կը տարածուէր, բայց իր մահուանէն վերջ, երկիրները բաժան եղան : Իրմէ յետոյ յաջորդերեք դարերուն նինուէի գօրաւոր թագաւորներն երեւմըն երբեմն կը հաստատէին իշխանութիւնը, սակայն իրական Ասորեսանի թագաւորութիւնը կը սկսի 745-ին :

Այդ թուականին Բուլ անունով բաղդախնդիր մը, որ արհեստով պարտիզապան էր, գաճը գրաւեց և ինքինքը Թիղադր-Բալասար Բ. անուանեց և չուտով յաջողեցաւ

ամէնէն գօրաւոր պետութիւնը կազմել : Բոլոր նախկին հարկատու թագաւորները, որմնք չարունակ յեղափոխութեան և աւպատամբութեան մէջ կը գանուէին, նուածեց և Ասորեսանցի կուսակալներ դրաւանոնց երկիրներուն վրայ :



21. — Ա.ՍՈՐԵՍԱՆՅԱ Ա.Գ.Ե.Պ. Հ.Ա.Զ.Ի.Գ.  
ՁԱՐԵՐԱԽԱՆԿԱԿ ԵԼՎԱՐԵ ԱՅ ԱՌԱՎՈՒԱԾ

(Ձարերախանկակ ելվարե մը առնուած)

Պատկերին մէջ աղեղնամիջները ծնրադրած կը բույն, մինչ իրականութիւնը նիստէէն Միջերկրական կը տարածուէր, իր մահուանէն վերջ, երկիրները բաժան եղան : Իրմէ յետոյ յաջորդերեք դարերուն նինուէի գօրաւոր թագաւորներն երեւմըն երբեմն կը հաստատէին իշխանութիւնը, սակայն իրական Ասորեսանի թագաւորութիւնը կը սկսի 745-ին : Կայդ թուականին Բուլ անունով բաղդախնդիր մը, որ արհեստով պարտիզապան էր, գաճը գրաւեց և ինքինքը Թիղադր-Բալասար Բ. անուանեց և չուտով յաջողեցաւ շափականց ցցուած լրաբլը : Ասորեսանի հետեւակագործին մէջ կը գտնուէին նաև երգակաւորներ, որոնք խորո վահանի մը ենեւ կը պաշտպանէին ինքիններին:

Սենեքերիմի որդին էսարհատոն գրաւեց և հպատակեցուց Եղիպատոսը : Այս արեւելքի երկրորդ քաղաքական միութիւնը կը համարուի : Ասորական պետութիւնը կը տարածուէր Փոքր Ասիոյ մէջ մինչև Մարատան և Իրանեան լեռնադաշտը :

Սակայն այդ ընդարձակածաւալ պետութիւնը շատ կարծ կեանք մը ունեցաւ : Եղիպատոս երեսուն տարուան հպատակութենէ յետոյ բաժնուեցաւ : Քսան տարի յետոյ Բարելոն նոյնպէս բաժնուեցաւ : Սկիւթացիներ հիւսիսէն արշաւելով տկարացուցին պետութիւնը , և 606ին նոր պետութիւն մը՝ Մարատան՝ Բարելոնի օգնութեամբ Նիւսուէն գրաւեց : Ասորական պետութիւնը կործանեցաւ և Նիւսուէ աւարի ու կողոպուտի մատնուեցաւ : Երկու հարիւր տարի յետոյ Յոյն պատմաբան Քսենոփոն երբ անոր աւերակներուն վրայ կը պտտէր , ո՛չ ոք կը յիշէր նոյն խոկ այդ կործանած քաղաքին անունը : Այլ ևս մարդիկ չի բնակեցան հոն և Նիւսուէ մոռցուած էր մինչև վերջին ժամանակներս , երբ հոն սկսան պեղումներ տեղի ունենալ :

**46. ՆՈՐ ՌԱՄԵՆՈՒԵՍԿ ՊԵՏՈՒԹԻՒՆ.**— Ասորական հինգ դարերու տիրապետութեան շրջանին Բարելոն շատ անգամ ապատմբեցաւ : Սենեքերիմ կը յայտարարէ , թէ ինք այնքան խստութեամբ պատժեց ապատմբները , որ քաղաքը հողին հաւասարցուց . «Ես կործանեցի կրակով տուները հիմերէն մինչև առաստաղը : Տաճարները և աշտարակները քանդեցի և ջրանցքի մէջ նետել տուի : Քաղաքին մէկ կողմէն միւսը խրամատներ քացի , և ամբողջ տեղերը ամայի դարձուցի : Իմ աւելումը ջրհեղեղէն աւելի մեծ էր» : 625ին յեղափոխութիւնը յաջող հետևանք մը ունեցաւ , և Բարելացիները

ու Մարատանցիները Ասորեստանը բաժնեցին իրենց մէջ : Այս երկրորդ Բարելոնական պետութիւնը մէկ դարէն նուազ կեանք մը ունեցաւ : Բարելոնեան փառքի աւմէնամեծ շրջանը եղաւ Նաբուգոնոսորի թագաւորութեան շրջանը (604-561) : Ասոր օրով Երուսաղէմ աւարի մատնուեցաւ և Հրեաներ Բարելոն գերի տարուեցան , Հին Քաղղէական պետութեան սահմանները վերահաստատուեցան , Բարելոն աւելի փառաւոր շինուեցաւ , նախկին ճարտարաբուեստական գործերը նորոգուեցան : Բայց 538-ին Բարելոն գրաւուեցաւ Պարսիկներէն և իր անկախութիւնը կորսնցուց վերջնականապէս :

#### Գ. ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆ

**47. ԺՈՂՈՎՐԴՈՒԹՅՈՒՆԾՐ.**— Քաղղէաստանի առաջին ժողովուրդները կը կոչուէին Ագատեան , որոնք քաղաքակրթութեան որոշ աստիճանի մը հասնելէ յետոյ , աւելի քաղաքակրթուած ժողովուրդի մը տիրապետութեան տակն ինկան : Այս նոր ժողովուրդը Սեմական լեզու կը խօսէր : Այս Ագատեան և Սեմական միացումէն յառաջ եկան պատմական Քաղղէացիները : Ասորեստանցիները աւելի Սեմական էին , քան ստորին հովիտի բնակիչները : Բարելոնացիները ընդունակ և աշխատասէր ժողովուրդ մըն էին , կը սիրէին գրականութիւն և խաղաղ գրալումներ , մինչ ծուռ քիթով և խոշոր մարմառվ Ասորեստանցիները աւելի պատերազմառէր և վաճառական ազգ մըն էին , և իրենց գրականութիւնը բալորովին փոխ առին Քաղղէաստանէն :

**48. ԲՆԻԵՆԾԱԳԲԵՆԾՐ.**— Նախկին Ագատեանները նըշանագրերու տեսակ մը ունին որ Եղիպատացոց նշանա-

գրերուն չէր նմաներ : Նախ այս նշանները կը նկարէին Պատվիրոսի վրայ որ կ'աճէր Եփրատ-Տիգրիսի եզերքը , ինչ զէս նևզոսի եզերքը : Վերջին ժամանակները անոնք սկսան կաւէ թրծուած աղիւսներու վրայ մետաղեայ գործիքներով փորագրել այս նշանագրերը : Անոնք աւելի կը նմանէին ցրուած բեւեռներու , և ասոր համար մենք գանոնք բեւեռագրեր կը կոչենք :

Յաղթական Սեմականները յարմարցուցին այս նշանագրերը իրենց լեզուին : Ասորեսատանի մէջ բեւեռագրերը այնքան խիտ կը գրուէին , որ մէկ ինձէզին վրայ վեց տող կը գրուէր : Ներկայ խուզարկուներ կը կարծեն թէ անոնք խոչորացոյց ակնոցներ կը գործածէին այս նուրբ բեւեռագրերը գրելու համար . և խուզարկուներէն մին ալ Նիսու էի աւերակներուն մէջ ակնոց մը գտառ , որ վերի ենթադրութեան աւելի ուժ կուտայ :

**19.** ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ. — Քաղղէտկան գրականութեան միացորդները չափազանց առաստ են : Հովիտին մէջ գանուած բոլոր քաղաքներն ալ իրենց գրադարաններն ունեն , և երբեմն մէկէ աւելի : Գրադարան մը բեւեռագիր արձանագրութեամբ լեցուն աղիւսներու հաւաքածոյ մըն էր : Բաբելոնի աւերակներուն մէջ գանուած գրադարան մը իր մէջ ուներ երեսուն հազարէ աւելի աշխատական միացորդներ (2700 թ. Ա.) , բոլորն ալ կանոնաւորապէս շարուած : Գրադարանները Պատվիրոսի փաթթոցներ ալ ունեին , բայց ասոնք ոչնչացած են կիմային չի դիմանալով :

Միակ աղիւսի մը վրայ խտացած գրերը հաւասար են մեր գրքին մէկ գլուխին : Իւրաքանչիւր աղիւսի վրայ մատենադարանի թիւը նշանակուած էր , և ընդհանուր հաւաքածոն ցուցակագրուած : Գրադարանները բաց

ժողովարդին առաջ , և կը կարծուի թէ շատերը , նոյն խիկ կանայք , գրել և կարդալ գիտէին :

Գրադէտ դասակարգը կը սորվէր նաև Ագամաեան կոչուած մեռեալ լեզուն , ինչպէս մենք այժմ՝ կը սորվինք գրաբարը կամ լատիներէնը , և ամբողջ պետական պաշտօնեաները ու վաճառական դասակարգը պարտաւոր էին Սուրբոյ մէջ խօսուած լեզուները սորվելու : Գրադարաններուն մէջ կային այս լեզուներուն վերաբերեալ բառարաններ և քերականութիւններ : Գանուած են աղիւսներ որոնց մէկ կողմը բնագիրը գրուած է , իսկ միւս կողմը անոր թարգմանութիւնը : Յատուկ քարտուզարներ շարունակ կ'ընդօրինակէին և կը խմբագրէին հին գրքերը , և կ'երեւի թէ անոնք շատ ուշադրութիւն կ'ընէին ընդօրինակելու ատեն : Եթի հեղինակի մը բառը չէին կարող կարդալ տեղը բաց կը ձգէին և բացադրութիւն կուտային :

**20.** ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ. — Գրականութիւնը ցոյց կուտայ թէ գիտութեան մէջ շատ յառաջդիմած էին : Երկրաչափութեան մէջ Քաղղէտացիները յառաջդիմած էին Եգիպտացիներուն չափ , իսկ թուրքանութեան մէջ շատ աւելի : Գիտէին տասնորդական դրութիւնը : Վաթուունը գլխաւոր թիւն էր , որովհետեւ կը բաժնուէր թէ 10ով և թէ 12ով :

Դիմական բժշկութեան մաս կը կազմէին մոգութիւնը և հմայութիւնները , և մինչեւ իսկ աստեղագիտութիւնը կը սորվէին որպէս միջոց բաղդ նայելու : Սակայն և այնպէս այս երկու ուսումներուն մէջ ալ յառաջդիմած էին : Ինչպէս Եգիպտասի մէջ , հոս ալ հարթ դաշտերը և հակայ երկնքի պարզութիւնը առիթ կ'ընծայէին երկնային մարմիններու ուսումնասիրութեան : Քաղղէտացիները գիտէին թէ խաւարում ե՛րբ տեղի պիտի

ունենար . աստղերու քարտէսը շինած էին , և գծած՝ առեգալին տարեկան ճանապարհը : Ամէն մեծ քաղաք դիտարան մը ունէր , և յատուկ արքայական աստեղագէտ մը : Բարելոնի մէջ (331 թ . Ա .) Մեծն Սղեքսան դըր գտաւ աստեղագիտական արձանագրութիւններու շարքեր , որոնք 1900 տարուան հետազօտութիւններ էին : Խնչպէս որ մենք Եգիպտացիներէն ընդունեցինք տարիի և ամիսի դրութիւնները , այսպէս ալ Քաղդէացիներէն ընդունեցինք շաբաթի դրութիւնը իր հանդստի օրով , նոյնպէս ցերեկի և գիշերի 12ական ժամի բաժանումը , և ժամի , վայրկեանի ստորաբաժանումները : Անոնք դասն նաև ջուրի և արեւի ժամացոյցները :

**51 . ՃԱՐՏԱՐԱՐՈՒՆՎԱԾ .** — Հին ժողովուրդներու մէջ Եփրատի բնակիչները գիտութիւնը աւելի գործնականի վերածեցին : Անոնք կը հասկնացին հարթաշափի և ծանրաշափի դրութիւնը , և կը գործածէին զանոնք ջրանցքներ և թումբեր շինելու համար : Հնարեցին բրուտի անիւը և կշիռի ու չափի լաւագոյն դրութիւն մը : Երկրագործութեան մասին իրենց ունեցած գիտութիւնը գերազանց էր քան Յոյներունը և Սրաբացիներունը : Զափազանց վարպետ էին գոհարներ յոկելու և զանոնք տեղաւորելու մէջ , և բրդէ ու մետաքսէ ընտիր ապրանքներ կ'արտադրէին , փայլուն ներկուած : Շատ մը այդ տեսակ ճարտարարուեստները բաղդատաբար հիմա այն ժամանակէն քիչ յառաջադիմութիւն գործած են :

**52 . ՃԱՐՏԱՐԱՐԱԿԵՏՈՒԹԻՒՆ .** — Եփրատի հովտին հիւսիսային մասին շինութեան համար քարեր չկային , սակայն Բարելացիները աղիւսներով աշտարակներ , տաճարներ և առկախեալ


պարտէզներ շինեցին , որոնք նմանութիւն էին լեռնային տեսարաններու : Այս առկախեալ պարտէզները շինուած էին պատշգամ պատշգամի վրայ , և հարիւր յիսուն ոտք բարձրութիւն ունէին : Յոյները զանոնք աշխարհի եօթը հրաշալիքներէն մին կը համարէին :

Իսկ Ասորեստան , ուր քարը առաստ էր , ճարտարապետութեան և արձանագործութեան մէջ կը գերազանցէր Բարելոնը : Արեւելեան թագաւորներու փառքը , և արեւելեան վառ երեւակայութիւնը արտադրեցին այն տեսակ փառաւոր չէնքեր , որոնք մեր երեւակայութենէն վեր են :

**53 . ԹԱՐԱՎԱՐՈՒՄ .** — Ասորեստանի պարզէին առկախեալ պարտէզները և պալատները որոնք դէպ ի վեր կը բարձրանային : Նինուէի Պալատը զարդարուած էր ճերմակ ալապատրի վրայ փորագրուած արձաններով և մարդու դէմքեր ունեցող թեւաւոր ու հսկայ կենացնիներով : Սիւներու կեղրոններուն վրայ կը փայլէին ոսկի և արծաթ , ասոնցմէ կախուած էին մետաքսեայ ու ոսկի թելերով հիւսուած կարմիր և վարդագոյն վարագոյներ : Այս ընդարձակածաւալ պալատներուն մէջ , որոնք մզոններով տեղ կը գրաւեն , կը գանուէին փորագրուած արձանագրութիւններ ալ ուր զանոնք շինուները իրենց փառքը պատմած են : Այս արձանագրութիւնները փորուած էին բեւենուագրով , և զարդարուած կարմիր ու կանաչ , ոսկի ու արծաթ գոյնի տեսարաններու քանդակներով :

**54 . ԹԱՐԱՎԱՐՈՒՄ .** — Ասորեստանի թագաւորը արեւելեան բռնապետութեան լաւագոյն տիպարն էր : Իր անձը շրջապատած էր այն բաղոր բաներով , որոնք կարող էին հրապուրել և ահարեկել մարդիկը : Իր արտաքոյ

կարգի փառքը և մեծութիւնը բարձր կը պահէր զի՞նքը  
հասարակ ամբոխէն։ Երբ մէկը ներկայանար թագաւորին՝




22. — ԱՌԵԽԾԻ ՈՐՍՈՐԴՅԱԹՔԻՆ

Աստեսանի բազաւորելուն սիրելի գրապահներէն մին որ առի-  
ծի որտողուրիւնը։ Մրափ կ'եղային պատեազմի երարս պէս, նևեւակ-  
ներու պատիկ բանակով մը, և յանափ օրեւով բացախայ կը մնային։ Խո-  
շուր չուներով որչին կը հանիկին կ'ենդասին և շարարելով կը հալածին,  
մինեւ որ նես հասցենու շափ մօսենային անոր։ Երեւն սակայն զիր-  
կընդխառն կրիւով կը սպանեին առխաջը ուղբափի սիրտին միտուած  
հիզակի կամ դաշոյին հարուածով մը։ Աստեսանցին պատիկուց կը պա-  
րասուէն այդ որտողուրեանց և երկար փարտուրիւնն յետյ միայն կը  
համարձակեին առու։

Առիւծները այսպահ շատ ու այսպահ մօսին և սւնելնուն համար է ար-  
դին որ յիշեց առունսապիհները կրցած ևն այնպահ մշգրիտ ու յրական  
կերպով նանդակել որպի և սարաւաններ որ նորերը շատ ինչ անզար հաւա-  
սարած են անոնց։

անիկա նստած կ'ըլլար սուկեայ գահուն վրայ որ ծած-  
կուած էր վարդագոյն կամարով և երկու կողմէն կը

բարձրանային կոթողներն որք կը փայլէին անզին քարե-  
րու մէջ։ Թագաւորին ներկայացողը կը իսնարհէր գետնի  
վրայ, մինչեւ որ իրեն հրաժայուեր ոտքի ելնել։ Թա-



23. — ԹԵԼ-ԱՎԱՐԵ ՄԻԶ ԳՏԵԱՆԱԿ ԱԳՆԻՍ (TABLETTE) ՄՊ

Բաղդասանի մէջ բնկերական ամեն գործողուրիւն (առուճախ,  
ամուսնուրիւն, փոխադրուրիւն եւթի դպիթերու և վկաներու ներկայու-  
թեամբ կը կատարում։ Դպիրը կը բերէր իր կարւու աղիւսը ու հոն կը  
գրէր եղերպիւնը, նշանակերպ նաև ամսուն նանին սրբալ, յիշոյ բա-  
զաւորին տարին եւթի։ Դործողուրիւն տկր իր կնիքը (Այս կնիքներէն  
տա կարեի է տեսնել Կ. Պոլոյ Միզէին մէջ) կը դրոշմէր. յիսոյ ա-  
ղիւսը կը ծեփիկին կայի նոր խառովնը, որու վրայ միշտ տակի բանաձեւը  
կ'ընդորինակեին, որպիսզի կ'ենդասարենը գոնի տակի գործուրիւնը իր խար-  
դակին, ու ըստ պանին յիւնց բայ։

Այս պատկերին մէջ աղիւսը կուրուած է երկու բնագիրներն աղորու  
ցուցուներու համար և կը ներկայացնէ Միթինանա ընտանիին պատ-  
սարներէն մին։

գաւորի իշխանութիւնը բացարձակ էր թէեւ, սակայն  
կային վսաւանելի անհատներ, և արտօնեալ պաշտօնեա-  
ներ որոնց միջոցաւ իր հրամանները կը գործադրուէին։

5. ՀԱՅԱՆՈՒՅՑԻ, ԳԱՅԱՆՈՒՅՑԻ ԵՎ ՑԱՐԱՐԵ-  
ՐՈՒԹԵՒՆՆԵՐ. — Ամէսէն ստոր գասակարգը կը հա-  
մարուէին գիւղացիները։ Ասոնցմէ վեր կուգային վա-

ճառականներ, պաշտօնեաններ, բարձր արհեստաւորներ, փաստաբաններ և բժիշկներ։ Եգիպտոսի նման ազնուականութիւնն չկար Քաղէպատանի մէջ։ Հարստութիւնը աւելի կարեւոր էր, քան ծագումը. վաճառականն շատ կարեւոր դիրք կը գրաւէր, և մինչեւ իսկ Սորենստանի այնքան անգութ պատերազմներու պատճառները զուտ վաճառականնական էին։ Իրենց նպատակն էր Սուրբոյ և Փիւնիկէի վաճառականութիւնը ձեռք բերել և զանոնք մրցակցութենէ վարել։

**55. ՕՐԵՆՎԲԱՆՔԻ.—** Քանի մը ֆրանսացի հնախոյզ-ներ 1902ին գտան շատ կարեւոր արձանագրութիւններ, որոնք կը պարունակէին 280 օրէնքներ : Այս օրէնքները դրած էր Բաբելոնի թագաւոր Համուրապի, գրեթէ Քրիստոսէ 2250 տարի առաջ : Այս օրէնքը ծանօթ օրէնքներէն ամէնէն հինն է և յստակ գաղափար մը կուտայ Բաբելոնի ժողովրդեան մասին : Օրէնքներ կան գրուած պաշտօնեաններու և զատաւորներու կաշառակերութեանց դէմ, տղէտ և անհոգ բժշկական գործողութեանց դէմ, և անկարող կամ խարդախ ճարտարապետներու դէմ: Այս օրէնսդրութիւնը կը ցուցնէ թէ քաղաքակրթութիւնը այնքան յառաջդիմած էր որ բնակիչները այսքան բարդ յարաբերութիւններ ունեին իրարու հետ :

Օրինագիրքը շատ որոշ կերպով սահմանած է սեփականատէրերու իրաւունքը, և վաճառականական առանձին օրէնքներ կային սահմանուած: Կտակները ամուսնական ու գործի վերաբերեալ ամէն տեսակ պայմանագրութիւնները, որոնցմէ հազարաւորներ մեր ձեռքը հասած են, ցոյց կուտան թէ որքան ուշագրութիւն տրուած էր առեւտրական կամ գործնական յարաբերութեանց: Վկաներու բազմաթիւ ստորագրութիւններ որոնք

իրարմէ կը տարբերին , ցոյց կուտան թէ այս դժուար  
բեւեռագրերով գրելու  
կարողութիւնը շատ  
տարածուած էր : Պայ-  
մանագրութիւններէն  
կը սովորինք թէ կին  
մը կարող էր կալ-  
ուածներ ունենալ և  
գործեր վարել իր ա-  
մուսնէն անկախաբար :




## **24. — ՀԱՐՈՒ ԱՐԵԿԵԼԵԱՆ ՀՈԳԻ Ս.ՍԱԼԻԱՋՔ**

Անազախառն պղինձի այս արձա-  
ելիկը որ Լուվիդի Միկցին մէջ կը գտնուի,  
կը ցացնէք թէ Ասորեսանցիները ինչ ձե-  
ւերու ասկ կ'երևակային իրենց դեւերը.  
դիտեր է համար թէ իրենց գործառնե-  
րը որ ասիհան ամրաւորեամբ կը  
բանին մնալաղը:

անուշանութ իւղեր : Այս  
պաշտամունքին հետ  
խառն , Եզիպտացինե-  
րուն նման , Ասորես-  
տանցիներն ալ բնու-  
թիւնը կը պաշտէին ,

անձնաւորուած բազմաթիւ աստղուածներով և կիսաս-  
տուածներով :

Նախնիքներու պաշտամունքին կը ընկերանար սառ  
մոգականութեան, ինչպէս և ուրուականներու ու-  
ղեւերու հաւատքը: Քաղդէաստանի մէջ այս նախա-



25. - Ը ԵԿԱՐԿԱՅԻ ՆԵՐՈՒ ԹԱՓՈՐ ՄՅ.

Պատերազմի մեջ բնաւած զինուորներ են տառիք, որն նցը ու ոմակի  
կապուած ու ոմակի այ վիզը անուր անցուած բազաւոյին ենթայս-  
թեան կը աշրուիիմ, անուր մասհանցյին համեմատ խոչանդուեր:

պաշարումները առելի չափովանցութեան տարրուած էին :  
Քրիստոնէութեան առաջին շրջանէն միացած պատկեր-  
ները, որ կը ցուցին սատանան եղջլւրով և ատունով,  
Բաբելացիներէն եկած են հրէական Խալմուտին միջոցաւ :  
Բնապաշտութեան հետ զուգընթացաբար կային ամենա-  
սուրբին արարութիւններ և ծէսեր : Սրբեցութիւնն ե-  
անբարյականութիւն կրօնական պաշտամունքի մաս կը  
կազմէին, և այս սովորութիւնները առեցին ամբողջ  
Բաբելոնական պատմութեան ընթացքին :

Միւնոյն -ժամանակ, ինչպէս Եգիպտոսի բարձր  
դասակարգին մէջ, հոս ալ միակ Աստուծոյ մը պաշտա-  
մունքի մասնաւոր չարականներ և աղօթքներ կային: Ա-  
սորեստանցիները մեզքի զգացումն ունեին, որ հրէական  
և ազա Քրիստոնէական կրօնի մէջ մեծ աեղ մը գրաւեց:  
Գերեզմաններու մէջ ասլուղ ուրուականներու հաւատա-  
լով հանդերձ կը հաւատային նաև ապագայ կեանքին:  
Մեղաւորները դժոխքի մէջ տառապանքներ և տան-  
չանքներ պիտի կրէին, իսկ անոնք որոնք պիտի կրնա-  
յին Աստուծային չնորհին արժանանալ, պիտի ապրէին  
հեռաւոր Երջանկութեան կղզիներուն մէջ՝ վայելելով  
ամէն տեսակ հաճոյքներ:

Բարեկայցիները մեզ և հաճոյատէր նկարագիր մը ունէին: Խոկ պատերազմատէր Ասորեստանցիները հաճոյքը կը վիճառէին անզթութեան մէջ, և իրենց թագաւորները հաղարաւորներ կը բանտարկէին, կը չարչարէին ու կը սպանէին:

### Գ. ՆՄՈՅԵՆԵՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՔ

57. ՀՐԱ. ՔԱՂԴԵՍԱՆԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՃՐՈՒ-

Ա. Քաղղէական շարականի մը մէկ մասը, գրուած  
Ուր քաղաքին մէջ.

«Ո՞վ երկար տաեն տառապած եւ ներողամիտ չայր, որու ձեւքին  
մէջ կը գոնուի տմբողջ մարդկութեան կեանքը...  
Նախածին, ամենակարսղ, որու սիրտը անհունութիւն է, եւ զլայ  
մէկը որ կարենայ չափել վայն  
Երկնքի մէջ սՊ է գերագոյն : Գու միայն, դու ես գերագոյն :  
Երկը վայ սՊ է գերագոյն : Գու միայն, դու ես գերագոյն :

**Բ. Համուրապիկ օրինագրքէն** (Տ. 55).

«Յօդ. 3.—Եթէ դատի մը մէջ մարդ մը վկանեբու դէմ սպառ-

նալիք ընէ, եւ կամ իր տուած վկայսւթիւնը չապացուցանէ, եւ Եթէ դատի խնդիրը կեանքի խնդիր ըլլայ, այդ մարդը մահուան պէտք է որ դատապարտուի :

«Յօդ. 4.—Եթէ մարդ մը վկայի մը ցորեն կամ դրամառաջարկէ որպէս կաշառաքը ինքը պիտի կրէ դատին վճիռը :

«Յօդ. 42.—Եթէ մարդ մը արտ մը վարձէ մշակելու համար եւ ցորեն չկմայ արտադրել եւ արտին պէտք եւլած աշխատութիւնը տալ զանայ, ինքը պարտաւոր է այդ արտին տիրոջ տալ այն համեմատութեամբ ցորեն՝ որքան դրայի արտը կ'արտադրէ :

«Յօդ. 53.—Եթէ մարդ մը զանցառու գտնուի իր թումբը ամուր պահելու ... եւ իր թումբը խորտակուի եւ ջուրը արտը ողողէ, այն մարդը որուն թումբը խորտակուած է պարտաւոր է վընասուած ցորէնին փոխարէնը հատուցանել :

«Յօդ. 229.—Եթէ որմատիր մը տուն մը շինէ մարդու մը համար եւ շէնքը հաստատուն չշինէ, եւ իր շինած տունը փլի եւ մահ պատճառէ, այդ որմատիրը պէտք է մահուան դատապարտուի :

«Յօդ. 233.—Եթէ որմատիր մը տուն մը շինէ մարդու մը համար, եւ շէնքը պահանջուածին համեմատ չի շինէ, եւ պստ մը փլի, այդ որմատիրը իր ծախքով վերաշինելու է այդ պատը :»

### 58. Ա.ՍՈՐՅԱԿԱՆ ԿԱՅԱՏՐՈՒԹՅԱՆ. —

Ա. Ասորական աղօթք մը մեղքերու թողութեան համար :

«Ի՞վ իմ Աստուածս, իմ մեղքերս բավլութիւնն ... Ո՞վ իմ Աստուածուհիս ... իմ չարագործութիւններս մեծ են: Մխալներ գործած եմ եւ ես չգիտեմ: Զարագործութիւններով սնած եմ եւ ես չգիտեմ: ... Կուլար եւ ոչ ոք կուգայ ինծի, բարձր կ'աղալակեմ եւ ոչ ոք կը լսէ ինծի... Կը դառնամ իմ ոլորմած Աստուածոյս եւ կը մրմնջեմ, տէ՛ր մի մերժեր քու ծաւայիդ, եւ Եթէ ան իյնայ որստացող ջուրերուն մէջ, երկնցուր իրեն քու ձեռքդ: Ներէ՛ իմ գործած մեղքերուս: Իմ սիալներս հագուստի մը նման կտոր կտոր ըրէ»:

Բ. Ասորենասիր-Պալի արձանագրութիւններէն: Այս թագաւորը յայտնի է պատերազմներու մէջ իր գոր-

ծած անգիտութիւններով: Կ'ապրէր մօտաւորապէս 850 տարի Քրիս.է առաջ:

«Անսնք չգործեցին իմ ոտներս: Պատերազմով ու կոտորածով յարձակեցայ քալաքին վրայ եւ գրաւեցի: Անոնց պատերազմիկներէն երեք հաղար հօգե սուրով սպաննեցի: Անոնց կողոպուտը, անոնց ապրանքները, անոնց եղները եւ անոնց ոչսարները տարի: Բազմաթիւ գերիները կրակով այրեցի: Շատ զինուորներ ողջ ըըռնեցի: Ոմանց ձեռքերն ու ոտքերը կորեցի, ուրիշներու քիթը, ականջները եւ մատները կորեցի, եւ բազմաթիւ զինուորներու աչքերը փորեցի: Բոլոր մը շինեցի ապրուներէն եւ բուրք, մը գուլիներէն: Եւ անոնց միջեւ, որթատունկի ցողուններու վրայ կախեցի անոնց գլուխները իրենց քալաքին մերձակայքը. Անոնց երիտասարդները եւ անոնց կոյսերը ես այրեցի որպէս ողջակէղ: Քալաքը կործանեցի, փորեցի, եւ կրակով վառեցի. Ես բնաշինչ ըրի զայն:»

### 59. ՎԵՐՁԻՆ ԲԱՐԵԼՈՐՆԵԱՆ ԿԱՅԵՐՈՒԹԵՆ. —

Նաբուզորնոսորի ալօքի. — «Թող պաշտեմ քու գերագոյն եշխանութիւնդ, թող քու աստուածային վախդ ապրի իմ սրտիս մէջ, եւ տուր ինձ ինչ որ բարի է քու մէջդ, որովհետեւ դու կը պահես իմ կեանքս:»

Մատենագրութիւն. — Maspero: *Histoire ancienne: Tome I. Les origines. chap. VII-IX. Tome II. La mêlée des peuples, chap. I.* — Hilprecht: *Explorations in Bible Lands.* — Sayce: *Ancient Empires of the East.* — Hommel: *The Civilization of the East.* — Malet: *L'antiquité. chap. III, IV.* — Driault: *Histoire de la Civilisation, I, p. 40-60.*

Խմբագրելի նիւթեր. — 1. Պեղումներ Բաբելոնի մէջ. — 2. Բաբելոնեան ճարտարապետութիւն, պալատներ, առկախեալ պարտէզներ. — 3. Ասորական Վաճառականութիւն. — 4. Նկարագրէ՛ Բաբելոնի եւ Նիխուէի տեղ գտնուող արդե՛քաղաքները. — 5. Հայերը ի՞նչ յարաբերութիւն ունէին Ասորեստանի եւ Բաբելոնի հետ: 6. Շամիրամի եւ Արայ Դեղեցիկի աւանդավալէպը. — 7. Բելեռագրերը

P L A Y B O O K

Φ ተ ቻ ን ተ ፅ ተ ወ ተ ዓ




**60.** ԱՄԱՁԻՆ ԴԱՐԱՐԴԱՆԵՐԻ. — Քաղցէաստան  
Պարսկացին ծոցին քով գտնուելով ամէն յարմարութիւն  
ունէր վաճառականութեան, և Բարելոն հին ժամանակ՝  
ները Սուրբոյ և Հնդկաստանի փոխանակութիւններուն  
կեդրոնն էր։ Սակայն Քրիստոսէ 1000 տարի առաջ  
Փիւնիկեցիները այնքան գերազանց դիրք մը բանեցին  
վաճառականութեան մէջ, որ իրաւամբ առաջին վա-  
ճառական ազգը համարուեցան։

Փիւնիկեցինները կը բնակէին նեղ ցամաքամասի մէլ վրայ, որ կը տարածուէր Միջերկրական ծովուն և կիւրանան լեռներուն միջեւ: Երկրին ծովեզերեայ ըլլաւուհանգամանքը բնակիչները նաւարկութեան մղեց: Լիբրանանու մայրինները առատ փայտ կը մատակարարէին իշխնց նաւերուն: Քրիստոսէ 1600 տարի առաջ Միջերկրական ծովու վրայ կը նաւարկէին արդէն Փիւնիկեցինները: Ասոնք կէս մը վաճառականներ էին և կէս մըն ալ ծովահեններ: Կղզիէ կղզի կ'երթային ապրանքներ փախանակելու և կամ բնակիչները գերի վարելու համար:

Փիւնիկեցի գաճառականները հարստութիւն ձեռք  
ձգելու համար հետզհետէ սկսան Միջերկրականի ամէն  
կողմերը նաւարկել , մինչեւ որ հասան Հերակլեան կո-  
թողները (Ճիպրալթար) և մտան Ատլանտեան ովկիաշ  
նոսին մէջ : Բրիտանական կղզիներէն թանկագին մետադ-

‘Ներ և պղինձ կ’առնէին, Պալթիկ ծովու եղերքներէն-դեղին սաթ, Սրեւմտեան Արքիկէն գերի և փոռուկր,



**26.** — ԱՐԱՏԻ ՄԵջ ԳՏՆՈՒՄ ՓԻՇԵԿԵԱՆ ՄԱՍԹԱՊԱ ՄԵ

Հու որոշ կերեւայ եղիսական ազգեցորդիւնը: Մասրապանները մաներ բուրգի կիմ, մեռլ վերու մարմինները պահելու համար, եղիսական բուրգերու հմանողորթեամբ: Հու բատակոսի աշտարակը մըն է: Ի մեր բարձրորթեամբ: Ենի՞ հորիզոնական վիճաշարք մը կայ անշապահ և ուղղամիջ կերպով իրարու կցուած հիմք մեր բարձրորթեամբ վեց բարերով. առաջին երկուը շենքին մնացեալ մասին փաց դուրս ցցուած պատուանդան մը կը ճեւացնեն, ուրիշ յեսոյ կուզաց սիսին պատկ մը, և ասոնց անհեռն վրայ յ նր մեր բարձրորթեամբ բուրգ մը:

և Հնդկաստանէն սակի ու թանկագին քարեր։ Իրենց  
երկու գլխաւոր քաղաքներն էին Տիրոս և Արգոն։



22. — **ՓԵԼԵԿԵԿԵՍԱՆ  
Ա.ՍՈՒԱՄ ՄՔ**

Հու ալ ակներեւ կ'երեւայ րէ եղիպտական ազդեցուքինք հզօր կողած է Փիւնիկան կեամբին վրայ: Բաադը հրս կը Յերփայսանայ ասինձի մը վրայ կայնած բարձր և աշխարհին աշխատան կ'ըստ կ'ազմականութիւններ հաստատեցին, մնծ կղզիներուն մէջ և Միջերկրականի եղերքները առեւտրական կայաններ հիմնեցին որսնք հետզետէ քաղաքակրթութեան կերպն, Իւթիկէ, կատէս այս գաղթականութիւններուն ամէնէն նշանաւորներն եղան: Սպանիոյ և Անգլիոյ մէջ գանուած պղնձի հանքերը շահագործեցին: Եյս լէս կարող եղան քարէ գործիքներու տեղ պղնձէ գործիքներ շինել: Իրենք կը մատակարարէին Քաղղէաստանի և Եգիպ-

Մինչեւ Ը. դար, այսինքն Առարական արշաւանքը, այս երկու քաղաքները աշխարհի ամենաշարուստ և փառաւոր քաղաքներն էին:

**Յ 1. ՔՍԱՎՐԱՑԱՐԹՈՒԹԵԱՆ ՏՄԱՆ ՏՄԵՐՈՒՅԻՆԻ ԳԻՒԹՏԲ.** — Փիւնիկեցիները առաջին ժողովուրդն էին, որ աշխարհիս զանազան կողմերը գաղթականութիւններ հաստատեցին, մնծ կղզիներուն մէջ և Միջերկրականի եղերքները առեւտրական կայաններ հիմնեցին որսնք հետզետէ քաղաքակրթութեան կերպն, Իւթիկէ, կատէս այս գաղթականութիւններուն ամէնէն նշանաւորներն եղան: Սպանիոյ և Անգլիոյ մէջ գանուած պղնձի հանքերը շահագործեցին: Եյս լէս կարող եղան քարէ գործիքներու տեղ պղնձէ գործիքներ շինել: Իրենք կը մատակարարէին Քաղղէաստանի և Եգիպ-

առափ համար պէտք եղած պղնձը և հաւանօրէն Եւրոպայի շատ մը մասերուն մէջ իրենք էին այս մետաղը ներմուծողը:

Մեծ քանակութեամբ Փիւնիկեան առարկաներ գտնուած են հին Յունական գերեզմաններուն մէջ: Փիւնիկեցիք թէեւ միայն իրենց շահուն համար ցրուած էին ամէն կողմերը, սակայն այսպէսով Ասիայի և Աֆրիկէի քաղաքակրթութիւնները իրարու միացուցին: Իրենց դերը պատմութեան մէջ ոչ թէ նոր քաղաքակրթութիւն մը ստեղծելը եղաւ, այլ արդէն գոյութիւն ունեցող քաղաքակրթութիւն մը տարածելը: Ասոնք մասնաւորապէս Յոյներուն ուսուցիչները եղան, որոնք յետոյ ամբողջ Եւրոպայի ուսուցիչները դարձան:

Փիւնիկեցիներու գլխաւոր գիւտը այբուրէնն է: Երբ Եգիպտացիները Սուրբան գրաւեցին 1500ին (Տ. 26) Փիւնիկեցիները Բարեկոնեան բեւեւագրերը կը գործածէին: Բնական է որ իրենց վաճառականութիւնն դիւրութեան համար գրելու աւելի պարզ ձեւի մը պէտք ունեցան և այսպէս 1400ին անոնք այբուրէն մը գտան որ 22 զիր ունէր: Սյո գիրերը կ'երեւի որ Եգիպտական նշանագրերէն առնուած էին: Բոլոր միւս այբուրէնները՝ Հնդկական, Եբրայական, Հայկական, Յունական և Խամբինական՝ Փիւնիկեցիներէն առնուած են:

**Յ 2. ՔՍԱՎՐԱՑԱՐԹԵԱՆ ԵՐ ՀՆԿԵՐԱՑԱՐԹ, ՊԱՅՄԱՆ-ՄԵՐ.** — Փիւնիկեցիները կը խօսէին սեմական լեզու

նայս օձին պատկերով մերսակ խոյր մը, մեկ մերով կը մօմէ յադրականներու յատսկ զիմբը եւ կը պատրաստի սպաններու ատիւծը՝ որու պրէն բոնած և միւս մերով եղիպտական վարաւոններու մեռով: Դիմուն վրայ ծածանու բաւեն սկառակը Փիւնիկեան և, բայց այդ սկառակին վրայ կը սաւառեի թեփիկը բեւաւոր արեւը:

մը, և հաւանօրէն Հրէական ցեղէն էին, բայց իրենց կրօնը չափազանց հակամարդկային էր, մասնաւորապէս այն անդութ սովորութիւնները, որով ամէնէն առաջ ծնած անդրանիկ զաւակը Բաւաղ Արեւ-Աստուծոյ կը նուիւրէին :

Իրենց քաղաքները դաշնակցութիւնով մը միացած էին Տիւրոսի և Սիլոնի հետ, սակայն երբէք զօրաւոր երկրը մը չէին ներկայացներ : Գոհ իրենց առեւտրական գործերէն, դիւրութեամբ կը հպատակէին իրենց դրացի զօրաւոր ազգերուն, Ասորեստանի կամ Եգիպտոսի : Որպէս հպատակ ժողովուրդ՝ իրենց գործաւորները շինեցին Ասորական փառաւոր պալատները, շահագործեցին Եգիպտական հանքերը և մատակարարեցին երկու պետութեանց նաւատորմիզը :

Քրիստոսէ 730 տարի առաջ Տիւրոս Ասորեստանի իշխանութեան տակ ինկաւ, բայց նորէն մատակարար այն էր Ազրաքան, մինչեւ Ազրաքանը Մեծի գրաւումը (332 թ. Ա.): Այս թուականէն մինչեւ այսօր այս փառաւոր քաղաքը այլևս դեր մը չէ կատարած



28.—ՓԻՒՆԻԿԵՅԻ  
ԶԱՅՆԻՑԻ ՄԷ

Փիւնիկեցի զինուոր կը հագնեներ հորիզոնական զիներով զինչակ մը, թիւրեն ու սրբաբնիւր մերկ են ու զրդիւն վրայ կը կրէ սրածաց կամ կրէ սրածաց մը:

Ազրաքանը 730 տարի առաջ Տիւրոս Ասորեստանի իշխանութեան տակ ինկաւ, բայց նորէն մատակար այն էր Ազրաքան, մինչեւ Ազրաքանը Մեծի գրաւումը (332 թ. Ա.): Այս թուականէն մինչեւ այսօր այս փառաւոր քաղաքը այլևս դեր մը չէ կատարած

պատմութեան մէջ, և հիմա ձկնորմներ իրենց ուռկանները կը փռեն այն մերկ ժայռերուն վրայ ուր այս քաղաքը կը բարձրանար :

Եզեկիէլ Մարգարէի իջ. և իէ. գլուխները բանասեղծական ցայտուն նկարագրական մըն են Փիւնիկեան կեանքի և վաճառականութեան. «Ո՛վ ծովուն մուտքերը բնակող, շատ կղզիներու մէջ ժողովուրդներու հետ վաճառականութիւն ընող... ո՛վ Տիւրոս, զուն ըսիր թէ ես զեղեցկութեան մէջ կատարեալ եմ, քու սահմաններդ ծովուն մէջտեղն են, քեզ շինողները քու գեղեցկութիւնդ կատարեալ ըրին : Անոնք քու ամէն նաւու տախտակներդ Սանիրի մայրիներէն շինեցին, Լիրանանէն եղեւիններ առին, որպէսզի քեզի կայմեր շիննեն : Քու թիւրդ Բասանի կազմիներէն շինեցին, քու նստարաններդ Կիտացւոց [Կիտրոս] կղզիներէն եկած տօսախէ շինեցին փղոսկրով պատած : Քու պարզած առագաստդ Եգիպտոսի նկարագործ բենեզն էր. քու ծածկոցդ Եղիսայի [Հիւսիւսային Ավրիկէ] կղզիներուն կապուտակ ու ծիրաննգոյն կերպամն էր : Ծովուն բոլոր նաւերը ու միննց նաւատատիները քու առեւտուրդ ընելու համար քու մէջդ էին ... : Ամէն տեսակ ապրանք շատ ըլլալուն համար Թարսիսի [Հարաւ. արեւմտեան Սպանիա] բնակիչները քու վաճառականներդ էին. անոնք քու վաճառանոցներուդ մէջ արծաթի, երկաթի, անսազի ու կապարի առեւտուր կ'ընէին : Յաւան [Յոնիա], Թորէլ ու Մոսոք [Սեւ ու Կասպեան ծովերու երկիրներ] քու վաճառականներդ էին. անոնք քեզի հետ մարդոց հոգիներու ու պղնձէ ամաններու առեւտուր կ'ընէին : Թորգումայի տունէն [Հայաստան] քու վաճառանոցներդ կը

բերէին ձիկը ու զորիներ : Դեղանի որդիները քու վաճառականներդ էին : Շատ կղզիներու վաճառականութիւնը քու ձեռքդ էր : Անսնք քեզի հետ փղոսկրի ժամփքներով ու սպնխազով փոխանակութիւն կ'ընէին : Զեռագործներուդ շատութեան համար Ասորեստանցիները քու վաճառականներդ էին , և քու վաճառանցներուդ մէջ կարկեհանի , ծիրանագոյնի , նկարագործ կերպասի , բենեզի , բուստերու ու կարմիր յակինթի առեւտուր կ'ընէին : Յուղա և Խարայէլ . . . քեզի հետ ցորենի , խմորեղէնի , մեղրի , իւղի ու բալասանի առեւտուր կ'ընէին : . . . »

Մատենագրութիւն. — Seignobos: *Histoire Ancienne*, ch. IX. — Lenormant et Chevallier: *Histoire ancienne de l'Orient*, Vol. II. — Duncker: *History of Antiquity*, Vol. II.

Խմբագրելի նիւթեր . — 1. Փիւնիկեան Գաղթականութիւնները . — 2. Փիւնիկեան Վաճառաւակնութիւննը . — 3. Արհեստներ . — 4. Այբուբեն . — 5. Փողովրդի Նկարագիրը :

• L O K H 2

t f c u 3 t 3 h f

**63.** ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ԴԱՄ. — Հրեաները Սրաբական անապատին եղերքները թափառող հովիտ ցեղեր էին։ Սրբահամ, ցեղին հիմնադիրը, կ'ըսուի թէ Քաղդէաստանի Ուր քաղաքէն գաղթած էր, 2000ին (Բ. Ա.)։ Սրբահամ, Յակոբ և միւս Նահապետները հաւանօրէն կ'ապրէին և կ'իշխէին ինչպէս հիմակուան Սրաբ շէյսերը։

Հրեաները՝ Յակոբի ու իր սրդույն Յովսէփի ատեն,  
երբ Եգիպտոս գաղթեցին, բնակեցան Կարմիր Ծովուն  
եղերքը գտնուող հարուստ արօտավայրերու մէջ, ուր  
շատ անգամ Արաք ցեղերը իրենց վրանները կը զարնէին:  
Սսիկա տեղի ունեցաւ Հիքոսներու իշխանութեան ա-  
տեն, բայց երբ Եգիպտական բնիկ իշխանութիւնը վե-  
րահաստատուեցաւ Թէքէի թագաւորներուն ձեռքով,  
Հրեաները գերսպաթեան մասնուեցան: Երեք դար յետոյ  
Եգիպտոսի ներքին խոռվութիւններէն օգուտ քաղելով  
Հրեաները մօտակայ անապատը փախան:

**64.** **ՊԱՐԵՎԱՆԻ ԳԱՅՂԹՎԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ԵՒ ԳԱՅՂԹՎԱԿԱՆՈՒՄԸ ԾՐՁԱՆ.** — Հրեաներու առաջնորդ հանգիստացաւ Մովսէս, որ եղիպատական իմացականութիւնը և իմաստութիւնը լւրացուցած էր, և հրէական ազգին օրէնսդիրը և կազմակերպիչը եղաւ։ Այն ատեն Հրեաները բազմաթիւ էին, և հաստատաբնակ կեանքի վարժուած։ Քրիստոսէ 1300 տարի առաջ Յեսուի առաջ-

նորդութեամբ գրաւեցին Պաղեստինը : Յաջորդ երկու դարերու միջոցին՝ արիւնահեղ պատերազմներ մղեցին գրացի ազգերուն դէմ, որոնցմէ ոմանք իրենցմէ աւելի բարձր նիւթական քաղաքակրթութիւն մը ունէին :

Այս շրջանին Հրեաները հովիւ ցեղերու անզօր գաշնակցութիւն մը կը կազմէին : Կեղրոնական կառավարութիւնը կարգ մը ժողովրդական հերոսներու ձեռքն էր, որոնք գատաւոր անունով կը ճանչցուէին, ինչպէս՝ Սամսոն, Դէղէսն, Սամուէլ և ուրիշներ : Այս ժամանակները խոռվալութիւնները անսպակաս էին շարունակ, և աւազակներ կը կողոպտէին ճանապարհորդները :

**65. ԹԱԳՄԱՆՈՐՆԵՐ ԵԽ ՄԱՐԴԱՐԱՆՆԵՐ.** — Այս տեսակ վիճակի մը մէջ գտնուող ժողովուրդ մը միշտ միութեան պէտքը կը զգայ : Գրեթէ 1100ին (Ք. Ա.) կեղրոնական զօրաւոր կառավարութիւն մը հաստատուեցաւ, միապետական ձեւին տակ, և որ վերջէն վերածուեցաւ ժառանգական իշխանութեան : Միեւնոյն ժամանակ զօրաւոր ազգեցութիւն ունէին կրօնական վարդապետներ, որոնք կը կոչուէին Մարդարէներ : Ասոնք պաշտօնական հանգամանք մը չունէին, սակայն բնաւ չէին վարաներ հակառակելու ժագաւորին և յանդիմանելու :

Երկրորդ և երրորդ թագաւորները, Դաւիթ և Սուզանն (1055-975 Ք. Ա.), կառավարութիւնը զօրաւոր իշխանութեան մը վերածեցին : Հիմքները եգիպտական ուժը բոլորովին ոչնչացուցին Սուրբոյ մէջ, և ապա իրենք ալ յաղթուեցան Թկղաթ-Բաղասար Բ.Էն, և վերջապէս Սարեհատանի գերիշխանութիւնն ալ անհետացաւ մեղի անծանօթ պատճառներով :

**66. ԲԱԺՄԱՆՈՒՄ ԵԽ ԱՆԿՈՒՄ.** — Երբայիննե-

րու միութիւնը՝ կատարեալ չէր : Սովորոնի մահուանէն յետոյ տասներկու ցեղերը ազգատամբեցան, և հիմնեցին Խորայէլի թագաւորութիւնը, իսկ մնացած երկու ցեղերը կազմեցին Յուղայի թագաւորութիւնը :

Այս երկու թագաւորութիւններէն առաջինը, երկու հարիւր ութսուն տարի տեւեց, մինչեւ որ Սարգոն Խորայէլացինները ցերի տարաւ Սարեհատան, ուր անոնք կորաւեցան : Բաժանումէն յետոյ Յուղայի թագաւորութիւնը չորս զար տեւեց, շատ անգամ հարկատու Սարեհատանի և Բաբելոնի : Վերջապէս նարուգոլոնսոր ապստամբ Հրեաները պատժելու համար զանոնք Բաբելոն ցերի տարաւ :

**67. ԳԱՀԱՅՆԱՑԱԿԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ.** — Այս դէպքը վերջ տուաւ Հրեաներու քաղաքական պատմութեան : Երբ Պարսիկները տիրեցին Բաբելոնի, այն Հրեաները որոնք աւելի հայրենասէր էին Պաղեստին վերադարձան : Այսուհետեւ Յուղայի կառավարող ուժը ներքնապէս քահանաներն էին, իսկ քաղաքականապէս ասոնք հաղատակ էին Պարսիկներուն, Յոյներուն և Հոռմէկական Կայսրութեան : Շատ անգամ ապստամբեցան Հոռվմայիշիններու դէմ, սակայն վերջին անգամ 70ին (Ք. Ա.) սոսկալի կերպով պատժուեցան : Երտևսաղէմ պաշարուեցաւ և առնուեցաւ, և աւարի մատնուեցաւ, իսկ բնակիչները իբրեւ գերի վաճառուեցան : Հիմա Հրեաներ կը մնան ցրուած աշխարհիս ամէն կողմերը :

**68. ՄԻՍԱՄԱՆԱԾՈՒԹԻՒՆ.** — Հրեաները ու եէ բան չաւելցուցին նիւթական քաղաքակրթութեան վրայ : Ճանապարհներ չշինեցին, առեւտուրը չզարգացուցին, և ոչ ալ մեքենական գիւտեր ըրփն : Արուեստի, գրականութեան մէջ ուղղակի բան մը չարտադրեցին անոնք,

սակայն իրենց գործը աւելի բարձր եղաւ: Հրէական պատմութիւնը ժողովրդի մը հոգեւոր զարդացման պատմութիւնն է: Անոնց կրօնը անսահմանօրէն աւելի մաքուր և ծմբարիտ էր, քան որ և է ուրիշ հին ժողովրդեան մը կրօնը, և անկէ ծնունդ առաւ աւելի բարձր կրօն մը՝ Քրիստոնէութիւնը: Հին ազգերու մէջ անհանեց եղած են, որոնք կրօնական ազնիւ գաղափարներ ունեցած են, սակայն որպէս ծոլովուրդ Հրեաներն էին, որ ամբողջութեամբ բարոյական օրինաց հնագանդելու պարտականութիւնը զգացին և մէկ Աստուծոյ երկրագեցին:

Սկիզբները Հրեաները ընդհանրապէս իսկական միասութածեան չեն. կը հաւատային թէ իւրաքանչիւր ազգ ունէր իր առանձին Աստուածը, և թէ իրենց Եհովան միմիայն իրենց Աստուածն էր:

**69. ՀԱՅԱՍՏԻՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ.** — Հաւանօրէն սկիզբները քիչերը միայն հաւատացեալ էին, մարդարէները և նահապետները ու ժողովուրդէն անոնք որոնք աւելի հոգեւոր միտք մը ունէին: Հասարակ ժողովուրդը հազար տարիներէ ի վեր շարունակ գրացի Սուրբացիներու նախապաշարումներուն ազդեցութեան տակ կը դանուէր: Բայց Եբրայեցիներու արժանիքը հոն է որ մէկ մասը շարունակ հաւատարիմ մնաց բարձր կրօնի մը, մինչեւ որ այդ կրօնը ամբողջ ժողովուրդին կրօնը դարձաւ:

Տարակոյս չկայ թէ Բարելոնի գերութիւնը նպաստեց այս կրօնին տարածման: Այն քանի մը անձնուէր մարդիկն ու կիները, որոնք երկար ատեն տառապած էին, վերադաշտեած Յուղայի երկիրը կազմելով Հրեաներու գերլանտիր մասը: Ասոնց մէջ այլ ևս կռապաշտութեան միտում չիկար: Մարգարէներու և նահապետներու հաւատքը


ամբողջ ազգին հոգին դարձաւ, ինչոքս որ այդ հաւատքը՝ աւելի զարդացած և ազնուացած՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հաւատքը եղաւ:

Եբրայեցիներուն կատարելիք պաշտօնը այլ էր. Յոյները աշխարհին տուին մտաւոր զարդացում, Հռովմայեցիները՝ օրէնք և կազմակերպութիւն, իսկ Հրեաները կրօնք: Սակայն պէտք չէ մոռնալ թէ Յուդայական կրօնը նեղ սահմանի մը մէջ փակուած էր, հետեւաբար անկէ ծնունդ առած Քրիստոնէութիւնն ալ, հաւանական չէր որ պիտի կրնար ամբողջ աշխարհ տարածուիլ եթէ Հռովմէական կայսրութիւնը գոյութիւն չունենար:

**ՄԱՏԵՆԱԽՈՈՒԹԻՒՆ.** — Driault: *Histoire de la Civilisation I. ch. IV.* — Sayce: *Early Israel and the Surrounding Nations.* — Kent: *A History of the Hebrew People, 2 vols.* — Renan: *Histoire du peuple d'Israël.* — Աստուածաշունչ Գիրք Թագաւորաց, ե-է, Երուսաղէմի տաճարի շինուրինը:

Խմբագրելի նիւրեր. — 1. Բաբելոնի Գերութիւնը. — 2. Տաճարեւ քահանայ. — 3. Մարգարէներ եւ Մարգարէութիւն. — 4. Եբրայական օրէնքներ. — 5. Եբրայական ապագայ կետնքի գաղափարը. — 6. Պաղեստինի աշխարհագրութիւնը:





ԴԻՌԻ Է.

## ՊԱՐՍԻԿՆԵՐ

**70. ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ.** — Մինչեւ հիմա  
մենք խօսեցանք այն վայրերուն մասին, ուր առաջին  
քաղաքակրթութիւնը ծնաւ ու զարգացաւ, այն է եփ-  
րատ-Տիգրիսի և Նեղոսի հովիտները և ասոնց մէջ գլու-  
նուող երկիրը՝ Ասորիան։ Բայց Բաբելոնի անկումինքն քիչ  
առաջ երկու նոր ուժեր հրապարակ ելան։ Այս պետու-  
թիւններէն մին կը գտնուէր դէպի ի Արեւելք և միւսը  
դէպի Արեւմուտք։ Ասոնք էին Լիւդիա և Պարսկաստան։

**Ա. Լիւդիա.** — Լիւդիոյ թագաւորութիւնը կը  
գտնուէր Փոքր-Ասիոյ արեւմտեան կողմը։ Մօտաւորա-  
պէս 550ին Լիւդիոյ թագաւորը՝ Կրեսոն՝ մինչեւ Ալիս  
գետը տարածուող երկիրները իր հշխանսութեան տակն  
առաւ։ Այս երկիրը չափազանց հարուստ էր, մանաւանդ  
մետաղներու հանքերով, և իր միապետը այնքան հա-  
րստացաւ, որ մինչեւ հիմա սովորութիւն է չափազանց  
հարուստները «Կրեսոն» կոչել։ Կրեսոնի հպատակներուն  
մէջ կը գտնուէին շատ մը Յոյներ, որոնք կը բնակէին  
Փոքր-Ասիոյ արեւմտեան ծովեղերքը։ Այս Յոյներուն  
պատճառաւ էր որ Յունաստան վերջէն պատերազմնեցաւ  
Պարսկաստանի հետ։

**Բ. Պարսկաստան և Պարսկաստան.** — Եփրատ  
և Տիգրիս գետերու արեւելեան կողմը կը գտնուի Իրանի  
բարձրաւանդակը, ուր կը բնակէին Մարերը և Պարսիկ-

ները : Քրիստոսէ 850 տարի առաջ ասոնք բարբարոսներ էին , և շուտով նուաճուեցան Ասորեստանցիներէն : Աստվածանաբար այս ժողովուրդները իրենց դրացի ազգերուն քաղաքակրթութիւնը ընդունեցին , և յետոյ դրեթէ 625ին ցեղապետ մը բոլոր Մարերը միացուց և կազմեց գորաւոր միապետութիւն մը , որ 606ին Բաբելոնի օդնութեամբ յաղթեց Ասորեստանի :


**7. ՊԱՐՍԻԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄԸ**  
**ՏԻ ԶԱՐԴՎՅՈՒՄԸ .** — Ասորեստանի անկումէն յետոյ դրեթէ յիսուն տարի Արեւելեան աշխարհը խաղաղ էր , և բարեկամական դաշնակցութիւն մը գոյութիւն ունէր չորս պետութեանց՝ Բաբելոնի , Եգիպտոսի , Լիւդիոյ և Մարաստանի միջեւ : Մարաստանի սահմանները կը տարածուէին Իրանի բարձրաւանդակին և Հին Ասորական պետութեան հիւսիսային մասերուն վրայ : Յետոյ 358ին Կիւրոս , Պարսիկ հարկատու իշխանը ապստամբեցաւ Մարերուն դէմ , և հիմնեց Պարսկական Սնկախ Պետութիւնը , որու վրայ ինք թագաւորեց երեսուն տարիներ , (558-529 Ք. Ա.) և Պատմութեան մէջ Մեծն Կիւրոս անունով կոչուեցաւ :

Պարսկաստան շուտով դարձաւ աշխարհիս ամենաշղորաւոր և ամենաընդարձակ պետութիւնը : Այս Մարական պատերազմներու հետեւանքով Մարաստան բոլորովին ինկաւ Պարսից իշխանութեան տակ : Այս յաղթութիւնը Կիւրոսը պատերազմի մղեց Մարաստանի դաշնակիցներուն դէմ : Պարսիկները ամէն կողմ յաղթող հանդիսացան : Կիւրոս գրաւեց Բաբելոնու և ասով Եփրատի և Սուրբից շրջականերուն մէջ իրեն մրցակից չմնաց : Յետոյ Լիւդիոյ Կրեսոս թագաւորին յաղթեց և տիրեց ամբողջ Փոքր-Ասիոյ : Քանի մը տարի յետոյ իր որդին

Կամբիւս Եգիպտոսի տիրեց : Այս տեւական յաղթանակներով Պարսկաստանի իր իշխանութեան տակ միացուց ոչ միայն հին պատմական երկիրները , այլև Իրանն ու Փոքր Ասիան :



30. — Գ. Ա. Ր. Ե Հ



31. — Ա. Ր. Ե Պ. Ա. Ր. Ե Մ. Մ.

Այս հին հարաբենդակին վրայ փորացրուած պատկերին (զոր Դարեհի պատկերը կենքայրեն շատեր) և Երկուրդ պատկերին Պարսիկին միջեւ եղած նեւանութիւնը խիս ային կը զարեկ : Երկութիւն ալ խորապէս կը տարելին եղիսական , սուրխական , երկական եւ ասորեստանան կմենքերին : Երկութիւն ալ նոյն պիտագիծերն ունին , ուղիղ ու նուրբ լիր մը , բարակ շրուելիներ , տուա ու վետվեսուն մազ և մօրուի . ասոնի հնակաւուպական կամ արհական ցիդին յատուկ դիմագիծերն են :

Կամբիւս և իրեն յաջորդող երկու թագաւորները ընդարձակ նոր երկիրներ գրաւեցին : Հիւսիսէն Հայաստան , Արեւելքէն Աֆրանիստան ու Հնդկաստանի հիւսիսային արեւմտեան մասը , և արեւմտեան կողմէն Սեւ

Շովէն մինչեւ Յունական թերակղզին երկարող բոլոր ծովեղերեայ երկիրները : Պարսկական պետութիւնը երկու միլիոն քառակուսի մղոնի տարածութիւն մը ունեցաւ, չորս անգամ աւելի ընդարձակ քան Ասորեստանի պետութիւնը և հիմակուան Եւրոպայի կիսուն հաւասար :

Այս ընդարձակածաւալ պետութիւնը իր հարաւային սահմաններուն վրայ ունէր ծովեր և կիզիչ անապատներ, հիւսիսէն ամայի բարձրաւանդակներ, Դանուբէն մինչեւ Սև ու Կասպեան ծովերը, Կովկասեան լեռները և Եաքսարդէս գետը, արեւելքէն Թիփէդի անապատը և Խողոս գետը, արեւմուաքէն Ափրիկեան անապատը և Յունական փոքրիկ թերակղզին : Իր մէջ կը պարունակէր եօթանասուն հինգ մրիխն բնակիչ, և իրեն մրակ քաղաքակրթուած դրացի երկիրներն էին Հնդկաստան և Յունաստան :

Կիւրոսի մահուանէն երեսուն տարի յետոյ Յայները Պարսիկներու դէմ պատերազմեցան : Այս պատերազմին պատմութիւնը պիտի կարդանք Յունաց պատմութեան մէջ : Բաւական է հոս ըսել թէ՝ Պարսիկները յաղթուեցան. սակայն Պարսկական պետութիւնը տակաւին մէկ ու կէս դար ևս տեւեց, մինչեւ որ Մեծն Աղեքսանդր գրաւեց զայն :


**72. ԿՐՈՆ, ԲԱՐՈՒՅԱԿԱՆ ԵՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ.** — Պարսկական կրօնը աշխարհիս ամենաաղնիւ կրօններէն մին էր : Այս կրօնը հաստատուած էր մօտաւորապէս Քրիստոսէ 1000 տարի առաջ՝ Զրադաշտ (Zoroastre) մողին ձևոքով, որուն վարդապետութիւնը Զէնտ-Աւելսդա անուն նուիրական գրքին մէջ ամփոփուած է : Պարսկական կրօնին այս մեծ հիմնադրին սկզբունքներուն համաձայն, աշխարհ երկու հակամարտ ուժերու պայքարին մէջ կը գտնուէր, այն է կոյսի և Մթութեան,

Բարիի և Զարի : Մարդուս պարտականութիւնն էր բարութեան հետեւիլ, մերժել չարը, և կոռուիլ մարդկային անարդարութեանց դէմ : Նոյնպէս մարդ պէտք էր որ սպաննէր վտանգաւոր գազանները և ինսամէր միւս կենդանիները ու ջանար աշխարհս պաղաբեր դարձնել :

Շատ մը նախապաշարումներ մեծ տեղ կը բռնէին այս կրօնին մէջ, և մոգականութիւնը մարական քուրմերու արհեստը դարձած էր : Պարսիկները կը հաւատային բազմաթիւ չար և բարի հրեշտակներու . սակայն կռապաշտութիւնը արտօնուած էր, և Զրադաշտի կրօնը, Հրեաններու կրօնէն յետոյ, Հին Աշխարհի ամենաաղնիւ կրօնն էր : Երբ Պարսիկները տիրապետող դարձան, մասնաւորապէս դիւրութիւններ ընծայեցին Հրեաններուն և թոյլ տուին անոնց Բարելմէն վերադառնալ իրենց հայրենիքը : Այս բարեկամական վերաբերմունքը տարակյու չկայ թէ կրօնական մտածումի նոյնութեան պատճառաւ էր :

Սկզբները Պարսկաստան կոպիտ հովիւներու երկիր մըն էր : Երբ մեծ պետութիւն մը դարձաւ, իր սակաւաթիւ բնակիչները Պետութեան բոլոր գլխաւոր քաղաքներուն մէջ սահապան զինուորմներ գարձան, իսկ ազնըւականները կառավարական պաշտօններ՝ ցրուած երկրին ամէն կողմերը : Հետեւանքն այն եղաւ որ հին պարզակեցութիւնը կորսուեցաւ, թէեւ երկու դար յետոյ Յոյն պատմագիր Հերոդոտոս տակաւին կը հիմնար Պարսիկ մանուկներու սքանչելի կրթութեան վրայ . ուրո՞նք մատաղ հաստկէն կը սորվէին ձի հեծնել, նետ արձակել և ճմարտութիւնը խօսիլ :


**73. ՊԱՐՍԿԱՆԵՐ ԵՒ ՍԱԿՐՈԹԱՑԵՆԵՐ.** — Գրեթէ 630ին, Նիոնէի կործանումէն քիչ առաջ, հիւսիս ցուրտ երկիրներէն բարբարոսներու խումբեր սկսան արշաւել դէպ ի Արեւմտեան Ասիա : Յոյները այս թափա-



32. — ԳՈՐԾՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ ՃՈՒՅԵՐԱՌԱՋԱԿԱՆ ՄԱՍԻ ՄԻՋ, ՊԵՐՍԻ ՊԵՐ

Գերզմանը փորուած է ուշքակի ժայռին միջ և կաժնս երկնի ու երկրի միջև կախուած է: Հոն մտնելու համար ոչ ասիմանելու կան և ոչ այ ասմարտ: Գուրսի կողմը երկու մասեր կը բաղկանայ. Ա. Կահանենով ծածկուած մեց մը որ սիներու վրա և հաստուած է որու ներսի կողմը դուռ մը կայ. Բ. Հարբանցակ մը ուր Դարեհի ներկայացուած է՝ աղօրոյի ձևով կամկի բազինին առջև, զոր իրենց թեւերուն վրայ վեր կը բարձրացնեն իրենց գերիները:


33. — ՅԵՒ ՏԵՐԵՊԻ ԵՐ ԱՌԵՎԵՐՄԱՐԴԻ ՄԱԿԱՐՈՆԻ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻ ՀԱՅ ՀՈՅ ՏԵՐ ՄԻՋ  
ճախս սիմոնակը և կամուռն ծածկուած բազինի խոր կը բարձրացնէ այլու: Այլը սիմոն  
կը վերաբեր խորմանով ունեց երկու ցոյքի զրամանակ. զամեր զարդարուած էին  
պարինած և զամանակ անխմանով ունեց կը կազման տուրբուածութեան այն համբաւած բազին  
զոր Բարինի լուր բազկարսի սառն է դ. Տիկոսին և ուսն միկ մասին պատեր սովոր ից  
մը սիմոն (ից 98):



ռաշբջիկ ցեղերը կը կոչէին Սկիւթացիներ։ Թէեւ իրենց ծագումը մեղի ծանօթ չէ, սակայն իրենց հետեւած ճամբաները ճիշդ այն ճամբաներն էին որոնցմէ անցան պատմութեան վերջին չրջաններուն Հօները, Թուրքերը և Թաթարները; Սկիւթացիները աւարի տուփն բոլոր այն երկիրները որոնցմէ անցան, մինչև Եգիպտոս, այսպէս վտանգ հանդիսանալով՝ այն քաղաքակրթութիւններուն զոր մարդկութիւնը ստեղծած էր վերջին չորս հազար տարիներու ընթացքին մէջ։ Ասորեստան և Լիւդիա անկարող հանդիսացան դիմադրելու այս արշաւողներուն, և կայսրութիւնը մնաց Մարերուն և Պարսիկներուն, որոնք կարտղացան քաղաքակրթութիւնը պաշտպանել բարբարուներու դէմ։ Մարերը այս ահարկու արշաւողները ետ մղեցին, և Պարսիկ թագաւորները շատ անգամներ արշաւեցին Սկիւթացիներուն երկիրը։ Այս կերպով բարբարոսները սարսափեցան և դարերով անոնց արշաւանքի վտանգին առաջքը առնուեցաւ։

Դարեն, կիւրոսի ամենամեծ յաջորդներէն մին, Սկիւթացիներու դէմ տարած յաղթանակովը մեծ ծառայութիւն մատոյց քաղաքակրթութեան։ Իր նշանաւոր արձանագրութիւններէն միոյն մէջ կ'ըսէ՝ «Որմիզդ (Այս-Աստուած) իմ ձեռքս տուաւ այս երկիրները՝ երբ անոնք խռովութեան մէջ էին . . . Որմիզդի շնորհիւ ես զանոնք դարձեալ կարգի բերի։»

**ՑԱ. ԳԱՐԵՆՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՅՉ.** — Այն կայսրութիւնները որոնք պարսկական իշխանութեան ձեռքն ինչան, շատ պարզ կառավարութիւն մը ունէին։ Հարկատուպետութիւնները պահեցին իրենց արքայական հին տուններէն սերած թագաւորը, իրենց լեզուն, կրօնքը, որէնքները և սովորութիւնները։ Երկու հալատակ պետութիւններ կարող էին մինչեւ իսկ իրարու դէմ պատեմութիւնները կարող էին մինչեւ իսկ իրարու դէմ պատեմութիւնները, առանց Արքայից-Արքային միջամտութիւնը



34.—ՊԱՐՍԻԿ ՀԵՏԵԽԱԿԿԱՆ. ԱՇԽԱՀՆԵՐԸ

Բրուտագործական (cératique) բեկոր մը որ հիմայ կուրի րանգարանը կը գտնոյի, և որ հանուած է Շօջի մկը Արտավարտսկու Մէկնօնի Պարտի, և կը ներկայացնէ արժունական բիկեսպահներն երկու Անեմաններ, դեղին փարտոց և կօշիկներ ունին, կանաչ զարդերով բոյս կապարձներ, ոսկի զեղակներով և ձերմակ զինդագարերով զարդարուած։ Առաջինը կանաչ ու ձերմակ ծաղկենով դեղիններ պատուան հազար է, որու եղերը բոյս և կանաչ մերմակ կերպերով։ Երկրորդին պատուանը մերմակ է, դեղին ու կանաչ բարձրախներով առեղինացործուած, եղերը կանաչ մերմակ ելարձերով։ Երկորդն այ ձերմակ աղեղներ ունին և ոսկի պատահաններ ու օղակներ կը կրեն։ Այս մասնամասնուրիսներէն կարելի է հասկնալ րկ Պարսիկները որդափ կատակրեան հասուցած էին կիտուածանեաւ աղիսի արուեսը։

հրաւիրելու իրենց վրայ : Տարբեր թագաւորութիւններ պահեցին իրենց կազմակերպութիւնը ճշշտ այնպէս ինչ պէս որ էր Պարափց գրաւումն առաջ, բայց երեք պայշմաններով՝ ա .— Անոնք պարտաւոր էին տուրք վճարել . Բ .— Պատերազմի ատեն պարտաւոր էին օգնել Պարսից . Գ .— Թագաւորները պարտաւոր էին ժամանակ առ ժամանակ այցելութիւն տալ Սրբայից-Սրբային :

Պարզ է թէ այսպիսի կայսրութիւն մը դիւրաւ կրնար խորսակուիլ, եթէ արտաքին աղէս մը պատահէր, ինչպէս օտար արշաւանք մը, կամ Սրբայից-Սրբային մահը ելն . : Այս տեսակ պարագայի մը մէջ իւրաքանչիւր թագաւոր դիւրաւ պիտի փորձուէր իր նախկին անկախութեան տիրանալ ու աեղի պիտի տար արիւնահեղ պատերազմներու : Այսպէս կազմակերպուած երկրի մը մէջ կարելի չէր որ հանդարտութիւնն ու ապահովութիւնը տեւէին :

Սարեսատան Պարսիկներէն առաջ փորձած էր այս դրութիւնը և ուժերարդ գարու ասորական թագաւորները ո՛չ միայն աշխարհականներ էին, այլ և կազմակերպիչներ : Անոնք հպատակ ժողովուրդները ազատ կը ձգէին իրենց օրէնքներուն և սովորութեանց մէջ, սակայն հին թագաւորներու տեղ կուսակալներ (սարբապ) նշանակեցին :

Սակայն այս դրութիւնն ալ գոհացուցիչ չէր : Տեսականապէս սարբապները կախում ունէին թագաւորին կամքէն, բայց գործնականին մէջ անոնք անկախ թագաւորներ էին, որոնք շատ անգամ կ'ապստամբէին և կը փորձէին բացարձակ անկախութիւն ձեռք բերել :

Պարսիկներու հիմնած կառավարական դրութիւնը այս էր : Դարեհ Ա. Պարսկաստանի չորրորդ թագաւորը (521-485 Ք. Ա.), ուեէ ապստամբութեան առաջքը առնելու համար հետեւեալ երեք կարգադրութիւնները ըրաւ . Ա . Պետութեան քսան նահանգներուն իւրաքանչիւրին ա .


մէջ իշխանութիւնը բաժնուած էր սադրապի և զինուուրական հրամանատարի մը միջեւ . Բ . Իւրաքանչիւր նահանգի մէջ արքայական քարտուղար մը նշանակուած էր, որ կը կոչուէր թագաւորին Ականջը, և որուն պաշտօնն էր շարունակ տեղեկագիրներ դրկել Սրբայից-Սրբային . Գ . Ամէնէն կարեւորը թագաւորական մասնաւոր պատուիրակ մըն էր որ կը կոչուէր թագաւորի Աչքը, որ ատեն ատեն իր զինուուրներով այցելութեան կ'ելլէր քննելու համար սադրապներով կառավարութիւնը, և եթէ հարկ ըլլար կրնար ձերրակալել կուսակալը :

Ասիրոյ մէջ քալաքական կազմակերպութիւնը աւելի ցառաջացաւ մինչեւ Հռոմէացիներու ժամանակ : Պարսիկները բնաւ ջանք մը չըրին ընդհանուր միութեան ոգին մտցնելու զանազան ցեղերու միջեւ : Իւրաքանչիւրը պահեց իր լեզուն և սովորութիւնները : Միեւնոյն ատեն ի նկատի ունենալով այդ ժամանակը, Դարեհի կազմակերպութիւնը հրաշալի էր : Արեւելեան ժողովուրդները գոհ էին, և իրենց նախկին վիճակէն աւելի լաւ դրութեան մը մէջ կը գտնուէին :

**75.** ԱՐԲԱՅՑԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ .— Պետութեան հեռաւոր մասերը իրարու հետ հաղորդակցութեան մէջ դնելու համար, Դարեհ փառաւոր ճամբաներ շինեց ծածկուած քարերով, գետերու վրայ կամուրջներ հաստատեց և հոս ու հոն օթեւաններ հիմնեց : Այս ճանապարհներու վրայէն արքայական ձիւուր թղթատարները շարունակ հաղորդակցութեան մէջ էին պետութեան բոլոր մասերուն հետ : Գլխաւոր ճամբան՝ Շօչէն Սարդիկէ 4500 մղոն երկայնութիւն ունէր, և արքայական սուրհանդակը 6 օրէն կը կարէր այս ճամբան, մինչ սովորական ճամբորդ մը հաղիւ երեք ամիսէն կարող էր մէկ քաղաքէն միւսն երթալ :

Մատենագրութիւն . — Հերոդոսու Ա. 46-55 և 71-91 . —  
Maspero : *Histoire ancienne, Tome III.* — Wheeler : *Alexander the Great, chap. XII.* — Jackson : *Zoroaster, the Prophet of Ancient Iran.* — Seignobos : *Histoire ancienne p. 172-195.*

Խմբագրելի նիւթեր . — 1. Զրադաշտի կրօնը . — 2. Պերսէալուխի  
աւերակները . — 3. Կամբիւսի պատերազմները . — 4. Հայոց յա-  
սաբերութիւնները Պարսիկներու հետ . — 5. Պարսկական աւան-  
դավէալերը :



35.— ՊԱՐՍԿԱԿԱՆ ՍԵԽԵՐԻ ԽՈՅԾԱԿ ՄՔ

Մինք՝ 21 մեր բարձրութիւն ուներ և առող վերջաւո-  
րութիւնը կը կազմեր այս խոյակը որ իմբ միայն եւկու մեր հ.  
մին եր այն ուրը սիմերեն որ Շօջ մեջ Արտասիւրսիկ Մենկօնի պա-  
շտին դուռը կը զարդարիին : Այս խոյակը կը զժոնի իմաս Բա-  
րիզ Լուլը բանգաւանին միք:

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱԶԳԵՐՈՒ

Ք. Ա.	
<b>5000</b>	Եգիպտոսի և Քաղդէաստանի քաղաքակրթու- թիւնները երեւան կուգան :
3 8 0 0	Սարգոն Ա. (Տ. 44):
2 8 0 0	Եգիպտոսի քաղաքական կեդրոնը Աէմրիսէն թէփէ կը փոխադրուի :
2 7 0 0	Քաղդէաստանի գրականութեան ոսկեդար (Տ. 49)
2 4 0 0	Բարելոնի Քաղդէաստանի քաղաքական կեդրոն կը դառնայ :
2 2 3 4	Բարելոնացիք արձանագրեւ կը սկսին իրենց առ- տեղագիտական նկատողութիւնները (Տ. 50):
2 0 0 0	Քաղդէաստանցիք Սուրբոյ կը տիրապետին :
<b>1800</b>	Ասորեստանի պետութիւնը կը սկսի :
	Երբայցիք Եգիպտոս կը մտնեն :
4 6 0 0	Հելքոսոները Եգիպտոսէն կը վրանուին :
4 5 0 0	Եգիպտոս իր տիրապետութիւնը կը տարածէ մինչեւ Տիգրիսի եղերքները : Փիւնիկեցիք Ե- գեան ծովի վրայ գերազանց դիրք մը կը գրաւեն :
4 8 3 0	Ուամսէս Բ. (պատ. 49)
4 3 2 0	Լիբէացիք Եգիպտոս Կ'արշաւեն : Երբայցիք Ե- գիպտոսէն կը մեկնին :
	Ասորեստան կը տիրապետէ Քաղդէաստանի :
4 2 8 0	Հելքիթներու կայսորութիւն Սուրբոյ մէջ :
<b>1125</b>	Երբայցիք Պաղեստին կը մտնեն :
4 0 5 5	Ասորական առաջնի պետութիւն (Տ. 45) :
4 0 0 0	Դաւիթ, Երբայցւոց թագաւորը :
9 7 5	Զրադաշտ :
	Երբայցիք կը բաժնուին :

•F. W.

- |                |  |
|----------------|--|
| <b>850</b>     | Կարբեդոնի հիմնարկութիւնը .                                 |
| <b>745</b>     | Ասորական երկրորդ պետութիւն։ Թաղաթ Բաղա-<br>սար Բ. (Տ. 45)։ |
| 7 3 0          | Եթովպացեք Եգիպտոսը կը գրաւեն :                             |
| 7 2 2          | Սարդոն Բ. Խորայէլի տասը ցեղերը գերութեան<br>կը վարէ :      |
| 6 7 2          | Ասորեստանցիք կը գրաւեն Եգիպտոսը :                          |
| 6 5 3          | Եգիպտական յեղափոխութիւն։ Բասմետիքոս (Տ. 34)։               |
| 6 4 0          | Մարերը Ասորեստանցիներու գէմ' կ'ապստամբին :                 |
| 6 3 2          | Սկիւթացոց արշաւանքը :                                      |
| <b>625</b>     | Բաբելոնի պետութիւնը (Տ. 46)։                               |
| 6 1 0—5 9 5    | Նեքառով՝ նաւագնացութիւն Ափրիկէի շուր-<br>ջը (Տ. 34)։       |
| <b>606</b>     | Նինուէի կործանուժը (Տ. 45)։                                |
| 6 0 4—5 6 4    | Նաբուգոզոնոսոր (Տ. 46)։                                    |
| 5 8 6          | Հրեաները Բաբելոն գերի կը տարուին :                         |
| 5 6 0          | Կրեսոս Լիւդիոյ թագաւորը (Տ. 70)։                           |
| <b>558—529</b> | Կիւրոս Մեծն (Տ. 71)։                                       |
| 5 3 8          | Պարսիկները Բաբելոնը կը գրաւեն :                            |
| 5 3 7          | Կիւրոս Հրեաները Պաղեստին կը զօկէ :                         |
| 5 2 5          | Պարսիկները Եգիպտոսը կը գրաւեն :                            |
| <b>521—485</b> | Դարեհ Ա. (Տ. 74)։  |

## W W. W N F.

## ՅՈՒՆԱՍՏԱՆ

Ա Շ Ո Ւ Խ Ա.

## Ա. ԱՐԵՒԵԼՔ ԵՒ ՅՈՒՆԱՍԱՆ

76. ΦΑΙΔΑΡΙΟΝ ΤΡΙΘΩΝ ΘΕΑΤΡΟΝ ΣΥΓΓΡΑΦΕΩΝ  
ΘΗΜΑΤΩΝ. — Φωτιάρων θεατρίου θημάτων προστίθενται τα ίδια με την παραπάνω συνέχεια της ιστορίας της Αρχαίας Ελληνικής θεατρικής τέχνης.

Ա. Ասլոյ մէջ աւելի միօրինակութիւն կը տիրեր,  
իսկ Յունաստանի մէջ այլազանութիւն։ Փոքրիկ Յունաստանի իւրաքանչիւր փոքրիկ նահանգը իր տարրեր կառավարական ձեւն ունէր. ոմանք միապետական էին, ուրիշները ռամկալարական։ Մէկ մասին մէջ ճարտարարուեսար, վաճառականութիւնը զարգացած էին, ուրիշ մասի մը մէջ երկրագործութիւնը. մէկ մասին մէջ խոզովուրդը ձեռներէց էր, իսկ միւս մասին մէջ՝ դանդաղ և պահպանողական։

Բ. Արեւելեան արձանագործութիւնը անբնական

և խոշոր էր։ Սրեւելեան ճարտարապեսութիւնը աւելի իր չէնքերուն մեծութեամբը աչքի կը զարնէր քան առողջ գեղեցկութեամբը և համաշափութեամբը։

Գ. Սրեւելեան աւանդութիւնները չափազանցուած երեւակայութեան արդիւնք էին, ինչպէս այն պատմութիւնը թէ՝ հազար տարի ապրելէ յետոյ թագաւորի մը մազերը հազիւ ձերմկեր էին։ Իսկ Յոյները և ուրիշ եւրոպական ժողովուրդները արուեստի, ճարտարագիտութեան և աւանդութեանց մէջ աւելի չափաւորութիւն ունեցան։

Դ. Սրեւելեան պետութիւնները բացարձակ բռնապետութիւններ էին։ Հպատակներն և մեծամեծ ազնուականները ստրկական խոնարհութեամբ կը պաշտէին իրենց միապետները։ Յունաստանի մէջ, մինչեւ իսկ այն տեղերը ուր միապետութիւն կը տիրէր, իշխանութիւնը նուազ բացարձակ էր, և ժողովուրդը աւելի ազատ էր։

Ե. Մասածելու եղանակնին ալ տարբեր էր։ Սրեւելցիները առանց հարցնելու ամէն մէկ նախապաշարումի և անմասութեան կը հաւատային, մինչ Յոյները աւելի քննող միաւք մը ունէին։

**77. ԱՇԽԱՄԲԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՅԱՆԹՈՒԹԻՒՆ, ԵՒՐՈՊԱՅԻ ԵՒ ԱՄԻԹ ՄՀՋ. —** Եւրոպական և Ասմիական քաղաքակրթութեանց զանազանութիւնն առաջ եկած է իրենց աշխարհագրական դիրքերու տարբերութենէն։ Եւրոպայի աշխարհագրութեան չորս գլխաւոր կէտերը նկատի պէտք է առնել։

Ա. Եւրոպա թերակղի մըն է, ծովաւն շատ մօտ։  
Բ. Աւելի մեղմ կլիմայ մը ունի քան Ասիոյ ձորերը և հսուարմափի արտագրութիւնը կը պահանջէ աւելի աշխատանք։ Եւրոպայի բերքերը զանազան էին, որով

մարդիկ սախագուած էին տարբեր զբաղումներով պարապիկ։

Գ. Եւրոպա աւելի փոքրիկ երկրաբաժիններու բաժնուած էր՝ յարմար առանձին ցեղերու բնակութեան։

Դ. Եւրոպա բարբարոսաց արշաւանքի ճանապարհէն հեռու կը գտնուէր։



### Բ. ԱՇԽԱՄԲԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

**78. ԵՒՐՈՊԱԿԱՆ ԵՒՐՈՊԵՆՐՈՒ ԱՄԻՆԵՆ, ԵՒՐՈՊԱԿԱՆԸ. —** Յոյները ինքինքնին Հելլէն կ'անուանէին։ Յունաստան ըսելով կը հասկցուէր այն բոլոր երկիրները ուր Հելլենները կը բնակէին, այն է Եւրոպայի հարաւային կողմը գտնուող թերակղին, եգեան ծովեղբերն ու կղզիները, ինչպէս նաև Յոյն գաղթավայրերը Փոքր Ասիոյ, Սիկիլիոյ և Հարաւային Խտալիոյ մէջ։

Կղբանական թերակղին Յունաստանի սիրան էր։ Իրաւամբ Յունաստան եւրոպական երկիրներու ամէնէն եւրոպականը անուանուած է, ուրկէ արեւմտեան քաղաքակրթութիւնը սկսաւ։

**79. ԱՇԽԱՄԲԱԳՐԱԿԱՆ ՅԱՏԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒ ԱՆՌԵՑ ԱԶԴԱԵՑՈՒԹԻՒՆԸ. —** Հետեւեալ երեսայիթները պէտք է առանձնապէս ի նկատի ունենալ։

Ա. Լեռներ, ձորեր ու ծովեր Յունաստանը կը բաժնէին առանձին առանձին փոքրիկ նահանգներու, որոնք իրարու հետ շատ դժուարաւ կրնային հաղորդակցիլ։ Միայն Հելլենական թերակղին քսան փոքրիկ նահանգներու բաժնուած էր։

Բ. Լեռնային ցեղերը միւս ընկերութիւններէն հեռու ապրելով՝ անտաշ էին ու պահպանողական։ Սակայն

ծովը հաղորդակցութիւնը գիւրացնելով հետպհետէ Հել-  
լինսերը յարաբերութեան մէջ մտան իրարու հետ : Հ-  
Պ. Երկրին բերքերը փոխանակութեան ուժ վաճա-  
ռականութեան մզում տուին և ճամբորդութիւնները  
ստիպողական դարձան : Լեռնային զառի վայրերը՝  
և կաղող և ձէթ կ'արտադրէին քան ցորեն : Բնակ-  
չելի խաղող և ձէթ կ'արտադրէին քան ցորեն : Բնակ-  
չութեան բազմանալուն հետ վաճառականութիւնը զար-  
գացաւ, որովհետեւ ժողովուրդը հող չունէր երկրագոր-  
ծութեամբ պարապելու համար : Վաճառական ժողովուրդ-  
մը միշտ շփման մէջ մանելով ուրիշ ժողովուրդներու  
հետ նոր գաղափարներու կը ալրահնայ, մինչ երկրագործը  
սովորաբար լճացած կը մնայ :

Պ. Ասիոյ մօտ գտնուելով Յոյները ժառանգեցին  
սախական քաղաքակրթութիւնը :

Երկրին նկարագեղ վայրերը, լեռները, գետակ-  
ները, հովիտները ու գեղեցիկ ծովեզրերը իրենց զանա-  
զանութեամբ աւելի տպառութիւն գործեցին մարդուն  
միտքին վրայ ու արթնցուցին անոր մէջ վառ երեւակա-  
յութիւն մը, քան Սրբեւելքի ընդարձակ դաշտերն ու ա-  
նապատները : Յունաստան բնութեան ամէն պարզեւնե-  
նապատները : Յունաստան բնութեան ամէն պարզեւնե-  
նապատները : Ասկայն չափաւոր կերպով, և հոն ոչինչ  
բով օժտուած էր, սակայն չափաւոր կերպով, և հոն ոչինչ  
կար այնքան հակայ որ ահաբեկէր մարդուն միտքը . ո՛չ  
չափազանց բարձր լեռներ ունէր, ո՛չ աղէտաւոր երկրա-  
շարժներ, և ո՛չ աւերտ հեղեղներ : Կետնքը աւելի  
հեշտ, քաղցր ու ներշնչող էր Յունաստանի մէջ :

Յունաստանի մէջ քով քովի տարբեր տարբեր ըն-  
կերութիւններ առաջ եկան : Շուտով սորիկեցան այն ինչ  
որ հին քաղաքակրթութիւնը ժառանգ կը թողուր իրենց :  
Անվախօրէն բնութեան գաղտնիքները հետազօտեցին,  
փոխանակ Սրբեւելքի նման սարսափելու այն բանէն զոր  
չէին կրնար հասկնալ : Քուրմերու դասակարգ մը չկար որ

իրենց մտքին վրայ ալիրապետէր ինչպէս Եգիպտոսի մէջ ,  
և երբէք Ասիացիներու նման երկար ատեն գլուխ չծուե-  
ցին կամայական իշխանութեանց : Ամէնէն աւելի սորվե-  
ցան սիրել ներդաշնակութիւնը, չափաւորութիւնն ու  
ժուժկալութիւնը : Հելէն լեզուի մէջ միակ բառ մը կար  
որ կը նշանակէր թէ բարի և թէ գեղեցիկ :

Թէլադրութիւն . — Նկարէ՝ Յունաստանի քարտէսը նշանակե-  
տվ գլաւաւոր լիոները, գետերն ու բաժանութեւը : Քարտէսը  
պէտք է պահել եւ ամէն անդամ որ նոր աշխարհագրական անուն  
մը յիշատակուի՝ նշանակել անոր վրայ այդ անունը :

Գ. Ա. Ռ. Խ. Բ.

ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ՅՈՒՆԱՍՏԱՆ  
ՄԻՆՉԵՒ 1000 ՏԱՐԻ Ք.Ա.



Ա. Ա. Բ Ի Խ Ի Ռ Ն Ե Բ

**Տ. Հ. Հ Ա Մ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Յ Ո Ւ Ն Ա Ս Տ Ա Ն**  
**Բ Ա Խ Ա Վ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Յ Ո Ւ Ն Ա Ս Տ Ա Ն**  
**Մ Ի Ն Չ Ե Ւ 1000 Տ Ա Ր Ի Ք. Ա.**

Գրելը շատ ուշ սկսաւ Յունաստանի մէջ, և հին Յունացից քաղաքակրթութեան մասին մեր ունեցած գիտութիւնը չափազանց անկատար և սահմանափակ է։ Մինչեւ վերջերս մեր ծանօթութեան միակ աղբիւրը Հոմերոսի բանաստեղծութիւններն էին՝ Իլիականը և Ոդիսականը։ Յոյները կը հաւատային թէ այս բանաստեղծութիւնները գրաւած էին Քրիստոսէ 1000 կամ 1400 տարի առաջ Հոմերոս անունով կոյր երգիչն մը կողմէ։ Ի հարկէ այս բանաստեղծութիւնները բերնէ բերան փոխանցուելով դարեր յետոյ միայն գրի առնուեցան։


**Տ. Հ. Հ Ա Մ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Յ Ո Ւ Ն Ա Ս Տ Ա Ն**  
**Բ Ա Խ Ա Վ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Յ Ո Ւ Ն Ա Ս Տ Ա Ն**  
**Մ Ի Ն Չ Ե Ւ 1000 Տ Ա Ր Ի Ք. Ա.**

Տայց վերջերս պատմական նոր աղբիւրներ ալ արուեցան մեզ։ Մինչեւ վերջին ժամանակները գերազագութար պատմագէտները զանց ըրած էին պեղումներ կատարելու բուն իսկ այն հոգին վրայ, ուր Հոմերոսի նկարագրած պատերազմը տեղի ունեցած էր, Միայն 1870 թուականին էր որ Գերմանացի բանասէր Տոքթոր Շլիման սկսաւ նոր հետազոտութիւններ կատարելով լրացնել այդ պակասը։ Այս 1870ի պեղումները երեւան բերնին ուրիշ քաղաքակրթութիւն մը, որ կը ծաղկէր Հոմերոսի նկարագրած ժամանակներէն շատ աւելի առաջ։

**Տ. Հ. Հ Ա Մ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Յ Ո Ւ Ն Ա Ս Տ Ա Ն**  
**Բ Ա Խ Ա Վ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Յ Ո Ւ Ն Ա Ս Տ Ա Ն**  
**Մ Ի Ն Չ Ե Ւ 1000 Տ Ա Ր Ի Ք. Ա.**


Տայց վերջութեան պահանջման մէջ, ինչպէս ըստ 1870ին Շլիման պեղումներ սկսաւ Տրուաղայի մէջ՝

Արուսի դիաստ կուող՝ սկազբն ու սկզբանի շարուած բարայ սկզբանի մը միք։ Դրան վերի սկզբ, որու վրայ կը բարձրացնեմ սահմանը, ամիւծները, 41/2 միոր երթագնուրին ունի. դրան 3 մետր բար ու 3 մետր բար է. Բարձրացնել դրան ու սեռ միջ կեցող սանիւմ միջուրնելը։



որ ծովեղերքէն երեք ժամ հեռու կը գտնուի, ճիշտ այն տեղը՝ուր կը կարծուէր թէ Հոմերոսի Իլիականին մէջ նկա-

բազրուած պատերազմը տեղի ունեցած էր : Պեղումները  
քսան տարի տեւեցին, և երեւան բերին ինը տարրեր  
քաղաքներու վայրեր : Ամէնէն հին գիւղը ժայռի մը վրայ  
գեանի երեսէն յիսուն ոսք վար կը դանուէր : Երկրորդը  
Հոմերոսի Տրոլադան ըլլալ կը կարծէր Շլիման : Հոն



## **ՅԵՒՆԵՐԱՅԻ ՄԻՋ ԳՏՆՈՒԹՅ**

Զեւ մեր այցելործներու բաները  
կը յիշեցնէ. մոխ կերպով յարդարուած  
է բանդակուած զրմաններով, և գունա-  
ւոր կիտուածներով պամուճուած:

բեմի Հոմերոսի Տրովագլային հիմունելէն շատ տարիներ առաջ. դոյսովթիւն ունէր :

1893 ին, Շլիմանի մահուանին յետոյ նոր պեղումներ երևան բերին որ վեցերորդ քաղաքը Հոմերոսի Տրովա-  
գան էր : Ուրիշ գիւտեր ալ Հոմերոսի հետ կը համաձայնին :  
Մինչեւ իսկ բանաստեղծական չափաղանցութիւն մը  
չկայ Հոմերոսի նկարագրած արքայական պալատին մէջ՝  
զարդարուած փայլուն կապոյտ հայելիներով, պատերը  
պղնձեայ և ոսկեայ զարդարանքներով և ոսկեայ աման-  
ներով, սրահները ջահերով լուսավառուած, որոնք ման-  
րածանաբար նկարագրուած են Ողիսականի է. գլխուն  
մէջ :

**83.** ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՄԱՆՆԵՐ ՄԻԱՆԱԾԱՅԻ ՄԵԶ.—Հոմեռական Աղաւանի մայրաքաղաքը կը համարէ Միկենան :


1876ին Շիման քաղաքի մը աւերակները գտաւ Հոմերոսի ժամանակէն շատ դարեր առաջ չլնուած, տարօրինակ պարիսպներով : Հոս գտնուեցան բազմաթիւ գերեզմաններ, որոնց մէջ մասնաւորապէս յիշատակութեան արժանի է գերեզման մը ուր կային կանացի երեք մարմիններ, 870 կտոր ոսկիէ առարկաններով, բացի բազմաթիւ փոքրիկ զարդարանքներէ և անհամար ոսկի ուշլունքներէ : Ուրիշ գերեզմանի մը մէջ հինգ մարմիններ կային գոհարեղիններով պատուած, և այս իրեղիններուն հետ կը գտնուեին նաև մեռելներու համար զրուած զէնքեր, և քարեր զանոնք սրելու համար, մարմարեայ ամաններ՝ մէջը յուղարկաւորութեան կերակուր և գինի դնելու համար : Այդ գերեղմանէն անդին կը գտնուէին ուրիշ մարմիններ ալ, թերեւս գերիններու կամ ստրուկներու՝ զոհուած մեծանուն թագաւորի մը :

Մատենագրութիւն . — Schuschart : *Schliemann's Excavations* (մատենագրութիւնը Տիկրացրութիւն Եղիսակի կատարծ պիղումներուն) . — Tsountas and Mannats : *Mycenean Age*.

Բ. ՅՈՒՆԱԿԱՆ ԿՐԿՈՒ ՀԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԻՒՆՆԵՐԸ

**Տ. Ա. ԱՌԱՋԻՆ, ԿԱՄ ՍԻՆԵՐՆԵՍՆ, ԳՐԱԴԱՐԱՆ**  
ԿՐԹՈՒԹԻՒՆ . — Ելիմանի և իր յաջորդներուն գիւտեսքը պատմական տեսակէտով կարեոր են ոչ թէ անոր հաշմար որ կը հաստատեն Հոմերոսի նկարագրականը, այլ որովհետեւ երեւան կը բերեն շատ հին քաղաքակրթութիւնը, որուն աւանդութիւնը մեզի հասած չէր: Ժարու վերջերը կատարուած պեղումները կը ցուցնեն թէ՝ բարձր քաղաքակրթութիւն մը գոյութիւն ունեցած է Միջերկրա-

կանի եղերքը, Սարտենեայէն մինչև Կիլլոս, որ գուտ  
յունական էր և ոչ թէ ուրիշ երկրէ մը փոխ առնուած։  
Քրիստոսէ 2300—



38. — ՀԵՅՐԵԱՅ (ARCAIQUE) ՈՃՈՎ,  
ԱՍՏԻԿԵԱԾ Ա. Ա. Յ. Մ. Մ.

Ցոյները բժուած հոդի, և մաս-  
աւորապէս անօրներ շիներու արուե-  
սին մէջ իսկա յառաջացած էին, ու  
իրենց այս անօրներուն համար իսկա  
այրազան ձևեւու էին, որոնք  
ընդհանրապէս շատ վայերու էին ու  
իսկա պարզ։ Այս անօրները կը զար-  
դարկին նկարներով, իսկա յանախ կար-  
միր գաճի վրայ սեւ դրյոնի, որոնք  
պատճակած կամ դիցարանական ժամա-  
րաններ կը ներկայացնէին եւ որ հիմա  
մեզի համար բանկազին ալլիւրներ են  
նախկին Ցոյներու համելերձները, սովո-  
րութիւնները եւ սովորական զրադրու-  
մերը հասկեալու համար։

սապոնի, վուշի, գինիի,  
հոտ խոզերու, զրութեանց տախտակներու և ուրիշ  
աստրկաններու գործածութիւնը։ Յունական այրութե-  
սին ծագումը Փիւնիկեան է։ Մետաղներ հաղեցնելը,

1300 տարի առաջ,  
Հարաւային Եւրոպայի  
մէջ աղրող կարծ ու  
թխամորթ ժողովուրդի  
մը քաղաքակրթու-  
թիւնն էր այն։ Գըտ-  
նուած աստրկանները  
կ'ապացուցաննն որ յա-  
ռաջդիմութիւնը աս-  
տիճանական եղած էր,  
անտաշ գործիքներէ  
մինչև պղինձէ գեղեցիկ  
արձանները։

Սակայն նշաններ  
ալ կան թէ այս յա-  
ռաջդիմութիւնը աւելի  
ծաղկած է Փիւնիկեցի-  
ներու հետ ունեցած  
լրինց յարաբերու-  
թեանց հետեւանքով։  
Լեզուն ցոյց կուտայ թէ  
Փիւնիկեցինները Ցոյնե-  
րուն տուին անուններ,  
ինչպէս եւ քթանի,

ամանններու, անուշա-  
առ իւղերու, զրութեանց տախտակներու և ուրիշ  
աստրկաններու գործածութիւնը։ Յունական այրութե-  
սին ծագումը Փիւնիկեան է։ Մետաղներ հաղեցնելը,

պղնձի գործածութիւնը հաւանօրէն նոյն ծագումը  
ունէին։ Բայց ներկայ բանասէրները ընդհանրապէս կը  
հաստատն թէ Սրե-  
ւելք միայն քանի մը  
գործածական առար-  
կաներ տուաւ Յունաս-  
տանի և ուրիշ ոչինչ։

ՏՅ. ԿՐԿՐՈՐԴ  
Ա.Ա. Ա. Վ. Յ. Ա. Ն.  
Ք. Ա. Վ. Վ. Ա. Թ. Ո. Խ.  
Թ. Խ. Ե. — Յունաս-  
տանի մէջ միծ փոփո-  
խութիւններ տեղի ու-  
նեցան։ Հոմերոսի

պատկերացուցած քա-  
ղաքակրթութիւնը միծ  
տարրերութիւն ունի  
առաջին քաղաքա-  
կրթութիւնն է։ Միկե-  
նայի Ցոյները կը թա-  
ղէին իրենց մեռելները, կը պաշտէին իրենց նախա-  
նիքները, երկաթ չէին գործածեր և ձուկ ու բանջա-  
րեղէն միայն կ'ուտէին։ Հոմերոսի Ցոյները կը վա-  
ռէին իրենց մեռելները, Սրեւ աստուածը կը պաշ-  
տէին, երկաթ սուրեր կը գործածէին և ամբողջ գիշերը

խորոշած եղի մը միսովը ինչոյց կ'ընէին։  
Շատ պատճառներ ունինք մտածելու թէ նախկին  
Ցոյները թխամորթ, կարծահասակ և սեաչեայ էին. իսկ  
Հոմերոս կը նկարագրէ իր Ցոյները կամ առ նուազն ա-  
նոնց առաջնորդներն որպէս բարձրահասակ, շիկահեր,  
կապուտաչուի և աւելի ճերմակ մորթով։ Հոմերոս իր




39. — ՄԻԿԵՆԱՅ ՄԵԶ ԳՏՆՈՒԱԾՆ  
ԳԻՄՍԱԿ

Դամբանի մը միջ, զմուտուած  
մարմինի մը վրային ցենուած այս ու-  
կիկ դիմակին վրայ կը ցնենեմ Յունա-  
կան տիպար բնորդող ուղիղ միքր.  
դիմիլ շրջանակուած և երկայն մօռու-  
կրթութիւնն է։ Միկե-

նայի Ցոյները կը թա-  
ղէին իրենց մեռելները, կը պաշտէին իրենց նախա-  
նիքները, երկաթ չէին գործածեր և ձուկ ու բանջա-  
րեղէն միայն կ'ուտէին։ Հոմերոսի Ցոյները կը վա-  
ռէին իրենց մեռելները, Սրեւ աստուածը կը պաշ-  
տէին, երկաթ սուրեր կը գործածէին և ամբողջ գիշերը

խորոշած եղի մը միսովը ինչոյց կ'ընէին։  
Շատ պատճառներ ունինք մտածելու թէ նախկին  
Ցոյները թխամորթ, կարծահասակ և սեաչեայ էին. իսկ  
Հոմերոս կը նկարագրէ իր Ցոյները կամ առ նուազն ա-  
նոնց առաջնորդներն որպէս բարձրահասակ, շիկահեր,  
կապուտաչուի և աւելի ճերմակ մորթով։ Հոմերոս իր



40. — ՄԻԿԵՆԱՅԻ ՄԷԶ ԳՏԵՌՈՒԱՆ Ա. ՇԱ. ԳԱ. ՊՊ. Ի. Կ. Հ. Ա. Վ. Ա. Ս. Բ.

Յոյները կ'անուանէ Ա.քայեաններ, և այսպէս իր բանաստեղծութեանց մէջ պատկերացուցած քաղաքակրթութիւնը կը կոչուի Աքայնան։ Շատ մը կողմերով այս քաղաքակրթութիւնը անշուք է և նուազ փայլուն քան չին Միկենեան քաղաքակրթութիւնը։

Այս փոփոխութեան պատճառը որոշապէս յայտնի չէ, այլ կ'ենթադրուի թէ հիւսիսային բարբարոս ժողովուրդներու արշաւանքին հետեւանքն է։

Գիտենք թէ շատ հին ժամանակներ զօրաւոր ցեղ մը կ'ապրէր միջին Եւրոպայի մէջ, որ սկսեր էր քաղաքակրթութիւնը գիտէր գործածել երկաթու կ'ենթադրուի թէ 4300 ին Ք. Ա., այս շիկաներ, կապուտաչուի, մսակեր պատերազմիկները հիւսիսէն արշաւանք գործեցին հարաւային Միկենացիներու վրայ, և այսպէս վերջ տալով առաջին քաղաքակրթութեանն, նոր մը սկսաւ առաջ գալ անոնց ձուլումէն։



Գ. ՅՈՒՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ 4000 ՏԱՐԻ Ա. Ռ. Ջ.

86. ՊԱՐՁ ԿԵԱՆԱՔ. — Հոմերոսի նկարագրած ոսկեդարը չափազանցութիւն մըն է։ Բանաստեղծը կը նկարագրէ իր հերոսներու տուները և գործերը, բայց իւ

րապէս այդ շրջանի յունական կեանքին փոքրիկ մէկ մասը միայն կը ներկայացնէ. ընդհանրապէս ընկերութիւնը չափազանց պարզ էր ու բարքերը կոպիտ։ Միկենեան քաղաքակրթութիւնը միայն ծովեղերեայ քանի մը վայրերու մէջ կը ծաղկէր. և եթէ Հոմերոսն իսկ ուշադրութեամբ կարդանք, պիտի տեսնենք որ հարուստները չափազանց հազուադէպ էին մինչեւ իսկ թագաւորներուն մէջ (\*):

87. ԶԲԱՎԼՈՒՄ ԵՒ ԴԱՍԱՍԱՐԳԱԿ. — Ժողովուրդն ստուար մեծամասնութիւնը հասարակ երկրագործներէ կը բաղկանար, և կ'ապրէր փոքրիկ գիւղերու մէջ։ Մին-



41. — ՅՈՒՆԱԿԱՆ ՍՍՅԱ ՄՔ — Նկարուն անօրէ մը առնուած


Գիւղացիները երկու գաւեր (απροφορε) կը տամին սայի մը միջնորդ անհիւները բոլորովին մասնացտուկ ձեւ մը ունին։ Այս հողէ գաւերը մեր տակառներուն տեղը կը բոնին և կը ծառային իւղ, զինի և նոյն յակ հացանատիկ պահնեղու։

Հեւ իսկ թագաւորները հող կը մշակէին. գերիները շատ քիչ թիւով էին, ի բաց առեալ քանի մը գլխաւորներու տուները։ Սակայն կային կարգ մը հող չունեցող ազատ մարդիկ, որոնք իրենց աշխատութիւնը կը ծախէին հո-

(\*) Կարգա՛ Ողիսական ՔԸ Դ. Եւ Եւ Զ.։ Դասարանէն դուբս ուսունողը ընթերցումներ ընելու է Ողիսականէն նշանակուած կտորներէ՝ Եւ ամփոփումը գրի տաւնելով կարդալու է իր դասընկերներու ներկայութեան։

զագործներուն . ասոնք ամէնէն թշուառ դասակարգը կը կազմէին :

Կային նոյնպէս արհեստաւորներ , որոնք պետերու համար կ'աշխատէին , և չափազանց յարգուած էին : Դեռ առեւտրական դասակարգ մը առաջ եկած չէր : Պետերը



42.—ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԻՆ ՄՔ . — Նկարուն անօրէ մը առնուած

Արենի արձանը՝ սաղաւարտ ի զովիս , նիզակն ու վանանն ի ձեռն , ու անոր աղջիւ բացինը : Քրտուինն , մեջին՝ սեղմած պարկօս մը եւ յայն թշանիներով պատուման մը հազած խառորհան չուրը արսիկու վրայ է . կոլուն եփին՝ զոր ծառայ մը բռնած և սրութին սեղուած յուսանոյ մը , կը տեսնոյն զոնք մատուցանոյ երկու անձերը : Հապած են կարճ թիւերով իխան նեղ պեղավարտիներ , ու անենին աղ զուխինն պասկներ դրած են :

Իրենց հողագործական աշխատութիւնը լմնցնելէ յետոյ առեւտուր կ'ընէին կամ աւազակութիւնն կ'ելնէին ծովու կամ ցամաքի վրայ : Ամօթ չէր օտարականի մը հարցնել թէ ինք խաղաղ առեւտրական մըն էր թէ աւազակ (Ո-դիսական . Գլ . Գ.) :

ՏՏ. ԳԵՐԱՎԱՍԱՐՆ . — Հին ժամանակ Յունական լնակերութեան մէջ քերդասական ամենասարրական կազմակերպութիւնը զերդաստանն էր : Իւրաքանչիւր զերդաստան ազգականներու համախմբում մըն էր՝ լնատանիքէն աւելի ընդարձակ : Այս կազմակերպութիւնը գոյութիւն ունէր նախկին բոլոր ժողովուրդներու մէջ : Կային Յոյն գերդաստաններ . որոնք քսան անդամէ կը բաղկանալին և կային ալ որ վաթսուն կամ ութսուն հոգիէ :

Դերդաստանին հօր կամ թագաւորին իշխանութիւնը ժառանգական էր : Գերդաստանը միացնող երկու գլխաւոր կապեր կային . ա . Սրենակցութիւն . թ . Պաշտամունք : Այս երկու կապերը գրեթէ միեւնոյն էին , որովհետեւ իւրաքանչիւր զերդաստան կը պաշտէր իր նախահայրերը : Եթէ որոշուած քանի մը խօսքերը ըսէին և նըշանակուած ժամանակին կերակուրը որոշուած տեղ մը զնէին , այն ատեն իրենց պաշտած նախահայրը ո՛չ թէ միայն պիտի վայելէր իրեն յատկացուած կերակուրը , այլ և պիտի օգնէր իր ցեղին և իր ժառանգորդներուն յաշողութեան և երջանկութեան :

Այս պաշտամունքը գալանի կը կատարուէր : Խորանը գերդաստանին գերեզմանատունն էր , և օրինական քուրմը՝ գերդաստանին հայրը : Օտարականին արգիլուած էր բացարձակապէս ներկայ գտնութիւ այս արարութիւնց : Եւ եթէ գուրսէն մէկը իրենց խօսքերը գիտնար կը կարծուէր թէ ան իրենց աստուածներուն վրայ ազգեցութիւն ձեռք բերելով կրնար իրենց վեսակը : Ամուսնութիւնն իրենց կրօնական արարողութեան մասը կը կազմէր : Կին մը նախ պէտք էր դրժէր իր գերդաստանին աստուածները և ընդունէր ամուսնոյն գերդաստանին աստուածները . այնունետեւ թէ ինքը և

թէ ապագայ զաւակները ալ ոչ մէկ կապակցութիւն կ'ունենային իրենց հօր գերդաստանին հետ :

**ՏՊ.** ՅԵՊ. — Պատմութիւնն սկսելէ շատ առաջ գերդաստանն աւելի ընդարձակ կազմակերպութեան մը վերածուեցաւ : Բարբարոս ընկերութեան մէջ ամենաշընդարձակ կապակցութիւնը ցեղն է, ոյսինքն իրարուքով ապրող քանի մը գերդաստաններու համերաշխութիւնը : Յունաստանի մէջ ամէնէն նշանաւոր գերդաստանին հայրը ցեղին թէ քուրմը և թէ թագաւորն էր: Ինչպէս գերդաստանը, նոյնպէս ցեղն ալ կը պաշտէր իրական և կամ երեւակայական նախահայր մը: Եթէ այդ ժամանակները մարդիկ ուզեին իրարու հետ բարեկամական յարաբերութիւններ ընել, պէտք էր կապ մը ստեղծէին, այլապէս իրարու թշնամի պիտի նկատուէին :

**ՊՊ.** ՅԵՊ.Ա.ԸՆ. ՔԱ.Վ.Ա.Ք. — Առաջ ցեղերը կը ընակէին փոքրիկ գլուզերու մէջ՝ իրարու քոյլ գանուող բլուրներու վրայ: Ամէնէն բարձր կատարին վրայ կը գտնուէր հասարակաց պաշտամունքին տեղը, որու չուրջ հետզհետէ պարիսպներ կը շինուէին, և այս նուիրական վայրը կամաց կամաց միջնաբերդի կը վերածուէր: Այս փոքրիկ գլուզերը հետզհետէ իրարու կը միանային: Երբեմն մէկ խումբը տիրելով միւս բլուրի խումբին կը ստիպէր զանոնք քանդելու իրենց միջնաբերդը և միանալու կեդրոնական միջնաբերդին: Այսպէս է որ կազմուեցաւ Արէնի՛ Ատափիկէր մէջ:

**ՏԱ.** Ա.Ա.Ա.Վ.Ա.ԲՈՒԹԻՒԽԻՆ. — Ցեղային քաղաքը քաղաքական երեք տարրեր ունէր. — քագաւորը, ցեղապետներու ժողովը և ժողովրդային ժողովը: Այս բաժանումը սկզբնաւորութիւնը կը համարուի յետագայ

միապետական, աղնուապետական և ռամկավարական հաստատութեանց :

**Ա.** Թագաւորը խաղաղութեան ատեն թագաւոր էր, պատերազմի ատեն զօրապետ, և ամէն ժամանակ քահանայապետ: Թագաւորին հեղինակութիւնը իւրաքանչիւր ցեղի մէջ կը տարբերէր: Ենդ կար՝ ուր բացարձակ էր, ուրիշ տեղիր ալ հասարակ մարդոց նման ինք կը մշակէր իր հողերը: Ընդհանրապէս անոնց իշխանութիւնը սահմանափակուած էր:

**Բ.** Յեղապետներու ժողովը թագաւորին կ'աջակցէր ու կը հսկէր անոր վրայ: Այս ժողովին անդամները գըլիսաւրապէս գերդաստանի հայրեր կ'ըլլային և կամ արքայական ընտանիքէն: Ընկերային տեսակէտով անոնք թագաւորին հաւասար էին: Երբ թագաւորը անժամանդ մեռնէր և կամ իր որդին մանուկ ըլլար, այս ժողովը թագաւորական ընտանիքէն ուրիշ մէկը թագաւոր կ'ընտրէր:

**Գ.** Ժողովրդային ժողովը աղատանիներու հաւաքում մըն էր որ կը լուէր թագաւորին ու ցեղապետներուն առաջարկներն ու ծրագիրները և կ'ընդունէր կամ կը մերժէր զանոնք բարձրագոչ աղաղակով մը: Նոր չարժումներ սկսել չէր կարու: Սակայն այս ժողովին հաւանութիւնը, մինչեւ իսկ պատերազմի համար անհրաժեշտ կը համարուէր:

**ԴՏ.** ՏՐՈՎ.Ա.ԳԱ.ՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ( 1191 — 1194 Ք.Ա. ) . — Տրովագայի պատերազմը յունական աւանդապետերուն ու նախնի բանաստեղծութեանց գլխաւոր նիւթը կը կազմէ: Իւսոն կամ Տրոյին հոյակապ պարիսպներով քաղաք մըն էր Հելեսպոնտոսի հարաւային կողմը Փոքր Ասիոյ մէջ: Աւանդութեամբ կը պատմուի թէ Տրովագայի թագաւոր Պրիամոսի որդին

Բարիս, այցելելով Սպավտայի թագավորով Մենելուսով՝ հրապարեց անոր գեղանի կենը Հեղինէն եւ փախցուց զայն; Բոլոր Յայն հերոսները արշաւանք մը կազմակերպեցին Տրովադայի վրայ քալելու եւ վրէժ լուծելու համար; Այս արշաւողներու գլուխը կը գտնուէր Միկենայի թագավոր Ագամեմնոն; Բանակին մէջ կը գտնուէին «առիւծասիրտն» Աքիլլէս՝ Թեսալիայէն, «Ասորանանկն» Ոգիսեւս, «առիւծասիրտն» Իթակէի, «առլէհերն» Նեստոր, եւ Հելլասի ուրիշ քաղաքավոր Իթակէի, «առլէհերն» Տիգրան, նաև Եպիստեման ջարի հերոսները; Տասներկու հազար նաւեր Եպիստեման ծովէն անցան եւ Տրովադայի ծովեղերքը եւան:

Յոյները եւ իբնաց դաշնակիցները տառը տարի պաշարեցին Պրիարոսի քաղաքը՝ Տրոյեան: Պարիսաներուն դէմ տարածուող դաշ-  
տին վրայ երկու բանակները շատ տնդամ ճակատեցան եւ երկու  
լուլի հերսոնները առանձին առանձին մարտ մղեցին: Արքիլէս  
գեղանի տղջկան մը համբար վէճի կը բռնուի Ազամեմնոնի  
հետ եւ կը քաշւի իր վրտնը: Տրովադացիք Ցոյներու երկաս-  
ուակութեւնը տեսնելով սիրո կ'առնեն եւ Պրիամի երէց որդին  
Հեկտոր կը սպաննէնք Արքիլէսի մտերիմ բարեկար Պատրոկլէսը: Արքիլ-  
էս կրիկն մարտի դաշուը կ'իջնայ. Կատաղի մենամարտէ մը յետոյ  
կը սպաննէ Հեկտորը եւ տնոր մարմինը կառքի մը կապելով երեք  
տնդամ կը դարձնէ Տրովադայի պարիսաներուն շուրջը: Այս վեր-  
ջին դէպքը՝ Արքիլէսի բարկութենէն մինչեւ Պատրոկլէսի եւ  
Հեկտորի յուղարկաւորութեւնը Հոմերոսի Խիալանին նիւթը կը

Քաղաքը վերջապէս տոնուեցաւ Ոգիսեւսի մէկ չսարքով:  
Յոյները ահագին փայտէ ձի մը շինեցին եւ անոր կողերը մար-  
տիկներ լեցնելով քաղաքը մտցուցին իբրև դից նուշէր ծրավադայի  
աստուածներուն: Գիշերը այս մարդկիները ձիուն մէջէն եւան,  
դուռները բացին, եւ Յոյները ներս մտնելով քաղաքը կրակի  
տուին: Պրիարշա եւ իր օրդեները սպաննուեցան:

Տրուլագացոց հրամանատարը ենէսա եւ իր քանի մը հաւա-  
տարիմները նաւերը մոտնելով փախուստ տուին եւ երկար թափա-  
ռուսներէ յետոյ իտալիա հասան եւ հօն հաստատուեցան:

այլեւս անոնց զլացան իրենց պաշտպանութիւնը, որտքհետեւ անոնք այսած էին շատ մը տաճարներ : Եատերը մշտապէս թափառեցան ծովի ու ցամաքի վրայ : Հոմերոսի Ովիասկան Նկարագրականն է Որիսեւսի տառապանքներուն, որ աստուածներու ցասին ենթակայ ըլլալով երկար ճամբորդեց օտար ծովերու վրայ :

թէլարուրիմն. — Ուսանողները պարտաւոր են իլիտկանէն եւ Ողիսականէն կարդալ այն կտորները սրոնք երեւան կը բերեն Ցունական ընկերութիւնը Հոմերոսի ժամանակակից Արփոփումները կարգուելու են դասարանին մէջ :

Խմբագրելի նիւթեր. — Հետևեալ խմբագրելի նիւթերը կարելի է գոտնել Հոմերոսի մէջ՝ 1. Ժողովրդական ժողովը, 2. Յեղապետներ, 3. Թագաւորին եւ յեղապետներուն յարագերութիւնը, 4. Գտատարուններ, 5. Յուղարկաւորութիւն, 6. Գերիներու սպաննումը, 7. Խաղեր, 8. Վաճառականութիւն, 9. Կնոջ դիրքը, 10. Կետնքը պալատին մէջ:

Գ. Լ. Ռ Խ Խ .

ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՀԵԼԼԷՆ ՄԻՈՒԹԻՒՆ  
(1000-500 Ք. Ա.)

— \* —

Ա. Ա. Բ Շ Ա. Ի Ա. Ն Ք Ն Ե Բ

**ԳՅ.** ԳՈՐԻՄԱԿԱՆ Ա.Ր.ԾԱ.ԽԱ.Ն.Ր. — Քրիստոսէ դրեթէ 1000 տարի առաջ Աքայեան քաղաքակրթութիւնը վերջ գտաւ Դորիացւց Պելոպոնէսի մէջ գործած արշաւանքով : Կը կարծուի թէ այս Դորիացիները Յոյն ցեղին կը պատկանէին՝ հիւսիսային կողմերը հաստատուած : Այս ակրապետումը կատարելու համար իրենց աղետալի ճակատամարտները առնուազն հարիւր տարիներ տեւեցին :

Դորիացիները Աքայեաններու նման Հոմերոս մը չունեցան որ յաւերժացնէր իրենց քաջագործութիւնները և ոչ ալ Միկենացիներու նման թողած են պատմական յիշատակիներ : Իրենց ափրապետաւթեան 300 տարիները բոլորովին մուժ մնացած են : Սակայն այս շրջանին որքան ալ պատմական աղբիւրներ պակսին, մեծ յեղաշըրջում մը տեղի ունեցաւ Յունաստանի մէջ : Քրիստոսէ դրեթէ 600 տարի առաջ սկսան գործածել այրութենը կամ զիրերը, և այսօր շատ բանաստեղծութեանց կտորներ մեր ձեռքը հասած են, որոնց վրայ յենլով կրնանք շտկել աւանդութիւնները :

**Գ.Ա.** ԳՈՐԻՄԱՅԻՐ ԵՒ ՅՈՒՄԱՅԻՐ. — Յունաց պատմութեան վերջին շրջանին Յոնիացիներն

և Դորիացիները գլխաւոր առաջնորդող ցեղերը կը կազմէին : Քրիստոսէ 600 տարի առաջ Դորիացոց իշխանութիւնը կը կեղրոնանար Պելոպոնէսի մէջ, մինչ Յոնիացիները կ'ապրէին Ատտիկէի և Եգեան կղզիներուն մէջ : Ատտիկէի մէջ բնակող Յոնիացիները, ըստ աւանդութեան, բնաւ չպարտուեցան ո և է ժողովուրդէ, մինչ Յունաստանի հարաւային մասերու մէջ բնակողները վրարուեցան Դորիացիներէն :

Աթէնք՝ ծովեղերքը ժայռի մը վրայ շինուած՝ Յոնիայի գլխաւոր քաղաքն էր : Իսկ Սպարտա հաստատուած էր արդիւնաբեր ծորի մը մէջ, և իր բնակիչները յաղթող զինուորներ էին՝ պատերազմիկ, ազնուապետական, պահպանողական և գործնական մարդիկ :

Բ. ՀԵԼԼԵՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱՊԵՐԸ

**Գ.Տ.** ՀԵԼԼԵՆ ՔԱՎԱՅԻ.Ք.ՅԱԿԱՐԹՈՒԹԵԱՆ, ՄԻՈՒԹԻՒՆ. — Հոմերոսի ժամանակ ազգային գտղափարը զոյսութիւն չուներ Յոյներուն մէջ : Յոյները դեռ միակ կառավարութեան մը տակ միացած ազգ մը չէին . բայց հետզհետէ արենակցական կապեր Յոյն ցեղին իրարումիացուցին : Այս մերձեցումը տեղի ունեցաւ Հոմերոսի յաջորդող հինգ դարերու ընթացքին մէջ : Այս միութիւնը կազմող պատճառները եղան հետեւեալները՝

Ա. Յոյները կը հասկնացին իրարու լեզուն, թէև իւրաքանչիւր ցեղ տարբեր կերպով կը խօսէր Յունարէնը, և բոլոր անոնք որ իրենց լեզուն չէին խօսեր « բարբարոսներ » կը կոչէին : Լեզուի միութիւնը հնարաւոր գարձուց ընդհանուր գրականութեան մը ծագումն ու զարգացումը : Հոմերոսի բանաստեղծութիւնները դարերով երգուեցան ու արտասանուեցան Յունաստանի ամէն մէկ

գիւղին մէջ : Եւ այս ազգային նախկին փառքի աւանդութիւնները գրականութեան միջոցաւ զգացումի միակերպութիւն մը ստեղծեցին :

Բ. Բանաստեղծութիւնները միջոց մըն էին իրարունետ յարաբերութեան մանելու : Բանաստեղծները իրենց երգերը այնպէս մը կը յօրինէին, որ բոլոր Յոյն ցեղերը ազգային զգացումով իրարու կը մօտեցնէին : Այդ բանաստեղծութեանց նայելով բոլոր Յոյններու նախահայրն էր Հելլին՝ որ երեք որդիներ ունեցաւ՝ Եւոլիոս, Դորոս և Նօրիոս : Այս վերջինը հայրն էր Ալիոսի և Յոնիոսի, և ասոնցմէ է որ առաջ եկան Յունական չորս ցեղերը : Այս առասպելական պատմութիւնը հասկնալի կը դարձնէր յունական այն հաւատքը՝ թէ իրենք բոլորն ալ արենակիցներ էին :

Գ. Նախնիքններու և հերոսներու պաշտամունքն զատ ուրիշ կրօն մըն ալ կար, որ ընդհանուր էր բոլոր Յոյններու համար, այն է բնապաշտութիւնը : Նախկին Յոյնները կ'անձնաւորէին բնութեան ոյժերը՝ ինչպէս միւս բոլոր հին ժողովուրդները, բայց յունական բանաստեղծական վառ երեւակայութիւնը խիստ իրական կեանք մը առուաւ իր անձնաւորած գաղափարներուն, ու այսպէս աշխարհիս ամէնէին ամբողջական և գեղեցիկ դիցաբանութիւնը ստեղծեց : Մեծ աստուածութիւնները՝ փոքրերէն և նախնիքը պաշտելու սահմանափակ կրօնքն զանազաններու համար՝ կոչուեցան Ոլիմպիական աստուածներ, Ոլիմպոս լերան անունով : Ոլիմպիական այս կրօնքին մասնաւոր երեւոյթները, և ասոնց մէջ մասնաւորապէս Ոլիմպիական խաղերն ու Դելֆիեան պատգամը աւելի զօրացուցին յունական միութեան կապերը :

**96.** ՈԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՍՎԵՐԸ. — Յունաստանի ամէն կողմերէն ժողովուրդը աստուածներու տօնախրմ-

բութեան օրերուն՝ գունդագունդ Ոլիմպոս կը դիմէր, մասնաւորապէս Ոլիմպիան խաղերու ատեն, որոնք




43. — ԶԵՆԵՑ, Վ. Ա. Զ. Ք. — Նկարուն անօրէ մը առնուած

Մրցակլիցները, սոնականներ, վանան ու սաղաւար դրած, կը իր մօսենան նպատակին ուր կանգնած է իր վերակրուին մէջ պրուած դատաւորը : Դատաւորին բոլը մերկ ըմբիշ մը ներկայ է անոնց համեմերուն : Իսկ աջ կողմը կը զժունին յաղրադներուն սահմաննեած մրցականները՝ եռուսնին ու անօրներ :



44. — Ա. Բ. Շ. Ա. Կ. Ա. Ք. — Նկարուն անօրէ մը առնուած

Կառլը, երեք միերու ծուած, կը յիպոսի մէջ անոնց շեցնէ եղիսական կարլը : Այս կողմը՝ նորական կը արուէր գախնեայ տապայող սահմանաբարը : Կապակ մը, իսկ բունց իրենց հայրենի քաղաքին մէջ անոնց արձանները կը



45. — ՍԿՈՒՏԵԳՐԵՎԱՅՑ (LE DISCOBOLE) — Սկուտեգրեվայց արձակողը

Այս խաղը կը կայսաւ մետադի ծանր սկուտեղ մը կարեի եղած յափ մեռու մետելու մէջ: Այս արձանը, որ արքենաց, յանձն յափ մեռու մետելու մէջ: Պիտիասի ժամանակակից, դրժմն է, յոյն արձակագործ Միոռենի, Պիտիասի ժամանակակից, դրժմն է, ասոր մեկ շնչորհնալու բազուծութեան դրակ-զործոցներէն մին է: ասոր մեկ շնչորհնալու բիւնը միայն ունինի էիմա, որ կը գտնոյի վատիկանի մէջ:

կանգնէին: Երցման միայն Յոյները կրնային մասնակցիլ, և ինդրարկուներէն կը պահանջուէր որ ապացուցանեն իրենց հելլենական ծագում ունենալը:

Այս խաղերու  
ատեն նոյն խոկ  
պատերազմներից  
յետաձգուէին:  
Վաճառականները  
ըստ հոն կուգա-  
յին իրենց թան-  
կաղին իրերը ծա-  
խելու: Հոս կը  
ծանուցուէին  
նոյնպէս բոլոր  
կնքուած դա-  
շինքները, որպէս  
զի լուրը Յու-  
նաստանի ամէն  
կողմերը տարած-  
ուէր: Վերջին  
ժամանակները  
բանաստեղները,  
բեմբասացները և  
արուեստագէտ-

ուէր: Վերջին  
ժամանակները  
բանաստեղները,  
բեմբասացները և  
արուեստագէտ-  
ները մեծ ասպարէզ գտան այս խաղերուն ժա-  
մագրավայրը, և հետզետէ մտաւոր մրցումը սկսաւ  
ընդհանրանալ այնքան որքան ֆիզիքականը: Այս  
բանաստեղները կամ բեմբասացը, որ Ողիմպոսի մէջ  
պատուի կ'արժանանար, անոր համբաւը կը տարածուէր  
Յունաստանի ամէն կողմերը:



46. — ԸՄԲԻՇԻ ՄԸ ԳԼՈՒԽԻ. — Ողիմպիայի  
մէջ գտնուած անագապղնձէ: արձանէ: մը

Այս սմանելի իրականուրեամբ գրովը  
կրիմանարշիլի մը զրոխն է, դատելով իր  
չարդուած եւ ունեցած ականջին:

**Գ7. ԴԵԿԱՓԵՄԱՆ ՊԱՏԳԱԾՄ.** — Դեկիսի մէջ կը գտնուէր Ապողոնի (արեւ-աստուած) տաճարը, ուր պատշամ մը ըն ալ կար: Ամբողջ Յունաստանէն և յիշակայ երկիրներէն կը դիմէին խորհուրդ հարցնելու հոն:



47. — ԳԵԽԹԵԱՆ ՀԱՅ. ՅՈՒՆԻԿ ԵՐ ԵՌԱԾԱՆԻՆ ՎԻՐԱՅ ՆԱԼԱՐՈՒ ԱՆՈԲ; ՄՔ ԱՊ. ԱՆՈՒԱԾՈՒԱԾ:

Եռուամին տեսակ մը բարձր արուսակ էր, հարցուլին թրիմին տակը տիւնուն վարդագարդը արուինքեւի տեղ կը ծառայէ: Եռուամին յոյն տունուն մէջ շատ սովորական կարասի մը տանուած:

Եռուամին տեսակ մը բարձր արուսակ էր, հարցուլին թրիմին տակը տիւնուն վարդագարդը արուինքեւի տեղ կը ծառայէ: Եռուամին յոյն տունուն մէջ շատ սովորական կարասի մը տանուած:

**Հերա** (Hera - Juno), Քոյր եւ կին Արամազդի. Էրկնքի թագուհին:

**Արենա** (Athene - Minerva), Իմաստութեան դիցուհին:

Այսպէս վերեւ յիշատակուած երեք գլխաւոր պատճառները Յունական թերակղզին մէջ տպարող զանազան ցեղերը վերջնականապէս իրարու միացուցին:

**Գ8. ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ.** — (Յոյն եւ լատին անունները փակութենքու մէջ առնուած են):

**Արամազդի** (Zeus - Jubiter) Բարձրագոյն աստուած, երկնքի աստուած:

**Պոսիդոնի** (Poseidon-Neptune), Ծովու աստուած:

**Ապոլոնի** (Apollo), Աստուեցոյ որդին, իմաստութեան, բանստեղծութեան և բժշկութեան աստուած:

**Եփեսասա** (Hephaestus - Vulcan), Կրակի աստուած:

**Հերմես** (Hermes-Mercury), Հովի աստուած, պատգամաւեր, խորամանկութեան, գողութեան և վաճառականութեան աստուած:

**Արտեմիս** (Artemis - Diana), Լուսնի և որսորդութեան դիցուհին:

**Աֆրոդիտի** (Aphrodite-Venus), Սիրոյ դիցուհին:



**48. — Ա.ՐՈ.ՄՅ.ԶԴ.** — Նկարուն ամօրէ: Մք առնուած

Ասուածենու վիհապետին մակարը նեղ կապով մը պատուած է, որ ապարօն է, բացառուական նշանը: Մաղերը երկար զանգուրներով ուսերն ի վար կ'իջնեն: Ազ ձնենավ կայծակը կը բռնէ, ու ձախով արայական զառազնին. ծաղ ծաղ պատմուած մը հազած է, ըրօնի, եւ վերակուի մը, հիմարիօն, փարսուած է:

**Դեմետրէ** (Demeter-Ceres), Հունձքի ու պտղաբերութեան դիցուհին:

**Վեստա** (Hestia-Vesta) Տնային ու հայրենի օճախի դիցուհին:



**49. — Ա.ՊՈՂ.ՕՆ** — Տրովակայի մէջ գնուած հարքաբանդակի: Մք առնուած:

Ապողոն արեւ-աստուածն է ինու. զորիսը շշապատուած է ձառագայրենով: Դուրս կ'եղի Արեւելիի դուռներէն զրու վարդամասն Արշաղոյը ամէն առու իր ապիւ կը բանայ եւ կը խոյանայ երկինքին մէջ, իր ջրու ձիւրէն տարուած, դուսուրներու համար աշխարհիը:

Խմբագրելի նիւթեր.— 1. Ուկրաիկական խավերը. — 2. Յոյն դիցաբանութիւն. — 3. Մուսայ, Յաւերժահարսունք, Պարկայք եւ Նայտաք. — 4. Դելփիտն պատգամներ լստ Հերոդոտոսի. — 5. Հերակլէու:

Գ. ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՅՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԴՈՒԹՅ

**99. Ս.Ո.Ա.ԶԻՆ ՇՐՋԱՆ** (մինչեւ ԳՕՕ թ. Ա.) — Դորիական արշաւանքը Աքիացիները վտարեց Պելոպոնէսին: Այն ատեն այս վերջինները սկսան նոր բնավայրեր փնտուել՝ միանալով նաև բոլոր այն Յոյն ցեղերուն հետ որոնք նոյնպէս շարժման մէջ էին: Այս շրջանին նոր տեղաւորումներ տեղի ունեցան թերակղզին մէջ և մաս մըն ալ օտար երկիրներ գաղթեցին:

Այս ատեն էր որ փախչող Յոյնները Հելլէն քաղաքակրթութեան սերմերը տարին եգեան կղզիներու մէջ և ծովեղերքներուն վրայ: Սակայն ամէնէն կարեւոր գաղթականութիւնները Սախական ծովեղերքները հաստատուեցան: Փոքր Ասիոյ մէջ տասներկու նոր քաղաքներ հիմնեցին, որոնցմէ Նվիսոս և Միլէս ամենագլխաւորները եղան: Այս շրջանակը Յոնիա անունը առաւ: Յոնիոյ հիւսիսային և հարաւային կողմերը ուրիշ Յոյն քաղաքներ ալ հիմնուեցան:

**100. ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ** (ՏՕՕ-ԳՕՕ). — 800ին թ. Ա. աւելի բնդարձակ գաղթականութիւն մը սկսաւ: Այս շարժումը երկու հարիւր տարիներ տեսեց: Նոր հաստատուած գաղթավայրերը վաճառականութեան կեղրոններ դարձան:

Միլետիսային Յոյններ գացին հաստատուեցան Պօնտոսի եղերքները ցորենի առեւտառը իրենց ձեռքը անցընելու համար: Սեւ ծովու եղերքները վաթսուն Յոյն

քաղաքներ հիմնուեցան որոնց գլխաւորն էր Սինոպ: Թրակիոյ ոսկիի և արծաթի հանքերը իրենց քաշեցին Մելարայէն և Կորսոնտոսէն գաղթականներ, որոնք հոս հիմնեցին Բիւզանդիոնը, Վոսփորի վրայ: Հետզհետէ Սիկլուիոյ արեւմտեան մասերը ամբողջովով յունական դարձան և Հարաւային Իտալիան՝ Մեծն Յունատան (Magna Graecia) կոչուեցաւ, որու գլխաւոր քաղաքները եղան Սիրակուսա Սիկլուիոյ և Տարանդիա Հարաւային Իտալիոյ մէջ:

Ուրիշ գլխաւոր գաղթային քաղաքներն էին Գալլիոյ մէջ Մարսիլիա (Massilia), Յոնիական ծովեղերքին վրայ Կորկիրէ, Թրակիոյ մէջ Ոլինդոս, Սպանիոյ մէջ Սագոնտոն, և Ափրիկէի մէջ Սիւրին:

**101. Գ.Ա.Թ.Ա.Վ.Ա.ՅՐԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԵՐՊԸ.** — Վաճառականութենէն զատ գաղթականութեան ուրիշ պատճառներ ալ կային: Բնակչութեան արագ աճումը և դասակարգային պայքարը կը մղէին աւելի աղքատ դասակարգները նոր բնակավայրեր գտնելու: Իսկ տեղեր ալ եղան, ուր ու է ազնուականի մը զաւակը գաղթավայր մը հիմնեց յուսալով տեղւոյն գլխաւոր իշխողը դառնալ:

Սովորաբար նոր գաղթականութիւն մը հաստատելու համար Դելփիեան պատգամին խորհրդին կը դիմուէք: Եթէ պատասխանը նպաստաւոր ըլլար կը յայտարարուէք, ու կամաւորներ կը հաւաքուէին գաղթելու համար: Մայր քաղաքը, ուրկէ գաղթականները կը մեկնէին, միշտ նոր քաղաքին «նուիրական կրակ» ը կուտար, և կը նշանակէր «հիմնադիրը»:

Գաղթականները այլ եւս կը դադրէին մայր քաղաքի քաղաքացիներ ըլլալէ և կատարեալ անկախութիւն

Կունենային իրենց քաղաքին մէջ, սակայն անոր ալ կազմակերպութիւնը միշտ յունական ընկերային կարգ ու սարքին նման էր: Մայր քաղաքին ( մէթրօպոլիս ) հետ միշտ կրօնական կապերով կապուած էին և իրենց յարաբերութիւնները բարեկամական էին, սակայն բնաւ քաղաքական միութիւն չկար:

Մասենագրութիւն. — Oman: ch. VI. Bury: 80-106. Holm: I. 272-294. Abbot: I. chs. IV. XI. Greenidge: Greek Constitutional History, 36-45. Curtius: I. 432-500. Seignobos: 292-309.

Խմբագրելի նիւթեր. — Ներկայ գաղթականութիւնները ինչպէ՞ս կազմակերպուած են: 1. Անդիական գաղթակայրեր: 2. Ֆրանսական գաղթակայրեր: 3. Հայ գաղթականութիւնները:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

### ՔԱՂԱՔԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ

#### 102. ԹԱԳԱՍԻՈՐԻ ԽՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԱՆԿՈՆՑԸ.

— Քրիստոսէ 1000-300 տարիներու ժամանակամիջոցին Յունական գրեթէ բոլոր քաղաքներու մէջ, բաց ի Սպարտայէ և Սրգոսէ, հետզհեաէ թագաւորութիւնները ջնջուեցան: Եւ մինչեւ իսկ այս երկու քաղաքներու մէջ ալ անոնց իշխանութիւնը սահմանափակուեցաւ: Այս փոփոխութիւնը ազնուականներու գործն էր, որոնք թագաւորին իշխանութեան ուժը իրենց մէջ բաժնեցին:

Հոմերոսի շրջանին՝ թագաւոր մը քահանայ էր, դատաւոր և պատերազմի հրամանատար: Յայտնի է որ պատերազմի հրամանատարութիւնը կարելի է վստահիլ մէկու մը որ կրնայ ծնուեղով ազնուական չըլլալ: Հետեւաբար այս պաշտօնն ազնուականներն ամէնէն առաջ առին թագաւորին ձեռքէն և յանձնեցին այնպիսի պաշտօննեաններու, որոնք կարող էին այդ կարեւոր դերն ստանձնել: Յետոյ դատաստանական գործին համար, որ օրըստորէ կը զարգանար քաղաքին աճման հետ, դատաւորներ կարգեցին, որպէս զի թագաւորին կատարած գործին մէկ մասը իրենք կատարեն: Բայց քրմապետական իրաւունքը որ ամէնէն զօրաւորն էր և զլխաւորապէս կապուած ընտանեկան ժառանգութեան հետ, երկար տան մնաց թագաւորներու ձեռքին մէջ: Քաղաքներ կա-

յին, ուր երբ թագաւորութիւնը վերջ գտած էր, կը գտնուէին ընտանիքներ, որոնք պահեցին տակաւին թագաւորի անուանական պաշտօնը:

**103. ՍՈՒԱԾԻԱՌԵՑՏՈՒԹԻՒՆ.**— Ինչպէս ըսմինք, թագաւորութեան ջնջուելէն յետոյ իշխանութիւնն անցաւ քանի մը ազնուականներու ձեռքը. կառավարական այս ձեւը կոչուեցաւ սակաւապետութիւն (oligarchie): Նախ այս ազնուապետական կառավարութիւնը ցեղապետներու ժողովի մը ձեռքն էր. բայց ժամանակի ընթացքին մէջ հետզհետէ փոփոխուեցաւ: Երբեմն քանի մը նշանաւոր ընտանիքներու պետերը կը յաջողէին ուշից խմբակցութիւն մը վար առնել և իրենք իշխել: Այս Մըլանին ամբողջ Յունաստանի մէջ երկու դասակարգ գոյութիւն ունէր. Ա. Ազնուականները որոնք ինքզիննին կ'անուանէին Քիչուորներ, Բարիներ և Ազնիւներ. և Բ. Հասարակ ժողովուրդը, որ կը կոչուէր Շատուորներ, Գէշեր և Ստորիններ:

**104. ՅՈՒՆԱՊԵՏՆԵՐ.**— Թէեւ երբեմն հասարակ ժողովուրդէն մէկ քանիներ նոյն իսկ թագաւորներու յաջորդած էին, բայց ընդհանրապէս շատերը ճնշումի տակ էին ու վատ կը կառավարուէին: Ճետեւարար ընական էր որ այդ ճնշումէն ազատելու համար ճիգեր պիտի ըլլային. թէեւ այս հասարակ դասակարգը տակաւին տըգէտ էր և անպատրաստ մաքառելու համար մտացի և միացած Քիչերուն դէմ, բայց բոնապետները ճամբայ բացին անոնց համար: Մօտաւորապէս Քրիստոսէ 700 տարի առաջ գրեթէ բոլոր յունական քաղաքներու մէջ այս բոնապետները երեւան եկան, այնպէս որ 700-500 թուաշկանը կը կոչուի Բնիապետներու Երջան: Յունաց պատմութեան մէջ բոնապետ մը անպատճառ չի նշանակեր

թէ գէշ կամ անգութ կառավարիչ մըն է ան, այլ պարզապէս կը նշանակէ անհատ մը որ յաջողած է բոնի ուժով իր ձեռքին մէջ առնել բարձրագոյն կառավարութիւնը:

Բայց ինչ որ ալ ըլլար, կամայական իշխանութիւնը ատելի էր բոլոր Յոյներուն, և բոնապետ մը սպաննելը լաւ գործ կը համարուէր, թէեւ անշուշտ բոնապետներ ալ եղան, որոնք իրենց ճնշումով և անգութ գործերով ինքզինքնին ատելի գարձուցին: Բնդհանրապէս, սակայն բոնապետները առատաձեռն եղան, հեռատես, ժողովրդակը, և ուժ տուին արուեստի, վաճառականութեան և գրականութեան: Իրենց գոյութեան ամէնէն աչքառու և օգտակար կողմը այն էր, որ գէմ էին Սակաւապետութեան և շատ անգամ գլուխ կը կանգնէին հասարակ ժողովրդին ազնուականներու գէմ մղած պայքարին: Բոնապետ մը երբեմն ազնուական ցեղէ կ'ըլլար, երբեմն հասարակ ժողովուրդէն. ունէր վարձկան զինուորներ, և իր ուժը կրթնած էր հասարակ ժողովուրդին աջակցութեանը վրայ. շարունակ անհաջտ աչքով կը դիտէր ազնուականները, որոնցմէ ծանր տուրքեր կը գանձէր, կը հարստահարէր, կ'աքսորէր ու անխնայ կը սպաննէր:

Յունական աւանդավէսի մը մէջ կը կարդանք թէ Կորնթոսի բոնապետը պատգամաւորներ կը զրկէ Մելլատոսի բանապետին, անոր խորհուրդ հարցնելու համար. այս վերջինը պատգամաւորները գաշտ մը կը տանի և ցորեններուն լաւագոյն հասկերը կը կտրէ՝ առանց ուրիշ բառ մը արտասանելու. այս՝ կը նշանակէր թէ պէտք էր ազնուականները կոտորել: Այդ եղաւ բոլոր բոնապետներու քաղաքանութիւնը:

Այսպէս երբոր բոնապետները վերջ գտան՝ հասարակ ժողովուրդի ուամբիկ դասակարգը աւելի պատեհութիւն ունեցաւ զօրանալու, որովհետեւ ազնուականները տկա-

բացած էին : Յոնիական քաղաքներու մէջ ռամկալարական կառավարութիւններ հաստատուեցան , իսկ Դորիական Յունաստանը աւելի ազնուական կառավարութիւն մը հաստատեց , բայց ոչ Սակաւապետութիւն : Բոնապետները իրենց գերը արդիւնաւորապէս կատարած էին :

Մատենագրութիւն . — F. de Coulanges : *La Cité Antique* . — Fowler : *The City State IV. V.* . — Whibley : *Greek Oligarchies* . — Mahaffy : *Problems 78-86. Social Life 84-90* .

Խմբագրելի նիւթեր . — 1. Բաղդատէ՛ վերջին բռնապետները Հոմերոսի նկարագրած թագաւորներու հետ . 2. Բաղդատէ՛ սովորապետութիւնը եւ բռնապետութիւնը . 3. Արեւելեան բռնապետ եւ յունական բռնապետ ; 4. Հայ թագաւորը Արշակունեաց ժամանակ :



Գ 1. Ա Խ Խ Վ .

Ս Պ Ա Ր Տ Ա

— ♦ —

**105. ՆԱԽԵԻՆ ՍՊԱՐՏԱ . — Արշաւող Դորիացիները Պելոպոնէսի մէջ քաղմաթիւ փոքրիկ պետութիւններ հաստատեցին : Ասոնցմէ էն ակարն էր Սպարտա , ուրու սահմանները հազիւ քանի մը քառակուսի մղոն տարածութիւն ունեին . Ճովէն հեռու կը գտնուէր ու շրջապատուած էր զօրաւոր դրացիներով : Եւ սակայն Սպարտա հետզհետէ Յունաստանի ամէնէն զօրաւոր քաղաքներէն մին եղաւ : Սպարտացիները իրենց այս զարգացումը կը վերագրեն Լիգուրկոս անունով օրէնսդրի մը բարեկարգութեանց : Խնդիր չէ թէ Քրիստոսէ 900 տարի առաջ Սպարտացիները Լիգուրկոս մը ունեցա՞ն թէ ոչ , սակայն այսպիսի հաստատութիւններ և կազմակերպութիւններ ունեցան , որ նշանակելի տեղ մը սկսան գրաւել յունական պատմութեան մէջ : Իրենց օրէնքներով՝ կրթուած , կարգապահ ու չարքաշ քաղաքացիննր եղան ու շուտով փայրուն յաղթանակներ տարին : 700 տարի Քրիստոսէ առաջ , արդէն գրաւած էին Լակոնիան , Մեսինան , և Պելոպոնէսի միւս պետութիւնները , բաց ի Արգոսէ , իրենց գաշնակիցները դարձան :**

**106. ԿԱՂԱՎԱՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ . — Սպարտա երկու թագաւոր ունէր : Աւանդութիւնը երկւորեակ իշխաններու ծնունդին կը վերագրէր այս բանը : Ինչ որ ալ ըլլար ծագումը , սա ճշմարիտ է որ աղ-**

նուականները թագաւորութիւնը երկու մասի բաժնած էին, անոր ուժը տկարացնելու համար. հետեւաբար միակ քաղաքն էր Սպարտա որ այս շրջանին բռնապետ չունէր:

Սպարտա ունէր ծերակոյտ մը, երեսուն անդամներէ բաղկացած: Նախ, անտարակոյս այս երեսուն ծերակուտականները կը ներկայացնէին Սպարտայի երեսուն գերդաստանները. բայց ժամանակի ընթացքին թագաւորները երկու ծերակուտականի ձայն ունեցան. իսկ միւս քսաննեռութը կ'ընտրուէին ժողովուրդին կողմէն, սակայն ընտրելին պէտք էր ազնուական տունէ ըլլար: Իր պաշտօնավարութիւնը կը տեէր մինչեւ մահ: Սպարտայի պատմութեան մէջ ծերակոյտը եղած է միշտ քաղաքական կեղրոնական մարմինը:

Ժողովրդային ժողով մը՝ կազմուած բոլոր ազատ Սպարտացիներէն, կ'ընտրէր ծերակոյտն ու միւս պաշտօնաները, և իրեն ներկայացած բոլոր կարեւոր խնդիրները կը քննէր ու կը վճռէր, բայց իրաւունք չունէր նոր օրէնքներ առաջարկելու, և հասարակ Սպարտացի մը չէր կրնար վիճաբանութեանց մասնակցիլ: Ժողովին որոշումներն ալ բացարձակապէս վերջնական չէին, ու բովինեւ ծերակոյտը կարող էր ժողովին վճիռը բեկանալու:

Սպարտայի կառավարութիւնը Հոսմերոսի ժամանակներու նման ազնուասիտական էր. բայց դրեմէ 725ին (Ք. Ա.) ուամկավարական շարժում մը սկսաւ Սպարտայի մէջ: Եփոր կոչուած դատաւորները կառավարութեան զեկն իրենց ձեռքն առին: Ամէն ապրի հինգ եփորներ կ'ընտրուէին Բնդհանուր ժողովին մէջ, և ամէն Սպարտացի կրնար այդ պաշտօնին կոչուիլ: Եփորները իրաւունք ունէին Հասարակաց ժողովը կազմելու և բո-

լոր կարեւոր դատերը տեսնելու: Անոնց դատարանական վճիռները վերջնական էին: Պատերազմի ժամանակ իրենցմէ մին կամ երկուքը կրնացին ընկերանալ թագաւորին՝ հակելու համար անոր չարժումներուն վրայ: Եւ մինչեւ իսկ կարող էին ձերբակալել տալ թագաւոր մը և մահուան դատապարտել: Թագաւորները պարզապէս քուրմեր դարձան, անկարեւոր խնդիրներու դատաւոր, պատերազմի մէջ հրամանատար և ծերակոյտի անդամ: Առ երեւոյթս Սպարտա թագաւորո ունէր, սակայն աւելի ռամկավարական էր իր ընտրուած Եփորներով. սակայն ժողովուրդը իր զգացումներով աւելի ազնուասիտական էր, և Եփորները չատ անդամ կ'ենթարկուէին ծերակոյտի ազդեցութեան:

#### 107. ԳԱՍՏԱԿԱՐԳԵՐԸ ԼԱԿԱՌԵՐԸ ՄԷԶ.

Սպարտա կը տիրապետէր իրմէ թիւով ուժ-տասն անդամ աւելի հպատակներու վրայ: Սպարտացիները պարզապէս 9000 յաղթողներու բանակ մըն էին՝ շարունակ զինուած՝ անպարիսապ քաղաքի մը մէջ, Լակոնիոյ բարերեր դաշտին վրայ: Իրենց կեանքը պատերազմիկի մը կեանքն էր: Զէին գործեր, այլ ամէն մէկուն հողը կը մշակուէր գերիներու ձեռքով, որոնք Հիլոդ կը կոչուէին: Ասոնք թիւով չորս հինգ անդամ աւելի շատ էին քան Սպարտացիները: Թէև թեթեւօրէն զինուած՝ բայց միշտ սպառնալիք մըն էին Սպարտացոց ապահովութեան: Սպարտացիներու գալանի ոստիկանները շարունակ դաւադրութիւններ կը դանէին Հիլոդներու մէջ, և շատ անգամ անոնք կ'ենթարկուէին անխնայ ջարդերու: Սպարտացիներու համար օրինական կը համարուէր Հիլոդ մը սպառնել առանց դատի ենթարկուելու: Հին գրողները կը յիշեն թէ ինչպէս շատ անդամ Հիլոդ քաղաքները խորհրդաւոր կերպով մը կ'ոչնչանացին:

Սպարտայի հարիւր փոքրիկ քազաքներուն բնակիչները թէւ գերիներ չեն, սակայն Սպարտայի պետութեան մաս չեն կազմեր: Կը պահէն իրենց սովորութիւնները և կը կառավարուէին տեղական օրէնքներով Սպարտացի կառավարիչներու հսկողութեան ներքեւ: Իրենք հողատէր էին եւ կը պարապէին ժամանակին գոյութիւն ունեցող վաճառականութեամբ: Այսպէս Լակոնիոյ բնակիչները կը բաժնուէին նրեք դասակարգելու:

**50.** — ՀԵՏԵԲՈԿՆԵՐԸ ԳՈՒՅԱՆ ԱՏԵՆԱ. ԿԵՐ (HORLITE) — Նկարուն անօրէ մը առնուած

Նարբոյ ոշնամիին դեմ յառաջացած ատեն, հետևակները իմզիներին կը ծածկեն յրենց փանակներով, որոնք ուղ ուղի գարով յրենց ատեն ճշմարիչ պատ կը ծեւացընեկի: Այս նկարին մէջ սեւ մէկ մը կը կարմըները (επόμειδε) մէկ մը սեւ մէկ մը կարմըն են, փանակները սեւ կարմըն եղերով, խալ զարգանավենու բաշերը սեւ կարմըն:

Ճաթիւն էին ու հալածուած, և կ'ապրէին իրենց զինուոր տէրերուն հողերը մշակելու համար. Գ. Հպատակները, որոնց հետ լաւ կը վարուէին, և որոնք թէւ կեդրոնական կառավարութեան մէջ ձայն չունէին, սակայն տեղական ինքնավարութեան առանձնաշնորհը կը վայելէին:



**108.** ՇԱՏԵՐՈՅՑԻՆ. ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԵՐ. — Սպարտայի բանակը շարունակ պատրաստ և անքուն կը հսկէր Լակոնիոյ մէջ: Կարգապահութիւնը չափազանց խիստ էր և մինչև իսկ անինայ: Սպարտացին միակ ձգտութիւն էր զինուոր ըլլալ և յաջողեցաւ ասոր մէջ: Ընտանիք մը բացարձակապէս զինուորական պետութեան կը պատկանէր: Երբ տղայ մը ծնէր, Եփորիները կը քըննէին զայն տեսնելու համար թէ մանուկը արժանի՞ է ապրելու թէ ոչ: Եթէ տկար կամ հիւանդու ըլլար, մանուկը կը ձգէին լեռները՝ ցուրտին կամ տաքին, ու բնականաբար հետեւանքը կ'ըլլար սովորաբար մահ: Երբ տղայ մը եօթը տարեկան ըլլար, ալ իր հօր տան մէջ չէր կարող ապրիլ: Ծնողքին ձեռքէն կ'առնէին զայն, հասարակաց պաշտօնեաներու ձեռքին տակ կրթելու համար մինչև իր քսան տարեկան հասակը: Կը սովորեցնէին քիչ մը կարդալ, քիչ մրն ալ երաժշտութիւն ու ասկէ աւելի մասաւոր կրթութիւն չէին տար անոնց:

Իրենց կրթութեան բաւն նպատակն էր մարմինը գօրացնել, և հնագանդութեան, ինքնավստահութեան վարժեցնել զանոնք: Շատ անգամ, տօնի օրերուն, տաճարներուն մէջ կը մտրակէին այս պատանիները, փորձելու համար անտոց դիմացկունութիւնը: Պլուտարքոս կը պատմէ թէ շատ տղաք չկրնալով գիմանալ ծեծին կը մեռնէին, սակայն տուանց բողոքի կամ ցաւի ճիչ մը արձակելու:

Քսանէն երեսուն տարեկան երիտասարդը զինուոր էր: Սպարտացի զինուորները բաժնուած էին տասնը հինգական հոգինոց խումբերու: Կ'ապրէին չափազանց ժուժկալ կերպով և միայն տօն օրերուն միս կը տրուէր անոնց: Տարիներով տեսող այս զինուորական կրթութիւնը

Պատմութեան մասին գիտելու մասին

Սպարտայի մեծ առաւելութիւն մը կուտար այս տեսաշէտով միւս բոլոր Յունական նահանգներուն վրայ : Երեսուն տարեկան եղած ատեն Սպարտացիէ մը կը պահանջուէր ամուսնանալ, բայց ինք նորէն պարտաւոր էր ապրիլ զօրանոցին մէջ և դիմանալ բոլոր դժուարութեանց : Աթէնացի մը ըսած է Սպարտայի համար . « Սպարտայի մէջ կեանքը այնքան անտանելի է, որ Սպարտացին պատերազմի մէջ աւելի հանգիստ կը զգայ ինքզինքը »


Սպարտացիները հպարտ էին և տիրապետողի ողի ունէին : Խօսակցութեան կարճ ձեւեր ունէին, որ կը կոչուէր Լակոնական ոճ : Երկաթ դրամ կը գործածէին : Այս բոլոր Սպարտացիները աւելի կը բարձրացնէին իրենց դրացիներէն : Իրենց կիներն ալ նոյն աղասութիւնները ունէին, բան մը որ դժբախտաբար չունէին Յունական ուրիշ քաղաքներու կիները :

Սպարտացիները մեծ ծառայութիւն մատուցին Յունաստանի որպէս պատերազմիկներ, սակայն իրենց մտաւոր մակարդակը միշտ խղճալի էր բաղդատելով միւս քաղաքներու հետ : Սպարտացիք մեզի չտուին փիլիսոփայութիւն, գրականութիւն և գեղարուեստ, և եռէ բոլոր Յոյները Սպարտացիներ ըլլային, Յունաց բութիւնը սովորիլ չպիտի արժէր :

Սպարտացիներու ստացած այս կրթութիւնը անի առաջին զինուորները ըրաւ, և սիւցազնութեան ճշմարիտ դա-

Մատենագրութիւն .— Պուտարիոս, Լուգուրկասի կեանքը . Թուլիջիսկու: Curtius: Vol. I. PP. 175-315. Grote II. 259-377 Seignobos, 257-271.

Խմբագրելի նիւթեր .— 1.— Պոոյտ մը հին Սպարտայի մէջ— 2.— Խօսակցութիւն մը Սպարտացի պատանիի մը հետ .— Սպարտացի կենը .— 3. Մեսենեան պատերազմներու աւանդութիւնները .— 4. Լակոնիոյ Հելոդները .— 5. Ծերակոյտի ժողով .— 6. Լակոնական ոճի նմոյշներ :



51. — ԱԿՐՈՊՈԼԻՍԻ. — Լուսանկարը հարաւ. արեւմտեան իոնիմէ առ. նուած է:

Խորը կը կանգնի Պանթիկը: Աչ կորիլ լիկարկդ լիոլը, Ակրոպոլիսէն բղորովին անչա: Մէջտեղի Պարքենունը, որ կիշխէր կիմօնի պատին. տաճարին մուտքը լիկարկդի կը նայէր: Պարքենունի ձախ կողինը, էրկդիկոնի աւերակները: Աւելի դեպի ձախ ու աւելի վարօն Յաղուրեան տաճարին աւերակները և նախադրուերը, որ Ակրոպոլիսի զայիք էր: Առաջին յատակցին վրայ, և Ակրոպոլիսէն դուրս, Օսկոնի և Եւթենի ամեատասալին աւերակները:

Պարքենուն 68 մէր երկայնուրին, 30 բայնուրին և 20 բարձրուրին ունէր: 1887ին վասովանցի մը պայուսին հետևանիով մասամբ մը կործանեցաւ, և լուս էլմին ալ 1810ին, վրցել հանել ասրի անոր ճակատի եղերին հատրախնդակները և ճակատին արձանները, Փիրիասի զուխ-զործոցները, տարաւ լոնտոն:

ԳԼՈՒԽ Զ.

## Ա Թ Է Ն Ք

ՄԻՆՉԵՒ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ (1000—500 Ք. Ա.)



Ա. ԱԹԷՆՔԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

**Ի Պ Պ :** ԱԹԷՆՔԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԻՋ. — Երբ հին Յունաց մասին կը խօսուի, զրեթէ միշտ մեր առջեւ կը պատկերանան Սպարտան և Աթէնքը : Ամբողջ յունական պատմութեան ընթացքին մէջ, այս երկու քաղաքները կը ներկայացնէին երկու մեծ բայց իրարմէ բացարձակապէս տարբեր պետութիւններ : Համեմատաբար Աթէնք շատ աւելի մեծ տեղ մը կը գրաւէ Յունաց պատմութեան մէջ : Աթէնք չելենական փառքին կեդրոնն է, հոն ծնունդ առին Սպատութիւն, Ռւսում, Գրականութիւն և Սրուեսա : Ուրիմն Աթէնքի պատմութիւնը Յունական Պատմութիւնն է :

**Ի Պ Պ :** ԱՏՏԻԿԻ ՉՈՒՆՈՒՄ. — Ատտիկէի մէջ Աթէնք միակ քաղաքն էր, իսկ ամբողջ Յունաստանի ամենամեծ քաղաքը, որովհետեւ սովորական յունական քաղաքէ մը թէ աւելի տեղ կը գրաւէր և թէ աւելի բնակչութիւն ունէր : Միեւնոյն բանը կրնանք ըսել և Սպարտայի համար : Սպարտա և Աթէնք, երկուքն ալ իրենց քաղաքական ուժը տարածեցին աւելի հեռուներ : Յունաստանի ուրիշ մասերու մէջ ալ կային գլխաւոր քաղաքներ, որոնք Ատտիկէի և Լակոնիոյ չափ տարածութիւններու վրայ կ'իշխէին, սակայն անոնք պատմական կարեւոր դեր մը կատարած չեն յունական քաղա-

քակըթութեան մէջ : Այսպէս էր օրինակի համար Պողիատ, որ ունէր տասներկու քաղաքներ, բայց որոնք իրարու դէմ նախանձով և ատելութեամբ լեցուած, շարունակ պայքարի մէջ էին :

Աթէնքի և Սպարտայի գօրութեան մէջ, ուրիշ նշանակելի կէտ մըն ալ կայ, այն է որ Սպարտա ուրիշներ իր հետ կը միացնէր իրրեւ հպատակներ . իսկ Աթէնք իրրեւ գործակիցներ : Սպարտա բանակ մըն էր կազմ ու պատրաստ՝ հպատակները շարունակ հպատակ պահելու համար, իսկ Աթէնք Ատտիկեցիները Աթէնացի կը դարձնէր :


**Ի Պ Պ :** ԱԹԷՆՔԻ ՉՈՒՆՈՒՄ. ՅԱԿԱՊԱՅԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ. — Աթէնքի բնակչութիւնը բազմաթիւ տարրերու խառնուրդ մըն էր : Ատտիկէ կ'երեւի թէ հարաւային Յունաստանի միակ վայրն էր, ուր չեցուեցաւ Գորիական գաղթականական հոսանքը : Բնականաբար Պելոպոնեսին վարուած Յոնիացիներուն ապաստանսարան դարձաւ : Այս ապաստանեալներէն հարուստներն ու գորաւորները՝ խառնուեցան Ատտիկէի ցեղերուն մէջ, իսկ միւսներն ընդունուեցան իրրեւ հպատակներ : Այսպէս շարունակաբար նոր տարրեր գալով Ատտիկէի մէջ ստեղծեցին նոր ուժ մը՝ աւելի յառաջդիմական և աւելի ուամկավարական : Այս զարգացումն աւելի մզում ստացաւ Աթէնքի վաճառականական կեանքով, որովհետեւ Աթէնք կը դանուէր ծովուն եղերքը :



Բ. ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ

**Ի Պ Պ :** ԹԱՎԱՍԻՈՐՆԵՐՈՒ ԱՆՎԱՌՆՄ. — Ինչպէս միւս Յոյն քաղաքները Աթէնք ալ իր թագաւորական շրջանին վերջ տուաւ պատմական այն աղօտ դարիւ-

բուն, երբ դեռ իրական պատմութիւնը սկսած չէր: Աւանդութեան համաձայն Քրիստոսէ 1000 տարի առաջ



52. ԲՆԻՔՍԻ ԲԵՄԸ

Բնիքսը, Ակրոպոլիսի դիմացը բրուրի մը վրայ, այն Տեղերէն միև ուր կը գումարուկր ժողովրդային ժողովը: Բեմը, երեւ ոսթորո վրայ բարձրացած պարզ սարահարք մը, ուղղակի ժայռին մէջ փորուած էր:

աղնուականները արդէն սկսած էին թագաւորական ուժը սահմանափակել: Թագաւոր-արխոն տիտղոսը

շփոխուեցաւ, և շատ անգամ պաշտօնը ժառանգական մնաց նորէն, բայց իր դերը քրմապետութենէն անդին չէր անցներ: Աղնուականները առաջին անգամ այս պաշտօնին վրայ աւելցուցին պատերազմի արխոնութեան պաշտօնը: Յետոյ ստեղծուեցաւ արխոնապետի պաշտօնը, որ թէ՛ դատաւոր էր և թէ ընդհանուր կառավարիչ: 732ին Ք. Ա. արխոնի պաշտօնավարութեան շրջանը տաս տարուան վերածուեցաւ, և արխոնը քուէարկութեամբ կ'ընտրուէր: Նախ արխոնները կ'ընտրուէին արքայական տունէ, սակայն վերջէն աղնուականներն ալ կրնային ընտրուիլ այդ պաշտօնին: Վերջապէս 682 թուականին արխոններու պաշտօնը մէկ տարուան վերածուեցաւ և վեց նոր պաշտօններ ընտրուեցան, որոնք արխոններու գործակիցներ էին և կը կոչուէին Վճռատուներ:

**113. ԱԶԵՐՈՒՄԱՆՆԵՐՈՒ ՎՅՈՒՄԱՅԱՆ ԿԱԶՄԱԿԱՆՐՈՒՄ**.— Աղնուականները կը կոչուէին Եւբադրիտներ: Ասոնք գլխաւորաբար ցեղապետներ էին, որոնց ժողովը կը կոչուէր Արխոպագոս, այն բլուրին անունով ուր անոնք կը հաւաքուէին: Եւբադրիտները կը կառավարէին Ատտիկէն այս ժողովով և հոն կ'ընտրէին արխոնները: Միւս ցեղերն ալ հաւանօրէն ունէին ուրիշ ժողովներ կրօնական ու զինուորական տեսակէտով, սակայն անոնք շատ քիչ ձայն ունէին կառավարութեան մէջ:

**114. ՏՆՏԵՍՍԱԿԱՆ ՃՆՇՈԽՄ .—Եւբադրիտները տնտեսապէս կը ճնշէին ժողովուրդը: Հողի մեծագոյն մասը կը գտնուէր իրենց ձեռքը: Ժողովուրդը հողը մը հերկէր և արդիւնքին հինգ վեցերորդը կը վճարէր որպէս վարձք: Եթէ պարագաները ձախորդ երթային և ընդհա-**

## ՀԵԼԼԵՆՈՒԹՅԱՆ ՀԱԳՈԽՍՏՆԵՐԻ (Երիկ մարդոց)



53. ՊԵՐՍԻԿԱԿԱՆ ԱՐՔԱԼԻՆԻ ՏՈՒՆԵՐ.— Նկարուն անօրէ մը առնուած

Այլիշխ, Կ ի ձեւով արռակի մը վրայ նսած, փարրուած և հիմարիօնիմ մէջ, ոժները սանդաղներ հազած է: Ողիսւու, երկու հիմարիօնիմ կրթնած է, ծալծալ չփրօն մը եւ բամիս մը հազած է, զուշակներու կրթնած է, ծալծալ չփրօն մը եւ բամիս մը հազած է, զուշակներու կրթնած է, ծալծալ չփրօն մը եւ բամիս մը հազած է, զուշակներու կրթնած է, ծալծալ չփրօն մը եւ բամիս մը հազած է, զուշակներու կրթնած է, ծալծալ չփրօն մը եւ բամիս մը հազած է, զուշակներու կրթնած է, ծալծալ չփրօն մը եւ բամիս մը հազած է, զուշակներու կրթնած է, ծալծալ չփրօն մը եւ բամիս մը հազած է, զուշակներու կրթնած է, ծալծալ չփրօն մը եւ բամիս մը հազած է:

Նուր սղութիւն տիրէր, շատերը սերմնացու ցորեն ձեռք բերելու համար մինչեւ իսկ իրենց անձը գրաւի կը դնէին: Եթէ պարտապան մը չկարսպանար իր պարտքը վճարել, կը գրաւէին անոր անձը, և զդիլայտկապ ու իր ամբողջ ընտանիքով իրերւ գերի կը վաճառէին: Եւբաղրիտներէն զատ կային նաեւ գիւղացիներ, որոնք իրենց սեփական հողեր ունէին, սակայն անոնք ալ յաճախ ըստիսուած էին փոխ առնել Եւբաղրիտներէն, և հետեւաբար շատ անդամ կ'ենթարկուէին միեւնոյն վիճակին, ինչ որ հողագուրկ աշխատաւորներունն էր:

## ՀԵԼԼԵՆՈՒԹՅԱՆ ՀԱԳՈԽՍՏՆԵՐԻ (Կիթերու)



54. ԿԻԴԵՐՈՒ ԽՈՌՈՎ ՄՔ ԱԳՀԵԿԵՐԻՆ ԳԼՈԽԻՆԸ.— Նկարուն անօրէ մը առնուած


Հոս կարելի է տեսնել հագուստներու և մազի յարդարանիներու այլազանութիւնը. Ճախ կողմի երրորդ կինը, թկասիինինով, զարդարուե յօսած մը, և երկար յուսից մը հազած է զոր վեր կը վերցնէ, երկրորդ զօսիով մը սեղուած շիրօն մը: Միւսները հիմարիօններ հազած են, զոր ամեն միկը սալիս տարել ձեռով մը վրան առած է: Ամենին աղ գորիստն վրայ, սախորդ դնելու համար, բարձիկ մը առած են ծաղրատերու հնաս: Աղիսիրի վրայ, զորք կը հոսի տախիծի մը երակներ և իշու մը բերենք. կիները զանոնի ծաղիկներով կը պատկեն:

## Գ. Ս.Ո.Ա.ԶԻՒ ՊԱՅՔԱՐ Ա.ԶՆՈՒԱԿԱՆՆԵՐՈՒ ԳԵՄ

115. ԶՈՐՄ ԳԱՎԱՍԱՆՄՐԻՆԵՐԻ.— Եւբաղրիտներու ուժին բուն հիմը իրենց զինուորական գերազանցութիւնն էր: Անոնք կը կազմէին Ատափկէի հեծելազօրքը, իսկ հետեւակ զինուորները բացարձակապէս ամբոխ մը կը ներկայացնէին:

Ժամանակի ընթացքին մէջ Եւբաղրիտներու ուժը հետզհետէ տկարացաւ և ժողովրդի միւս տարրն ալ ըստ կսաւ զինուորական կեանքին մէջ մտնել: Զինուորական

դրութիւնը չորս դասակարգերու բաժնուած էր իրենց ունեցած հողերուն համեմատութեամբ։ Ա., Եւրադրիտներ Բ. 500 չափ տեղ ունեցողներ, Գ. 400, և Դ. 200։



55. — ՅՈՒՂԱՐԿԱՆԻՈՐՈՒԹԵԱՆ ՀԱՆԳԻՍ. — ԹՐԾՈՒԱԾ ԽՈՂԵՏԱԿԱԼԻ ՄԸ ԹՐԾՈՒԱԾ

Մարմինը կարի մը վրայ դրուած է, պատճի մը մեջ լիարուած, և իմշակ տակալին տպորուրին և Պայտաններու մեջ՝ երեսը բաց է։ Մեռելին ընտանիքը կը շրջապատեն կառիր. արինգ ածոյի մը ետեւին կրկն սրինգ ածոյ մը։ Ուշադրուրին ըրեի կառին աշ կողմը կեցող անձին հագուսին։

Այսպէսով հետզետէ աղնուականներու ուժը տկարացաւ և այլ եւս իշխաննութիւնը չէր տրեսուր այն անձին որ աղնուական ծնունդէ էր, այլ անոր՝ որ ամէնէն աւելի հարուստ էր։ Սակայն ընդհանրապէս իշխաննութիւնը նորէն քիչերու ձեռքը կը գտնուէր։

Աղնուականներու ինքնասէր ու ճնշող կառավարութիւնը գեռ կը շարունակուէր և ժողովրդի դժգոհութիւնը օրէ օր աւելի կը շատնար։ Ամանք ուզեցին այս առութէն օգուտ քաղելով սակաւապեատութեան վերջ տալ և ինքզինքին բռնապետ հրատարակել։ Դիլոն անու-

նով երիտասարդ մը դտւագրութեան մը գլուխն անցած Ակրոպոլիսը գրաւեց, սակայն յաղթուեցաւ ազնուականներէն և սպաննուեցաւ։

**116. ԳՐԱԿԱՆՆԻ ԳՐԱԿԱՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ. — Բոլոր Աթենական օրէնքները հին սովորութիւններ էին։ Անոնք գրի առնուած էին, և աղնուականները միայն ծանօթ էին այդ օրէնքներուն։ Ժողովուրդը այն ընդհանուր կարծիքն ունէր, թէ աղնուական դատաւորները միշտ ինպաստ իրենց դասակարգին վճիռ կուտան։ հետեւաբար Աթէնացիները պահանջեցին որ բոլոր հին սովորութիւնները գրի առնուին, որպէս զի ամէն մարդ կարող ըլլայ այդ օրէնքները սորվիլ։ Վերջապէս 621 ին Ք. Ա. Դրակոն անունով արխոնապետը գրի առաւ այդ օրէնքները, որոնք իր անունով կոչուեցան Դրակոնի օրէնքներ։ Փայտէ տախտակներու վրայ փորագրուելով հրապարակներու վրայ դրուեցան այս օրէնքները, որպէս զի ամէն մարդ կարողանայ կարդալ։**

Բայց այս օրէնքները չափազանց անգութ և խիստ էին, այնպէս որ ասոնց համար կ'ըսուէր թէ « գրուած են արիւնավ և ոչ մելանով »։ Աթէնացիները հիմա պատրաստ էին նոր օրէնքներ պահանջելու։



#### Դ. ՍՈԼՈՆ ԵՒ ԵՒԲԱԴՐԻՑՆԵՐՈՒ ԱՆԿՈՒՄԸ

**117. ՍՈԼՈՆԻ ՆԱՍՐԱԳԹԻՑ. — Բարեբաղդաբար այդ ատեն Աթէնքի մէջ երեւան եկաւ հազուագիւտ կարողութիւններով օժտուած անհատ մը, որ կոչուած էր մեծ ծառայութիւն մատուցանելու իր հայրենիքին։ Սուլոն հին թագաւորական ցեղէ էր։ Իր երիտասարդութեան ատեն օտար երկիրներ ճամբրողած էր առեւտու-**

բով, և յայտնի էր իր հայրենակիցներուն մէջ որպէս բանաստեղծ, փիլիսոփայ և գօրապետ։ Հիմա, ան երեւան եկաւ նաև որպէս քաղաքագէտ։

Իր հայրենասիրութիւնն արդէն ապացուցուած էր։ Անգամ մը երբ Մեդարացիները գրաւած էին Սալամինէ կղզին և Աթէնացիները անկարող էին զայն ետ առնել, Սոլոն Ըսդհանուր ժողովին ներկայացաւ, և ինքզինքը խենդ ձեւացնելով հայրենասիրական կրակութանաստեղծութիւնն մը արտասանեց հնո՞ւ, և ասով իսանդավանեց անսոց հայրենասիրական ոգին։ Բոլորն ալ միաձայնութեամբ Սոլոնը ընդհանուր հրամանատար ընտրեցին, և ան յաջողեցաւ քաղաքն ապատել օտար ձեռքերէ։

**118. ՍՈԼՈՆ ԱՐԻՈՆ ԿԸՆՏՐՈՒԹԻՒՆ.** — Սոլոն յայտնի էր որպէս աղքատներու բարեկամ։ Իր բանաստեղծութեանց մէջ դատապարտած էր ազնուականներու աղաւնութիւնը, և համերաշխութեան սկզբունքներ քարոզած էր։ Բոլորը կը վստաէին իրեն, իսկ աղքատները կը սիրէին։ Այսպէս երբ դասակարգային կուլու առոր պայքար մը կը դառնար Աթէնքի մէջ, ամէնքն ալ իրենց աչքը դարձուցին դէպի Սոլոն ու զինքը Սրիսն ընտրեցին, մասնաւոր իրաւունքներով՝ նոր օրէնքներ դնելու, բարեկարգելու կառավարութիւնը։ Այս պաշտօնը վարեց երկու տարի՝ 594 և 593 թ. Ա.։

**119. ԱՌԱՋԻՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ.** — Իր իշխանութեան առաջին տարին Սոլոն աշխատեցաւ արնատեսական չարիքին վերջ տալ։ Իր բարեկարգութիւնները ելան։ Ա. Այն բոլոր հողագութիւնները, որոնք ազնուականներու համար կ'աշխատէին՝ հողատէր դարձան՝ իրենց մշակած հողերն իրենց սեփհականութիւնը՝ դառնալով։ Բ. Բոլոր պարտքերը ջնջուեցան։ Գ. Ատարիկէի

մէջ գտնուազ բոլոր գերիները ազատ արձակուեցան, Դ. Աթէնացի մը գերի ընել ապօրէն դարձաւ։ Ե. Որոշ քանակութենէ վեր հող ունենալ արգիլուեցաւ։ Այս վերջին երկու կանոնները այն պատճառաւ հաստատուեցան որպէս զի ալ կարելի չըլլար հին վիճակին վերադառնալ։ Սոլոնի այս բարեկարգութեան տարեղարձը կը տօնուէր Աթէնքի մէջ մինչեւ յաջորդ դարուն։

**120. ՎՍԱԿԱԲԱՐԱԿԱՅՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ.** — Սոլոն տակաւին ուղղակի կերպով կառավարական ձեւին մէջ փոփոխութիւն մը մացուցած չէր, բայց անուղղակի կերպով մաստեսական փոփոխութիւնը առաջ բերած էր քաղաքական միծ յեղաշրջումներ։ Քաղաքական ուժը արգէն հողի սեփհականութեան վրայ կը կայանար։ Մինչեւ Սոլոնի ժամանակ հողը կը գտնաւէր ազնուականներու ձեռքը, բայց հիմա հողը բաժնուած էր ժողովրդին վրայ, և հարուստ մը չէր կարող միծ քանակութեամբ հող գնել։ Այսպիսով ազնուականները լուծուեցան բոլորովին, միւս դասակարգերուն մէջ, և վաճառականները որոնք ամէնէն։ Աւելի շատ հողեր գնեցին, կազմեցին բարձրագոյն դասակարգը։

Սակայն Սոլոն իր պաշտօնավարութեան երկրորդ տարին քաղաքական չարք մը ուղղակի փոփոխութիւններ ալ բրաւ, որոնք Աթէնքը ծայրանեղ ուամկավարական վիճակի մը մէջ զրին։ Ա. Չորս հարիւր հոդիներէ բաղկացած ծերակոյտ մը հաստատուեցաւ, որ կ'իշխէր, և կը պատրաստէր այն բոլոր ծրագիրները, որոնք պիտի ներկայացնելին Ըսդհանուր ժողովին։ Այս ծերակայտին անդամները կ'ընտրուէին վիճակով՝ իւրաքանչիւր ցեղ իր մէջ առանձին ընտրութիւն կատարելով։

Բ. Դ.րդ դասակարգը, որ առաջ քաղաքական իրաւունքներ չուներ, հիմա կրնար մասնակցիլ Ըսդհա-

նուր Ժողովին, թէեւ պաշտօնավարելու իրաւունք չէր տրուած իրեն :

Գ. Նոր Ընդհանուր Ժողովը, կազմուած Աթէնացիներէ, կ'որոշէր ծերակոյախ բոլոր առաջարկները, առաջին դասակարգէն կ'ընտրէր արխոնները, իսկ միւս պաշտօնեաները կ'ընտրէր առաջին երեք դասակարգերէն : Պաշտօնեայի մը պաշտօնավարութեան շրջանը լմինալէն յետոյ, եթէ իր պաշտօնին մէջ զանցառու գտնուած էր, կամ եթէ անոր դէմ ամբաստանութիւններ կային, Ընդհանուր Ժողովն իրաւասութիւն ունէր այդպիսի պաշտօնեայ մը դատելու և պատժելու :

Դ. Արիսպագոս այլ եւս ազնուական խորհուրդ մը չէր, այլ կը բաղկանար բոլոր նախկին արխոններէն և անոր իրաւասութեան սահմաններն ալ կրծասուած էին, իշխանութիւնը անցած ըլլալով Ծերակոյախն, Ընդհանուր Ժողովին և Դատաւորներու ձեռքը :

Սոլոն Դրակոնի արիւնոտ օրէնքներուն տեղ նոր և աւելի մեղմ օրէնքներ դրաւ : Նոր դրամներ կտրել արւաւ՝ օտար վաճառականութեան յարմարող : Ամէն հօր վրայ պարտականութիւն դրաւ իր զաւկին արհեստ մը սորվեցնել : Արգիլեց մեռելներու հետ թանկագին իրեր թաղել : Կանանց հրապարակի վրայ երեւնալուն սահման դրաւ : Եւ այն Աթէնացիները որոնք քաղաքային պատերազմի ատեն չէզոք կը մնային, կը կորանցնէին իրենց քաղաքացիութիւնը :

### Ե. ԲՈՆԱՊԵՏՆԵՐԸ

121. ԱՆԻՇԵԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐՍԴԱՐՁ.— Սոլոնի բարեկարգութեան ծրագիրը նոր դասակարգերու մէջ պայքարի դուռ մը բացաւ : Երեք դասակարգեր երեւան

եկած էին . Ա. Հողատէրեր . Բ. Վաճառականներ . Գ. Լեռնականներ , այսինքն հովիւններ և քիչ հող ունեցողներ : Տասը տարուան ընթացքի մէջ, երկու անդամ անիշխանութիւնը արխոնի ընտրութեան արգելք հանգիսացաւ, և արխոն մըն ալ իր պաշտօնավարութեան շրջանը լրանալէ յետոյ առանց վերընարուելու շարունակեց իր պաշտօնը, որով բանապետ մը դարձաւ :

122. ՊԻՄԻՍՏՐՄ. (560—527).—Պիսիստրատ փըրկեց քաղաքը այս անիշխանական վիճակէն : 560 ին այս ազնուականնը ուամկավարականներու աջակցութեամբ ինքինքը բռնապետ հրատարակեց : Երկու անդամ ազնուականութիւնը զայն երկրէն վտարեց, և անդամ մը այս աքսորը տաս տարի տեւեց . բայց ամէն անդամ ան յաջողեցաւ իշխանութիւնը կրկին ձեռք բերել : Ժողովուրդը, աղքատ դասակարգը, իրեն կողմնակից էր : Պիսիստրատի իշխանութիւնը մեղմ էր, իմաստուն և ժողովրդական : Ուրիշ քաղաքացիներու նման՝ չափազանց պարզ կ'ապրէր : Անդամ մը ստորին դատարանի մը մէջ իր դէմ դատ բացուած էր ու ինք անձամբ զնաց դատարան : Սոլոն, որ իր ազգականն էր և միեւնոյն ժամանակ իր հակառակորդը, միշտ կը վայելէր իր յարգանքն ու բարկամնցողութիւնը :

Պիսիստրատ պահեց Սոլոնի Սահմանադրութիւնը և անոր օրէնքները, միայն ընտրութեանց ատեն խնամք կը տանէր որպէս զի իր բարեկամներն ընտրուէին : Իր իշխանութեան երրորդ շրջանին սակայն՝ հակառակութիւնը այնքան զօրացած էր իր դէմ, որ ստիպուեցաւ վարձկան վինուորներով իր անձը պաշտպանել և իր հակառակորդներէն շատերն աքսորել :


Պիսիստրատ քաջալերեց վաճառականութիւնը և ընդարձակեց ու գեղեցկացուց Աթէնքը : Ճամբաներ և քարափներ շինել տուաւ, և ամբողջ Յունաստանէն իր շուրջը հաւաքեց բանաստեղծներ, նկարիչներ, ճարտարագէտներ և արձանագործներ : Կ'ըսուի թէ իր ծախքով և իր հրամանովն էր որ Հոմերոսի բոլոր երգերը հաւաքուեցան և ի մի ամփոփուեցան : Յունական ողբերգութիւնն այս ատենէն կը սկսի : Սյս բանապետը կրօնական արարողութեանց ալ փայլուն կերպարանք մը տուաւ և գիւղերու մէջ ալ կրօնական տօնախմբութիւններ հաստատեց, որպէս զի գիւղական կեանքն աւելի հրապուրիչ դառնայ : Սյս հողերը որ դրաւած էր վասարուած աղնուականներէ, բաժնեց հողագուրի քաղաքացիներու, և այս կերպով հողատէրերու թիւն աւելի բազմացաւ : Ատափիէ այլ ևս ներքին խոռովութեանց ու կողոպուտի առապարէզ մը չէր . և քանի որ Աթէնացիները տակաւին անշկարող էին ինքինքնին կառավարելու, բնականաբար աւելի լաւ էր Պիսիստրատի պէս բանապետ մը ունենալ :

«Ոչ միայն ամէն կերպով մարդաբէր էր ան, չեզ եւ պատրաստ ներելու անոնց որոնք զինքը անիբառած էին, այլ նաեւ աղքատ ժողովուրդին դրամ ալ փոխ կուտար որպէս զի անոնց օգնած պլաստ իրենց աշխատութիւններուն մէջ» :

Արխանքէ

**123. ՊԱՄՒՍՏՐԱՏԻ ՈՐԴԻՌՈՅՆ ՎՏԱՐՈՒՄԸ**  
**510Բ.** — 527ին Պիսիստրատին յաջորդեցին իր երկու որդիները, Խպիստ և Խպարգոս . այս վերջինը որ փոքր եղբայրն էր՝ չտփաղանց վատ կեանք մը կ'անցունէր, այնպէս որ 514ին անհաստական սիսի մը զսէ գնացա Խպիստ աւելի բարի էր, սակայն իր եղբօր սպաննութենէն յետոյ անգութ և կասկածուած դարձաւ, այնպէս որ Աթէնք պատրաստ էր նոր յեղափոխութեան մը :

Կլիստենէս՝ աքսորուած ազնուականներէն մին, պատիհ առիթ համարեց իր կորուսած կալուածները ձեռք բերելու : Դելփիսի մէջ Ապագոնի տաճարն այրած էր : Կլիստենէս ձեռնարկեց զայն վերաշինելու, և հոյակապ մարմարեայ շէնք մը կառոյց : Եւ այնուհետեւ երբ Սպարտացիները տաճար կ'երթային պատգամ հարցնելու, քուրմին առաջին պատգամը կ'ըլլար անոնց թելադրել որ Աթէնացիները աղատէին : Սպարտացիներն իպիսափի հետ վէճ չունէին, բայց ստիպուած էին պատգամին հնագանդիլ : Վերջապէս 510ին Սպարտական բանակը ակամայ Աթէնացի արօնորականներու հետ միասին բոնապետին դէմ քալեց և զայն վանաեց Աթէնքէն :



#### Զ. ԿԼԻՍԹԵՆԵՍԻ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ

**124. ԱԶՈՏՍ ԱԹԵՆԵՐԻ ԿԱՐՈՒՊԱՅ. —** Աթէնք նորէն ընդհանուր շփոթութեան մէջ էր, սակայն հետեւանքը ցոյց տուաւ որ ժողովուրդը պատրաստուած էր ինքինքը կառավարելու : Հին սակաւապետական կուսակցութիւնը ուղեց առիթէն օգտուիլ և վերահաստատել նախկին դրութիւնը, սակայն կլիստենէս աւելի խելացի շարժեցաւ և ժողովուրդին հետ միանալով Սակաւապետականները վանաեց : Սպարտական բանակը կրկին անգամ վերահաստատեց զանոնք, սակայն ժողովուրդը Ալլուպումիսը պաշարեց և ձերբակալեց բոլոր սակաւապետականները : Թերեցիներ և Եպոցիներ փորձեցին Աթէնքի վրայ քալել, սակայն ուսմկավարականներու ուժը կէս ճամբէն ետ դարձուց զանոնք : Արփաստոէլ կ'ըսէ այս կոփւներու մասին թէ՝ «Աթէնացիք տիրոջ մը համար կոռւած ատեննին տկար էին, սակայն երբ կոփւն իրենց համար էր ցոյց տուին որ իրենք լաւ զինուորներ էին» :

Աթէնք յաջողեցաւ այս շրջանին իր տիրապետութեան սահմանները տարածել շրջակայ քաղաքներուն վրայ և գաղթականութիւններ հաստատել կողքիսի մէջ :

**125.** ՆՈՐ ՍՈՆԴՄԱՆԱՌԱՅՈՒԹԻՒՆ. — Այս պայքարին ատեն կլիսթենէս նոր սահմանադրութիւն մը ներկայացուց ժողովուրդին որ ընդունեց զայն : Աթէնք այս նոր սահմանադրութեամբ իրապէս ռամկալարական կը դառնար :

Սոլոնի սահմանադրութիւնը թէև մեծ յառաջդիմութիւն մըն էր դէսփի ռամկալարութիւն, սակայն կառավարութիւնը կը գտնուէր գլխաւորապէս հարուստներու ձեռքը : Ամէնէն աղքատ դասակարգը պաշտօն չէր կարող ունենալ : Յետոյ նախանձ ու թշնամութիւն կը տիրէր դաշտային, ծովեղերեայ ու լեռնային ցեղերու մէջ : Եւ որպէս բաժանումը ցեղային էր, սովորաբար ցեղապետներն էին, որ միշտ պաշտօնի կ'ընտրուէին :

Սոլոնի ժամանակ շատ քիչ օտարականներ կային Աթէնքի մէջ, բայց Սոլոնի և Կլիսթենէսի շրջանի 90 տարուան ընթացքին և մասնաւորապէս Պիսիստրատի լաւ կառավարութեան ատեն, Աթէնքի վաճառականութիւնը ծաղկած էր և ասոր հետեւանքով բազմաթիւ օտարականներ (մետրիկներ) եկած էին հաստատուելու Աթէնքի մէջ : Սակայն ասոնք մասնակցութիւն չունէին կրօնի, քաղաքականութեան, օրէնքի և ընկերութեան մէջ : Օտարական մը չէր կրնար ամուսնանալ Աթէնացիի մը հետ կամ սեփհական հող ունենալ Ատափէի մէջ . այսպէս Աթէնքի ընկերութիւնն ու քաղաքացիութիւնը աւելի արենակցական կապերով միացած էին իրարու, իսկ օտարականները լոկ գասակարգ մըն էին Աթէնքի մէջ : Նոյն վիճակը կը տիրէր շրջակայ քաղաքներուն մէջ ալ :

Բնական էր որ Սոլոնի դրած օրէնքները այլ ևս

չէին կրնար յարմարիլ ժամանակի պահանջներուն : Կլիսթենէս իր նոր սահմանադրութեամբ Ատափէի հարիւր մասերու բաժնեց : Իւրաքանչյուր բաժանում ունէր իր առանձին պետն ու Ընդհանուր ժողովը : Ընդհանուր ժողովը հիմա այլեւ և երեք բաժանումներով տեղի չէր ունենար, այլ հարիւր, որով ա'լ հնարաւորութիւն չէր մնար ցեղային հաշիւններ, Ընդհանութիւններ մտցնելու ընտրութեանց մէջ . այս բաժանումներն էին նոյնպէս որ նպաստեցին Աթէնքի ընկերութեան մէջ առնելու օտարականներն ալ :

Ընդհանուր ժողովի իրաւասութեան սահմաններն աւելի ընդարձակուեցան և բոլոր դասակարգերը հաւասար ձայն ունեցան անոր մէջ : Ծերակոյտի անդամներու թիւը բարձրացաւ 500ի, 50 ներկայացուցիչներ՝ ամէն մէկ տասնեակ բաժանումէ : Իբրև անուղղակի հետեւանք այս նոր բարենորդումներուն, Արխոններու և Արիսպագոսի կարեւորութիւնն ու իշխանութիւնը նուազեցաւ :

**126.** ԽԵՑԱՎԱՃԻԹՈՎ (Ostracisme). — Կլիսթենէսի հաստատած կարգերէն մէկն ալ խեցիվիոը եղաւ : Երբ քաղաքացի մը, հետզհետէ զօրանալով, քաղաքն մէջ խոռվութիւն յարուցանէր, ժողովրդային ժողովը կրընար տաւը տարուան համար անոր աքսորը վճռել : Այս վճիւը կը տրուէր քուէով մը, զոր ամէն մէկ քաղաքացի կը գրէր խեցիի մը վրայ . ասկէ առնուած է խեցիվնիու անունը, միւս քուէարկութիւններէն զանազանելու համար, որոնք ձեռք վերցնելով կը կատարուէին :

Սատենագրութիւն. — Պատարքում Սոլոնի կեանքը. Արխանուկ՝ Արէնի սահմանադրութիւնը (այս հատորի ձևագիրը 1890ին գտնուցաւ): Gilbert: *Constitutional antiquities 95-142.* Նոյնպէս կարեի և կարդալ նախորդ գրւիմեռու մեջ յիշատախած դրֆերը: Միայն անեցնի շատերը 1890էն առաջ գրուած ըրբառվ Արխանուկի երկը ի նկատի ունեցած յևն: Արխանուկ Սոլոնին 300 տարի յևոյ գրեց իր «Սահմանադրութիւն»ը, այնպէս որ խիստակ աղբիւր մը յէ՛, սակայն բաւագրին մեղինակորիւնն է, բանի որ անկի հնագոյնը յունիին:

Խմբագրելի Յիւրեր. — 1. Բարդատէ Սպարտայի եւ Աթէնքի կառավարութիւնները: 2. Ի՞նչ էր Սոլոնի Սահմանադրութիւնը. բաղդատէ՝ Կիսթենէսի Սահմանադրութեան հետ եւ ցուցուը տարբերութիւնները: 3. Բոնապետները օգտակազ էին երկրի համար թէ վնասակար. 4. Գիլոնի յեղափոխութիւնը: 5. Խեցեվճիռ: 6. Առաջին Յոյն փիլսոփաներ, բանաստեղծներ եւ գիտնականներ:



ԱՄՓՈՓՈՒՄ 1000-500 (Պ. Ա.) ՇՐՋԱՆԻ



4000-500 շըմանը, որ թէեւ մուլժ է սակայն պատմական մեծ կարեւորութիւն ունի, տեղի ունեցած սա հետեւեալ վեց մեծ շարժումներու ժամանակամիջոցն է:

(Ա) Հելենացիները հետզետէ սկսան մոածել թէ իրենք միեւնոյն արիւնը և միեւնոյն քաղաքակրթութիւնը ունին: (Գլ. Գ.):


(Բ) Հելէն քաղաքակրթութիւնը տարածուեցաւ գաղթականութեամբ՝ Միջերկանի բոլոր եղերքները: (Գլ. Գ.):

(Գ) Գրեթէ բոլոր քաղաքներու մէջ յեղափոխութիւններ տեղի ունեցան: Կառավարութիւնը՝ Ա. Միապետութենէ սակաւագետութեան փոխուեցաւ. Բ. Սակաւագետութենէ բանագետութեան, Գ. Բոնապետութենէ սամակավարութեան և կամ դէպի ետ ազնուականութեան: (Գլ. Գ.):

(Դ) Սպարտա զինւորական առաջնակարգ տեղ բոնեց Հելւասի մէջ Ըրդ և Երդ դարերուն: (Գլ. Ե.):

(Ե) Աթէնք ռամկավարական առաջնակարգ դիբքի մը հասաւ Զըդ դարուն: (Գլ. Զ.):

(Զ) Երդ և Զըդ դարերուն մոաւորական ու գեղարուեստական զարգացումը սկսաւ:



Գ. Ա. Ռ Խ Խ Ե.

## ՄԱՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ



**127. ՊԱՐՍԿԱՍՍՏԱՆ.** — Դրեթէ 500ին Ք. Ա. առեւելեան և արեւմտեան քաղաքակրթութիւնները դէմ դէմի եւան։ Նախորդ կէս գրառու ընթացքին Պարսկաստան արդէն գրաւած էր Արեւելքի չորս մեծ պետութիւնները՝ Մարաստան, Բաքելն, Եղիպտոս և Լիւդիա։ Հիմայ այս հակայ կայսրութիւնը յարձակում գործեց նոր կեանք ու գեռ ունեցող անմիաբան ու փոքրիկ Յունական քաղաքներու վրայ։

**128. ՀԵՂԱՍԹ.** — Հեղասի երեք մասերը նշանաւոր էին թէ կրթութեան և թէ ուժի տեսակէտով։ Ա. Եւրոպական Թերակղզին, որ Մեծ Յունաստան կ'անուանենք. Բ. Ասիական Հեղաս, իր մէջ առնելով ծովեղերեայ կղզիները, և Գ. Սիկիլիա եւ Մեծ Յունաստան։ Ռուիշ վայրերը գանուող յունական քաղաքները չափազանց ցրուած էին և զրացուած՝ ստիպուած ըլլալով ինքզինքնին պաշտպանելու իրենց գրացի բարբարոս ցեղերու դէմ։ Պատերազմի սկզբնաւորութեան Ասիական Յունաստան դիւրութեամբ նուածուեցաւ, իսկ միւս երկու մասերը միեւնոյն ժամանակ յարձակում կրեցին մին Պարսկաստանէն և միւսն ալ կարքեղոնէն։

**129. ՍԻՎՈՒԹ.** Եւ ԿԱՐԱԲԻԴԱՆ. — Ավրիկէի հիւսիսային ծովեղերքը կը գտնուէր կարքեղոն, որ Փիւ-

նիկեան հարուստ ու զօրաւոր գաղթականութիւն մընէր։ Այս ատենները Կարքեղոն փորձեց գրաւել Սիկիլիան։ Սիկիլիա կը գտնուէր Եւրոպայի և Ավրիկէի միջեւ, և կարեւոր դիրք մը կը գրաւէր Միջերկրականի վաճառականութեան մէջ։ Սիկիլիոյ և Իտալիոյ մէջ գտնուող քաղաքները կը կառավարուէին բռնապետներով։ Երբ կարքեղոն յարձակում գործեց, ասոնք բոլորը միացան Սիրակուսայի թագաւոր Կելոնի հետ, և անոր հրամանատարութեան տակ պաշտպանեցին իրենց երկիրը։ Սակայն այս պատերազմով զբաղուած ըլլալնուն համար անկարող եղան օդնելու իրենց հայրենակիցներուն, որոնք կը պատերազմէին Պարսկաստանի դէմ։

**130. ՅՈՒՆԱՍՏԱՆ.** — Յունաստան փոքր երկիր մըն էր, բաղդատմամբ Պարսկական ընդարձակածաւալ կայսրութեան, և միեւնոյն ժամանակ ներքնապէս բաժնուած և ներքին մշտական կոիւներով տկարացած։ Աթէնք կը պատերազմէր թեփէի և Սպարտա Արգոսի հետ։ Եւ ամէնէն դժբաղդ պարագան այն էր, որ իւրաքանչիւր քաղաք ինքն իր մէջ ալ պառակտուած էր։ Սակաւապետականները կը կուռէին ռամկավարականներուն դէմ, և այս կուռակցական պայքարները անվերջանալի էին ամէն կողմ։

Սպարտա կանգնած էր Յունաստանի գլուխը. թէե չունէր Աթէնքի նախաձեռնող ոգին և յանդգնութիւնը, բայց իր կառավարութիւնը աւելի զօրաւոր էր. իր բանակը աւելի մեծ ու կարգապահն, և Յունական միակ քաղաքն էր, որ յաջողած էր իր դրացիներու հետ զինուուրական դաշնակցութիւն մը կնքել։ Եւրաքանչիւր քաղաք առանձին գաշնակցութեամբ մը կապուած էր Սպարտայի հետ։ Այս գաշնակցութիւնը կը կոչուէր Պելոպոնէսեան դաշնակցութիւն։



**13 I. ՅԵՆԻՄՈՑ ԳՐԱՏԱՌՈՒՄԸ. — Վեցերորդ դարու վերջերը Ասիական Յոյները ունեին զօրաւոր քաղաքակրթութիւն մը : Լիւդիա անոնց դրացի էր, և գրաւեց բոլոր Յոնիական քաղաքները : Երբ 560-ին Կրեսոս Լիւդիոյ թագաւոր եղաւ՝ այս տիրապետութիւնը ամբողջացուց, սակայն Կրեսոս հիացալ մըն էր Յոյներու, որով իր կառավարութիւնը չափազանց ազնիւ էր անոնց նըկատմամբ : Յունական քաղաքները պարտաւոր էին հնագանդիւ իրեն և տուրք վճարել, ասկէ դուրս անոնց պազար էին իրենց գործերուն մէջ :**

Երբ Պարսից թագաւորը կիւրոս՝ Կրեսոսի դէմ յարձակում գործեց, Ասիական Յոյները լիւզիացիներու միացան: Երբ Կրեսոս յաղթուեցաւ և Յոյները չի յաջողեցան համաձայնութեան գալ կիւրոսի հետ, վարձեցին անկախութիւն ձեռք ըերել: Զուր տեղը Սպարտայի օգնութեան դիմեցին: Քաղաք քաղաքի ետեւէ կիւրոսի իշխանութեան տակի ինկան:

**132.** ՅԵՐԱՎԱՆԱԿ, ՅԵՎԱՓՈԽԱՌԻԹԻՒՆ.— Պարսկական տիրապետութենէն առաջ Յոնիսկական քաղաքներն աշխատած էին վերջ տալ բանապետներուն։ Պարսկիները նորին բանապետներ հաստատեցին ամէն կողմ։ Բոնապետ մը շատ լաւ գիտէր, որ Պարսիկներու հաւատարիմ մնալովը միայն պիտի կրնար պահել իր իշխանութիւնը։

Սակայն 500ին Յոնիացիները ոտքի ելան, վար առին իրենց բռնապեաները, և ապստամբեցան Պարսկաստանի դէմ: Նորէն Սպարտայի օգնութեան զիմուեցաւ, սակայն միայն Մթէնք 20 նաւ օգնութեան զրկեց: Սկիզբները դաշնակիցները յաջողեցան, գրաւեցին Լիւդիոյ մայրաքաղաք Սարդիկն և իրենց հետ միացուցին միւս Ասիական


Յոյները : Սակայն վերջին դաւաճանութիւնը , փոխա-  
դարձ կասկածը , և Պարսկական ոսկին պատճառ դար-  
ձաւ դաշնակիցներու պարտութեան : Յոնիոյ քաղաք-  
ները յաջորդ չորս տարուան մէջ կրկին իրարու ետեւէ  
Պարսկաներու լուծին տակ ինկան :

**Բ. ԱՌ-ԱԶԴԻՆ ՅԱՐՁԱԿՈՒՄ ԵՎԻՐՈՎԱԿՈՆ ՅՈՅՆԵՐՈՒ ՎՐԱՅ  
(492-490 Բ. Ա.)**

**133.** ՅՈՆԻՒՆԱՆ, ԵԽԳԱՓՈԽՈՂԻՌԵՄՆ, ՀԵՏՏ-  
ԻԿՈՒԹՔ. — Սւանդաբար կ'ըսուի թէ Պարսից թագաւորը  
Եւրոպական Յոյներու վրայ արշաւեց, որովհետեւ կ'ու-  
զէր պատճել այն Յոյները, որոնք օգնած էին Յոնիա-  
կան յեղափոխութեան: Տարակոյս չկայ թէ ասիկա ա-  
ռիթ մը եղաւ վրէժինդիր ըլլալու Յունաստանէ. սակայն  
ամէն պարագայի մէջ Պարսիկները Յունաստան պիտի  
արշաւէին, և աւելի կանուխ, եթէ յեղափոխութիւնը  
յետաձգած չըլլար այդ արշաւանքը:

Պարսից պետութեան սահմանները 500-ին հասած  
էին մինչեւ Թեսալիա։ Այն պատճառները որ Պարսիկ-  
ները հասուցած էին մինչեւ Թրակիա և Մակեդոնիա,  
կարող էին և Յունաստանի գրաւումին առիջ տալ։  
Դարեհի ժամանակ Պարսկական պետութիւնը իր փառքին  
գագաթը հասած էր։ Յունաստան թէեւ փոքրիկ էր, սակայն  
իր քաղաքները հարուստ էին, և այս աւելի կը գրգռէր  
Պարսիկներու փափաքը զայն գրաւելու։ Ուրեմն Աթէնք  
իմաստուն քայլ մը առած էր օդնելով Յոնիացիներուն,  
որով արշաւանքը յետաձգուած էր, և իրենք ժամանակ  
վաստկած էին պատրաստուելու։

**134.** Ա.Թ.Ա.ՁԻՆ Ա.ՐԾԱ.Խ.Ա.Վ. (492 Ք. Ա.) Ա.Թ.ՋՍ  
ԼԵՈ. — Յոնիոյ յեղափոխութենէն անմիջապէս յետոյ  
Դարեկ; սկսաւ պատրաստութիւններ տեսնել Յունաստաշ  
նի վրայ յարձակելու համար: Դարեկի վեսայ, Մարտո-  
նիոսի հրամանաստարութեամբ ահագին բանակ մը հաւաք-  
ուեցաւ Հելլեսպոնտոս, և նոյնպէս ընդարձակ նաւաստոր-  
միզ մը որ բանակի պաշար կը տանէք: 492ին այս բանակը  
Եգեան ծովուն եղերքէն սկսաւ յառաջանալ: Թրակիոյ  
բարբարոս ցեղերը շարունակ կը յարձակէին բանակին վը-  
րայ և դժուարութեան կը մասնէին անոր յառաջնալա-  
ցումը: Ասիէ զատ սոսկալի փոթորիկ մըն ալ նաւատոր-  
միզը մղեց Աթոս լերան քարաժայուերուն վրայ և ջարդ ու  
փշուր ըրաւ զայն: Այս նաւարեկութենէն յետոյ Մարտո-  
նիոս յաւսահատած Ասիա վերադարձաւ:



**56. — Կ.Ա.Բ.Յ.Ի. Պ.Ա.Տ.Բ.Ո.Զ.Մ. —** Եկարուն անօրէ մը առնուած  
Եկու նաւեր միայն մեկ շարֆ բիշտերով: Թիավարողները կա-  
մուրշին սակ տեղաւորուած են: Զախ կողմի նաւուն առաջին, ցողովով  
մը օժուած, ձուկի մը — բառակի ձկան — զրոխին ձեւը ունի: Խո-  
չոր վահան մը կը ծածկէ հետեւ կեցոյ նաւուղիդը: Միւս նաւը կայմ  
ունի եւ կը յիշենէ փինիկեան նաւերը: Ուշադրութիւն որիք վահաննե-  
րուն վրայ մկարուած խորհրդանկարներուն, — ցուի զրոխ, խելեփառ  
ինին: Պատերազմիկները հետեւակ զինուորներ են:

**135. ԵՐԱ.ԲՈՒԹ Ա.ՐԾԱ.Խ.Ա.Վ. (490 Ք. Ա.) ՄԱ-  
ՐԱ.Թ.ՈՒ. —** Մարտոնիոսի անյաջողութիւնը Դարեկի զայ-  
րոյթը գրգռեց: Մարտոնիոս աչքէ ինկաւ, և արշաւածն-

քին հրամանատարութիւնը յանձնուեցաւ. Դաս զօրավա-  
րին: Միեւնոյն ժամանակ պարսկական պատգամաւոր-  
ները Յունաստամ գացին պահանջելու որ անձնատուր  
ըլլան: Եգեան կղզիները անմիջապէս հնազանդեցան,  
իսկ Աթէնք և Սպարտա պատգամաւորները ջրհորի մը մէջ  
նետեցին, որովհեաւ Պարսիկները «հող ու ջուր» կը պա-  
հանջէին:



**57. — ՅՈՅՆ ԶԻՆՈՒԱՐ Մ.Է. ԵՒ ՊԱՐՍԿԱԿԱ.Խ. ԲԱ.ՆԱ.Վ.Ի.Ն ԶԻ-  
ՆԿԱՐՈՒՆ ԱՆՕՐԷ Ա.Պ.ՆՈՒԱ**

Յոյն զինուորը յաւ պատսպառուած էր սաղաւարտով, (որուն ա-  
կանչի պահպանակները (oreillère) վեր վեցուած են հոս) զրահով  
ու սլեպանելերով: Իսկ Պարսկի զինուորը իր վերակուով, իր ասկ-  
եազործուած զայն պատուհանով, իր պատառկ կարուած բումբի պահ-  
պանակներով (tollétière), իր զսակով ոյին ունի որ զինը պաշտպանէ:  
Ուսին վրայ կրած բուրքը բրական խանչէրը կը յիշեցնէ:

490-ի գալրնան Պարսիկները պատրաստ էին նոր  
արշաւածնքի մը: Այս անդամ որպէս զի բանակը Աթոս

լերան աղէտին նման վտանգի մը չը մատնուի , ուղղակի եղեան ծովուն մէջտեղէն մնծ նաւասորմիղով մը ճամբայ ելան : ձանապարհին քանի մը կղզիներ միայն կանգառին հնազանդութեան բերելու համար , և անվտանգ հասան մինչեւ Եւպէտ կղզին : Հոն Երէտրիա քաղաքքը դաւածանութեամբ գրաւելով ոչչացուցին , և ժաղու վուրդին մեծ մասը շղթայակապ Պարսկաստան զրկեցին : Յետոյ , Պարսիկները Մարարոնի դաշտը ելան պատմելու համար Աթենացիները : Արշաւողներու հետ կը գանուէր նաեւ Խպիսաս , Աթէնքի աքսորուած բռնագետը որ Պարսիկները առաջնորդած էր այն յայսով որ ինք պիտի կրնար դարձեալ իր գահը ձեռք բերել :

Առաջին անգամ Աթենացիները կը փափաքէին իրենց պարիսպներու ետեւէն կռուիլ , սակայն ասոր հետեւանքը կործանուէմ պիտի ըլլար , մանաւանդ որ քաղաքին մէջ կը գտնուէին կարգ մը Խպիսասի կուսակիցներ : Բարերայդաբար Միլիթիանու , տասը զօրակարներէն չին , Աթենացիները համոզեց անմիջապէս յարձակում գործել Պարսիկներու վրայ : Բանտելիկոս լերան ստորոտէն Աթենացի տասը հազար ստուարազէն հետեւակները յարձակեցան Պարսիկներու վրայ : Արագ վազով պատգամաւոր մը շտագած էր Սպարտա , ինչքրեւ համար խոստացուած օգնութիւնը : Պատգամաւորը երկրորդ օրը հասաւ Սպարտա , սակայն անոնք շաբաթ մը ուշացուցին , սուարկելով թէ իրենց մէկ հին օրինաց գէմ է լուսինը չի լրացած ձամբայ ելել : Միայն Բէովախոյ փոքրիկ Պլատիա քաղաքը օգնութեան հասաւ Աթէնքի :

Անօգնական Աթենացիները յազմութիւն տարին իրենցմէ տասը անգամ աւելի բանակի մը դէմ : Այս փառաւոր արդիւնքը Յոյները կը պարտէին Միլլիթատէսի հրամանատարութեան , և Յոյն ստուարազէն հետեւակներուն :

Պէտք չէ մոռնալ սակայն որ Պարսիկներն ալ արիաբար կռուեցան , սակայն իրենք չունէին այն պղնձեայ պահապանակները , զսր Յոյները ունէին : 167 Աթենացիներ սպաննուեցան ,

իսկ Պարսիկները 6200 հոգի կը կրամնցուցին :

Աթենացիները փորձեցին նաւասորմրդը գրաւել , սակայն Պարսիկները չուտովլ 58. — ՅՈՒՆԱԿԱՆ ԵՐԿՈՇ ՍԱԳԱԿԱՐՏԵԵՐ

նաւերուն մէջ Զախ կորմինը , սաղաւարտ մըն և գարզմանալիցուելով խոյս կով , ծուրակալապով (ուուրց-ուպու) և այտեր տուին : Միլլիկանակներու սահմանուած կզակալապով :

Իսկ աչ կորմինը բեռլսական կոչուած սաղագիատէս անտարտն է , որ զուրար ամբողջովին կը պատեր : Կողմիջապէս Արտէնի յրակապը յիմին մկանելը կը պաշտպանէր :

Դէնք վերաւ , վախնալով որ Պարսիկները դաւածաններու առաջնորդութեամբ յարձակում չի գործեն Աթէնքի վրայ : Պարսիկները Մարտմոնի պարտութենէն յետոյ այլ եւս չի համարձակեցան Յոյներու դէմ ելլել : Դատ վերադարձաւ Ասիա :

Մարարոնի յաղբանակը Յոյներու մէջ արծարծեց արիութեան եւ նախաձեռնութեան ոգին : Ասկէ յետոյ Արէնի սկսաւ ամենակարեւոր տեղը բունել Յունական պատմութեան մէջ :



Գ. ԱԹԷՆՔ — ՄԱՐԱԹՈՆԻՆ ՄԻՆՉԵՒ ԹԵՐՄՈՊԻԼԻ

**136.** ՆԵՐԲԻՆ ԵՐԿՊԱՌԱՎԱՌԻԹԻՆՆԵՐԸ ՎԵՐՁ  
ԱՅ ԳՏՆԵՆ. — Մարաթոնի ճակատամարտէն յետոյ ե-  
գիպտոս ապստամբեցաւ Պարսկաստանի դէմ, այնպէս որ  
Յոյները տասը տարի եւս շահեցան պատրաստուելու  
համար : Սակայն այս առիթէն, բացի Աթէնքէն ոչ ոք  
օգտուեցաւ : Աթէնքի մէջ ռամկավարութիւնը աւելի զօ-  
րացաւ, մինչ սակաւապետականները տկարացան : Ասոր  
հետեւանքն եղաւ Մարաթոնի հերոս Միլդիատէսի կոր-  
ծանումը : Միլդիատէս Աթէնացի ազնուական մըն էր,  
որ ինքզինքը Քերսոնէսի (\*) Բոնազետ հոչակած էր :  
Պարսկական արշաւանքէն ո՛չ շատ առաջ, Պարսից թա-  
գաւորին զայրոյթը իր վրայ հրաւիրած ըլլալուն համար  
փախած էր Աթէնք, ուր սակաւապետական կուսակցու-  
թեան ամենազօրաւոր անդամներէն մին դարձաւ : Մա-  
րաթոնի ճակատամարտէն յետոյ, Միլդիատէս Պարոսի  
դէմ արշաւանք մը գործեց, որ սակայն անյաջող անցաւ :  
Ռամկավարները ասիկա առիթ մը համարեցին զայն նե-  
տելու : Միլդիատէս դաստապարտուեցաւ ծանր տուգանք  
մը վճարելու, և կ'ըսուի թէ՝ չուտով մեւառ բանտին  
մէջ : Այսպէս յաջորդաբար խեցեվճիռով Աթէնք դատա-  
պարտեց բոլոր սակաւապետները, և վերջ տուաւ ներ-  
քին երկպառակութիւններուն :

**137.** ԹԷԿՄԻՍՑՈՎԱԼԵՍ ԱՅ ԶՕՐԱՅՆԵԿ ԹՈՎԱՅԵՐՆ  
ՈՅԺՔ. — Յազմական ռամկավարները չուտով երկու նոր  
կուսակցութիւններու բաժնուեցան, աւելի պահպանողա-  
կան մասը գո՞ն էր Կլիսթենէսի սահմանադրութեամբ և

(\*) Chersonesus կը կոչուէր այն փոքրիկ թէրակղղին որ  
Մարմարա եւ Եգեան ծովերու միացմամբ կը կազմուի, եւրո-  
պական ցամաքամասին վրայ :


կ'ուզէր հետեւիլ հին սովորութեամսց : Ասոնց առաջ-  
նորդն էր Արխադիտէս, պահարիւն և պահպանողական  
մարդ մը, որուն «Արդար» մականունը տուած էին : Իսկ  
Արմատական մասը աւելի նոր մէթուաներ, և նոր փոփո-  
խութիւններ կ'ուզէր, և ասոնց առաջնորդն էր Թէմիս-  
տոլիէս : Թէմիստոլիէս թէեւ Արխադիտէսի չափ ուզգամիտ  
և արդարասսէր չէր, բայց աւելի եռանդուն և հեռատես  
քաղաքագէտ մըն էր :

Թէմիստոլիէս կ'ուզէր որ Աթէնացիները հին սովո-  
րութիւնները մէկ կողմ նետէին : Կը փափաքէր Աթէնքը  
նաւային կարեւոր ուժի մը տէր դարձնել : Կը հասկնար  
թէ Պարսկաստանի հետ պատերազմը տակաւին նոր պիտի  
սկսէր, և Յոյները ծովուն վրայ աւելի դիւրութեամբ պիտի  
կրնային յալթական դառնալ քան ցամաքի : Պարսկականն  
ընդարձակ պետութիւնը գրեթէ ընաւ ծովեզերք չունէր  
բացի Փիւնիկէն և Յոնիային . այս պատճառով Պարսիկ-  
ները դիւրութիւն չունէին ծովային կարեւոր ուժ մը ու-  
նենալու, հետեւաբար եթէ Յոյները զօրացնէին իրենց  
ծովային ուժը, Պարսիկները անկարող պիտի ըլլային  
յարձակելու անսնց վրայ :

Մինչեւ այդ ատեն Յոյները իրենց նաւերը պատերազ-  
մի համար գործածած չէին : Ատտիկէ, գրեթէ, մասնաւոր  
նաւատորմիղ մը չունէր : Արխադիտէսի կուսակիցները  
կ'ուզէին որ հին քաղաքականութեան հետեւին, այսինքն  
պատերազմին ցամաքի վրայ, և Մարաթոնի յաղ-  
թանակը օրինակ կուտային : Թէմիստոլիէս ընդհակառակը  
կ'ուզէր նոր քաղաքականութեան մը սկսիլ : Ատելու-  
թիւնը զօրացաւ երկու կուսակցութեանց մէջ, և վերջա-  
պէս 483ին այս առաջնորդները ժողովուրդի խեցեվճուին  
դիմեցին : Արխադիտէս դատապարտուեցաւ և աքսորուե-

ցաւ : Այնուհետեւ Թէմիստոկլէս Աթէնքի տիրապետող հոգին դարձաւ :

Թէմիստոկլէս ձեռնարկեց իր ծրագրի անմիջական գործադրման : Այդ ատենները Ատափկէի մէջ մեծ քանակութեամբ արծաթի հանքեր գտնուած էին, սրոնք կը պատկանէլ հասարակութեան : Ոմանք առաջարկեցին որ այս հարստութիւնը ժողովուրդին վրայ բաժնուի, սակայն Թէմիստոկլէս դէմ կեցաւ և զայն իր ծրագրի իւրագործման յատկացուց : Երեք տարուան ընթացքին բազմաթիւ նոր նաւեր շինուացան, և Ատափկէ ամենազօրաւոր նաւատորմիզ մը ունեցաւ : Այս նաւատորմին կը պարտինք Սալամինէի նաւամարտի յազդութիւնը :



Գ. ԵՐԻՈՒԴԻ Ա.ԲՇԱԽԱՆՔԻ (480—479 Ք. Ա.)

**138. ՊԱՐՍԻՍՏԱՆԻ ՊԱՏՐՍԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ.** — Ճիշտ այդ ատենները Դարեհ մեռաւ, և անոր յաջորդեց իր որդին Քսերսէս, որուն վիճակուած էր այս նոր արշաւանքը, թէ ան իր հօր կարողութիւնը չունէր : Մարաթոնի ճակատամարտը ցոյց տառած էր թէ լոկ նաւատորմիզով մը կարելի չէ ամբողջ Պարսկական բանակը փոխադրել Յունաստան, այնպէս որ կրկին անգամ Մարտոնիոսի պատրաստած ծրագիրը ձեռք առնուեցաւ և Քսերքսէս ինքն անձամբ բանակին գլուխն անցաւ : Հելլեսպոնտոսին իր բանակը անցընելու համար Քսերքսէս կամուրջ մը շինեց երկու շվիայ զարնելով մէկ ափէն միւսը, որոնց մէջանը նաւեր կեցուց որոնց վրայ դրաւ տախտակներ : Վերջապէս 480ի գարնան Քսերքսէսի բանակը Հելլեսպոնտոսին եւրոպա անցաւ :

Հին պատմաբանները Քսերքսէսի զինուորները

մէկուկէսէն երկու միլիոն կը հաշուէին և անոնց հետեւողներուն թիւը մէկտեղ առնելով հինգ միլիոն : Սրդի ուսումնասէրները կը կարծեն թէ Քսերքսէսի բանակի թիւը հաւանորէն կէս միլիոննի կը համնէր և բազմաթիւ հետեւողներ : Հազար երկու հարիւր հաւերէ բաղկացած տորմիզ մը կ'ըսկերանար բանակին :

**139. ՅՈՒՆԵԱՅ ՊԱՏՐՍԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Սպառնացով վտանգը Յոյները մդեց ժրաջան գործունէութեան և ամնման միութեան մը : Սպարտա և Աթէնք միանաւով Հելլենական վեհաժողով մը գումարեցին Կորնթոսի մէջ 484ին : Բոլոր պատգամաւորները երգուեցան միաբանութեամբ կռուիլ հայրենիքի համար, և պատմել այն քաղաքը որ Պարսիկներուն կը միւնար : Պատերազմի ծրագիրը պատրաստուեցաւ, և Սպարտա հոչակուեցաւ որպէս գլուխ :

Վերջ տալով ներքին խոռվութեանց, ամէն կողմեր պատգամաւորներ զրկուեցան օգնութիւն խնդրելու . սակայն եկած օգնութիւնը շատ անհշան էր : Կորկիա կղզին առաջի մը խոստացաւ, բայց երբէք չի զրկեց . Սիրակուսայի թագաւոր Կիլոն կարքեդոնի հետ կը պատերազմէր : Ընդհանուր երեւոյթը միփթարական չէր : Կրետէ զանազան նախապաշարումներ պատճառ բռնելով տեղէն չշարժեցաւ : Սրգոս Սպարտան ատելուն համար, և Թեփէ ալ Աթէնքը նախանձելուն համար, ոչ միայն մերժեցին վեհաժողովին մասնակցիլ, այլ և պատրաստ էին Քսերքսէսին միանալ : Մինչեւ իսկ Դելֆեան պատգամը աւերտում և կործանում գուշակած էր, խորհուրդ տալով Աթէնացիներուն խոյս տալ աշխարհին ծայրերը :

**140. ԻՆՉԻՆԱՊԱՏՐՍՊԱՏՈՒԹԻՒՆՆ ՆԵՐՍ.ԳԻՖԻ.** — Յամաքային արշաւանքի մը դէմ Յոյները պաշտպանու-

թեան երեք տեղեր ունէին : Առաջինը կը գտնուէր Ոլիմպս լերան մօտ . նեղ անցք մըն էր (\*) որ կը բացուէր Թեսաւ լիոյ մէջ . երկրորդն էր Թէրմոպիլէի վիրձը , լեռներու միւ ջեւ որ հիւսիսային Յունաստանը կը բաժնէր կեղրոնաշկան Յունաստանէն : Նեղ ճամբայ մըն էր այս , որ քանի մը ոտք լայնութիւն ունէր միայն , և երրորդն էր Կորնթոսի պարանոցը :

Կորնթոսի Վեհաժողովին մէջ , Պելոպոնէսեան պատգամաւորները կը պահանջէին , որ բոլոր Յոյները գաղթէին Պելոպոնէս և իրենց ամրող ուժը կեղրոնացնէին պաշտպանելու համար Կորնթոսի պարանոցը , հոն կանգնելով խոչոր պարիսպ մը : Այս ծրագիրը բոլորովին անմիտ էր , որովհետեւ եթէ Յոյները Պելոպոնէս քաշուէին , Յունաստանի երկու երրորդ մասը Պարսիկներու ձեռքը պիտի անցնէր : Թէրեւս Յոյները յաջողէին ցամաքէն Կորնթոսը պաշտպանել , սակայն ծովէն ամէն կողմէն բաց էին , և Պարսիկները պիտի կրնային զիւրաւերկիրը մտնել : Վերջին որոշումը եղաւ պաշտպանութիւնը սկսիլ Աղմագոսէն :

**141. ԹԵՍԱԼԻՈԾ ԿՈՐՈՒԱՏԸ.** — Սպարտացիները Պելոպոնէսին չեն ուղեր հեռանալ , եթէ յիսուն հազար հոգի դրկուած ըլլար Ոլիմպս , Քսերքսէս դժուարաւ պիտի կրնար յառաջանալ : Հոն դրուած բանակը այնքան քիչ էր , որ Պարսիկները երեւալուն պէս փախուստ տուին : Քսերքսէս առանց պատերազմի Թէսալիս մտաւ և Թէսալիացիները իրենց կուսակիցներէն լքուած ըլլալնուն համար Պարսիկներուն միացան իրենց զօրաւոր ձիւրորներով :

**142. ԹԵՐՄՈՊԻԼԵ.** ԿԵՆՔ. ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ԿՈՐՈՒԱՏԸ . — Այս անգամ Սպարտացիներն իսկ հասկցան

որ կեղրոնական Յունաստանի կորուստը պիտի գօրացընէր Քսերքսէսը , և որոշեցին Թէրմոպիլէն պաշտպանել : Այս անցքը քսան ոտք լայնութիւն ունէր . ծովուն և քարաժայմին միջեւ ուրիշ անցք մըն ալ կար լերան վրայ , որ նոյնքան զիւրին էր պաշտպանել : Միւնայն ժամանակ Եւպէտ կղզին չափազանց մօտ էր ցամաքին և կը գտնուէր անցքին զիմացը . այսպէս յունական նաւատորմիլլը կրնար նեղուցի մէջէն չի թողուլ որ եսեւի կողմէն թշնամիին բանակը ցամաք ենէ :

Յոյները այս նեղուցին մէջ 270 նաւեր ունէին , որոնց կէսը Ս.թէնացիներուն կը պատկանէր : Յամաքային պաշտպանութիւնը ձգուած էր Պելոպոնէսի գաշնակցութեան և ուրիշ ոյժ չունեցող նահանգներուն : Սպարտացիները չափազանց փոքրիկ ուժ մը հաւաքած էին այս կարեւոր կեղրոնը պաշտպանելու համար : Սպարտայի թագաւոր Լեւոնիտաս անցքին մէջ կը գտնուէր իր երեք հարիւր սպարտական քաշերսպ , պելոպոնէսեան ուրիշ ստուարազէն-հետեւակներով , ի բաց առեւալ նաև թէրեւազէն Հելոսներէ , և կեղրոնական Յունաստանի քանի մը հազար դաշնակիցներէ : Սպարտայի գլխաւոր քանի մը հազար միացած էր կրօնական տօնի մը պատճառաւ :

Պարսիկները առանց դժուարութեան հասան Թէրմոպիլէի կիրճը : Ճակատամարտը սկսաւ թէ՛ ծովու և թէ ցամաքի վրայ և տեւեց երեք օր : Չորս հարիւր պարսիկական նաւեր փաթորիկէ մը խորտակուեցան , միաւ ցեալ նաւերը Յոյներու կողմէ ետ մ.լուեցան Արտեմիսիին հրուանդանին մօտ կատաղի նաւամարտէ մը յետոյ : Ցամաքի վրայ Քսերքսէս գունդ գունդի վրայ դրէեց , անցքը անցնելու համար , սակայն ամէն անգամ ալ յաղթուեցաւ : Սակայն երրորդ գիշերը Եփիալտէս , «Յու-

(\*) Vale Tempre.

նասասանի Յուդան» պարսկական զինուորները առաջնորդեց լեռնային ճահապարհով, զոր Յոյները անզգուշութեամբ գրեթէ անպաշտպան ձած էին։ Լեռնիտաս այլ եւս չէր կարող իր գիրքը պաշտպանել։ Բոլոր դաշնաւ կիցները քաշուեցան և մնացին միայն երեք հարիւր Սպարտացիներ, որոնք արիաբար կոռուեցան մինչեւ վերջին շունչերնին։

Սպարտա այս պատերազմին մէջ շատ ապիկար գանուեցաւ իր հրամանատարութեան դերին մէջ, սակայն իր զաւակներէն մաս մը հերոսութեան օրինակը տուին ամբողջ Յունաստանի։ Վերջին այս երեք հարիւր նահատակներու գերեզմանին վրայ հետեւեալ արձանագրութիւնը գրուած էր.

«Անց' րդ, գնա Սպարտա ըսէ որ իր օրինաց հնագանդելու համար մենք նոս ինկանք։»

**143 ԹԷՄԻՍՈՆԱՀԵՍԻ ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ.**  
— Վտանգը մնձ էր Յունաստանի համար։ Քսերքսէս սկսաւ յուռաջանալ դէպի Աթէնք, անոր միացան կերպնական Յունաստանի գրեթէ բոլոր գլխաւոր քաղաքները։ Պելոպնէսեանները իրենց թերակղիէն դուրս ելլել չեին ուզեր։ Այլ եւս և Աթենացիները իրենց նաւերուն մէջ պատսպարուեցան։ Դելփեան պատգամը իրենց ըստած էր թէ «փայտեայ պարիսպներուն» մէջ միայն ապանով են։ Ոմանք կը կարծէին թէ Ակրիոպոլիս ըսել կ'ուզէր, սակայն Թէմիստոկլէս համոզեց իր հայրենակիցները թէ «փայտեայ պարիսպները» իրենց նաւերը կը նշանակէին։ Թէկ ամէնտւն կողմէ լքուեցաւ Աթէնք, և միւս նաւերը հեռացան իրենց հայրենիքը պաշտպանելու, սակայն Թէմիստոկլէս որոշեց Սալամինէի նեղուցին մէջ մղել վճռական ճակատամաշար։

Քանի մը օր յետոյ Պարսիկները ամայի դարձած

Ատափիկէ մտան, և աւելեցին ու այրեցին բոլոր քաշաքները։ Աթէնքն ալ նոյն բաղդին արժանացաւ։

#### 144 ՍԱԼՍՄԻՆԵՒԹ ՆՍԼԱՄՄԱՐՏԸ (480 Ք. Ա.)

— Սալամինէ կղզին կը գանուէր Ատափիկէ քիչ հեռու և փոքր նեղուցով մը բաժնուած էր ցամաքէն։ Այս նեղուցին մէջ կը գանուէր Յոյներու նաւատառորմիղը։ Թէմիստոկլէս տեսնելով որ Յոյները վհատելով բաժան բաժան պիտի ըլլան վարպետութեան մը գիմեց։ գաղտնի պատգամաւորներ զրկեց Քսերքսէսի ըսելով թէ ինք կ'ուզէ Պարսիկներու կողմը անցնիլ, և խորհուրդ տուառ որ անմիջապէս յարձակում գործէ Յոյներու վրայ, որոնց ոյթը չափազանց տկար ցոյց տուաւ։ Քսերքսէս խարուեցաւ և հրամայեց անմիջապէս յարձակումը գործել։ Ծովեզերքը բարձր գահի մը վրայ նստած Քսերքսէս կը դիտէր պատերազմը։ Պարսից նաւատառորմիղը պարտուեցաւ, և երկու հարիւր խորտակուեցան։

Հարուածը վճռական էր. Քսերքսէս վախնալով թէ Յոյները կը յարձակին Հելեսպոնտոսի կամուրջին վրայ, հարիւր նաւ զրկեց զայն պաշտպանելու համար, և երեք հարիւր հազար զինուոր թողլով Մարտոնիոսի հրամանատարութեան ներքեւ որպէս զի պատերազմը շարունակէ, այս արեւելեան հպարտ վեհապետը վերադարձաւ Ասիա։

**145 ՊԼԱՏԻԿԱՑԻ ՃԱԿԱՄԱՄԱՐՏԸ (479) գարնան Մարտոնիոս զեսպան մը զրկեց Աթէնք և փորձեց զանոնք կաշառել, խոստանալով շատ մը առաւելութիւններ, եթէ Աթենացիները Պարսից կողմն անցնէին։ Աթենացիք պատասխանեցին. — «Քանի որ արեգակը երկնքի վրայ կը փայլի մենք Պարսից թագաւորին հենք միանար»։**

Այս պատասխանը ընդունելուն պէս Մարտոնիոս

Թեսալիայէն Ատափկէ յառաջացաւ, աւարի մատնեց ամէն կողմ, և քաշուեցաւ Բէովափիա : Թէբէի մօտ բանակը աեղաւորեց և սպասեց Պարսիկներու գալստեան : Յոյները ամենամեծ բանակ մը հաւաքելով Պլատիայի մէջ ճակատամարտեցին : Մարտոնիսս սպաննուեցաւ և Յոյները փառաւոր յազթանակով մը վերջ տուին պարսկական պատերազմին : Այնուհետեւ պարսկական բանակը այլ եւս չմտաւ Յունաստանի մէջ, և պատերազմը փոխադրուեցաւ Փոքր Ասիա :

---

Մատենագրութիւն . — Հերուլոսու Զ. Թ. — Պրուտիոս, «Թէմիսդոլէսի կեանքը» եւ «Արխիտիէսի կեանքը» : — Cox, *the Greeks and the Persians. Chs. V-VIII.* — Bury 241-258, 265-304. — Creasy, *Ch. I.* — Abbot II. *Chs. I-V.* — Seignobos : *Histoire Ancienne Ch. XIX.*

Խմբագրելի նիւթեր . — 1. Թէմիստոկլէս, 2. Դելփեան պատշաճը պատերազմներու ժամանակ, 3. Մարտաթոնի ճակատամարտը, 4. Պարսից ընկերային կեանքը ու սովորութիւնները, 6. Հայերը պարսկական պատերազմներու ատեն :

---



Գ. Լ. Ռ. Խ. Ը.

## ԱԹԷՆՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

178-ԹՈՒՅ. Ա.



146. ԱԹԷՆՔԻ ՊԱՏՐՍՍՈՒԹԻՒՆԵՐԸ, ՊԱՐԻՍՊՆԵՐՈՒ ԵՎ ՊԻՐԷՇԵՐ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ . — Պլատիայի պատերազմէն անմիջապէս յետոյ Յոյներն սկսան իրենց տուներն ու տաճարները շինել . սակայն Թէմիսդոլէս համոզեց Յոյները թէ լաւագոյն է քաղաքը մոխիրներու մէջ թողուլ, բայց շրջապատել զայն պարփակներով : Յունական քաղաքներէն ոմանք կը նախանձէին Աթէնքին և չին ուղեր որ ան պատսպարուէր : Կորնթոս մասնաւորապէս ստիպեց Սպարտան որ միջամտէ և արդիլէ ամրութիւններուն շինութիւնը : «Այս ամուր պարփակները, կ'առարկէին, կրնան Պարսիկներուն ապատանարան ըլլալ, եթէ անոնք նորէն գրաւեն Աթէնքը» : Ու այս նախանձը այնչափ սասակացաւ որ մինչև իսկ պատերազմ մը հաւանական կը նկատուէր :

Ուստի Աթէնացիները զանց առնելով իրենց անհասական գործերը, մարդ, կին, տղայ ու գերի գիշեր ցերեկ աշխատեցան և ոչ մէկ զոհողութիւն խնայեցին այս պարփակներուն շինութիւնը աւարտելու համար : Նուիրական տաճարներու կտորներ, արձանագրութեան քարեր և մինչեւ իսկ գերեզմաններու վրայ գրուած յուշարձաններ գործածուեցան :

Բայց Թէմիսդոլէս գոհ չէր տակաւին . Աթէնք ծու

վեզերքէն մղոններով հեռի էր : Երբ ինք արխան ընտրուեցաւ, Աթէնքի նաւային ուժը զօրացնելու համար Պիրէոնը նաւահանգստի վերածեց և զայն զօրաւոր պարփակներով պատեց, և ոտք լայնութեամբ . 30 ոտք բարձրութեամբ : Այսպէս Սթէնացիք ունեցան երկու պարսպապատ քաղաքներ, իւրաքանչիւրը չորս հինգ մղոն շրջափակով և միայն վեց մղոն իրարմէ հեռու :

Օտարականները, որոնք պարսկականն պատերազմներուն ատեն փախած էին, վերադարձան և նոր վաճառականներ եկան հաստատուելու Աթէնքի մէջ՝ մնծ զարկ տալով առեւտուրին : Թէմիսդոլէս յաջողեցաւ ժողովի մէջ որոշել տալ ամէն տարի 25 նոր նաւեր շնել :

**147. ԱԹԷՆՔ ԵՒ ՍՊԱՐՏԱ.** — Պլատիայի յաղթութենէն յետոյ հելլենական միութեան գաղափարը վերածարծուեցաւ : Երբ յունական բանակը դեռ Պլատիայի մէջ կը գտնուէր, որոշուեցաւ ամէն տարի ժողով գումարել հոն, տասնեւէկի հազար զինուոր պահել և հարիւր նաւ՝ Պարսիկներու դէմ կոռուելու համար : Սթէնացիները առաջարկեցին ընդհանուր հելլենական գանակցութիւն մը կազմել Սպարտայի զեկավարութեամբ : Այս գաղափարը առաջ լաւ բնդունելութիւն գտաւ, սակայն երբ Յոյները հասկցան որ Պարսիկներն այլ եւս եւրոպական ցամաքը պիտի չարշաւեն, բոլորովին քաշուեցան : Փոխանակ միակ ընդհանուր դաշնակցութեան մը՝ Յունաստան երկու մրցակից միութեանց բաժնուեցաւ : Սպարտա մնաց հին Պելոպոնէսեան դաշնակցութեան գլուխը, իսկ Աթէնք՝ նոր միութեան մը գլուխն անցաւ, որ պատերազմն ասիսկան եզերքներուն վրայ փոխադրեց յոնիսկան Յոյներն աղատելու համար :

**148. ԱԹԷՆՔ ԿԱԱՐԵԿՈՐՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ.** — Պարսկական պատերազմներուն ատեն թէկ Սպարտա կը ներկայացնէր զեկավարով ուժը, սակայն աթէնական հանձարն ու զոհողութիւնն էր որ յաղթանակը տարաւ թշնամւոյն դէմ : Սպարտա անուանի էր որպէս կոռուող, և տարակոյս չկայ թէ սպարտացի զինուորը կարիճ էր, սակայն անոր զօրապետները պատերազմի ատեն չափազանց տկար գատողութիւն ցոյց տուեն և մինչեւ իսկ գանուեցան խարդախ և անհաւատարիմ զեկավարովներ ալ : Երբ կոփէն ասիսկան եզերքները փոխադրուեցաւ Սպարտա հրաժարեցաւ մասնակցելէ : Աթէնքը մնաց հելլենականութեան պաշտպան և անոր ժողովրդականութիւնը անհունապէս զօրացաւ :

**149. ԱԹԷՆՔ ՅՈՒՆԻԱՆԵ ՅՈՅՆԵՐՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԻՒՆԸ ԱԲ ՍՏԱՆՉՆԻ (179 Վ. Ա.).** — Պլատիայի ձակասամարտէն առաջ երբ պարսկական բանակը յունական հողին վրայ կը մնար, Յոյները պատերազմի սկսած էին արդէն Սպոյ մէջ : 479 թ. գարնան նաւատորմիդ մը անցած էր եգէան ծովէն օգնելու համար Սամոս կղզիին, որ ապստամբած էր Պարսից դէմ : Սպարտացի մըն էր ընդհանուր հրամանատարը, սակայն տորմրզին երեք հինգերորդ մասը Աթէնսկան նաւեր էին :

Ճիշդ միեւնոյն օրը երբ Պլատիայի յաղթութիւնը տեղի կ'ունենար, Յոյներն ալ սակական եզերքը Միկալայի յաղթութիւնը կը տանէին Պարսիկ բանակին դէմ, և կ'այրէին 300 պարսկական նաւեր : Անկէ ի վեր մինչեւ Աթէնքի անկումը յաջորդ դարուն պարսկական նաւատորմիդ մը չերեւաց եգէան ծովուն վրայ : Ասկէ յետոյ Սպարտա քաշուեցաւ պատերազմից դաշտէն և սապարէզը մնաց Աթէնացիներուն :

**150. ԳԵՂԱՍԻ ԳԱԾՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ** . — Սպար-  
տայի հրաժարելէն յետոյ առաջին քայլն եղաւ կազմել  
դաշնակցութիւն մը : Գլխաւոր դերակատարն էր Արյա-  
դիսէս , միացեալ նաւատորմին հրամանատարը : Արիւ-  
դիսէս մրութեան ծրագիր մը առաջարկեց նշանակելով  
թէ իւրաքանչիւր դաշնակից ո՞րքան նաւ և ո՞րքան  
դրամ պիտի մատակարարէ ամէն տարի : Անոր ուղղաւ  
մը առութիւնը այնչափ հաւատք ներշնչած էր բոլորին ,  
որ ամէնքը սկրով ընդունեցին այս առաջարկը : Միու-  
թիւնը կոչուեցաւ Դելոսի դաշնակցութիւն , որովհետեւ  
կեղրոնկ հաստատուեցաւ Դելոս կղզիին մէջ : Հոս ամէն  
տարի տեղի կ'ունենար ընդհանուր ժողովը , և իւրա-  
քանչիւր քաղաք կը դրկէր մէկ պատգամաւոր , որ մէկ  
քուէ միայն ունէր , և Սթէնքը կը դրաւէր նախագա-  
հութեան աթոռը :

Աթենացի գորավարները նաւատորմիզին հրամանաւարներն էին : Այս դաշնակցութեան նպատակն էր եգէան ծովը բալորովին ազատել Պարսկաստանէն : Դաշնակցութեան անդամները յոնիական արիւն կը կրէին , հետեւաբար մրցակիցներ էին Դորիական Յոններուն :

Աւու ծավու եղերքը գտնուած յոյն դաղթականութիւնները :

Սակայն երբ վտանգն անցած էր, Ասիական Յոյներն սկսան պազ վերաբերութիւն ցոյց տալ դաշնակցութեան հանդէպ : Շատեր կը նախընարեին զինուոր և նաւատորմիղ մատակարարելու տեղ դրամ տալ, կային քաղաքներ ալ որոնք կը մերժէին նոյնիսկ դրամական հատուցում ընել : Այս ընթացքը պատճառ դարձաւ քաղաքային պատերազմի : Մերժող քաղաքները նուաճուեցան, զրկուեցան իրենց քուէի իրաւունքները և դարձան Աթէնքի հպատակի :


Աւանդությունների մասին. — Cox, *Athenian Empire*, ch. I. — Abbott, II. 246-257, 293-300. — Curtius, II. 322-342. — Cox, *Greek statesmen* (*Themistocles, Aristides, Pausanias, Cimon*). — Seignobos, ch. XX.

Խմբագրելի հնութեր.— 1. Թէ-միսդոկլէս որդէս պետական մարդ. — 2. Ասիական Յոյներ. — 3. Արխօն-իտէսի դերը. — 4. Պարիսսաներու եւ Պիրէսոնի կաւուցումը:

Գ. Ե. Ռ Խ Խ Թ.

## ԱՌԱՋԻՆ ՊԱՅՔԱՐ ՍՊԱՐՏԱՅԻ ԴԵՄ

(161-175 թ. Ա.)



**152. ԿԱԽԱՆՁՔ ԱԹԷԿՆՔԻ ԵՒ ՍՊԱՐՏԱՅԻ ՄԻՋ. —** Յունաստան բաժնուած էր երկու մեծ դաշնակցութեանց Աթէնքի և Սպարտայի ղեկավարութեամբ։ Այս երկու ուժերու պայքարը յաջորդ տարիներու հելենական պատճութիւնը կը կազմէ։ Երկար ատեն նախանձը գոյութիւն ունէր Աթէնքի և Սպարտայի մէջ, սակայն թշնամութիւն առաջին անգամ Սպարտային սկսու։ 465ին, թասոս՝ Դելոսի դաշնակից քաղաքներէն մին, ապստամբեցաւ և Աթէնք երկու տարի պայքար մզեց նուածներու համար այս ապստամբ գաղութը։ Թասոս Սպարտայի օգնութեանը դիմեց. թէև Աթէնք ու Սպարտա անուանապէս դեռ դաշնակից էին, բայց Սպարտա պատեհ առիթ համարեց Ատտիկէ արշաւելու։

**153. ԱԹԷԿՆՔ ՍՊԱՐՏԱՅԻ ՕԳՆԱԽԹԻԽՆ ԱԲ ԴՐԱԿ. —** Սակայն սսակալի երկրաշարժ մը քար ու քանդ ըրաւ Սպարտան և միջոց չտուաւ իր դաւածնութիւնը իրականացնելու։ Հելոսներ ապստամբեցան և Մեսինա յուսահատական ճիգ մը ըրաւ անկախութիւն ձեռք բերելու։ Սպարտա փիսանակ Աթէնք արշաւելու անոր օգնութեանը դիմեց։ Այս պահանջը կուսակցական վիճարանութեան առիթ տուաւ Աթէնքի մէջ։ Ուամկավարական կուսակցութիւնը, սրուն ղեկավարներն

էին նվիրալիս և Պերիկլէս, օգնութիւն զրկելու հակառակ էր. բայց կիմոն՝ ազնուականներու ղեկավարը՝ կը պահանջէր որ անմիջապէս օգնեն Սպարտայի, որպէս զի հելենական երկորեալ ուժերը կարենային իրենց գոյութիւնը պահպանել։ Այս ազնիւ բայց անհետատես առաջարկն ընդունուեցաւ և կիմոն բանակին հետ Սպարտայի օգնութեան գնաց։

**154. ՍՊԱՐՏԱ ԱԹԷԿՆՔԸ ԿԱԽԱՆՁՔԻ. —** Քիչ յետոյ Սպարտայիք սկսան կսակածիլ Աթենացիներու անկեղծութեան վրայ, և անոնց վերագրել դաւաճանութեան ողի, որ սակայն իրենց յատուկ էր։ Աթենական բանակը ևս զրկուեցաւ։ Այս անպատութիւնը ընդհանուր զայրայիթ պատճառեց Աթենացիներուն։ Կիմոն դասապարտուելով աքսորուեցաւ և ազնուականներու կուսակցութիւնն անղեկավար մնաց։ Միեւնոյն ժամանակ ազնուական դաւագիրները սպահնեցին Եփիւալտէսը, և Պերիկլէս մնաց ռամկավարականներուն միակ ղեկավարը։ Անոր ազգեցցութեամբ Աթէնք դրժեց Սպարտայի հետ ունեցած դաշնակցութիւնը, և Արքոսի Սպարտայի ուժանեալ թշնամիին հետ դաշն կնքեց։ Պլատիայի պատերազմին քսան տարի յետոյ Յունաստանի այս երկու զօրաւոր ուժերն իրարու դէմ ելան արիւնոտ պայքար մը մզելու։

**155. ԱԹԷԿՆՔԻ ՑԱՄԱՐԱՅԱՅԻ ՈԽՃԸ. —** Մինչեւ հիմա Աթէնք միայն ծովային ուժ ունէր։ Պերիկլէս ծրագրեց Աթէնքը ցամաքային ուժ մ'ընել՝ հաւասարակը ուելու համար Սպարտան։ Պերիկլէս թեսալիոյ ցեղապետներու հետ դաշինք մը կնքեց, որպէս զի կրնաց իր զօրաւոր թշնամիին՝ Կորնթոսի դէմ պաշտպանուելու։ Սակայն կը նշանակէր կոխու կորնթոսի դէմ։ սաւ-

կայն Պերիկլէս սիրով յանձն առաւ այս գաշնակցութիւնը, որովհետեւ Միզարա կը գտնուէր տեղ մը, ուրկէ կարելի էր Ատափիէն պաշտպանել ցամաքային յարձակումէ:

**156. ԱԹԵՆՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ.** — Յուղումնալից դէպքեր իրարու յաջորդեցին: Կորնթոս և Եգինա պատերազմ հրատարակեցին Աթէնքի դէմ: Երկար պաշարումէ մը յետոյ Եգինա գրաւուեցաւ. Կորնթոս հարուած հարուածի ետեւէ կրեց, և Աթենական նաւատորմիզը Լակոնիոյ ծովեղերքներն արշաւեց ու վառեց Սպարտայի նաւահանգիստը: Միեւնոյն ժամանակ Աթէնք 250 նաւեր զրկեց Եգիպտոս օգնելու յեղափոխականներուն՝ Պարսկաստանի դէմ:

Աթէնք յաղթական էր ամէն տեղ: Պիւդիան պաշտպանեց Թեպէի դէմ և հոն հաստատեց ուամկավարական կառավարութիւն մը: Սպարտական բանակ մը կորնթոսի պարանոցէն անցնելով Պիւդիա մտաւ Աթէնքը յետ մղելու համար: Սպարտա առաջ փոքրիկ յաղթանակ մը տարաւ, սակայն Աթենացիները յաջողեցան արշաւողներն յետ մղել Պելոպոնէս: Աթէնք իր իշխանութիւնը տարածեց ամբողջ կեղրոնական Յունաստանի վրայ, ջնջեց փոքրիկ սակաւապետութիւնները և նոր դաշնակցութիւններ աւելցուց: Քիչ յետոյ Աքլիս, որ Պելոպոնէսի մէջ կը գտնուէր Աթենական գաշնակցութեան միացաւ:

Աթէնքի գործունէութիւնը այս շըջանին հրաշալի էր: Ան կարող էր կոսուել իր բոլոր թշնամիներուն դէմ և միեւնոյն ատեն կոփուը շարունակել Եգիպտոսի մէջ: Կորնթոս քիչ մը ատեն դիմադրութենէ յետոյ կոտորուեցաւ, միեւնոյն ժամանակ Աթէնքը շինեց երկար պարփակ

մը Աթէնքէն մինչեւ Պիրէսն: Բայց Աթէնք չէր կրնար երկար ատեն դիմանալ այսպէս լարուած վիճակի մը,

### 157. ԱԹԵՆՅԻ

**ԿՈՐՈՒՍՏԸ.** — Եգիպտոսի

առաջ արշաւանքը աւ-

ուաջ այնչափ յաջող էր

որ Պարսիկները կը

պատրաստուէին ետ

քաշուելու, բայց յան-

կարծ աղէտի մը հե-

տեւանքով 250 նաւեր

և Եգիպտոսս գտնուող

ամբողջ բանակը կոր-

սուեցաւ: Այսպիսի

կորուստ մը կրնար

ոչնչացնել ո՛ւ և է յու-

նական ուրիշ պետու-

թիւն մը: Մեզարա որ

Աթէնքը պատերազմի

մղած էր, դաւածանեց

և միացաւ Պելոպոնէս-

եան գաշնակցութեան:

Սպարտական բանակը

ճամբան բաց գտնելով


մտաւ Ատափիէ, և

միեւնոյն ժամանակ

Եւպէտա ապստամբե-

ցաւ. բացի Պլադէա-

յէն ամբողջ Պիւդիա



59. — ՊԵՐԿԱՆ

Հնդիաներակու հին կիսարձանին նոյն իսկ երբ անուն մը փորացուած լրաց պատռակնելին վրայ, երեսկալական պատկերներ են: Պերիկլիսի կիսարձանին սակայն հազուազիս բացառութիւններէն մկնի է: Դնկմբ որ շշանակուած է մուռուղի մը եւ առա ու խոպապար մազերով, կանոնադր է եւ հանդար ու ազնուական երեւոյը մը ունի: Առորին շրուելը իի մաս է: Դնկմեցի սապատաշին վեր վերցուած մասը որ դնկմի պիտի ծածկի ամրութով երբ վար իշնայ, մի միայն այներուն համար երկու ծակ բողով:

բաժանուեցաւ Աթէնքի ա-

ռաջին պարտութենէն յետոյ : Շատ մը քաղաքներ սակաւագետութիւններ վերահաստատելով միացան Սպարտայի հետ :

**158.** ԵՐԵՄՈՒՆ ՏԱՐՈՒԱՆ ԶԻՆԱԴԱԴԱՐ ԵՒ ԳԱԾՆԱԴՐՈՒԹԻՒՆ ՊԱՐՄԿԱՍՏԱՆԻ ՀԵՏ.—Պերիկէսի գործունէութիւնն ու հանձարը փրկեցին Ատափիէն և Եւպէան , բայց միւս բոլոր դաշնակցութիւնները կորսուեցան և (445 Ք. Ա.) Աթէնք ստիպուեցաւ երեսուն տարուան զինադադար կնքել Սպարտայի հետ :

Ասկէ քիչ առաջ կալէափի հաշտութեամբ Պարսկաստան արդէն ճանչցած էր ասիական Յոյներու ազատութիւնը և խոստացած էր այլեւս նաւեր չղրկել Եգիեան ջուրերը : Ասանկ դաշնադրութիւնն մը կնքուած ըլլալուն ապացոյց չկայ , սակայն իրականապէս ասիական յոյները անկախութիւննին գտան և Պարսկաստան քաշուեցաւ պատերազմի դաշտէն : Յաջորդ 45 տարիները Աթէնք խաղաղ մնաց , յետոյ զինադադարը դրժուելով Պելոպոնէսեան պատերազմը սկսաւ : Այս պայքարը աւերեց Աթէնքն եւ վտանգեց Յունաստանի ապագան :

ԳԼՈՒԽ Ժ.

## ՊԵՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԱՏԵՆ

Աթէնքքի մտաւոր յառաջդիմութեան մեծութիւնը ստուեր կը ճգէ անոր նիւրական ուժին եւ հաղախական զարգացման վրայ Սակայն Աթէնք այս երեք երեսութեներուն մէջ ալ մեծ տեղ մը կը գրաւէ հին պատմութեան մէջ: Աթէնք եւ գարուն աւելի մեծ պետութիւն մըն էր քաղաքակրթական տեսակէտով քան շատ թագաւորութիւններ Միջին Դարու մէջ , եւ Աթէնք նախակարասպետն եղաւ Մակեդոնական եւ Հռովմէական պետութեանց :

Ա . Ն Ի Ի Թ Ա Կ Ա Ն Ո Ւ Ժ Ը

**159.** ԾՈՐՄԱՆԻՄԱԿԱՆ ՈԽԸ.—Աթէնք չկրցաւ պահել ցամաքային շատ մը ստացուածքներ և չկրցաւ չելենական միութեան գաղափարը իրականացնել , բայց իր սահմանները կորսնցնելով իր ուժը չպակսեցաւ : Ծովային ուժը փրկուած էր , և սերունդ մը վերջը , այդ պետութեան Յոյներն աշխարհի ուժի և քաղաքակրթութեան առաջնորդներն էին : Պարսկական պատերազմներէն յաղթող դուրս եկած էին , և Աթէնքի անունը միայն բաւական էր կարգեղնացիները զգուշացնելու Աթիլիոյ Յոյներուն վրայ յարձակելէ :

Աթենական գաղթականութիւնները յաջողած էին Մակեդոնական թագաւորութեան զարգացումը կասեցը

նել։ Հոռովմ որ երեք դար յետոյ ամբողջ Հելենական երկիրները իրեն պիտի միացնէր, այն ատեն տակաւին փոքրիկ բարբարոս գիւղ մըն էր Տիբերիսի եզերքին վրայ։ Չորրորդ Դարուն Աթէնք աշխարհի ֆիզիքական ուժի կեդրոնն էր։

**160. ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆ.** — Աթէնքի պետութեան քաղաքացիներու թիւը երեք միլիոն կը հաշուուէր։ Այս թիւը փոքր կ'երեւէ թէւ, բայց պէտք է նկատի ունենալ թէ աշխարհի բնակիչներու թիւը քիչ էր այն ատեն, և թէ Աթէնական պետութիւնն ալ կազմուած էր կրթուած, հարուստ և յառաջադիմած համայնքներէ։

Սնտարակոյս գերիները այս բնակչութեան մեծամասնութիւնը կը կազմէին։ Ատտիկէի մէջ միայն երկու հարիւր յիսուն հազար բնակիչ կային՝ որոնց մէկ չորրորդը հաւանօրէն գերիներ էին։ ասոնցմէ զատ մօտաւորապէս 45 հազար մետեկներ կամ օտարականներ կային։ ուշրեմն զուտ քաղաքացի բնակչութիւն կը մնար հարիւր յիսուն հազար որոնցմէ հաւանօրէն երեսունը հինգ հազարը չափահաս արուներ էին։ Կային նաև լիերուջներ կամ գաղթականներ, զորս Պերփլէս զրկած էր սահմանագլուխները պաշտպանելու համար։

Քլերուջները ուրիշ Յոյն գաղթականնութեանց չէին նմաններ։ անոնք Ատտիկէի տամապետական բաժանումներու մէջ քուէի իրաւունք ունէին, սակայն պարտաւոր էին իրենց քուէն անձամբ Աթէնք բերել։ Ասոնք սովորաբար աղքատ դասակարգէ էին և զանոնք սահմաններու վրայ պահելու համար հողեր բաժնած էին անոնց։

**161. ԵԿԱՄՄՈՒՏ.** — Պետութիւնը հարուստ էր և կառավարութեան եկամուտները մեծ։ Աթէնքի տարեկան

եկամուտն էր 400 տաղանդ (գրեթէ 90,000 սոկի) որ կը գոյանար հանքերէ, նաւահանգստի մաքսէ և մետեկներու վրայ դրուած տուրքերէ։ Հպատակ քաղաքներէն ստացած եկամուտը 600 տաղանդի կը հասնէր։ Տուրքը շատ արդարօրէն բաժնուած էր, և սովորաբար հարուստ Յոյներն էին աւելի ծանրաբեռնուած։ Ասիական Յոյները իրենց Պարսիկներուն վճարածին հազիւ մէկ վեցերորդը կը վճարէին Աթէնքի, և այս տուրքը հազիւ թէ բաւական էր զինուորներ պահելու սահմանագլուխներուն վրայ, որպէս զի զիրենք պաշտպանն աւազակներու և ծովահէններու դէմ։

Ա. Ա. Թ է ն Ք Ի Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Ո Ւ Ի Թ Ի Ի Ն Ը

**162. ՎԱԴԱՔԱՑԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ.** — Կլիսթենէսի բարենորոգումներէն մինչեւ Սպարտայի հետ զինադադարը՝ եօթանասուն տարիներ անցած էին։ Աթէնք այս շրջանին կատարելապէս ուամկավարական դարձած էր և ստեղծած ինքնայտատուկ կառավարելու ձեւ մը։ Յառաջդիմութեան գլխաւոր քայլերը կարելի է չորս համարել։

Ա. Հրամանատարի պաշտօնը մեծ կարեւորութիւն ստացած էր։

Բ. Էնդիանուր Ժողովը իր հեղինակութիւնը տարածած էր կառավարական բոլոր գործերուն վրայ թէ գործնականապէս թէ տեսականապէս։

Գ. Արխապագոսը իր աղդեցութիւնը կորսնցուցած էր և ժողովրդական դատարանները մեծ կարեւորութիւն ստացած էին։

Դ. Պետովթիւնը սկսած էր վճարել քաղաքացիներուն հասարակական ծառայութեանց փոխարէնը :

Այս շրջանին նոր սահմանադրութիւն չգծուեցաւ, ինչպէս նախկին շրջանին Սոլոնի և Կիսիթենէսի օրով : Փոփոխութիւն առաջ եկած էր ոչ թէ կառավարութեան (constitution) ձեւին մէջ, այլ ժողովրդական հասկացողութեան և ոգւոյն մէջ : Գրուած օրէնքը փոխուած էր, սակայն աստիճանաբար նոր փորձառութիւնը ձեւափոխուած էր : Այս զարգացման առաջնորդ ողիներն էին Եփիալին և Պերիլին :

**163. ՀՐԱՄԱՆԱՑԱՐԵՆՔ.**—487ին Ք. Ա. վիճակով արխօններ ընտրելու հին օրէնքը վերահաստատուեցաւ : Սակայն ասոնց պաշտօնը հետզհետէ աննշան դարձաւ և իշխանութիւնն անցաւ տասն հրամանատարներու ձեռքը : Թեմիստոկլէս իր պաշտօնին մէջ արխոն էր, իսկ կիմոն և Պերիլիէս՝ հրամանատարներ :

Հրամանատարները կառավարութեան վարիչները դարձան : Անոնք էին Ընդհանուր ժողովին առաջարկ բերուները, որպէս զի զինուորներ հաւաքեն, նաւեր շինեն, տուրք ժողվեն և պատերազմ հրատարակեն : Երբ Ընդհանուր ժողովը կ'որոշէր այս բաները, հրամանատարները կը գործադրէին : Մասնաւորապէս անոնք կը վարէին բոլոր յարաբերութիւնները օտար երկիրներու հետ : Շիտակ էր թէ անոնք Ընդհանուր ժողովին հրամանին ներքեւ կը գտնուէին, բայց շատ պատեհութիւններ ունէին իրենց ազդեցութիւնն ի գործ դնելու : Կրնային մասնաւոր ժողովներ հրաւիրել և խօսիլ ուղածնուն չափ, և ժողովը սովորաբար իրենց խորհուրդին կը դիմէր : Կային նաեւ ժողովրդական առաջնորդներ, որոնք թէեւ ո'նէ պաշտօն չունէին, սակայն կը

նային ազդել ժողովին որոշումներուն վրայ, և որպէս կուսակցապետներ աւելի շատ հեղինակութիւն ունէին քան հրամանատարները . ասոր համար շատ անգամ հրամանատարները կ'ընտրուէին առաջնորդներու շարքերէն : Պերիլիէս ժողովրդի առաջնորդ մը դարձած էր և ամէն տարի հրամանատար կ'ընտրուէր, այնպէս որ իր դիրքը ներկայ սահմանադրական երկրի մը վարչապետէն աւելի մեծ էր :

**164. ԸՆԴԱՑՄԱՆ ԺՈՂՈՎ.**— Ժողովը իր խորհրդակցութեանց համար կը հաւաքուէր Բնիքս ըլուրին վրայ որ բնական թատրոնի մը ձեւն ունէր : Տարեկան քառասուն անգամ կանոնաւոր կերպով կը հաւաքուէր և ասոնցմէ դուրս այնչափ անգամ կը հաւաքուէր նաեւ որչափ հարկ տեսնուէր : Իր կազմութիւնը կատարելապէս ուամկավարական էր : Հին չորս դասակարգացին խարութիւնները ջնջուած էին, և ուեէ աղատ Աթենացի կրնար ընսարուիլ ուեէ պաշտօնի : Պերիլիէսի դարուն, իշխանութիւնն անցած էր ժողովին ձեռքը և միւս բոլոր պաշտօնէութիւնները անկէ կախում ունէին : Կառավարութեան բոլոր թէ՛ մեծ և թէ փոքր խնդիրները ժողովը կ'որոշէր :

**165. ԱՐԻՍՊԱԳՈՒՄ.**— Արիսպագուը կազմուած էր նախկին արխօններէ . երբ արխօնութիւնն անուանական դարձաւ, ան ալ բնականաբար կորսնցուց իր նշանակութիւնը : Պարսկական պատերազմին ատեն այդ մարմինը մեծ հայրենասիրութիւն ցոյց տուաւ, և կարողացաւ կրկին ձեռք բերել իր նախկին իշխանութիւնը, սակայն Եփիալդէսի մահէն յետոյ հաւարակ ոճրադատ դատարան մը դարձաւ :

**166. ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ.** — Դատական բոլոր գըլխաւոր գործերը երդուեալ դատաւորներու ձեռքը անցան : Այս գրութիւնը Սոլոմի ատենէն մտաւ Աթէնքի մէջ, բայց իր կարեւորութիւնն ու ուժը ստացաւ Պերիկլէսի ժամանակ : Վիճակով ամէն տարի վեց հազար քաղաքացիներ կ'ընտրուէին . ասոնցմէ հազարը կը մնային պահեստի, մինչ միւսները երդուեալներու տասն տարբեր դատարաններու վրայ կը բաժնուէին՝ հինգ հարիւր դատաւոր մէկ դատարանի համար : Ասոնք կը կոչուէին Տեքասիերիներ : Երբեմն երբ ինդիրն շատ կարեւոր ըլլար, երկու դատարանները կը միանային :

Հոն կը դատէին նաև հասարակաց պաշտօնեաները : Երդուեալ դատաւոր մը իր պաշտօնը սկսելէ առաջ կ'երդնուր կողմնակից չըլլալ ոչ բռնապետութեան ո՛չ սակաւապետութեան, և ո՛չ ալ նախապաշարում ունենալ ժողովրդի գերիշխանութեան հանդէս : Այս քաղաքական յանձնառութենէն զատ տէքասդերիները ուրիշ պաշտօն ալ ունէին . Ա. Բարձրագոյն պետական դատաւորներն էին վճռելու համար երկու քաղաքներու մէջ տեղի ունեցող վէճ մը : Բ. Վերաքննիչ դատաւոր էին բոլոր հպատակ քաղաքներու համար և Գ. Հասարակ դատաւորներ էին բոլոր Աթենացիներուն համար : Ինդիր մը մեծամասնութեան քուէով կը վճռուէր, և վճռոր վերջնական էր : Ընդհանրապէս այս գրութիւնը նպաստաւոր էր ժողովրդին, թէև երբեմն կը գտնուէին դատաւորներ, որոնք կաշառակերութեամբ անհաւատարիմ կը գտնուէին իրենց կոչումին :

**167. ՊԵՏԱԿԱՆ ՎՃԱՐ.** — Որովհետեւ այս դատարանները քաղաքական յանցաւորներ ալ կը դատէին, անհրաժեշտ էր որ այդ պաշտօնը բոլորովին հարուստ-

ներու ձեռքը չանցնէր : Ասոր առաջքը առնելու համար Պերիկլէս որոշեց փոքրիկ գումար մը վճարել ամէն մէկ երդուեալ դատաւորի . իւրաքանչիւր օրուան համար կը վճարուէր երեք օպօլ (100 փարայ) որ հազիւ կը բաւէր մէկ մար-

դու օրական ապ-

րուստին Աթէնքի

մէջ : Այս նուա-

զագոյն վճարու-

մին կարգադրու-

թեան նպատակը

այն էր որ դրամի

պատճառաւ երդ-

ուեալ - դատաւոր-

ներու դասակարգ

մը չստեղծուէր :

Վերջապէս Պերիկ-

լէս վճարում նշա-

նակեց բոլոր ուրիշ

քաղաքական ծա-

ռայութեանց փո-

խարէն : Արիստոտէլ

կ'ըսէ թէ 20,000 մարդիկ,

այսինքն Աթէնքի քաղաքացիներուն կէսը, պետութեա-

նէն վճար կ'ընդունէին : Այս թիւին կէսը զինուորական


ծառայութեան մտած էր . 6000 երդուեալ դատաւորներէ

զատ կային 500 ծերակուտականներ, 700 քաղաքային

դատաւորներ, 700 պաշտօնեաններ, որոնք Աթէնքը կը

ներկայացնէին պետութեան միւս մասերուն մէջ, և ու-

րիշ ստորին պաշտօնեաններ ու ծառաներ :



**60. — ՍԵՊ.Ա.Ն ԵՒ Ա.Թ.ՈՒ. — Նկարու անօրէ մը առ նուած**

**Սկզբանը,** — աւելի յահակալ (généridon) մը — երեխ ոսիի վրայ կը հանգի, որոնի եղիկի ոսենու ձեւը ունին : Արուը որու յայն յենարանը կը յիշցնի գրասենեակի րիկնարոսի մը յենարանը, ըլիզմոս կը կոչուէր : Եսկ նատեղիմ ծածկուած է շարժուն բարձով մը և մինչեւ ոսենը իջնող յուփայով մը (draperie):

**168. Ա.Թ.Ն.Ս.Ց.Ի.Ի. Վ.Ս.Ղ.Ա.Բ.Ս.Ա.Ս. Կ.Ս.Ր.Պ.ՈՒ-ԹԻՒՆԸ.** — Աթենացի մը պաշտօն մը միայն մէկ շրջա-

Նի համար կարող էր ստանձնել . այնպէս որ իւրաքանչիւր Աթէնքի քաղաքացի կարող էր մէկ պաշտօնէն միւսին անցնելով ծառայել իր հայրենիքին : Շատերը քաղաքականութիւնն իրենց զբաղում՝ ըրած էին : Այս դրութեան յաջողութիւնը պէտք է վերագրել Աթենացիին մտաւոր կարողութեան : Թէեւ թերութիւններ կային , սակայն կառավարութիւնը Աթէնքի մէջ մնծապէս գերազանց էր Սպարտական բռնապետութիւնէն , և կամ թեպէի անիշխանական վիճակէն : Այս շրջանը Աթէնքի ամէնէն խաղաղ շրջանն է :

Երբ Աթէնքի կառավարական սիսդէմը բաղդատենք ներկայ ռամկավարական կառավարութեանց ձեւին հետ , անտարակոյս Աթէնքինը շատ նախնական և թերի կը գտնենք , սակայն այն ատենին համար ամէնէն յառաջդիմական և նորագոյն հաստատութիւնն էր :

**169.** Ա.Ո.Ա.ԶՆՈՐԴԻՆԵՐ ԵՒ ԿՈԽՍՍԱՅՑՈՒԹԻՒՆԵՐ. ՊԵՐԻԿԱԼԷՍ. — Պարսկական պատերազմներուն ատեն հայրենամիրութիւնը միացուց բոլոր կուսակցութիւնները Աթէնքի մէջ , սակայն խաղալ կեանքը վերստեղծեց պայքարը : Ազնուականները հաւաքըուած էին կիմոնի շուրջը , մինչ երկու ռամկավարական հերձուածները՝ Արիադիտէսի և Թեմիստոկլէսի շուրջը : Երբ Թեմիստոկլէս աքսորուեցաւ , ծայրայեղ ռամկավարներու առաջնորդն եղաւ Եփիալդէս . իսկ երբ սա սպաննուեցաւ Պէրիկլէս անոր տեղը բռնեց : Ազնուական կուսակցութիւնն իր Սպարտական քաղաքականութեան համար արդէն խորտակուած էր : Թամմկավարներու երկու բաժանումները միացան և քառորդ դար մը Պէրիկլէս անմաց միակ առաջնորդն ու դիկտատորը հանդիսացաւ : Թուկիդիտէս այս շրջանի Աթէնքը կ'անուանէ «Անունով Ռամկավարական , իրաւ-

կանապէս կառավարուած իր կարողագոյն քաղաքացիներով :

Պէրիկլէս Աթենական հին ազնուական տունէ մըն էր . թէեւ այնպիսի գերդաստանէ մը , որ շարունակ ժողովրդին կողմանկից եղած էր :

Պէրիկլէս իր նախորդ առաջնորդներուն նման շողոքորդ մը չէր , ընդհակառակից հպարտ , քիչ անգամ ժողովուրդին երեւցող , ինքնավատահ և զօրաւոր ճարտասան մըն էր : Պէրիկլէսի հեղինակութիւնը իր պաշտօնեայ ըլլալուն մէջ չէր : Ճիշդ է թէ ինք տասնըհինգ անդամ հրամանատար ընտրուեցաւ . սակայն իր դիրքը զօրաւոր էր որպէս ժողովուրդի առաջնորդ : Պէտք է նկատի ունենալ թէ հրամանատար կամ ոչ , ինք այնքան ատեն կարող էր տէր ըլլալ , որքան ատեն որ ժողովուրդն իր հետն էր և իր որոշումները կը քըւարկէր :

Պէրիկլէսի քաղաքականութիւնն էր Աթէնքին՝ Հելլէններու վրայ տիրող և զեկավար դիրք մը տալ , այսինքն ընել Աթէնքը քաղաքական և մտաւորական կեդրոն : Իսկ բուն քաղաքին մէջն ալ իր փափաքն էր որ ժողովուրդը կառավարէ ոչ թէ սկզբունքով , այլ գործնականապէս , որպէս զի պատասխանատութիւններ յանձն առնել սորվի :



#### Գ. ՄՏԱԿՈՐ ԵՒ ԳԵՎԱՐՈՒԵՍՏՈԿԱՆ ԱԹԷՆՔ

**170.** Ա.Թ.Կ.Վ. Կ.ՇԱԽ.Ա.ՆՈՒԹԻՒՆԵՐ. — Քաղաքականութեան և պատերազմի մէջ կային ուրիշներ որ Հէլլէնները կը գերազանցէին , սակայն գրականութեան ,

փիլիսոփայութեան և արուեստներու մէջն է որ Աթէնք  
մեծ ծառայութիւն մատոյց մարդկութեան : Պերիկլէսի  
ատենն է որ Յոյն կեանքին մէջ այս երեւոյթները զարգա-  
ցան :

**171.** ՀԱՅՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐՁԱՆԱԳՈՐ-  
ԾՈՒԹԻՒՆ . — Պերիկլէսի քաղաքականութեան մաս կը  
կազմէր Պետութեան եկամուտին մէկ մասը յատկացնել  
Աթէնքի գեղեցկացման : Ասիկա անարդարութիւն մը  
կը համարուէր , սակայն հետեւանքը եղաւ աշխարհիս  
ամէնէն գեղեցիկ քաղաքը , որուն աւերակներն  
իսկ հիմա մարդոց սքանչացման արժանացած են : Այս  
գեղարուեստական շրջանին արուեստագէտներու գոր-  
ծին արդիւնքներն էին տաճարներու , կոթողներու , կա-  
մարներու և թատրոններու կառուցումը : Այս ճարտա-  
րագիտական և գեղարուեստական փառքի կեդրոնն էր  
Ակրոպոլիսը , որ այլեւս իբրև ամրոց չէր ծառայեր ,  
այլ ծածկուած էր ճերմակ մարմարիոնով՝ և նուիրուած  
արուեստի ու պաշտամունքի «Սուրբ Բլուր»ին : Միայն  
արեւմուտքէն կարելի էր մօտենալ անոր . հոս շինուած  
էր արքայական սանդուխ մը վաթսուն մարմարեայ աս-  
տիճաններով որ կ'առաջնորդէր դէսփի փառաւոր կոթող-  
ներ ու կամարներ , ուրկէ գերազանց գեղեցկութեան մը  
տեսարանը կը տարածուէր դէսփի ամէն կողմ :


Ակրո զոլիսի հարթ կատարը ծածկուած էր տա-  
ճարներով և արձաններով . որոնցմէ մէկը միայն կա-  
րող էր ներկայ քաղաքի մը պատիւ բերել : Ճիշտ  
մուտքին առաջ կանգնած էր Աթէնքի պաշտպան  
դիցուհին Աքենայի պղինձէ արձանը , որու ճեռքը գըտ-  
նուած նիզակին լայն ծայրը արեգակի ճառագայթներուն  
տակ փայլելով հեռուէն տեսնուող քաղաքին առաջին



Յ1. — ԱԹԵՆԵ ՊԱՐԹԷՆՈՍԻ ԱՐՁԱՆ

Արենէի այս արձանիկը կ'ենրադրովի թէ պահիկուածն և ուկին  
ու փոխսկրի այն հոչակաւոր արձանին զոր Փիրիսա Պարքենովի համար  
բանդակած էր: Արենէ, զրովը սալաւար մը դրած և որուն ականչի  
պահպանակները վեր վերցուած են , եւ իր լայն ժիրոնին փայ կը կրէ  
Մեդուսայի զրովով այծենապատ վահանը: Ոսենը սանկալեներ անցուած  
է: Կը կրմի իր փահանին վրայ որուն ետև օմը , նախին արգայ երկդէի  
մարմանաւորումը , կը պահովը զրովով փրբած Յաղուրեան  
արձանիկը մը բռնած է:

նշանն էր, և ծովուն վրայ նաւերու առաջնորդը։ Մուտքին աջ կողմը քիչ մը դէպի ետեւ կր գտնուէր Անիեւ



**62. — ԿՈՐԻՏՈՒՄԻԿԵՆԵՐՈՒ (CARIATIDE) ԲԵՄԱ ԼՐԵՎԵԼԵԽՆԵՐՆ ՄԻԶ  
ԼՈՒՍԱՑԿԱՐ; ՄՔ ԱՐԵՆՈՒԱԾ**

Այս բնիկը ուժը ձարսարակելուրեան և արձանագործուրեան ամեններ նիստակի գրուս-գործոցներէն մեկն է: Սիմեոնուն տևող կը բռնեն հորացի աղջկէներու (Խարխացիս) լից արձանները (այս արձաններէն մինչ հիմա Լուսնոնի միւզգին մեջ կը գտնուի):

Յաղրուրեան տահարը, իսկ կեղրոնք կը բարձրանային  
Պարքենոնի և Երկբրէխօնի չէնքերը։ Պարջենոնի<sup>(\*)</sup>, չէն-

(\*) Պարթենոս կը նշանակէ կոյսի սեղեակ :

Պարթենոնի զարդարանքները, թէ ներսի թէ դուրսի, մինուած էին Փետիկասի և իր աշակերտներուն կողմէ։ Մինչեւ հիմա Փիդիաս կը համարուի որպէս մնջագոյն արձա-



### 63. -ԹԱՆԱԿՐՈՅ ԱՐՁԱՆԻԿ


(Հիմարիոնին մէջ փարտուած  
եւ ձեռքը եղամահար մը բռնած  
կին մը)

Յունաստակի մէջ արուեսը  
միայն հաւելիսաւոր ու մէծա-  
կառոյց բնոյր չունիր. մասն ա-  
ռարկաներով ազ կ'արայացնուէր  
ինչ որ մեմբ հիմա զեղօր (bi-  
belot) կ'անուանեի՛: Յունական  
արուեսին ամենին զմայիշի  
գործերուն մէջ պէտք յիշել նաև  
քրծուած հողէ ու զոյնզոյն ներ-  
կուած այս արձանիկները որոնի  
ամենին առելի կը շնուրէին Ա-  
րքեի՛ մօս, Թահակրայի մէջ:

նագործը աշխարհի : Ակրոպոլսոյ գործերուն մնձաւ գոյն մասը ինքը ծրագրեց , իսկ Աթենայի արձանը իր ձեռագործն էր . այս պղնձէ արձանէն զատ Պարթենոնի մէջ ուկիէ և փղոսկրէ շինուած վոքր արձան մը ունէր , որ կը գերազանցէր բոլորը :

**172.** ՈՎՐԵՒԹՅՈՒԹԻՒՆ . — Պերիկլէսի դարուն բանաստեղծութիւնը աւելի ողբերգութեան ձեւ ստացաւ , ինչ որ կը ցուցնէ յունական գրականութեան բարձրագոյն զարգացումը : Ժ . բդ դարը դիւցազներգութեան , Զ . բդ և է . բդ հովուերգութեան , իսկ այս Ե . բդ գարն ալ ողբերգութեան շրջանը կը կազմն : Ողբերգութիւնն սկըսաւ խմբական երգերով և պարերով ի պատիւ Գիոնիսիոսի՝ Դինիի Սասուծոյ : Երգեցիկ խուռմին առաջնորդը երբեմն երբեմն առաջ կ'անցնէր պատմելու ողբերգութիւնը : Եսիլէս , Սոփոլիէս և Եւրիպիդէս Յունաց ամենամեծ ողբերգուներն էին : Այս երեքը միասին մօտ երկու հարիւր կտոր ողբերգութիւններ ունին գրած , որոնցմէ երեսունմիջկ կտոր տակաւին մինչեւ հիմա կը մնան :

Կատակերգութիւնը ծնունդ առաւ Գինիի Սասուծոյ պաշտամունքէն , սակայն ոչ թէ կրօնական մեծ հանդէսներէ , այլ պարզ գիւղական խրախճանքներէ : Մինչեւ իսկ բեմի վրայ նկատելի էր իր գեղջուկ ծագումը : Շատ անգամ կատակերգութիւններ կը գործածուէին Պերիկլէսի և Սոկրատի նման անձնաւորութիւններ ծալցելու համար : Այս ճիւղին վարպետը , Արիստօֆան , իր հանձարին և կատակերգական կարողութեան համար կը մնայ Յունական գրականութեան փայլուն գէմքերէն մին : Դիոնիսիոսի թատրոնը Աթենքի մէջ կը գտնուէր Ակրոպոլսոյ հարաւ-արեւելեան զառիվայրին վրայ , և այնքան ընդարձակ էր որ այն տեղ կարող էին նստիլ



64. — ՊԻՄՆԻՄՈՒՄ ԲԱՏԻՆՈՒՅՆ . — ԼԱՍԱԽՈՎՈՅ . — ԿՐԱԽԱԽՈՎՈՅ . — ԿՐԱԽԱԽՈՎՈՅ .

Այս բարեմի 30000 հոգի կրման առնիդ . ասիհանմիւր ուռմ կրմի համիկասմանները կը ելացին եւ որ ամիսիքամբ կը կարմիւմ , կը կրմենի Ալբուորդի իւրաքի : Մշտիկի պարագ կիսապահ կը պահանդիւր կը պահանդիւր կը պահանդիւր կը պահանդիւր :

Սթէնքի բնակչութեան բոլոր ազատ արուները : Հոս  
տարին երկու անգամ Յունական ողբերգութեան գլուխ  
գործոցները կը ներկայացուէին , որոնք քանի մը օր կը  
տեւէին . ո՛ւ է քաղաքացիի որ չէր կրնար մուտքը վճարել ,  
պետական գանձէն կը վճարուէր : Թատրոնը Աթէնքի մէջ  
ոչ թէ հաճոյքի տեղ մըն էր , այլ կրթավայր մը , որու  
ծախքերը պետութեան կողմէ կը հոգացուէին : Թատրոնը  
Աթէնքի մէջ կը կատարէր ներկայ բեմին ու մամուլին  
գերը միանգամայն :

**173.** ՊԱՏՄՈՒԹԻՒՆ . — Արձակ գրականութիւնն  
այս շրջանին կը սկսի և պատմութիւնը իր գլխաւոր նիւթը  
կը կազմէ : Այս շրջանին երեք մեծ պատմաբաններն են  
Հերոդոտոս , Թուփիդիսես և Քսենոփոն : Հերոդոտոս եր-  
կար ճամբորգութիւններ կատարած էր և Պերիկլէսի  
բարեկամն էր : Խտալիոյ մէջ գրեց իր «Պարսկական պա-  
տերազմի պատմութիւնը , որու յառաջաբանին մէջ դրաւ  
աշխարհի պատմութիւնը մինչեւ իր ժամանակ : Թուփի-  
դիսէս , Աթէնացի հրամանատար մը , «Պելոպոնէսիան  
պատերազմ»ին պատմութիւնը գրեց : Քսենոփոն յաշորդ  
դարուն կը պատկանի , ամբողջացուց Պելոպոնէսիան  
պատերազմին պատմութիւնը , և գրեց Անապասխը (Եա-  
նանջ Բիւրուն) 401 թ . Ա :

**174.** ՓԻԼԻՄՈՓԱՅՈՒԹԻՒՆ . — Պերիկլէսի ժա-  
մանակ Սթէնքը վիխովայութեան կեդրոն դարձաւ :  
Յոնիացի Անախազորաս , Պերիկլէսի բարեկամ , կը խոր-  
հէր թէ տիեզերքը կառավարող սկզբունքը Միտքն է .  
«Ակիզրէն ամէն բան քառ մը կը ներկայացնէր , յետոյ  
եկաւ մտաւորականութիւնը և ամէն բան կարգի դրաւ :»  
Նոյնպէս փորձեց բացարել գիսաւոր աստղերը և ուրիշ


բնական երեւոյթները , որոնք մինչեւ իր ժամանակ  
հրաշք կը նկատուէին :

Բայց Անաք-

սագորաս , ինչ-  
պէս և Գեմոկ-  
րիսոս ու Եմիկի-  
դրիլիս նոյն շըր-  
ջանին նոր ուղ-  
ղութեան մը  
սկսան հետեւիլ  
և գլխաւորապէս  
կ'ուզէին գիտնալ  
թէ մարդու ի՞նչ-  
պէս կրցած է  
տիեզերքի մա-  
սին գաղափար  
կազմել և թէ  
մարդու միտքը  
ի՞նչպէս կը գոր-  
ծէ : Այս նախ-  
նական բացատ-  
րական ձիգերը  
գուացուցիչ չէին .

ասոնցմէ յետոյ  
եկան Սովիես-  
ները , որոնք ա-  
ւելի սկեպափիկ  
փիլիսոփայոււ-  
թեան մը կը հե-

տեւէին : Սովիեսները կ'ըսէին թէ մարդու չէ կարող  
ճշմարտութիւնը գտնել , այլ միայն գոհ պիտի մնայ



65. — ՍՈՎՐԱ. — Պատիկանի մէջ պահուած  
կիսամերիկան սը առնուած

Իրաւ և որ կիսամերիկան տակը յանդակ-  
ուած անունը Սովիատինն է , բայց ասկէ չէ կա-  
րելի հետեւցնել քի խրապիս Սովիատի դիմազի-  
ծերն են ասելիք , և սակայն յօժարակամ կ'երե-  
ւակայինն զինիլ ներուրիամբ ու բարեմտու-  
րեամբ օծուած այս դիմովլ :

անէին : Սովիեսները կ'ըսէին թէ մարդու չէ կարող  
ճշմարտութիւնը գտնել , այլ միայն գոհ պիտի մնայ

երեւոյքները հասկնալով : Ասոնք ճարտասանութեան ուշ սուցիչներ էին և առաջին փիլիսոփաները, որոնք վարձատւութիւն կը պահանջէին իրենց գասախօսութեանց համար :

Սոկրատ, նոր փիլիսոփայութեան մը հիմնադիրը, երբեմն Սոփեսաներու հետ կը շփոթուի : Սոփեսաներու նման ան հրաժարեցաւ նիւթական աշխարհը հասկնալու հետազոտութենէն և հակառակ էր Անաքսագորասի բաշցարութիւններուն : Իր նշանաբանն էր «Ծանի՛ր զքեզ» և կը խորհրդ թէ փիլիսոփայութիւնը՝ մարդկալին վարմունի մասին ուղիղ խորհրդին է : Ճշմարիտ խմասութիւնը, կ'ըսէր, բարին գիտնալ և ուզիղ գործել է միայն, և իր հետեւորդներուն կ'աշխատէր սովորեցնել թէ ի՞նչ է տարբերութիւնը արդարութեան և անարդարութեան մէջ, ժուժկալութեան և անժուժկալութեան մէջ, և առաքինութեան ու մոլութեան մէջ :


Սոկրատ ալքատ մարդ մըն էր, արձանագործի մը աշակերտ, որ իր արհեստը զանց կ'առնէր չատ անգամ հրապարակի վրայ խօսքի բանուելով : Կօշիկ չէր գործածեր, և չափազանց խեղճուկ կը հագուէր . իր մնջու ճաղատ գլուխը, տգեղ զէմքը, թանձր չրթունքները, տափակ քիթը զինքը ծաղրի նիւթ կը դարձնէին : Իր սովորութիւնն էր իր հակառակորդներուն և զինքը ծաղրողներուն երեւութապէս անմեղուկ հարցունեներ ընել և այսովէս անոնց պատասխաններուն մէջ հակասութիւններ բանելով ցոյց տալ թէ սրբան թեթեւամիսներ են անոնք : Մանուկներու բազմութիւն մը կը հետեւէր այս բակուն փիլիսոփային՝ զուարձանաւլու համար անոր սրամիտ ասացուածքներով : Իր գիտութեան նուիրագործումը, իր հոգիին գեղեցկութիւնը զինքը Յունական պատմութեան ամենամեծ զէմքը կը կացուցանեն : Իր կեանքի վերջին տարիներուն (399

թ. Ա.) ամբաստանուեցաւ որպէս անպարկեցտ, և մահուան գատապարտուեցաւ՝ որովհետեւ մերժեց սովորական կերպով ինքզինքը պաշտպանել : Սոկրատ մերժեց բանաէն փախչիլ, և իր բարեկամներուն հետ կեանքի անմահութեան մասին յիշատակելի խօսակցութիւնն մը ունենալէ յետոյ թոյնը մօտեցուց իր զուարժ շրժունքներուն :

Սոկրատի ամէնէն նշանաւոր աշակերտն էր Պլատոն, որ կը նշանակէ «լայն ճակատ» և անոր աշակերտն ու մրցակից Արիստոտէլ որոնք յաջորդ չրջանի պատմութեան կը պատկանին : Ասոնց անունները հին փիլիսոփայութեան մէջ ամէնէն մհծ տեղը կը բանեն : Արիստոտէլ մասնաւորապէս բազմակողմանի հմտութիւնն մը ունէր և իր մտածումներու մէջ չափազանց արդիական էր : Իր փիլիսոփայական գործերէն զատ գրած է ճարտասանական, տրամաբանական, բանաստեղծական, քաղաքական երկեր և բնական գիտութեանց ու բնական պատմութեան վերաբերեալ հասորներ : Իր գործերը նախնի կրթութեան հիմքը կը կազմէին :

**185. ԿՐԹՈՒԹՎԱՅԻՆ.** — Այլենական կրթութիւնը բոլորպին հակասատիկերն էր Սպարտականին : Նպատակն էր ներգաշնակօրէն զարգացնել խմացականութիւնը, գեղեցկագիտութիւնը, բարոյական բնութիւնը և մարմինը : Եօթը տարեկան հասակին տղան դպրոց կը մտնէր, բայց միայն ուսուցչի խնամքին ներքեւ չէր գտնուեր, այլեւ տան հաւատարիմ սպասաւորին, որ մանկավարժ (pédagogue) կը կոչուէր : Ուսման գլխաւոր առարկաներն էին Հոմերոս և երաժշտութիւն : Հոմերոսը Յունիս համար այն նշանակութիւնն ունէր, ինչ որ Աստուածաշունչը, Շէքսբիրը Անդիխացոց համար ունին :

Երբ տղայ մը դպրոցէն գուրս կ'ելլէր , նո՞ր կը սկը-  
սէր իր բարձրագոյն կրթութիւնը : Ան ներկայ կը զըտ-  
նուէր Ընդհանուր ժողովի քաղաքական վիճարանու-  
թեանց , Սովորաներու դասախոսութիւններուն , կրօ-



66. — ՏԴ.Ա.ՔԸ ԴՊՐՈՑԻՆ ՄԷԶ. — Նկարուն անօրէ մը առնուած

Ընթերցման եւ երաշտուրեան դասն է: Ընթերցող տղան Հիմարիօ-  
նին միջ փարուած է . զիրը իմնն իր վրայ պարուած մագաղաք մըն է: Պատեն կախուած էն երաշտուրեան զրծիներ , կանեղ մը եւ ձիշդ միջ-  
եղը՝ պարուած զիրիցը պարունակող դոյլ մը:

Նական հանդէսներուն և արարողութիւննց , մեծադոյն  
ողմերգուններու խաղերուն թատրոններու մէջ , և կ'ու-  
սումնասիրէր արուեստի գեղեցիկ արտադրութիւնները :  
Ֆիզիքական կրթութիւնը կը սկսէր մանուկ հասակէն և կը  
տեսէր մինչեւ ծերութեան օրերը : Յոյն երիտասարդ մը ոչ  
մէկ օր կը կորսնցնէր առանց իր մարմնական զարգացման ,  
և եթէ պակասութիւններ ունէր , առանց անոնց ուղ-  
ղութեան համար՝ վարժութիւններ ընկելու : Բաղաքացի-  
ներու բոլոր դասակարգերը ամէն օր մէկտեղ կուգային  
մարմնամարզի համար . ասոր հետեւանիքն եղաւ ֆիզիքա-

կան ուժի և գեղեցկութնան կատարելագործումը , գերա-  
զանց քան ուրիշ ժողովութիւններունը :

**176. ԿԹՕՆ. ՆԵՐ ԱՎԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — ԳԵՐ-  
ԴԱՍԱՏԱՆԻ և Ոլլիմպոսի կրօններու մասին արդէն խօ-  
սած ենք : Այս երկու կրօնական ձեւերը կը կողմէն  
Աթենացիներու բոլոր հաւատքը մինչեւ Պերիկլէսի դա-  
րը : Կրօնը մարդոց վրայ մեծ ազգեցութիւն չունէր :  
Յոյնը իր բարոյական գաղափարները կը փնտուէր փիլի-  
սովայութեան , գրականութեան և պատմութեան մէջ :  
Նախնի Յոյները կը հաւատային թէ տեղ մը կար , ուր  
սոսկալի պատիմներ կը արուեէն ամէն անոնց , որոնք  
աստուածներու դէմ մեղանչած էն : Խսկ մասնաւրապէս  
անոնց համար , որոնք աստուածներու սիրելի էն , եղիւս-  
եան գաշտերը կը մնային որպէս մշտական հաճոյքի վայր  
մը . բայց առհասարակ ապագայ կեանքի մասին շատ գա-  
ղափարներ գոյութիւն չունէին Յոյներու մեծագոյն մա-  
սին մէջ : Վերջին փիլիսոփաները , ինչպէս Սոկրատ ,  
աւելի բարձր գաղափարներ յլացան , սակայն մինչեւ  
իսկ այս շրջանին ապագայ կեանքը կը նկատուէր որպէս  
անիրական և անկարեւոր : Յոյները հաճոյքը բնական և  
պատշաճ կը նկատէին , անձնագոհութիւնը քիչ տեղ կը  
բռնէր անոնց գաղափարին մէջ : Քրիստոնեաներու նման  
անոնք չէին հաւատար մաքրութեան գեղեցկութիւնն  
և ոչ ալ կ'ատէին մեղքը : Ասոնք գեղեցկութեան կը  
հաւատային , որովհետեւ ատիկա գոհացում կուտար  
իրենց մտաւորականութեան :**

Անհատական բարձր նկարագիրը ընդհանրական չէր .  
սակայն մասնաւոր անհատներ կային , որոնք գերազանց ու-  
բարձր նկարագրի տէր էին : Յունական գերազանցութիւնը  
աւելի մտաւոր էր քան բարոյական : Խաբերացութիւնն

ու ստախօսութիւնը շատ անգամ կապուած կը տեսնենք  
շատ մեծ անուններու հետ, և մընչեւ իսկ Գիզիքական ու  
բարոյական արիութիւնը կարելի չէր յունական ազգային  
յատկանից անուանել: Մինչւոյն ժամանակ սակայն քանի  
մը անհատներ բարձրութեան գաղաթնակէտին հասած  
էին, և քանի մը յոյն ուսուցիչներ աշխարհիս աղնուա-  
դոյն բարոյականութեան օրինակը տուին:

**Մատենագրութիւն.** — *Պատմագրութիւն, Պէրիկէս, — Grant; Greece in the Age of Pericles. — Abbot; Pericles. — Cox; Greek statesmen. — Mahaffy; Survey of Greek civilization. — Tarbell; History of Greek Art. — Murray; Greek Archaeology. — Marshall; Short History of Greek Philosophy. — Seignobos; p. 379-408.*

Խմբագրելի նիւթեր. — 1. Աթէնքի շէնքերը. — 2. Ողբերգութիւնը Պէրիկէսի դարուն. — 3. Պտոյս մը Աթէնքի մէջ. — 4. Ժողվրական դատարանները. — 5. Բնդհանուր ժողովի մը նկարգականը. — 6. Քանի մը էջ Պէրիկէսի յիշատակարանէն. — 7. Սոկրատ. — Պղատոն. — 9. Արիստոտէլ. — 10. Կանանց կրթութիւնը:

Գ. Լ. Ռ Խ Խ Փ Ա.

## ԹԵՂՈՐՈՆԷՍԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ



**178. ՊԱՏԵՐԱԶՄԸՆՔԸ.** — Յունաստանի երկու մասերուն մէջ նկարագրի բնական տարրերութիւնն մը կար: Աթէնացիները Յոնիական էին, քաղաքականապէս աւելի ռամկավար և կը զբաղէին գլխաւորաբար վաճառականութեամբ: Իսկ Պելոպոնէսի քաղաքներու բնակիչները Դորիական ծագումունքին և քաղաքականապէս աղնուապետական էին: Մեծ մասամբ հողատէրեր էին և սարուկները կը մշակէին իրենց հողերը: Աթէնքի և Սպարտայի մէջ եղած այս տարրերութիւնը պատճառ մըն էր փոխաղարձ նախանձի ու անվաստանութեան: Ո՛ և է թիւրիմացութիւն կրնար դիւրաւ պատերազմի պատճառ դառնալ:

Սակայն Պելոպոնէսեան դաշնակցութեան պատկանողները էթէ ծովային վաճառականութեան տեսակէտով մրցում մը չունենային Աթէնքի հետ, թերեւս Յունաստանի այս երկու մասերը խաղաղ կեանք մը անցընէին: Բայց Կորնթոս և Մեգարա, Աթէնքի նման վաճառականական շահեր ունէին և երբ Աթէնք զօրացաւ, ասոնք տկարացան և կորսնցուցին իրենց առեւտուրը եղէան ծովուն վրայ: Յետոյ Աթէնք Յունաստանի աշբեւմտեան ծովեղերքի վաճառականութիւնը իր ձեռքը անցուցած էր: Սպարտայէն յևտոյ Կորնթոս Պելոպոնէսեան Դաշնակցութեան ամենազօրաւոր քաղաքն էր: և երեսուն տարուան զինադադարը չմնցած, կորնթոս

Սպարտան համոզեց որ պատերազմ հրատարակէ Աթէնքի դէմ:

Անմիջական պատճառը շատ աննշան խնդիր մըն էր Կորկիրայի և Կորնթոսի մէջ: Աթէնք օգնած էր Կորկիրայի. սակայն չուտով այս վէճը այլ կերպարանք առաւ և Սպարտա պատերազմ հրատարակեց Աթէնքի դէմ, առարկելով թէ Աթէնք բոնապետութիւն հաստատած է Եգէան քաղաքներու վրայ. հետեւաբար պէտք է զանոնք ազատել: Աթէնք պատասխանեց՝ «Թող Սպարտա ինքը առաջն անդամ Լակոնիոյ քաղաքները, ինչպէս Մեսինա և Պէրփոկի՝ ազատ հռչակէ», և այսպէս 434ին պատերազմը սկսու:

**178.** ԵՐԿՈՆՔԻ ՈԽԾՆ ՈԽ ՇԲԱԳԻՔ. — Պելոպոնէսեան Դաշնակցութիւնը կրնար պատերազմի հանել հարիւր հազար սպառազէն հետեւակներ, որոնց դէմաշխարհիս ո՛չ մէկ բանակ կրնար կանգնիլ. սակայն այս բանակը հինգ շաբաթէն աւելի չէր կրնար պատերազմի դաշտին վրայ կենալ: Սպարտա Աթէնքը գրաւել չէր կարտ, ուստի իր ծրագիրն էր ոտնակոխ ընել Ատտիկէի սահմանները և ստիպել Աթէնքի դաշնակիցները որ ապատամըն անոր դէմ:

Աթէնք ունէր միայն քսանելից հազար ստուարազէն հետեւակներ և ասոնց կէսն ալ հեռաւոր սահմանները պահպանելու համար պէտք էին: Սակայն Աթէնք ծովուն վրայ ունէր գօրաւոր ուժ մը, իր պարիսպները սնասուիկ էին, Եւպէս և Սալամինէ կղզիները և երկար պարիսպները կրնային իրենց մէջ պաշտպանել Աթէնքի ժողովուրդը իրենց հօտերով ու նախիրներով, հարաւային Ռուսիոյ ցորենի առեւտուրն իրենց ձեռքն էր, նաւերը կարող էին ծովու վրայէն ցորեն փախադրել Աթէնք, և

Սպարտայի Ատտիկէ արշաւելը ատոր չէր կարող արգելք ըլլալ: Աթէնք իր տարեկան եկամուտով կրնար պահել իր ժողովուրդը: Պետական գանձին մէջ ահագին պահեստի դրամ կար:

Երբ պատերազմը սկսաւ, Սպարտացիները ամէն տարի Ատտիկէ կ'արշաւեին և քանի մը շաբաթուան մէջ կ'ոչչացնէին անոնց արտերը, կ'այրէին տուները և կը կտրտէին ձաթապուղի ծառերը: Ակրպները Աթէնացիք զայրացած կ'ուզէին դուրս գալ իրենց պարիսպներէն և արշաւողներու գէմն ելնել, սակայն Պերփոկի կը հեղինակութեամբը համոզեց որ չչարգին. միեւնոյն ժամանակ հաւատառքմիզ մը զրկուեցաւ քարուրանդ ընկլու Պելոպոնէսեան ծովեղը: Իւրաքանչիւր կողմը վեաս կը հասցնէր իր հակառակորդին, սակայն վերջնական հարուած մը տալ կարող չէր:

Պերփոկի նպատակն էր այս կերպով ձանձրացնել Սպարտացիները, որպէս զի անոնք ձգեն ու հեռանան:

**179.** ՃԱՆՑԱԽԱՏ ԱԹԷՆՔԻ ՄԻԶ. — Պերփոկի ծրագիրը հաւանորէն յաջող հետեւանք մը պիտի ունենար եթէ անակնկալ աղէտ մը չի նպաստէր Սպարտացիներուն: Սոսկալի ժանատախտ մը սկսած էր Փոքր Ասփոյ մէջ, որ պատերազմի երկրորդ տարին Յունաստան անցաւ: Մեծ վեաս մը չպատճառեց Հելլասի միւս մասերուն մէջ, սակայն մահացու եղաւ մասնաւորապէս Աթէնքի համար:

Ատտիկէի բոյոր բնակիչները խոնուած էին մէկ քաշքի մէջ և կ'այրէին արտասովոր և անառողջապահիկ պայմաններու մէջ, և ժանատախտը մահաւանդ ամէն ամրան բազմաթիւ զոհեր կը խլէր: Բնակչութեան մէկ չորրորդը մեռաւ և ընկերութիւնը վհատութեան մատնուեցաւ:

**180.** ԿՅԱՆԱ ԵՅԹԸ ՏՄՐՈՒԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ.

— Սակայն Աթենացիները չուսահատեցան և պատերազմը փոփոխ յաջողութեամբ շարունակուեցաւ : Այս պատերազմին պատմութիւնը չափազանց երկար է, ամբողջ սերունդ մը միծցաւ պատերազմի մէջ : Ամէնէն առելի նշանակելի կէտք աթենական նաւային յաղթութիւններն են :

**181.** ԱԹԵՆԱՅԻ ՆԱԽԱՑԻՒՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹԻՒՆՔ.—Աթէնքի առաւելութիւնը ծովու վրայ՝ կը կայանար ոչ թէ չառնաւեր ունենալուն, այլ իր ռազմագիտութեան մէջ : Միւս Յոյները կը կռուեին այնպէս, ինչպէս կրուած էին Սալամինէի նաւամարտին առեն, այսինքն մէկ նաւը միւս նաւին կը զարմէին և եթէ անոնցմէ մին չսորտակուէր, քով քովի կը կենային և կը կռուէին այնպէս ինչպէս ցամաքի վրայ : Սակայն Աթենացիները նաւային օրատերազմի նոր դրութիւն մը ստեղծած էին . արագօրէն կը թիսավարէին թշնամիներու նաւերուն վրայ և յանկարծակի նարուած տալով անպաշտպան մնացած մասի մը կը խորտակէին թշնամիննաւր : Փոքրիկ նաւատորմիդ մը զրկած էին Պելոպոնէս, սակայն այս նոր ռազմագիտութեան չնորդիւ յաղթական ելան իրենցմէ երեք անգամ առելի թիւ ունեցող նաւատորմի մը վրայ . սակայն աստիճանաբար Պելոպոնէսեաններն ընդօրինակեցին աթենական դրութիւնը և ասով Աթէնք իր առաւելութիւնները կորսնցուց :

**182.** ՆՈՐ ԱԹԵՆԱՅՆԱՌԴԱՅԵՐ.—Պատերազմի երրորդ աարին ժանտախտին զօն զնաց Պերիկլէս : Աթէնք կը զրկուէր իր ամէնէն կարով ու ընտիր առաջնորդէն : Իր յաջորդները պարզ ժողովրդական մարդիկ էին, թէեւ կամքի տէր, սակայն զուրկ զարդացումէ, կոպիտ ու սա-

միկ, և այսպիսի մարդիկ Աթէնքն առաջնորդեցին սընալներու և ոճիրներու : Ասոնց դէմ կը գտնուէին ապիկար ազնուականներու խումբ մը, որոնց մէջ նշանաւոր էր Ալկիպիադէս, որ անսկզբունք բախտախնդիր մըն էր :

Աթէնք դժբաղդ էր, այլեւս չկային թեմլադոկլէս, Սրիսդիսէս, Պերիկլէս և Դեմոսթենէս : Սպարտա ընդհակառակն ամէնէն կարող առաջնորդներն ունեցաւ այս շրջանին : Պրասիդաս որ թրակիոյ եզերքները փայլուն յաղթանակ մը տարաւ Աթենացիներու վրայ, և Լիսանդրը որ այս պատերազմը վերջացուց :

**183.** ԱԹԵՆԱԱԿԱՆ ԱԴՐԵՏ ՄԱԿԱՐՈՅՑ ՄԷՋ.—Աթէնքի աղէտին մնծ պատճառը եղաւ Սիրակուսայի դէմ սկսած սիսալ ու անիմաստ պատերազմը : Երկու հարիւր նաւեր և 40,000 Աթէնքի լաւագոյն ստուարազէն զինուորներ զոհ գացին Նիկիասի ապիկար առաջնորդութեան : Այս աղէտէն յետոյ անգամ Աթէնք մերժեց խաղաղութիւն կնքել . իր բոլոր ուժերը հաւաքեց նոր նաւատորմիդ մը շինելու համար և պատերազմը ինը տարի եւս շարունակուեցաւ և եգէան ծովուն մէջ Աթէնք մասամբ յաղթական ելաւ :

Այս պայքարի վերջանալուն երկու երեւոյթներ աչքի կ'իյնան . Ա. Աթէնքի ռամկավարութեան անկման փորձը, և Բ. Սպարտացոց՝ սպիական Յոյները Պարսիկներու մասնելը :

**184.** ՉՈՐՍ ՀԱՐԻՄԱՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ.—441ին հարիւր տարուան գաղարէ մը յետոյ ռամկավարականները կրկին փորձեցին Աթէնքի կառավարութիւնն երենց ձեռքն անցնել : Հարուստ մարդիկ ծանր պարտքերու տակ ճնշուած էին : Պատերազմի ատեն ժողովրդապե-

տութիւնը անկարող ցցուցած էր ինքզինքը արտաքին յարաբերութեանց մէջ, և քաղաքին մէջ առաջնորդները շատ վասօրէն կը վարուէին ազնուականներու հետ :

Այս պատճառներով նաւատորմի սպաները ազնուական ընկերութեանց հետ դաւադրական միութիւն մը կազմեցին : Դիմաւոր առաջնորդներն սպաննուեցան, կուսակցութիւնը ահաբեկումը մասնուեցաւ, և Ըսդհաւ նուր ժողովը պարտաւորուեցաւ նոր սահմանադրութիւն մը հրաարակել : Դաւադիրներէն հինգն ընտրեցին ինսպունեհինգուրիչներ, և այս հարիւրէն ամէն մէկը ընտրեց երեքական հոգի, այսպիսով կազմուեցաւ Զօրս Հարիւրի ժողովը : Այս մարմինը պիտի կառավարէր քաղաքն ու պիտի նշանակէր դատաւորները : Այս Զօրս Հարիւրը խոստացան հարուստ մարդկրէ 5000 հոգիով Ընդհանուր ժողովը մը կազմէլ, սակայն չգործադրեցին իրենց խոստամը : Միեւնոյն ժամանակ անկարող եղան պաշտպանելու երկիրը և Աթէնքի շահերը մատնեցին Սպարտայի : Իրենց ամբողջ գործն եղաւ սպաննութիւն ու կոլուզուտ հատնի մը ամիս յետոյ Սամոս գտնուուլ Աթէնական տարմիլն ասպատմբեցաւ և պաշտօնագուրի ըրսու սակաւապետական սպաները, իսկ ուսմակավարականներն Աթէնքի մէջ վանտեցին Զօրս Հարիւրը և վերահաստատեցին ին Սահմանադրութիւնը :

**185. ՍՊԱՐՏԱ. ԱՍԻՍԱԿԱ. ՅՈՅՆԵՐԸ ՊԱՐԵՎԱՐՈՒ ԿԵ ՄՈ.ՏՆԿ. ԵԳԱՌԱՊՈՏԱՄԻ ԵՒ Ս.ԹԷՆ-ՔԲ ԱՆԿՈՒՄԸ. — 412ին Աթէնքի Սիկիլիոյ մէջ կրած ազէտէն անմիջապէս յետոյ սատրապները կրկին երեւան ելան Եգէան ծովեղերքները : Սպարտա պարակական ոսկիի փախարէն մատնած էր ասխական Յոյները, որոնք Աթէնքի անսունալ եօթանասուն տարի պաշտպանուած**


էին : Պարսկական ոսկիներով Սպարտացիները նաւատորմիլ մը շինեցին և Աթէնք քանի մը փայլուն յալթանակներէ յետոյ այլեւս չնչասպառ եղած էր : 403ին Եգոս պոդոմի մօտ աթենական նաւատառմիլը գերի ինկաւ, թերեւս մատնուած իր հրամանատարներէն : Սպարտացոց հրամատարը, կիսանդր, պաղարիւնութեամբ 4000 Աթէնացի Յոյներ սրէ անցուց :

Եգոսպոդամի պարտութեամբ պատերազմը վերջացաւ : Աթէնք յուսահատական վերջին ճիգ մը ըրաւ, սակայն անօթութենէ սախզուած անձնատուր եղաւ 404ին : Այս հապարտ քաղաքը թշնամիին գթութեան յանձնուած էր : Կորնթոս և Թերէ կը փափաքէին հիմնայատակ կործանել Աթէնքը, սակայն Սպարտա դէմ կեցաւ : Աթէնք խոնարհեցաւ, ուրացաւ իր պետական իրաւասութիւնը, տուաւ իր բոլոր նաւերը բացի 12 հատէ և խոստացաւ պատերազմի և խաղաղութեան ատեն Սպարտայի հետեւիլ : Մինչ Պելոպոնէսեան երաժշտութիւնը կը հնչէր՝ երկար պարխապներն ու ամրութիւնները խորտակուեցան, ու Հելլաս ազատ յայտարարուեցաւ : Ասիկածաղրանք մըն էր : Այն միակ ուժը որ կարող էր Յուսաստանը միացած ու ազատ պահել, այլ եւս չնչուած էր :

---

**Պատենագրութիւն. — Թուկիյիսկա՝ «Պելոպոնէսեան պատերազմի պամուրիւմը». — Պրուտարիու՝ «Նիկիա», «Լիսանդր». — Cox: *Athenian Empire, chs. III-VII.* — Abbot: *Pericles.***

Խմբագրելի նիւթեր. — 1. Սլկիպիադէս. — 2. Նիկիան. — 3. Ինչու Աթէնքի յաղթուեցաւ :



Գ. Ա. Ռ. Խ. Խ.

ՍՊԱՐՏԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ  
( 404-371 Ք. Ա. )



**186. ԳՅ. Ա. Մ. Ք. ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎԱԼԻՄԸ.** — Պետական պատերազմին վախճանովը Աթէնքի գործը կը վերջանար : Պարսկաստան արդէն սկսած էր գրաւել Յունաստանը Ասփոյ մէջ : Կարքեղոն իր իշխանութիւնը կրկին տարածած էր Սիկիլիոյ վրայ , և այն ուժը որ յունական թերակղղիին մէջ գէմ կանգնած էր բարբարոսներու արշաւանքին՝ այլեւս չախջախուած էր : Աթենական պետութիւնը միայն հօթանասուն փառաւոր տարիներ տեւեր էր . իսկ գրեթէ նոյնքան տարիներ սահեցան մինչեւ որ Հելլաս Մակեդոնական գերիշխանութեան տակն ինկաւ , բայց այս շրջանը ամօթի և անօգուտ պայքարներու ժամանակամիջոց մը եղաւ :

**187. ՏԵՐԱՄԻԽԵԱՅԻՆ ԵԽ ՀԱՐՄՈՆՏԵՐՈՒ ԽԵ-  
ԽԱՆՈՒԹԻՒՆ.** — Եգոսպողամի պարտութիւնէն յետոյ Սպարտա այլեւս բացարձակ տէր էր Յունաստանի : Այս իշխանութիւնը միայն երեսուն տարի տեւեց , և ամբողջ այս շրջանին զբաղուած էր կոփւներով իր հեղինակութիւնը պահպանելու համար : Սպարտա խոստացած էր Հելլասը պատ ձգելու , սակայն հին աթենական քաղաքները տեսան որ մեղմ և իմաստուն կառավարութեան մը փոխարէն՝ իրենք անգութ և կոպիտ բռնապետութեան մը լուծին տակն ինկած էին : Իրենց նախկին տուրքերը

կրկնապատկուած էին , ինքնավարութիւննին ձեռքերնէն առնուած էր և արիւնահեղութիւնն ու խառնակութիւնը ծաւալած էին ամէն կողմը :

Սպարտա ամէն տեղ հին Ռամկավարութիւնը խորտակեց և անոր տեղը հաստատեց Սակաւապետութիւնը : Ու է քաղաքի մը կառավարութիւնը կը յանձնէր տասը մարդէ կազմուած յանձնաժողովի մը , որ կը կոչուէր Տեքարխի : Ասոնք կախում ունէին Սպարտայէն : Զանոնք պաշտպանելու համար Սպարտացիները ամէն մէկ քաղաքի համար զինուորական կուսակալներ նշանակեցին . որ կը կոչուէին Հարմուսներ : Կուսակալի հրամանատարութեան տակ գտնուող զինուորները իրենց գործած անիրաւութեանց համար անպատճիւ կը մնային : Հարմուսաները կաշառակերութեամբ ու հարստահարութեամբ հարստացան . իսկ Տէքարխիները ստրկօրէն կը հնազանդէին իրենց տէրերուն՝ Սպարտացիներուն , որոնք իրենց քաղաքները մատնած էին աւերումի , կողոպուափի և մինչեւ իսկ կոտորածներու :

**188. ՍՊԱՐՏԱՑԻ ԱՆՎԱԼԻՄԸ.** — Սպարտայի մէջ իսկ շուայլութիւնն ու կաշառակերութիւնը յաջորդած էին հին գարզ կեանքին : Հետեւանքն այն եղաւ որ քաղաքացիներու թիւը պակսեցաւ հետզհետէ , կալուածները հետզհետէ մէկ քանիներու ձեռքն անցան , մինչ բնակիչներուն մեծամասնութիւնը օրէ օր կ'աղքատանար : Այս աղքատներն այլեւս քաղաքացի չէին համարուեր . անոնց իրաւունք չէին տար Բնդհանուր ժողովին մէջ քուէարկելու , և զանոնք կը կոչէին «ասորիններ» :

Քրիստոսէ 700 տարի առաջ , Սպարտա ունէր ինը կամ տասը հազար քաղաքացիներ . մինչեւ Պելոպոնէսեան

պատերազմը այդ թիւը գրեթէ անփոփոխ մնացած էր, սակայն Սպարտական գերիշխանութեան վերջին շրջանին քաղաքացիներու թիւը իջած էր երկու հազարի:

Ստորիններու դասակարգը իր դժգոհութիւնը միաշուց Հիլոդներու հետ: Դաւադրութիւն մը կազմուեցաւ երկու դասակարգերուն միջև կառավարութիւնը փոխելու համար, սակայն դէպէ մը արգելք հանդիսացաւ յեղափոխութեան պայթումին: Սպարտա մինչեւ իսկ իր կեղրոնին մէջ հրաբուխի մը վրայ կ'ապրէր:

**189. ԱԹՔՆՔ. ԵՐԵՍՈՒԽ. ԲՈՆԱՊԵՏՆԵՐԸ.**—Ժամանակ մը Աթէնք կրեց սպարտական գերիշխանութիւնը: 404ի անձնատուովթիւնէն յետոյ Լիւսանդր երեսուն մարդերէ յանձնախումբ մը կազմեց նախկին սահմանադրութիւնը վերահաստատելու համար և ասոնց բացարձակ իշխանութիւն տուաւ: Այս յանձնախումբին գործը պիտի ըլլար վերահաստատել հին ռամկապետութիւնը՝ չնջելով Պերիկլէսի, Կլիսթենէսի և մինչեւ իսկ Սոլոնի բարեկարգութիւնները: Ասոնք սակայն շատ աւելի վատօրէն վարուեցան, և ոչ միայն սահմանադրութիւնը չհրատարակեցին, այլ և կառավարութեան բոլոր պաշտօնները յանձնեցին իրենց կուսակիցներուն ու բարեկամներուն, իրենց իշխանութիւնը մշտական դարձնելու համար:

Այս մարդիկը կոչուեցան «Երեսուն բռնապետներ»ը: Ասոնք հրաւիրեցին սպարտական հարմոստ մը և բանակ մը, ու Ակրոպոլիսի բերդն յանձնեցին անոնց: Բոլոր քաղաքացիները զինաթափ ըրբին՝ բաց ի երեք հազար հոգի իրենց կուսակիցներէն, և այսպէս սկսան արիւնոտ ու ընչափալց կառավարութիւն մը: Հարուստ սամկապարները և մեթեկները (օտար վաճառական)

սպաննեցին կամ աքսորեցին ու գրաւեցին անմաց ստացուածքները: Զոհերու թիւը հարիւրներով կը հաշուուէր, մինչեւ իսկ հաղարներով: Նատեր փախուստ տուին՝ հակառակ Սպարտայի հրամանին, և ապաստանեցան թերէի մէջ:

Երեսուն բռնապետներու սպարագլուխն էր Կրետիա: Սոկրատի փայլուն սակայն անարժան աշակերտը: Ուրիշները քիչ մը աւելի զգուշաւոր կը վարուէին և Թերամինես ուզեց դէմ կենալ նոյն իսկ մարդասպանութեանց ու կողոպուախն: սակայն իր կուսակիցներով միասին զո՞նաց կրետիասի զայրոյթին:

Այս ահաբեկութիւնը մէկ տարի տեւեց: Յետոյ 403ին ռամկավար աքսորականներէն մին, Թրասիալոյս, թերէն խումբ մը իր մարդոցմէն առնելով գրաւեց Պիրէսնը: Երեսուն բռնապետներու սպարտական բանակը պարտուեցաւ: Լիւսանդրի ու սպարտացի թագաւորի մը մէջ տեղի ունեցած վէճի մը պատճառաւ Սպարտա չմիջամտեց այդ պայքարին, ու ասով հին ռամկապետութիւնը վերսախն հաստատուեցաւ Աթէնքի մէջ:

Պիրէսնի մեթեկներն և նաւազները միացած ռամկավարներու հետ արիաբար կռուեցան երեսուն բռնապետներու դէմ: Թրասիալոյս, որ Յոյն ազատական պետական մարդ մին էր, պահմնջեց որ անոնք բոլորն ալ ազատ քաղաքացիներ ըլլան: Դժբախտաբար այս առաջարկը չընդունուեցաւ: Վերահաստատուած ռամկավարութիւնը խիստ արդար և չափաւոր էր: Երեսուն բռնապետներէն ամէնէն յանցաւորները խստիւ պատժուեցան, իսկ մնացեալները ընդհանուուր ներողութեան արժանացան: Կրետիաս կռուին մէջ սպաննուած էր: Ենորահաստատ ռամկավարութիւնը բարդասելով նախկին արիւնոտ սակառապետութեան, այնքան մեծ բա-

րիք մը եղաւ Սթէնքի համար, որ այլեւս յեղափոխութիւն չծագեցաւ հո՞ն:

Սակայն Հեղասի միւս քաղաքները այնքան բախտաւոր չէին և ռամկավարութիւնը բնաւ չկրցաւ հաստատուիլ հեղենական միւս քաղաքներուն մէջ ինչպէս որ պերիկեան դարտւն էր:

**190. ՏԱՄՐ ՀԱՅԱՍՏԻ ՄՐԺԱՒՄՆԵՐԸ. ՊԱՏԵՐԱՅԱՐ ՊԱՐԱԿԱՍՏԱՆԻ ՃԵՏ . — Միեւնոյն ժամանակ կարեւոր դէպքեր տեղի կ'ունենալին Արեւելքի մէջ։ 404ին Պարսկաստան չափազանց տկարացած էր։ Կիւրոս (Կրտսերը) Արտաշիրի եղբայրը՝ կը փորձէր Պարսկաստանի գանը իր ձեռքն առնել։ Կիւրոս ինքը սատրապ մըն էր Փոքր Ասիոյ մէջ և Սպարտացիներուն օգնած էր Աթէնքի դէմ Պելոպոնէսեան պատերազմներու ատեն, իսկ հիմա ինքն էր որ Սպարտացիներուն օգնութեան կը դիմէր և իր բանակին մէջ կ'ընդունէր տասը հազար Յոյներ :**

Կիւրոս պարսկական պետութեան վրայ կը քալէր երբ Բարելոնի քով մղած ճակատամարտին մէջ ինկաւ և իր բանակը ցրուեցաւ. սակայն տասը հազար Յոյները կէս միլիոն պարաիլ բանակին չյազմուեցան։ Դաւաճանութեամբ քանի մը գլխաւորներ քաղաքին մէջ ինկան և սպաննուեցան, բայց մնացեալները սպեւուած Քիսնոփնէ, նոր զօրապետներ ընարեցին և ետքարձան դէպի Սեւ ծով։

Մինչեւ այդ տաեն Յոյները միայն ծովներքներուն վրայ էր որ մարտ մղած էին Պարսից դէմ, բայց երբ տասն հազար հոգիով Փոքր Ասիոյ ներսերը մտան, իրենց երազն եղաւ ասիական ցամաքը զրաւել և հեղենացնել։ Եօթանասուն տարի յետոյ միայն Աղեքսանդր

Մեծն այդ երազն իրականացուց, թէեւ առաջին փորձը Սպարտայի թագաւոր Ազեսիլասս ըրաւ։

Սպարտա Կիւրոսի կողմը բունելով Պարսկաստանի բարկութիւնն իր վրայ հրաւիրած էր, և Ազեսիլասս վասուած հայրենասիրական զգացումով մը կ'ուզէր պաշտպանել և ազատել ասիական Յոյները, որոնք ոչ շատ առաջ իր հայրենիքի կողմէն մատնուած էին Պարսիկներուն։ 396ին Ազեսիլասս մեծ բանակով մը Փոքր Ասիա արշաւեց. և յաղթական կը յառաջանար երբ Հեղասի մէջ ծագով նոր դէպքեր արգելք եղան իր վերջնական յաղթանակին։

**191. ՅՈՒՆԱՏԱՆ ԳԱՐԵՍԱՑՈՒԹՅՈՒՆ. ՍՊԱՐՏԱՅԻ ԳԼՈՒ. 395 թ. Ա. — Հազիւ թէ Սպարտա Պարսիկներու դէմ ելած էր, բուն իսկ Յունաստանի մէջ թշնամիներ իրեն դէմ ելան։ Թերէ և Կորնիթոս՝ գառնօրին վշտացած Սպարտայէն, որ Պելոպոնէսեան պատերազմին բոլոր գրաւումները իրեն վերապահած էր, Արդոսին ու Աթէնքին միացան Սպարտայի դէմ կոռւելու։ Պարսկաստան դաշնակիցներուն օգնեց։ Սպարտա միեւնոյն ժամանակ երկու տեղ պատերազմ կը մէկը. և Եգոսպոդամի յաղթանակով իր ձեռք բերած պետութիւնը բոյորտվին խախտուեցաւ Պարսից ծառայութեան մէջ գանուով Սթէնացի Կոնոնէն կրած մէկ պարտութեամբ։ Կոնոն Սթէնացի զօրավարներէն սամէնէն կարսոն էր Պելոպոնէսեան պատերազմի վերջի շրջանին։ Եգոսպոդամի ճակատամարտի ատեն միակ զօրավարն էր որ անզրդուելի մնաց և երբ ամէն ինչ կորսուեցաւ. Հոռոգոս փախաւ, տապ Պարսկական ծառայութեան մէջ մտաւ։ 394-ին Փիւնիկեան նաւասորմիզին գլուխն անցած նիտոսի ծովամարտին մէջ Սպարտայի ծովային ուժը բոլորտվին ոչչացուց։**

Սպարտական զօրութիւնը եգէան ծովէն բոլորովին վտարուեցաւ : Կոնսն կղզիէ կղզի զնաց, վունտեց Հարմոսաներն ու Սպարտական բանակները, և վերահաստատեց հին ռամկավարական կառավարութիւնը : Յաջորդ տարի Պիրէոն եկաւ ու վերաշինեց երկար պարիսպները : Այս դէպէքը կրկին Աթէնքն իր հին փառքին հասցուցին ու Սպարտա իր նախկին դիրքին վերածուեցաւ, այսինքն մնաց սոսկ Պելոպոնէսեան Դաշնակցութեան գլուխը :

### 192. ԱՆՏՈՒՐԻՎՈՒՄ ՀԱՇՏՈՒԹԻՒՆԸ . 387

Ք. Ա. — Քանի մը տարի պատերազմելէ յետոյ Սպարտա հաշտութիւն կնքեց Պարսկաստանի հետ : Այս հաշտութեամբ Սպարտա և Պարսկաստան կրկին անդամ կը դաւադրէին Յունաց դէմ : Պարսիկները պիտի օգնէին Սպարտայի եւրոպական Յոյները այն բաժնուած ու տկար վիճակին մէջ պահելու, ուր կը գտնուէին Պարսկական պատերազմէն առաջ, և Սպարտա պիտի օգնէր Պարսիկներուն իրենց իշխանութիւնը կրկին տարածելու ասիսկան Յոյներուն վրայ : Ասով Սպարտա իր գերիշխանութիւնը քանի մը տարի եւս երկարեց :

### 193. ՍՊԱՐՏԱՅԻ ԱՆՏՈՒԹԻՒՆԸ .

Սպարտա իր գերիշխանութիւնը փրկեց դաւաճանութեամբ՝ կրկին իր նախկին խորածանկութեանց դիմելով : Սպարտայի համար արդար էր բոլոր ինչ որ իր շահերուն կը ծառայէր : Արկատիա սկսած էր զօրանալ, Սպարտացիք անոր գլխաւոր քաղաքը Մանտինիա մտան ու բնակիչները ցրուեցին : Խաղաղութեան ատեն դաւաճանութեամբ բանակ մը թերէ մտաւ ու գրաւեց միջնաբերդը : Վերջէն երբ Աթենական ծովային ոյժն սկսաւ վերակինդանանալ, այն ժամանակ անյաջող փորձ մըն ալ կատարուեցաւ Պիրէոնի վրայ :

**194. ԹԵՐԱՅ ԵՎ ԱՄՓԷՆՔ ՍՊԱՐՏԱՅԻ ԴԱՄ .** — Այս անարդարութիւնները կրկին քով քովի բնրին թերէն և Աթէնքը, որ միացան Սպարտայի դէմ նոր պայքար մը մղելու : Նախ թերէի մէջ յեղափոխութիւն մը ծագեցաւ : Սպարտական բանակը կը պաշտպանէր Թէրէկական սակաւապետութիւն մը որ քաղաքը սարսափի մատնած էր շատ մը քաղաքացիներ աքսորելով : Աթէնք իր դուռները բացաւ այս աքսորականներուն առաջ՝ ձիշտ այնպէս ինչպէս թերէի Աթենացիները պատսպարած էր երեսուն բնականներու ատեն : 379-ին Պելոպիտակ առաջնորդութեամբ փախատականներն ու աքսորականները գրաւեցին թերէն, ու հնո՞ հաստատեցին ռամկավարական կառավարութիւն մը : Այնուհետեւ Սպարտայի դէմ կոխւը գեռ շատ տարիներ շարունակուեցաւ :

**195. ՍՊԱՐՏԱՅԻ ԱՆՏՈՒՄԸ .** — 374-ին պատերազմով կողմերը ձանձրացած երկար պայքարէն՝ հաշտուեցան : Բայց երբոր ժամանակը եկաւ հաշտութիւնը ստորագրելու, Եպամինոնդաս, թերէի ներկայացուցիչը, պահանջեց որ ինք իրաւունք ունենայ Բէովափոյ կողմէն ստորագրելու, ինչպէս Սպարտա Լակոնիոյ կողմէն կը ստորագրէր : Աթէնք այս բանին ուժ չտուաւ . Սպարտա հաշտութենէն գուրս թողուց թերէն . և իր զէնքն անոր վրայ դարձուց զայն ջախջախելու մտադրութեամբ՝ իր առանձնութեան մէջ : Զօրաւոր բանակ մը Բէովափոյ արշաւեց, սակայն յաղթուեցաւ թերէկական փոքրիկ բանակէ մը Լեկտրայի մէջ :

Այս յաղթութիւնը Եպամինոնդասի պատերազմական հանճարին արդիւնքն էր . չորս հարիւր . Սպարտացիներ իրենց թագաւորին հետ միասին տասն վայրկենի մէջ

ոչնչացան : Այս պատերազմով Սպարտա կորանցուց իր պատերազմական հմայքը և երկրորդ կարգի ոյժ մը դարձաւ, թէեւ իր պարտութեան մէջ հերոսական արիւոթիւն մը ցոյց տուաւ : Պարտութեան լուրը արգելք մը չեղաւ Սպարտայի մէջ որ վերջ տրուի տօնական ուրախութեանց և նոյն իսկ յաջորդ օրը պատերազմէն վերապողներն եկան մասնակցելու հանդէսներուն և խրախճանութեանց :



Գ. Լ. Ռ. Խ. Ժ. Գ.

ԹԵՖԷՒ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ



**196.** ԵՊԱՄԽՆՈՒԹՈՒՆ. — Լեկարայի ճակատամարտէն յետոյ թէերէ ինը տարի Յունաստանի գլուխ մնաց : Այս դիրքը թէերէ կը պարտէր իր առաջնորդին՝ Եպամինոնդասի, որ նշանաւոր էր որպէս զօրավար, պետական մարդ և փիլիսոփայ, բայց աւելի մնծ էր իր բարձր ու ազնիւ բնաւորութեամբ : Իր երիտասարդութեան օրերուն երազող մը կը համարուէր . երբ թէերէի մէջ յուսահատութիւնը կը տիրէր, Եպամինոնդաս երբեք չվհատեցաւ ազատութիւն քարոզելէ : Վերջէն հասկցուեցաւ թէ ոչ ոք իրեն չափ աշխատած էր բունապետութիւնը տապալելու, և սակաւապետութիւնը ջրնջելէ յետոյ ինքն եղաւ նորահաստատ Ռամիկավարութեան առաջնորդն ու կազմակերպիչը :

Եպամինոնդաս ըրաւ այն թէերէի մէջ ինչ որ Պերֆկլէս ըրած էր Աթէնքի մէջ . դժբաղդաբար իր կեանքի մնացած մասը սախլուեցաւ պատերազմով անցընել Սպարտայի դէմ պաշտպանուելու համար : Շարունակ արշաւանքներ գործեց Լակոնիա : Եպամինոնդաս ազատեց Մեսինան, Արկասիոյ մէջ հիմնեց Դաշնակցական միութիւն մը և վերաշնեց Մանտինիան, զոր Սպարտացիք աւերած էին : Նոյնպէս հիմնեց Մեկալօպոլիսը (Մեծ Քաղաք) միացնելով քառասուն գիւղեր :

Աթէնսական օգնութիւնը վերջնական խորակումէ փրկեց Սպարտան, բայց ասով թէերէի վրէժինողրութիւնը

հրաւիրեց իր վրայ : Եպամինոնդաս Աթէնքի գէմ դարձաւ : Թէ Թեսալիա և թէ Մակեդոնիա Թերէի ազգեցութեան տակ առնուեցան , և Մակեդոնիոյ երիտասարդիշխանը Փիլիպոս քանի մը տարի մնաց Թերէ , որպէս պատանդ :

Թերէի գերիշխանութիւնը սակայն միայն այնքան ատեն տեւեց , որքան իր հանճարեղ մեծ պետական մարդը կենդանի էր : ՅԵՇ-ին չորրորդ անգամ ըլլալով Եպամինոնդաս Սպարտացի վրայ քալեց և Մանտինիայի մէջ նոր յաղթութիւն մը տարաւ : Ասիկա յունական ցամաքային պատերազմներու ամենամեծն էր , և բոլոր Յոյները մասնակցեցան ճակատամարտին երկու կողմէն . սակայն այս յաղթութիւնը շահ մը չբերաւ Թերէի , որովհետեւ Եպամինոնդաս ինկաւ պատերազմի դաշտին վրայ և ոչ ոք գտնուեցաւ քաղաքին մէջ որ կարնար իրեն յաջորդել :

Սյեւս ոչ մի պետութիւն չկար Յունական տուաջնորդութիւնը ստանձնելու կարող :


#### 197. ԱՆԴԵԽԱՆՈՒԹԻՒՆ ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋ.

Որովհետեւ Յունական քաղաքները չէին կարող միանալ մեծ պետութիւն մը կազմելու համար , բնական էր որ հետեւանքը պիտի ըլլար ուշ կամ կանուխ արտաքին ուժի մը ախրապետութիւնը : Սպարտա և Թերէ Պարսից օգնութեամբ Աթենական առաջնորդութեան առաջն առին : Թերէ և Աթէնք միանալով խորտակեցին Սպարտան : Սպարտա և Աթէնք կարող եղան Թերէն յետ մէկու : Իւրաքանչիւր պետութիւն այսպէս վարկաբեկուած ու ջատուած էր : Աթէնք եօթանասուն տարիներու փառաւոր առաջնորդութիւն մը ունեցաւ , Սպարտա երեսուն տարիներու բոնապետութիւն մը , և Թերէի կարճատեւ գերիշխանութենէն յետոյ քսան տարիներ Յունաստան անիշխանութեան մասնուեցաւ , մինչեւ որ օտար ոյժ մը եկաւ տիրապետելու :



Գ. Լ. Ա. Խ. Խ. Ժ. Դ.

#### ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ



198. ՄԱԿԵԴՈՆԵԱՆ ԺՈՂՈՎՈՒԹԻՒՆ ՈՒ ԹԱԳԱՎՈՒԹԻՒՆ .— Մակեդոնացիները յայն ցեղին մաս կը կազմէին , սակայն գեռ բարբարս էին և թերեւս խառնուած ոչ-հելլենական տարրերու հետ : Մինչեւ վիրջները անսնք բաժնուած ու տկար ցեղեր էին , բայց հիմա շնորհիւ քանի մը կարող թագաւորներու , բոլորը ձուլուեցան զօրաւոր ազգի մը մէջ , Այս փոփոխութիւնը այնքան ետքերը կատարուեցաւ որ Աղեքսանդր իր վինուարներուն կ'ըսէր՝

«Իւ Հայրս Փիլիպոս , ձեզի բարեարս ժողովուրդ մը գտաւ առանց բնակարանի , եւ ձեզմէ շատերը կենդանիներու մորթերուն , մէջ անթթուած խաշնաբածներ էին լեռներու վրայ , եւ ձեր հօտերը պաշոպանելու համար ապարդիւն պատերազմներ կը մէկեք դ-բացի ցեղերու հետ : Ան տուաւ ձեզի զինուարի վերաբուն մորթե փոխարէն , եւ ձեզ լեռներէն վար իջեցուց , որպէս զի դ-ու-ք արժանի ըլլաք պատերազմելու ձեր սահմաններուն վրայ արշաւող բարեարսոներուն գէմ , որպէս զի այսուհետեւ ձեր բերդերուն միայն չապահնիք ձեր ապահովութեան համար , այլ ձեր անձնական արիստեան : Ձեզ քաղաքներու մէջ բնակեցուց եւ ձեզի առողջ օրէնքներ ու հաստատութիւններ տուաւ : Այն բարբարսոները , որոնք ձեզ կը կողապտէին եւ ձեզ ու ձեր ունեցածը կը տանէին , այժմ դ-ու-ք անոնց տէրերը դ-արձաք»:

Փիլիպոս Բ . պատմութեան ամէնէն նշանաւոր ղէմքերէն մէկն է : Փառասէր էր , ճարպիկ , իմաստուն ,

յարատեւող, առողջ գաստղութեան տէր և հրաշալի կազմակերպող մը : իր ջանքն եղաւ իր ժողովութդը իսկական Յայներ դարձնել՝ Յունաստանի առաջնորդներ ընելով զանոնք : Վճռած էր ձեռք բերել այն առաջնորդութիւնը, որուն համար Աթէնք, Սպարտա և Թերէ գուր չանքեր ըրած էին :

Պայքարը վերջացաւ միացեալ ազգային միապետութեան մը կազմակերպութեամբ, և փոխանակ իրարու դէմ պայքարող փոքրիկ փոքրիկ քաղաքներու միակ զօրաւոր իշխանապետ մը իր գերիշխանութիւնը տարածեց բոլորին վրայ :

**199. ՓԻԼԻՊՊՈՍԻ ԶԳՑՈՒՄՆԵՐՆ ԵՒ ՄԿ-  
ՓՈՏԸ.** — Փիլիպպոս գահը բարձրացած ժամանակ Մա-  
կեդենիա տակաւին աղքատ երկիր մըն էր առանց յար-  
մար նաւահանգստի մը : Առաջին պէտքը ծովեղերք մը  
ունենալն էր : Փիլիպպոս անմիջապէս գրաւեց Խալկի-  
տիկէ թերակղզին և հոն սկսաւ շահագործել ոսկիի  
հանքերը, որ իրեն տարեկան հազար տաղանդ եկամուտ  
կը բերէին, ճիշտ այնքան, որքան Աթէնք իր ամէնէն  
զօրաւոր եղած ժամանակ կը ստանար :


Եեայ Փիլիպպոս դէպի թունաստան դարձաւ : Հոս  
ամէն միջոցներու զիմեց իր նպատակին համելու համար՝  
խորամանկութեան, կաշառքի և բռնի ուժի : Բոլոր յոյն  
պետութեան մէջ նշանաւոր հայրենասէր համարուած  
պետական մարդոց մէջ կային այնպիսիներ, որոնք իրմէ  
գաղանի վարձք կը ստանային : Քաղաք քաղաքի դէմ  
լարեց և այս ներքին վէճերով յաջողեցաւ Յունաստանն  
իր ձեռքը առնել : Միակ մարդք, որ Փիլիպպոսի գաղանի  
ծրագիրները հասկցաւ և շարունակ կը հակառակէր, Ա-  
թենացի Դեմուրենէսն էր : Սա Յունաստանի ամէնէն

նշանաւոր ճարտասանն էր : իր կեանքի միակ նպատակը  
դարձաւ ետ մղել մակեդոնական տիրապետութիւնը և  
կրակս խօսքերով Աթե-  
նացիներու մէջ քաղա-  
քական անկախութեան  
բոցեր կ'արծարծէր՝ պաշ-  
տպանելու համար ամ-  
բողջ Հելլասը Մակեդո-  
նիոյ դէմ, ինչպէս Աթէնք  
ըրած էր Պարսկաստանի  
դէմ :

« Ենթագրենք թէ  
դուք աստուածներէն ա-  
պահովութիւն ստացած  
էք թէ Փիլիպպոս ձեզի  
չպիտի դպչի բոլոր տաշ-  
ուածներուն անունով կ'ը-  
սեմ ձեզ թէ՝ ամօթ է որ  
ձեր տգէտ ապշովութեամբ  
թողուք որ Հելլասի  
մնացեալ մասը զուուի : »

Գեմութենէսի ապնիւ  
ճարտասանութիւնները,  
խօսւած Աթէնքինդհա-  
նուր ժողովն մէջ Փի-  
լիպպոսի դէմ, թէեւ գրա-  
կանութեան մէջ անմրցելի  
են, սակայն դրական ո-  
գուտ մը չունեցան :

**200. ՄԱԼԵԿՈՒՄՆԱԿԱՆ ՌԱՆԱԿ. — Փիլիպպոսի  
ամենակարեւոր գործը իր բանակին կազմակերպութիւնն**



62. ԳԵՄՈՒԹԵՆԻՍ. — Կիսանդրի՝  
Երիտրական Թանգարանին մէջ

Հնուրեան ամենէն մեծ ճար-  
տասահին և Արենացի վերջին մեծ  
ազգաւորին այս կիսանդրին վա-  
ւերական կը կարծուի : Փորփորած  
մակառով և խորշուառ իրով  
դիմին վրայ ցաւագին, բայց միան-  
գամայն յանառ ու կորովի բան  
մը կայ :

եղաւ, և իր հարստութիւնը միջոցներ տուաւ իրեն կարգապահ ուժ մը կազմակերպելու: Թերէական փալանգը բարեկարգեց և հինգ կարգ նիզակաւորներ տևեցուց ճակատի զինուորներու եաւեւ: Մակեդոնական ազնուականները ձիւոր գումարտակները կը կազմէին: Մինոյն ժամանակ, առաջին անգամ ըլլալով տեսակ մը թնդանօթաձիգ գումարտակ կազմուեցաւ, որ նորատեսակ մեքենաներով կարող էր մինչեւ երեք հարիւր քայլաչափ տեղ խոչոր քարեր նետել: Փիլիպոս կազմակերպեց այն ուժը, որով իր գաւակը բոլոր աշխարհին պիտի աիրէք:

**ԶՊ1.** ՔԵՐՈՆԻԱՅԵՒ ՀԱՎԱՏԱՄԱՐՏԱԾԸ ԵՒ ԿԱՐԵՎՈՒՄ ԺՈՂՈՎԸ. — 338-ին Փիլիպոս գիմակը վար առաւ և արշաւեց Յունաստան: Աթէնք և Թերէ միացան անոր դէմ, սակայն չարաչար կերպով յազթուեցան Քերոնիայի ճակատամարտին մէջ: Յետոյ յունական Համաժողովը՝ գումարուելով Կորնվսսի մէջ, ճանչցաւ Մակեդոնիան որպէս Յունաստանի գլուխ: Այս ժողովը սահմանադրութիւն մը գծեց, որ առաջարկուած էր Փիլիպոսի կողմէն: Ամէն մէկ պիտութիւն իր անկախութիւնն ու ինքնավարութիւնը պիտի ունենար, բայց երբ խնդիրը օտար հարցերու վրայ գար, ինչպէս պատերազմ մղել, հաշտութիւն կնքել, Փիլիպոս միայն պիտի վճռէր ատոնիք: Նոյնպէս Փիլիփոս յայտարարուեցաւ որպէս ընդհանուր հրամանատար յունական բանակներուն, և պատերազմ հրամանակուեցաւ Պարսկաստանի դէմ:

**ԶՊ2.** ՀԵՎԱԿԵՆԱԿԵՄՆ ՊԱՏԱՄՈՒԹԻՒՆՆԵՒ ԵՒ ՎԵՐԶԱԿԱՑՅԵ. — Այսպէս Փիլիփոս ասպարէկ իջաւ ոչ որպէս յալթող, այլ որպէս ախոյեան մը Յոյներու Հելլե-


նական ամենաոխերիմ թշնամիին դէմ: Այս տիրապետութիւնը, առ երեւոյթս, ազգային միութեան դիմակին ետեւ թագնուած էր, սակայն իրապէս Հելլենական պատմութիւնը կը վերջանար: Յունաստան այնուհետեւ մինչեւ 19-րդ դարուն սկիզբները այս կամ այն օտար պետութեան մը մէկ նահանգը կը կազմէր: Սակայն Հելլենական քայլաքակը թութեան պատմութիւնը վերջացած էր: Մակեդոնական տիրապետութիւնը այս քայլաքակը թութիւնը կը տարածէր Սքեւելքի մէջ և նոր ՅՈՒՆԱՍՏԵՒԵԼԵՄՆ աշխարհ: մը կը ստեղծէր:

Փիլիփոս երկու մեծ դեր կատարած էր՝ Յունաստանը Մակեդոնիոյ իշխանութեան տակն առած էր, և կազմակերպած էր նոր բանակ մը, որովիր յաջորդը պիտի տիրապետէր աշխարհի: Փիլիփոս Բ. պատմութեան ամէնէն նշանաւոր դէմքերէն մին է:

---

Մատենագրութիւն. — Պլուտարքս, Դևուրենի կեանիլը. — Քենսուին, Հեղինելիք. — Գենուակենս, Ճառել. — Curtius: vol. V. — Holm: vol. III chaps. XIV-XIX. — Wheeler: Alexander the Great, chaps. I-IV. — Seignobos: p. p. 457-475.

Խմբագրելի նիւթեր. — 1. Բաղդատու՛ Փիլիփոս Բ. եւ Մեծն Պետրոսիոյ: 2. Դեմոսթենէսի քայլաքականութիւնը: 3. Մակեդոնական բանակը: 4. Բաղդատէ՛ Աթէնք, Սպարտա, Թերէ եւ Մակեդոնիա: 5. Ինչո՞ւ Յոյները անմիաբան էին: 6. Յունական նկարագիրը: 7. Բաղդատէ՛ Յոյնը եւ Հայլ: 8. Ուրուագծէ Հին Յունաստանի աշխարհագրութեան պատմութիւնը: 9. Ուրուագծէ Յունաց պատմութիւնը 405-338 թ. Ա.: 10. Ո՞վ է Յունական պատմութեան Մեծ Մարդը: 11. Նշանակէ՛ Նշանաւոր Յոյներու անունները իրենց ժամանակագրական կարգով: 12. Պատմէ՛ Նշանաւոր պատերազմները ժամանակագրական կարգով:



ՅՈՒՆԱ-ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱՇԽԱՐՀ

T. L. O'KEEFE

ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐ ԱՐԵՎԱՐԴՏՔԻ ԽԱՐԴՈՒՄԸ

Ա. Ավեբսանդրի ՅԱՂԹՈՒԹԻՒՆԵՐԸ

**203. ԱՊԵՐՍՈՆ.ԴՐՄԵԾԻՆԱՍՐԱԳՐԻՔ.**—Փիլիպ-  
պոս սպաննուեցաւ 336-ին, Քերոնէայի ճակատամարտին  
երկու տարի յետոյ, երբ կը պատրաստուէր Ասիա արշա-  
ւելու: Իր գործը շարունակեց իր որդին Աղեքսանդր: Հայրն  
ու որդին, երկուքն ալ ստատմութեան ամէնէն նշանաւոր  
գէմքերէն են, թէեւ իրաբու բնաւ չեն նմանիր: Աղեք-  
սանդր աւելի շատ իր մօր, Աղվմափային, կը նմանէր, որ  
Եպիփրոսի կիսավայրենի իշխանուհի մըն էր՝ օժտուած  
անհուն ոգեւորութեամբ և գորաւոր կիրքերով:

Աղեքսանդր իր մանուկ հասակէն անհանդարտ ,  
գործունեայ և ինքնավստահ էր : Այս յատկութիւնները  
իր ամբողջ կեանքին մէջ պահեց : Իր ստացած կրթու-  
թեամբը սովորեցաւ դիմանալ դժուարութեանց և ատել  
հանգիստն ու շռայլութիւնը : Պատահի իշխանն իր ժա-  
մանակը Հօմերոսի ընթերցումին նույիրած էր , և իդիա-

Կանը գոց զիտէր : Հոմերոսի Աքիլլէսը իրեն համար իտէալ  
մը դարձաւ և մըշտ կ'ըսէր թէ «Աքիլլէսը իմ նախա-  
հայրերէս է» : Իր վերջին ուսուցիչն էր Արփաստաէլ .  
այս մեծ ուսուց-  
չէն սովորեցաւ սի-  
րել Յոյն ար-  
ուեստն ու զբա-  
կանութիւնը , և  
համակրիլ յունա-  
կան քաղաքա-  
կրթութեան :

Digitized by srujanika@gmail.com

ԱՐԵՎԻ ԴԱՒ

ЧЕ РЫСЕЧЬ-

**ΨΥΘ. — Ηρι ιοη**

մահուան ասեն

U.S. Patent and Trademark Office

## **սան տարեկան**

*E<sub>p</sub>* : 3000 m.s.m.

*up hi, p q hi un-n-*

## բական հանճար

*मर्म तं लं अम-*

բագալին Համե-

## Մատ կարող է սշ-

17. Տարածե ուն-


## Հանագետ մո՛ւ

*ալ . սակայն աշ*

*մէն, բր զի՞ն, բր կը ն*

*मर्मिवाजः ओ ना*

*զոր Փիլիպսոս ու*



**68. — ԱԳԵՔԱԾՈՒԹՅՈՒՆ — Կիսանիդրի և ուլվրի  
Թանգարանին մէջ**

Աղեմանդրի այս կիսանդրին աղ չաս կարելի է վագայիշն համեմատ կարող է ըլլալ ճարպիկ դիւանագէտ մըն աղ. սակայն առջնքը զինքը կը նկատէին որպէս յանդուզն պատանի մը միայն: Ոչ ոք կը հաւասար թէ այն պկառութիւնը, զոր Փիլիպպոս ուժով և խորամանկութիւնը հասաւ-

տած էր, Աղեքսանդր պիտի կրնար պահել։ Յեղաշփոխութիւնը ծագեցաւ ամէն կողմ։ սակայն երիտասարդ թագաւորը հրաշալի արագութեամբ մը ջախչախիչ հարուածներ տուաւ ամենքին։ Շուտափոյթ արշաւանք մը կարգը վերահաստատեց Յունաստանի մէջ։ Հիւսիսի բարբարոս ցեղերը Դանութէն անդին նուածուեցան, յևսոյ Աղեքսանդր լեռներէն անցնելով իլիրիան նուածեց։

Միենոյն ժամանակ լուր տարածուեցաւ հարաւի նահանգներուն մէջ թէ Աղեքսանդր սպաննուած է, հետեւանքն եղաւ նորէն ասպատամբութիւն ամէն կողմ։ Աղեքսանդր կրկին երեւցաւ Յունաստանի մէջ և վրէժիննդիր եղաւ մասնաւորապէս թերէէն, որ յեղափոխութեան կեղրոն դարձած էր։ Թերէն առնուեցաւ եւ քանդուելով՝ հողին հաւասար դարձաւ, եւ մնացեալ բնակչութեան երեք հազար վերապրողները ծախուեցան որպէս գերիներ։ Մնացած նահանգներն իրենց հապատակութիւնը յայտնեցին անմիջապէս և Աղեքսանդր անոնց հետ սիրով վարուեցաւ։ Ապա Աղեքսանդր, երբ իր հեղինակութիւնը հաստատեց վերջնականապէս բոլոր Յունաստանի մէջ, ասպարէզ իջաւ որպէս Հելլասի պաշտպան Պարսկաստանի դէմ։


**205.** **ՊԱ.ՌՍԿԱ.Ն.Ս.Ն ՊԱ.ՏԵՐԸ.ԶՄՆ.ՆՐԸ.՝ 334-ի**  
դարնան Աղեքսանդր Հելլեսպոնատուէն անցաւ 35,000 կարգապահ զինուորներով։ Աղեքսանդրի ուժը բաւական էր զիմագրելու արեւելնան ո՛ և է ուժի։ սակայն որքան մեծ տարբերութիւն ունէր այն ահագին ամբոխէն, զոր Քսերքսէս մէկ ու կէս դար առաջնորդած էր Յունաստանի դէմ։ Աղեքսանդրի տիրապետութիւնը տեւեց հինգ տարի։

Երեք մասի բաժնել՝ նկատի ունենալով աշխարհառչառչակ պատերազմները։

**Ա.** **Փոքր Ասիխ.** Կրանիքոսի նակատամարտ։ — Պարսկական կուսակալները Փոքր Ասիխ մէջ Կրանիքոս գետին եղերքը Աղեքսանդրի դէմ ելան։ Աղեքսանդր գետին անցնելով յանդուեցն յարձակում մը գործեց Պարսկիներու վրայ և հազիւ ազատեցաւ իր կեանքը վրայ տալէ։ Պարսիկ ազնուականները արիաբար կուսական, սակայն երկար չկրցան զիմագրել Մակեդոնական ուժին։ Բոլոր այն Յայները, որոնք Պարսից հետ միացած էին, ջարդուեցան որպէս դաւաճաններ։ Յաղթութիւնը Աղեքսանդրին արժեց միայն 120 հոգի և զինք Փոքր Ասիխ տէր դարձուց։ Յաջորդ քանի մը ամիսներուն Բամկավարութիւններ հաստատեց յոյն քաղաքներու մէջ և կազմակերպեց զանազան նահանգներու կառավարութիւնները։

**Բ.** **Միջերկրականի եզերքներ.** Խոսի նակատամարտ։ — Պետութեան ծիչտ սիրալ հարուածելու եթէ ելէր Աղեքսանդր, այն ատեն իր ետեւ պիտի թողուր Պարսկական զօրաւոր նաւատառմիզ մը ու քաջալերած սիտի ըլլար յեղափոխութիւնը Յունաստանի մէջ։ Աղեքսանդր նախ իմաստութեամբ վճռեց ամբողջ ծովելերքները գրաւել, ու այսպէս իր ետեւը պաշտպանել ներսերը յառաջնալէ առաջ։ Այս ծրագրով դէպի հարաւ արշաւեց, անցաւ այն լեռներէն, որոնք Փոքր Ասիխն կը բաժնեն Սուրբայէն, գրաւեց Փիւնիկէն և Եգիպտոսը։ Միենոյն ժամանակ Պարսիկները խոչըր բանակ մը հաւաքած էին Դարեհի առաջնորդութեամբ։ Աղեքսանդր անոնց հանդիպեցաւ Խոսի (Խաքէնտէրուն) քոյլ և գիւրութեամբ յաղթեց 600,000 հոգինոց բանակին։ Դարեհ ծուղակի մէջ ինկաւ նեղ անցքի մը մէջ՝ ծովուն և լերան

միջեւ : Պարսիկները բոլորովմին շփոթեցան և սկսան տամէն կումէ փախուստ տալ , և այսպէս իրենք զիրենք մատնել մակեդոնական սուրերուն :



69. — ՊԱՏԵՐՍ. ՅՈՅԵՆԵՐՈՒ ԵՒ ԱՍԽԱՑԻՆԵՐՈՒ ՄԵԶԵՒ

Աղեսանդրի գերեզման կողուած , Միղոնի դագաղին մարմար Աղեսանդրի գերեզման հաւակուու մը : Այս գերեզմանը հիմա կը զաւրաբանենքն հաւակուու մը : Պոլոյ միւզկին միշ որ կը ներկայացնէ մակեդոնացի հնիւակ մը և ճիւռոր մը սախացի զինուորներու միջեւ : Հնիւակը ունի սաղաւարտ, գրան ու սուսպաններ, ու հաւանարաւ ինչպիս ճիւռոր, աչ ձեռով սուր մը կը բռնէր : Ասխացիները — մին աղեղը կը բարի, միւլ վահանով ինչպինքը կը ծածկէ, իսկ միւլը զինարափի կը փախ ին — բայն տարածներ և միջնորդներ սեղմուած բամերներու հազած են : Գրամինին ծածկած են հետակուան Ռուսիոյ խազակներու գտակին հմանող գտակ մը :


Աղեսանդր այն տաեն Պարսից թագաւորի տիտղոսն իր վրայ տուաւ : Տիւրոսի և Գաղացի պաշարման

պատճառաւ իր յառաջիսազացումը տարի մը ուշացաւ . բայց Եգիպտոս սիրով լմունեց զինքը սրպէս ազատաբար մը , և 332-ին վերջերը աշխարհիս բոլոր ծովային ու ժը իրեն ձեռքն էր : Երբ Եգիպտոս կը գտնուէր , նեղոսի բերնին մօտ շինեց Աղեսանդրիա քաղաքը , որ յաջորդ զարերուն մնաց սրպէս աշխարհի վաճառականական և մտաւոր կեղրմնը , մինչ նախապէս ծովահեններու ժամանութիւնը մըն էր լոկ :

Գ . Տիգրիս-Եփրամի տօջանակ . Արելայի նակասամար . — Դարեն Աղեքսանդրին առաջարկեց պետութիւնն իրենց մէջ բաժնել : Աղեքսանդր մերժելով այս առաջարկը յառաջացաւ . գէպի ներսերը : Եգիպտոսէն Ասորեստան տանող հին ճանապարհին հետեւելով Արբելայի մօտ . Նինուէին ո՛չ հեռու , Դարենի գէմ ելաւ : Կ'ըսուի թէ Պարսիկները մէկ միջինն կը հաշուուէին : Աղեքսանդր գիտմամբ պատեհութիւն տուաւ . Պարսիկներուն ընտրելու իրենց տեղն ու ժամանակը , և յանկարծակի յարձակում գործելով երրորդ և վճռական յաղթութեամբ մը ցոյց տուաւ . թէ գիմադրութիւնն այլեւս տպարդիւն էր : Դարեն ալ նոր բանակ չհաւաքեց : Կայսրութեան մայրաքաղաքները Շօշ , Բաբելոն , Եկբատան , Պերսեպոլիս անձնատուր եղան իրենց ոսկիի և արծաթի գանձերով և Պարսկական պետութիւնը խորտակուեցու 331-ին (Ք . Ա .) :

ԶՊԵ . ՅԱՅԵՐԱԿԱՆԵՐՈՒ ԱՐԵՎԵԼՔԻ ՊԱՏԵՐՍ. ՅՈՅԵՆԵՐՈՒ ՄԵԶԵՒ . — Յաջորդ վեց տարիները յուսահատական ճակատամարտներ մզուեցան արեւելեան լեռներու շուրջ և Յէնձապի մէջ : Աղեքսանդր իր բանակը երկու անգամ աւելի հեռու տարաւ . Բաբելոնէն , որքան սա հեռու էր Մակեդոնիայէն : Անցաւ ընդարձակ անապատներէ ,

հնազանդեցուց Բակտրիայի և ուրիշ վայրենի թաթար ցեղերը : Ոքսոսէն անդին անցաւ մինչեւ Աֆղանիստան և անկէ անդին հիւսիսային Հնդկաստանի արգասաբեր դաշտերը : Ինդոս գետէն անցաւ և յառաջացաւ մինչեւ Իսլամիս գետը, սակայն իր Մակեդոնացի հաւատարիմ զինուարները մերժեցին այլեւս առաջ երթալ : Աղեքասանդը վշտահար վերագարձաւ Բաբելոն, զայն իրեն մայրաքաղաք դարձուց, և քանի մը տարի յետոյ մեռաւ ջերմէ (323 թ. Ա.) երբ պատրաստութիւններ կը տեսնէր նոր յաղթութիւններ տարածելու դէպի Սրեւելքն ու դէպի Սրեւմուտքը :



#### Բ. Աղեքսանդրի ԳՈՐԾԻՆ ՀԵՏԵՒԱՆՔԸ

**207.** ԱՐԵՎԵՆԵՐԸ ՈԽ ԱՐԵՎՄՈՒՏԸ ԽԱՌԵՆՈՒՄԸ . — Աղեքսանդր իր պատերազմներն սկսաւ Սրեւելքէն վրէժ լուծելու համար : Բայց երբ տեսաւ ոչ հոն կար գերազանց ու ազնիւ յատկութիւններով օժտուած արեւելեան կեանք մը, հետզնետէ սկսաւ աւելի լայնութիւն խորհիլ : Սյունա իր նպատակը չէր տիրապետող փոքրիկ ցեղի մը հպատակ դարձնել ամբողջ աշխարհը, այլ Պարսիկ ու Յոյն ցեղերը հաւասար պայմաններով իրար խառնել : Ենքայ պատմաբան մը կ'ըսէ թէ՝ «Աղեքսանդր կ'ուզէր Սրեւելքն ամուսնացնել Սրեւմուտքի հետ», այսինքն միացնել երկու տարբեր քաղաքակրթութիւններ՝ առնելով իւրաքանչիւրէն լաւագոյն տարրերը : Հազարաւոր Պարսիկ երիտասարդներ Մակեդոնական բանակին մէջ կը մտնէին և բարձր պաշտօններ կը յանձնուէին անոնց : Աղեքսանդր իսկ պարսկական սովորութիւններ ու ձեւեր ընդունեց, ամուսնացաւ Պարսիկ կիւ

ներու հետ, և կը յորդոքէր իրեններուն ալ նոյնն ընել : Մակեդոնացիները թէեւ կը բողոքէին, սակայն շուտով ստիպուեցան անոր հնազանդիլ :

Աղեքսանդր սկսաւ որպէս պաշտպան Սրեւմուտքի . սակայն վերջէն իր ձգտումը եղաւ միահեծան տէր դառնալ աշխարհի, բարձր բոլոր ցեղերէ, անոնց և ոչ մէկուն պատկանիլ, այլ զանոնք բոլորը միացնել միակ իշխանութեան մը տակ :

#### 208. ԱՐԵՎԵՆԵՐԸ ՈԽ ԱՐԵՎՄՈՒՏԸ ԽԱՌԵՆՈՒՄԸ

— Աղեքսանդր տեսաւ որ իր մատղբութիւններու յաջողութեան համար անհրաժեշտ է յոյն գաղափարները տարածել Սրեւելքի մէջ : Ցեղերը կարող են իրենց արիւնը խառնել իրարու . Յոյնները կարող են շատ բան սորվիլ Սրեւելքէն . սակայն ամենակարեւոր կէտն այն էր որ փոքրիկ Հելլասի միտքն ու արուեստը յղկէր Սրեւելքը : Այս նպատակով էր որ Աղեքսանդր բազմաթիւ քաղաքներ շնեց Սրեւելքի մէջ, որոնցմէ մեծ մասը Աղեքսանդրիա կը կոչուին, և որոնք Հելլենական ազգեցութեան կերպններ դարձան :

Այս քաղաքները կը շինուէին յառաջացող բանակին բան ու բրիչով : Կ'ըսուի թէ մեծ քաղաք մը շինուեցաւ քսան օրուան մէջ : Ասոնցմէ շատերը պարզ սահմանական ամրոցներ էին, որոնցմէ շատեր առեւտրրական կեղրոններ դարձան : Աղեքսանդրիա մը կար Հնդկաստանի մէջ՝ Ինդոսի վրայ, ուրիշ մը՝ Եփրատի, երրորդ մը Նեղոսի վրայ : Երեք գլխաւոր կեղրոններ ընարուած էին, որոնք մինչեւ այսօր պահած են իրենց կարեւորութիւնը :

Աղեքսանդրի յաջորդները շարունակեցին կառուցանել այսպէս Յոյն քաղաքներ : Դավթականութիւններ հաստատելու յունական հանճարը անգամ մըն ալ ապա-

ցուցուեցաւ : Իւրաքանչիւր նոր քաղաք յոյն բնաշիչներ ուներ . սովորաբար ասոնք բանակէն ևս մնացող նախկին զինաւորներ էին , սակայն Հելլասէն նոր երիտասարդ՝ ուժեր կուգային աւելցնելու շարունակ Յոյն տարրը : Երջակայ գիւղերէն բնակիչներ կը հաւաքսէին , սակայն ասոնք ալ շուտով Յոյն նկարազրի աղդեցութեան տակ կը մտնէին : Ցրուած տգէտ գիւղացիները հիմա դարձան արհեստաւորներ և վաճառականներ , սրտովին յարած Յոյն քաղաքակրթութեան : Քաղաքներն առ հասարակ ընդարձակ ու հանգստաւէտ էին , փողոցները սալայտակուած , գիշերները լուսաւորուած , ջուրի մատակարարութիւնը առատ և ոստիկանական կաղմակերպութիւնը լաւ :

Բանապետական Սրեւելքի մէջ այս քաղաքները ընդարձակ արտօնութիւններ կը վայելէին : Ունէին ինքնավարութիւն , իրենց Ընդհանուր Ժողովները , սեփական դաստարան , և իրենք կը հառաքէին իրենց տուրքերը : Քաղաքներու մէջ առ հասարակ Յունարէն կը խօսուէր . անոնց տաճարներն առ հասարակ յունական ճարտարապետութեան դրօշմը կը կրէին՝ զարդարուած յունական արձաններով : Անոնք կը պահէին Յոյն տօներն ու խաղերը , և այնունետեւ ոչ միայն փոքրիկ Հելլասի մէջ , այլ ամբողջ արեւելեան թատրոններուն մէջ հասարակութիւնը կը հառաքուէր տեսնելու Եւրիպիդէսի խաղերը : Քաղաքակրթութիւնը զարգացաւ փոքր տեղի մը՝ Յունաստանի մէջ , բայց յետոյ ժառանգութիւն դարձաւ հանուր այսարհի : Քաղաքական միութիւնը շուտով կարուեցաւ , սակայն զարգացումի ու քաղաքակրթութեան միօրինակութիւնը ապրեցաւ դարերով և մինչեւ իսկ Հռոմէական տիրապետութենէն յետոյ :

**209.** ԵՎՏԱՇՐՋՈՒԹԹԻՆԸ ՀԵԼԼԱՍԻ ՄԷԶ . — Հելլաս կորսնցուց իր կարևորութիւնը , որովհետեւ բախտ փնտուող երիտասարդ Յոյնները մտաւորականութիւնն ու կորովը իրենց հետ Սրեւելք կը տանէին , և ի հարկէ յաղթական հելլենական քաղաքակրթութիւնը փոխուեցաւ իր յաղթութեան հետեւանքով մինչեւ իսկ հին հայրենիքին մէջ :

Յարաբերութեանց շրջանակը լայնցաւ , Յոյնի և բարբարոսի մէջ գանուող պատը անհետացաւ , յոյն գաղափարներն աղդուեցան արեւելեան գաղափարներէն : Մասնաւորապէս յեղաշրջումի երկու երեւոյթներ տեղի ունեցան հին յունական կեանքին մէջ . ա) . Տնտեսական , բ) . Գիտական :

**Ա.** Տնտեսական . — Աշխարհի հարստութիւնը չափագանց շատցած էր : Ահագին ոսկիի և արծաթի գանձերը , զորս արեւելեան միապետները դիզած էին անկիւն մը այժմ շրջաբերութեան հանուեցան , և վերադարձող բախտախնդիրներն իրենց հետ ահագին հարստութիւն տարին եւրոպա : Առեւտուրը զարգացաւ , ապրուսաը սղեց , շույլութեան միջացները շատցան : Հարուստ ու աղքատ դասակարգերն սկսան որոշ կերպով երեւան գալ : Մեծ քաղաքներն ունէին իրենց անօթի , տառապող և սպառնալից ամբոխը :


**Բ.** Գիտական . — Գիտական յառաջդիմութեան նոր շրջան մը սկսաւ : Աղեքսանդր ինքը երկրախոյզ մըն էր , և Հնդկաստան հասնելուն պէս գիտական հետազոտութիւններ կատարել տուաւ : Երբ տառչին անդամ ինդոս գետին մօտեցաւ , կը խորհէր թէ նեղոսի վերին ափունքը կը գտնուէր : Երկու հազար նաւակներէ բաղկացած նաւատարմիզ մը կազմեց և վար իջաւ մինչեւ Հնդկական Ովկիանոսը և անկէ ալ իր բարեկամ Նեար-

խոնը զրկեց Եփրատ գետին եղերքները զ տնելու համար : Բազմաթիւ ամիսներու ճամբարդութենէ մը յետոյ Նէարշոն Բարեկան հասաւ : Խնքը գծած էր ամբողջ ծովեղերքները և շատ անգամ ցամաք դուրս ելած էր և հաւաքած բաղմաթիւ տարօրինակ բոյսեր ու կենդանիներ :

Աղեքսանդր ուրիշ հաւաքածուներ ալ կազմեց, և բոլորը միասին զրկեց իր ուսուցիչ Սրիատութէին, որու հետեւանքն եղաւ ՅՈ հատոր «Բնական Պատմութիւն» : Յոյն մտաւորականութիւնը փոխանակ այս անգամ տիեզերքի մասին բառացի վիճաբանութիւններ ընելու, սկսաւ գիտական դիտութիւններ ընել և իրողութիւնները դասաւորել : Ասիկա աւելի զարդացաւ Բաբելոնի աստղագիտական դիտութիւններով և Սրեւելքի աւանդութիւններով : Յունական միտքը ազդուած այս նիւթական հարստութենէն, սկսաւ ինքինքը տալ մարդոց և բնութեան ուսումնասիրութեան :

**210. Ա.Մ.ՓՈՓՈՒՄ.** — Այս նոր արդիւնքը հին ազդակներու հետեւանքն է : Աղեքսանդրի յաղթութիւնները պարզապէս զինուորական պատմութեան դէպքեր չեն . ասոնք ընդարձակեցին աշխարհի քարտէսը և աւելի ընդարձակ ասպարէզ մը տուին մարդկային քաղաքակրթութեան : Սրեւմուտքն Սրեւելքին միացաւ և անէէ ծնունդ առաւ նոր զարդացում մը, նոր քաղաքակրթութիւն մը :

Աղեքսանդր մեռաւ 32 տարեկան և իր պետութիւնը մեսերու բաժնուեցաւ : Եթէ եօթանասուն տարեկան ասպած ըլլար, չենք գիտեր թէ ի՞նչ պիտի ընէր . սակայն կրնանք ենթադրել թէ Հնդկաստանն ու Չինաստանն ալ նոր քաղաքակրթութեան շրջանին մէջ պիտի առնէր :



20. — ՓԻ. ԵՊՊՈՍԻ ԳՐԱՄՆԵՐԻՆ

Այ կողմը դափնիներով պակրուած Զեւսը : Ետևի կողմը ձիւոր մը Փիլիպոս արանացրութեամբ : Դրամը կ'արեէ 4 տրամամի — թէրցաւախմի — ինչ որ մեր դրամով գրեր մեծիս մը կ'ընէ:



21. — Թէ. ՔՐԱՏՐԱԽԱՄԻ, ԳՐԵՐԻ ԱԼԻ ԱԼ. ՑԻ



22. — ՏՐԱՄԱՄԻ, 4 ԴՐՈՒ

Ա. Ե. Ք. Ա. Ն. Դ. Բ. Ա. Ր. Ա. Մ. Ա. Բ. Ա. Վ. Ա. Ր. Ա. Մ. Ա. Բ. Ա. Վ.

23. — Գ. Ա. Ա. Գ. (obole) 30 ՓԱՐԱ

Աղեքսանդրի զրուած, առիծի զրուած մը ծածկուած : Ետևի կողմը Զեւս՝ իր գաւազանին կորեած է և ձեռիք արծիւը բռնած : Այս դրամները արծարկ են : Ասոնցմէ զա կային նաև 3 դանգ, 2 և 10 տրամամի արծոյ դրամներ : Տապանը և մեասը դրամչիմ, այլ արժեհանդակ ինչնէն :

Մատենագրութիւն. — Պլուտարքոս, Աղեմանդրի կեանիլ: Արյան, Աղեմանդր (Գրուած Բ. թ. զար թ. Յ.): Wheeler: Alexander the Great. Dodge: Alexander. Hogarth: Philip and Alexander of Macedon. Mahaffy: The story of Alexander's Empire. Myers: Ancient History, pp. 273-285. Freeman: Alexander. Seignobos: pp. 472-488.


Խմբագրելի նիւթեր. — 1. Աղեքասանդրի բանակը. — 2. Ի՞նչ Քառակրթութիւններ գոյութիւն ունեին երբ Աղեքասանդր. Ասիա անցաւ. — 3. Հայերը Աղեքասանդրի ժամանակ. — 4. Աղեքասանդր որպէս մարդ. — 5. Որպէս զօրագոյն:

---

❖❖❖

Գ. Լ. Ա. Խ. Բ.

ՅՈՒՆԱ-ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱՇԽԱՐՀ ՄԻՆՉԵՒ  
ՀՐԱՄԷԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ



Ա. Ք. Ա. Դ. Ա. Ք. Ա. Կ. Ա. Ն.

Չ 11. ՅԱԶՈՒԹՅՈՒԹԵԱՆ ՊԱՏԽԱՑԱԽԵՐ (ՅՀՅ-  
280 թ. Ա.): — Աղեքասանդր յաջորդ մը չթողուց: Իր մահ-  
ուան անկողնին քով երբ իրեն հարցուցին թէ զ՞ո՞վ  
կ'ընարէ իրեն յաջորդ, պատասխանեց՝ «Ամէնէն զօրա-  
ւորը»: Ինչպէս ինք կանխատեսած էր, իր մահուանին յե-  
տոյ իր գլխաւոր զօրապեանները պայքարի մտան իշխա-  
նութիւնը ձեռք բերելու համար: Յաջորդ կէս դարուն  
միջոցին աշխարհը ահաւոր պատերազմներու ու մարդաս-  
պանութեանց թատր մը դարձաւ: Ասեն մը կարծուեցաւ  
թէ պիտի գտնուի զօրաւոր առաջնորդ մը Աղեքասանդրի  
տեղը բանելու համար: Անտիկոնիոս գրեթէ յաջողած էր,  
երբ բոլոր զօրապեաններն և սատրապները իր գէմ ելան  
և յաղթեցին անոր Փրակիոյ մէջ Իփսոսի մօս (301 թ.  
Ա.), և հետեւաբար պայքարի հետեւանքն եղաւ բաժա-  
նումը: Այս պայքարները կը կոչուին Յաջորդութեան  
Պատերազմներ:

Չ 12. ԿԱՅՑՈՒԹԻՒՆԸ ԵՐՐՈՐԴ ՊԱՐՈՒՆ. —  
Վերջապէս 280-ին կարգը վերահաստատուեցաւ և յա-  
ջորդ վաթուն տարիները կը համարուին Հելլենականու-  
թեան Փառաւերջանը: Յունական աշխարհը կը սկսէր Ադրի-  
ականէն մինչեւ Ինդոս գետը և կը պարունակէր, ա. ե-

րեք մեծ պետութիւններ՝ Սուրբոյ, Եղիպտոսի և Մակեդոնիոյթագաւորութիւնները. Բ. Բաժնուած փոքրիկ միապետութիւններ, որոնք կը տարածուէին Մարաստանէն մինչեւ Եփիրոս, ինչպէս Պոնտոս և Հայաստան, որ կը կառավարուէին Պարթեւ իշխաններու հարստութեամբ, և գ. Ազատ փոքրիկ քաղաքներ, ինչպէս Բիւզանդիոն, Կոս և ուրիշ նոյնանման քաղաքներ կամ քաղաքներու դաշնակցութիւններ։ Այս դաշնակցութիւններէն ամէնէն նշանաւորը կը գտնուէր Հռոդոսի առաջնորդութեան ներքեւ։

Աղեքսանդրի բաժան բաժան եղած երկիրները կը նմանէին հիմակուան Եւրոպայի։ Բաժնուած էին մեծ ու փոքր պետութիւններու և իւրաքանչիւր պետութեան գլուխները ամուսնութիւններով իրարու հետ ինսամիացած էին։ Ընդհանուր քաղաքակրթութիւն մը կար և շահերու կապակցութիւն մը բարբարոսներու և ոչ-Հելլենութերու դէմ, ինչպէս Հռովմք։ Խոյնպէս գոյութիւն ուշնէին ներքին նախանձներ ու պայքարներ։

Զ 13. ԳԱԼԻԼՅԱՆԱՆ. ԱՐԵՎԱՆԱՆՔ. — Երրորդ դարու պատմութիւնը բաժան երկիրներու պատմութիւնն է. բայց դէպք մը միայն ընդհանրական է, այն է Գալիխական արշաւանքը, որ տեղի ունեցաւ 278 թ. Ա.։ Այն ժամանակէն ի վեր երբ Սկիւթացիք Պարսկաստան արշաւեցին, բարբարոսաց առաջին արշաւանքն էր այս արեւելեան աշխարհի վրայ։ Դար մը առաջ այս Գալիխական թափառական ցեղերը արշաւած էին հիւսիսային Իտալիոյ վրայ և կողոպտած Հռովմք։ Հիմա յառաջացան դէպի Մակեդոնիա, ոտնակոխ ըրին Յունաստանը մինչեւ Գելֆիս։ Անաւոր կոտորածներէ ու կողոպտաւներէ յետոյ արհաւելիրքը Սոխա տարին։ Այնուհետեւ

Յունական աշխարհի բոլոր մեծ միապետները իրենց զէնքն ասոնց դէմ դարձուցին, մինչեւ որ Գալլիացիները Փոքր Ասիոյ մէջ խաղաղ գաղթականութիւն մը հիմնեցին, որ կոչուեցաւ Գաղատիս (Էնկիւրի)։ Այս արշաւանքները Յունական հայրենասիրութիւնն արթընցուցին և ազգային գրականութիւնն ու գեղարուեսարը վերստին զարգանալ սկսան։ Մեռնող Գալլիացին և Ապոլլոն Պելլեսէր այդ ժամանակի արձանագործութեան հրաշալիքներն են, որ կը մնան մինչեւ հիմա։

Զ 14. ՀԵԼԼՅԱՆԱՆ. ԱՐԵՎԱՆԱՆՔ. ՎԱՆԿՈՒՄ. — Մօտաւորապէս 220-ին ընդարձակածաւալ Հելլենական աշխարհ սկսաւ արագօրէն քայլայիլ։ Այդ տասն Սուրբոյ, Եղիպտոսի և Մակեդոնիոյ գահերը երիտասարդ ժառանգորդներու մնացին, և այս երեք նոր միապետները ցոյց տուին այլասերում մը, որ յատուկ է արեւելեան իշխող ընտանիքներուն, որոնք քանի մը սերունդի փառքէ վերջ կ'իյնան։ Ճիշտ այդ թուականին էր որ Յունաստան այլեւս կորմնցուց իր անկախութիւնը և արեւելեան աշխարհը նոր ուժի մը տակ ինկաւ։ Վախտուն տարի առաջ Հռովմէական նոր իշխանութիւնը պայքար մէկց Մեծ Յունաստանի քաղաքներուն դէմ. անկէ յետոյ է որ պայքարը շարունակուեցաւ Արեւելիք։ անկէ յետոյ է որ պայքարը շարունակուեցաւ Արեւելեան Յոյն թագաւորութեանց դէմ. յետոյ տեղի ուշնեցան Փիւնիկեան պատերազմները Հռովմի և Կարքեդոնի միջնեւ։ Երկրորդ Փիւնիկեան պատերազմն ակսաւ 248 թ. Ա.։ և հետեւանքն այն եղաւ, որ Յոյն իշխանութիւնները մէկը մըւուէն յետոյ խառնուին պայքարի մէջ։

Ա. ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

**Չ 15.** Սուրբիա մեծ պետութիւններէն ամէնէն ընդարձակն էր : Իր մէջ կը պարունակէր Աղեքսանդրի Ասիական տէրութիւնը, բայցի քանի մը փոքրիկ իշխանութիւններէ Փոքր Ասիոյ մէջ : Իմսոսի ճակատամարտէն յետոյ Սուրբիա, Մակեդոննեան զօրապետներէն Սելևկոսին բաժին ինկաւ, և իր յաջորդները կոչուեցան Սելևկեան, որոնք ամրեցին մինչեւ Հռովմէական տիրապետութիւնը : Ասոնք ամէնէն աւելի աշխատեցան նոր քաղաքներ շինելու և յունական քաղաքակրթութիւնը տարածելու : Սելևկոս ինքը եօթանտառն ու հինգ քաղաքներ շինեց :

250-ին Հնդկական իշխանները վերստին գրաւեցին Բէնձապը, և Պարթեւներն յաւաջացան հիւսիս-արեւելքէն՝ տիրապետելով Բակտրեան նահանգներուն, և այսպէս Սուրբիա նախկին Ասիական պետութեան սահմաններուն մէջ պարփակուեցաւ, այսինքն Եփրատ-Տիգրիսի հովիար և բուն Սուրբիա, թէեւ տակաւին աշխարհիս մեծ պետութիւնն էր :

Երկրորդ Փիւնիկեան պատերազմէն յետոյ Սուրբիայ թագուորը Սննիբաղին ապաստանարան տուաւ : Այս բանը Հռովմէական գալրայթը հրաւիրեց Սուրբիայ վրայ և 490-ին Մագնիսիոյ ճակատամարտով շատ բան կորսընցուց, թէեւ Սուրբիա Հռովմէական պետութեան մաս չը կազմեց մինչեւ 63 թ. Ա.:

**Չ 16.** ԵԳԻԱՊԱՍՈՍ. — Եգիպտոս իր մէջ կը պարունակէր Կիպրոսը, և անորոշ իշխանութիւն մը ունէր Սուրբիայ և Փոքր Ասիոյ ծովեղերեայ քաղաքներուն վրայ : Աղեքսանդրի մահուանէն անմիջապէս յետոյ Պտղոմէոս ընտրեց Եգիպտոսը : Իր յաջորդները բոլորը Պտղոմէոսի

անունով կը ճանչցուին . ասոնք իշխեցին Եգիպտոսի վրայ մինչեւ որ Կղէոպատրա անձնատուր եղաւ Օգոստոս կայսեր (30 թ. Ա.), թէեւ արդէն բաւական ատենէի վեր Հռովմէական թէւարկութեան ներքեւ կը գտնուէր :

Առաջին Պաղոմեանք իմաստուն ու կորովի իշխողներ, էին . իրենց ձգտումն էր Եգիպտոսն աշխարհի վաճառականութեան, իսկ իրենց մայրաքաղաքը՝ Աղեքսանդրիան՝ մտաւոր կեղոն դարձնել : Պաղոմէոս Ա. հաստատեց զօրաւոր նաւային ուժ մը, վերաշնեց նաւահանգիստները և շինեց առաջին փարոսը : Պաղոմէոս Բ. որ կը կոչուէր նաեւ Թիլատէլֆոս (Եղբայրասէր) : բացաւ ներքաւովի հին ջրանցքը Կարմիր ծովին մինչեւ Նեղոս, շինեց ճանապարհներ և մեծ ուժ տուաւ կրթութեան : Պաղոմէոս Գ. պատերազմեցաւ Սուրբիոյ գէմ, յառաջացաւ մինչեւ Բակտրիա և իր վերադարձին Արարիոյ ծովեղերքներու աշխարհացոյց քարտէսը գծեց : Վերջին Պաղոմեանք տկար ու տիրահուչակ հրէշներ եղան թաղուած ամէն տեսակ ոճիրի և յիմարութեանց մէջ, թէեւ ասոնք իսկ կը քաջալերէին ուսուոմք :

**Չ 17.** ՄԱԿԵԴՈՆԻԱ. — Աղեքսանդրի մահուանէն յետոյ Մակեդոնիան զինուորական տեսակէտէն զատ ուրիշ ուշագրաւ բան մը չունէր : Իր բնական գիրքին պատճառաւ Յունական աշխարհի առաջին մասն էր, որ թշնամական յարաբերութեանց մէջ ինկաւ Հռովմի հետ : Փիլիպոս Ե. Փիւնիկեան երկրորդ պատերազմին ատեն Կարգեղոնին միացաւ (200 թ. Ա.): Հետեւանքն եղաւ պայքարներու շարք մը և Մակեդոնիա Յունաստանի ուրիշ մասերուն հետ Հռովմէական պետութեան մաս դարձաւ 146-ին թ. Ա.:

**Չ 18.** ՀՈՇԴԱՌՈՒ ԵՒ ՊԵՐԱՍՄՈՒ. — Բազմաթիւ փոքրիկ պետութիւններու մէջ այս երկուքն արժանի են

մասնաւոր ուշադրութեան։ Հոռդոս Եգիսհ ծովու մէջ գտնուող բազմաթիւ կղզիներու դաշնակցութեան մը գլուխն էր և Գ.րդ դարուն Միջերկրականի վաճառականութեան մէջ առաջնակարգ դիրք մը գրաւած էր։ Իր քաղաքականութիւնն էր անդորրութիւնը պահպանել և առեւտուրին ազատութիւն տալ։ Պերկամոմ փոքրիկ Յունական թագաւորութիւն մըն էր Փոքր Ասիոյ մէջ, որ իր իշխաններուն հանձարին չնորդիւ նշանաւոր եղաւ քաղաքակրթութեան և արուեստի մէջ։ Երբ կոփէր սկըսաւ Հոռվմի հետ Պերկամոմ դաշնակցեցաւ Հոռվմէացիներուն հետ և միշտ մնաց արտօնեալ պետութիւն մը։



#### Գ. ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

**219.** ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄ. — 280-150  
Ք. Ա. հելլենականութեան փառքին շրջանն է։ Ընկերութիւնը զարգացած է, կողմ դիրքը աւելի զօրացած, անհատական հարստութիւնը այնչափ շատցած է, որ մասնաւորներու տուներուն մէջ կը գտնուին այնպիսի արտադրութիւններ, որ նախկին ժամանակիներու մէջ պալատներու և տաճարներու մէջ միայն կարելի էր աենանել։ Միւս կողմէ բարձր դասակարգը շոայլ ու զեղլս կեանք մը կ'անցնէր, իսկ ընկերութեան ստորին դասակարգը անօթի և սպառնացող ամբոխ մը կը ներկայացնէր։ Բազմաթիւ զարգացած քաղաքներու մէջ հինգ գլխաւոր մտաւոր կեղբոններ կային՝ Աթէնք, Ս.լեքսանդրիս, Հոռդոս, Պերկամա և Սնտիոք։ Աղեքսանդրիոյ փառքը տեւական եղաւ, մինչ միւս քաղաքները ժամանակ մը փայլեցան և ասպա կորսնցուցին իրենց շուքը։ Սակայն Աթէնք միշտ գերազանց մնաց փիլիսոփայութեան մէջ և Հոռդոս՝ ճարտասանութեան։

**220.** ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Գրականութեան ու արուեստի մէջ նոր ձեւեր առաջ եկան, մասնաւորապէս՝ ա. Արձակ վիպասաննութիւն, սիրոյ և արկածախնդրական վէպեր, որ նախակարապետներն եղան մեր այսօրուան վէպին։ Բ. Հովուական բանաստեղծութիւն, որու մէջ մասնաւորապէս փայլեցաւ Թէոփրիտոսու, և որ մնձ աղգեցութիւն ունեցած է Վիրգիլիոսի վրայ. գ. Անձնական յիշատակարաններ։ Հին թատրերգութիւնը նոր ձեւ մը ստացաւ։ Թատրերգուները կը ծագրէին իրենց ժամանակի կեանքն ու սովորութիւնները։

Ընդհանրապէս գրական ընդհանուր միտումը աւելի քննադատական էր, քան թէ ստեղծագործական։ Հեղեղի նման գիրքեր երեւան եկան, սակայն ասոնք աւելի աչքի կ'իյնային իրենց ոճի տեսակէտով քան նիւթի։ Առաջ էր գրական քննադատութիւնը։ Քերականութեան գիտութիւնը զարգացաւ, և բանաստեղծներն առհասարակ լաւ ոտանաւորներ կը գրէին։ Մտաւորականապէս այս ժամանակը իր պակասութիւններով ու առաքինութիւններով շատ կը նմանի մեր ներկայ օրերուն։

**221.** ՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐՁԱՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ. — Նկարչութիւնն առաջնակարգ տեղ մը դրաւեց. Զելիքիս, Պարհասիոս և Ապէլէս երեք ամենանշանաւոր նկարիչներն էին, որոնք արուեստն իր կատարելութեան հացուցին։ Ժողովրդական պատմութեանց նայելով Զելիքիս խաղողի ովկոյզ մը նկարեց, այնքան բնական, որ թուչունները վար իջան կտցահարելու. իսկ Ապէլէս ձի մը նկարեց զոր ուրիշ ձի մը աեսնելով սկսաւ վրնջել։

Հակառակ անոր սակայն որ նկարչութեան աւելի ուժ կը տրուէր, այդ շրջանի Յոյն արձանագործութիւնը գե-

զարուեստի մնծագոյն արտադրութիւնները ունեցաւ : Բազմաթիւ փառաւոր արձաններ շինուեցան , այնքան առատօրէն , որ չատ մը արձանագործներու անունները կորսուած են այսօր : Մինչեւ հիմա մնացած արձաններէն նշանաւոր են Մեռնող Գալլիացին , Ապոլոն Պելվետէր , Միլօի Վէնիւսը (Աստղիկ) և Լաոկուն :

**222.** **ՓԻԼՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ . — Սոկրատի ժամանակէն ի վեր փիլիսոփաներն այլեւս դադրած էին իրենք իրենց մէջ քաշուած խորհուներ ըլլալէ և դարձած էին աշխարհիկ մարդիկ : Իրենց թաքստոցներէն դուրս գալով սկսած էին քարոզել ամէն կողմ և հետեւողներ ունենալ : Յաջորդութեան պատերազմներու շրջանին երկու նոր փիլիսոփայական սիստեմներ երեւան եկան՝ Եպիկուրեան և Ստոյիկեան դպրոցները : Ասոնց գլխաւոր հետապնդումը բուն իսկ ճշմարտութիւնը չէր , այլ թէ ի՞նչ է շիտակը . իրենք կ'ուզէին մարդկային երջանկութիւնն ու առաքինութիւնը քան գիտակցութիւնը :**

Եպիկուրոս Աթէնքի քաղաքացի մըն էր . իր սկզբունքն էր թէ ամէն մարդու նպատակը պէտք է ըլլայ երջանկութիւնը փնտոել : Բայց միեւնոյն ատեն գերագոյն հաճոյքը ձեռք բերելու է իմաստութեամբ ընարելով իմացականութեան և բարեկամութեան սուրբ հաճոյքները , և ոչ թէ այն հաճոյքները որ ստորին ախորժակներու գոհացում կուտայ : Ժողովական և առաքինութիւնը երջանկութեան միջոց կը համարէր : Ինք չափազանց պարզ կեանք մը կ'ապրէր ըսելով թէ հացի մը փշրանք և գաւաթ մը պաղ ջուր բաւական են մարդս Արամազդի չափ երջանիկ դարձնելու : Իր հետեւողները սակայն այնքան չափազանցութեան տարին իր վարդապետութիւնները , որ Եպիկուր ինքն անգամ կը դատա-

պարտէր զանոնք : Եպիկուրեանները ոչ մէկ գերագոյն իտէալի կը հաւատային և մահը ամէն բանի վերջը կը համարէին :

Եպիկուրի ժամանակակից էր Զենոն Ստոյիկոս , ուսուցիչ մը Աթէնքի մէջ : Իր հետեւողները առաքինութիւնը և ոչ թէ երջանկութիւնը կեանքի նորատակ կը համարէին : Եթէ երբեք երջանկութիւն պիտի գար , այդ հետեւանք պիտի ըլլար և ո՛չ թէ նպատակ . կը չեշտէին մասնաւորապէս մարդկային բնութեան վեհանձնութիւնը : Իմաստուն մարդը պէտք է որ ինքզինքը գերադաս համարէ բախտի պատահարներէն :

Ստոյիկեանները կը հաւատային թէ աստուածները արտայայտութիւններ էին աստուածային նախարինաւ մութեան մը , որ ամէն բանի բարի ըլլալու հրամայած է : Յունական և Հոռվմէական աշխարհի սմենաազնիւ նկարագիրները այս վարդապետութեան հետեւողներէն ելած են . սակայն Ստոյիկեանները կը հակէին ուրանալու մարդկային կեանքի աւելի ազնիւ և աւելի բարձր կողմերը : Ծնականները այս փիլիսոփայութեան հետեւողներ եղան . ասոնցմէ էր Դիոգիինս , այնչափ հռչակաւոր իր լապաերով ու տակառով : Թէ՛ Ստոյիկեանները և թէ Եպիկուրեանները մարդկային եղբայրութեան կը հաւատային : Փիլիսոփայութիւնը կրօնքի տեղ կեանքի առաջնորդը հանդիսացաւ . և յաջորդ դարերու փիլիսոփանները աւելի կղերական էին քան տաճարներու մէջ գտնուող քուրմերը :

**223. ՄԱՏԵՆԱԳԱՐԱԿԱՆՆԵՐ . — ԵԿ ԹԱՆԳԱՐԸՆՆԵՐ . — Նոր հաստատութիւն մըն ալ երեւան եկաւ , որ ներկայ համալսարանին ուանվիրան կը համարուի : Ասոր սկզբնաւորութիւնը Աթէնքի մէջ տեղի ունեցաւ : Պղատոն իր պարտէզներն ու կալուածները թու-**

զած էր իրեն հետեւողներուն՝ ակումբ մը կազմակերպելու համար։ Այժենական օրէնքը արտօնութիւն չէր տար խումբ մը մարդերու կամ ակումբի մը կալուածատէր ըլլալու՝ եթէ կրօնական կազմակերպութիւն մը չէր այդ։ Հետեւաբար այս ակումբը ինքզինքը ներկայացուց կազմակերպուած։ Մուսաներու պաշտամունքին համար, որոնք գրականութեան և ուսմունքի պաշտպան դիքերն էին և այս հաստատութեամբ Միւզիօն(թանգարան) անունը արբուեցաւ։ Ասիկա առաջին ճեմարանն էր, և ուսանողներու ու ուսուցիչներու առաջին կազմակերպութիւնը։

Այս գաղափարը անկէ ի վեր կ'ապրի։ Պազոմեանները Աղեքսանդրիոյ մէջ հիմնելով իրենց Միւզէօնը՝ հետեւցան անոր օրինակին ու անուան։ Վերջինս հարուստ հաստատութիւն մըն էր բազմաթիւ ուսանողներով. ընդարձակ գրադարան մը ունէր ուր կէս միլիոն հատորէ աւելի ձեռագրեր կային։

Ըսդօրինակիչները շարունակ նոր օրինակներ կը պատրաստէին իրենց քննադատական յաւելումներով։ Կային նաեւ դիտարաններ, բուսաբանական ու կենդանաբանական պարտէզներ, ուր աշխարհիս բոլոր կողմրէն խնամքով հաւաքուած էին հազուագիւտ բոյսեր ու կենդանիներ։ Գրադարանականներ և ուրիշ բանասէրներ, որոնք այս հաստատութեան մէջ կը գտնուէին, կը նմանէին հիմակուան համալսարանի մը ուսուցիչներուն, որոնք իրենց ժամանակը նուիրած էին ուսումնականիրութեան։

**224. ԳԻՏՈՒԹՅԱՆ.** — Գիտութիւնը նախակին ժամանակներու հետ բազդատելով շատ աւելի առաջ գնաց։ Բժշկութիւն, վիրաբուժութիւն, բուսաբանութիւն և մեքենագիտութիւն առաջին անդամ երեւան եկան որպէս գիտութիւններ։ Միրակուսայի մէջ Արքի-

մեդիկ գտաւ տեսակարար կշիռ և այրող ապակիները, որոնք պաշարման ատեն զօրաւոր զէնքեր դարձան։ Եւիլիսէս Աղեքսանդրիոյ մէջ գրեց երկրաչափութիւնը, որ քիչ փոփոխութեամբ հիմա կ'աւանդուի մեր գրականութեան մէջ։ Երադոսինէս, Աղեքսանդրիոյ գրադարանագեաը, աշխարհագրական գործ մը գրեց և աստեղագիտական նուրբ գործիքներ հնարեց, աշխարհի շրջագիծը չափելու ձեւ մը գտաւ, որուն արդիւնքը մօտաւորապէս շխատ էր։ Քիչ յետոյ Արիստարկոս յայտնեց այն միտքը թէ «Աշխարհը կը դառնայ արեգակին շուրջը»։ Խպագարզոս խաւարումները հաշուեց, ցուցակագրեց աստղերը և «Աստեղագիտութիւն» անունով գիտական ուսումնասիրութիւն մը գրեց։ Խնքը կը համարուի Մաթեմաթիքական Աստեղագիտութեան, երկրաչափութեան ու Եռանկիւնաչափութեան հիմնադիրը։ Արիստոսէլ շատ փորձեր ըրած էր արդէն երկրի ձեւի մասին, որ ձանօթ է մեզի հիմա, և ինքն էր որ առաջին անգամ այն գաղափարն յայտնեց թէ մարդը եթէ եւրոպայէն դէպի Սրբւմուտք նաւարկէ կրնայ հասնիլ Ասիա։


Մատենագրութիւն. — Պուտարդու. Holm: vol. IV. — Draper; The Intellectual Development of Europe, I. 187-204. — Mahaffy; the Alexander's Empire. — Myers; Ancient history 286-349. — Grote; XII, 274-331. — Davidson; the Education of the Greek people, chap. VIII. — Seignobos; pp. 489-503. — Driault; Histoire de la Civilisation pp. 130-149.

Խմբագրելի նիւքեր. — 1. Աղեքսանդրիոյ թանգարանը եւ մատենագարանը; 2. Պատմութիւն Յունական գեղարուեստի եւ արձանագործութեան; 3. Աղեքսանդրիւն; 4. Պատմութիւն Յունական փիլիսոփայութեան; 5. Սովետստները; 6. Պատանի Զանապէսուրինը; 7. Յունական ընտանեկան կեանքը; 8. Սովորութիւններ (ամուսնութիւն, յուղագրկաւորութիւն ուշւ) 9. Դպրութիւնը Յունաց մէջ; 10. Առօրեայ հնանքը Աթէնքի մէջ։

Գ Լ Ո Ւ Ե Գ.

## Ե Ւ Ր Ո Թ Ա Կ Ա Ն Յ Ո Ւ Ն Ա Ս Տ Ա Ն

(ԱՂԵՔՍԱՆԴՐԻՆ ՄԻՒԶԵԻ ՀՐՈՄ)



**225. Գ Ս Դ Ա Բ Ս Ա Ս Ն Կ Ա Ս Տ Ա Ն Թ Ա Ռ Ո Ւ Թ Ի Ւ Ծ .** — Յունաստան Յաջորդութեան աղետալի պատերազմներու ատեն Եգիպտոսի, Սուրբոյ և Մակեդոնիոյ միջեւ կռուի դաշտ դարձած էր : Այս պայքարին պատճառաւ չատ մը քաղաքներ աւեր քանդումի մատնուեցան մինչեւ 280-ին, երբ Յունաստան Մակեդոնիոյ իշխանութեան տակն ինկաւ : Մակեդոնիա իր գերիշխանութիւնը հաստատուն պահելու համար, իւրաքանչիւր քաղաքի մէջ բռնապետ մը և պահակազօրք դրաւ : Սակայն Յոյները, որոնք երբեք հնագանդ հպատակներ եղած չեն, չուտով յեղափոխութիւն հանեցին օտար լուծին դէմ, և նոր կարգեր հաստատեցին Յունաստանի մէջ :

**226. Ա Բ Ս Ջ Ե Ս Ա Ն Ե Խ Ե Ց Ո Ւ Թ Ա Ս Ն Կ Ա Ս Տ Ա Ն Թ Ա Ռ Ո Ւ Թ Ի Ւ Ծ Ե Ր .** — Երրորդ դարուն (Բ. Ա.) Յունաստանի մէջ երեւան եկան երկու նոր դաշնակցութիւններ՝ Աքայեան և Ետոլիական : Ասոնք Յունական քաղաքական կեանքի վերջին փորձերը եղան : Մակեդոնական բռնապետութիւնը արծարծեց հելլենական հայրենասիրութիւնը և զարկ տուաւ ազգայնականութեան գաղափարի զարգանալուն : Յոյները չատ ուշ հասկցան թէ ազա-

տութիւնը պահպանելու համար միութիւնը անհրաժեշտ պահանջ մըն էր :

Աքայեան Դաշնակցութիւնը (281-146 Բ. Ա.) գարգացումն էր այն կրօնական կապին որ հինէն գոյութիւն ունէր Աքայիոյ փոքրիկ քաղաքներուն միջեւ, որուն միացան Պելոպոնէսի բոլոր նահանգները և քանի մը քաղաքներ սահմաններէն դուրս : Առաջին անգամն էր որ այսքան յաջող փորձ մը կ'ըլլար Յունական քաղաքները դաշնակցական կապով իրար միացնելու, յարգելով իւրաքանչիւրին սեփական իրաւունքներն և արտօնութիւնները :

Այս շարժումին գլխաւոր առաջնորդներն էին Արատու (271-213 Բ. Ա.) և Փիլոպեմեն, երկուքն ալ դաշնակցութեան ամէսէն վատահելի և կարող հրամանաւտարները . որոնք Յունական պատմութեան վերջին էջերը կը գրաւեն իրենց յաջող պետական կեանքով և փայլուն հայրենասիրութեամբ :

Ետոլիական Դաշնակցութիւնը կազմուեցաւ գրեթէ 280-ին և կը ներկայացնէր կելքոնական Յունաստանի լեռնաբնակ կիսավայրենի ցեղերը : Յեղապետները պետական մարդու հասկացողութիւն չունէին և այս դաշնակցութիւնը բնաւ Աքայեանին նման կարեւոր տեղ մը չէր բռներ, միայն զինուորական տեսակէտով Ետոլեանները ահարկու կուռողներ էին :

Հռովմ կործանեց այս երկու դաշնակցութիւններն ալ : 146-ին Հռովմէացիները գրաւեցին Կորնդոսը, որ այդ ատեն Յունաստանի ամենափայլուն քաղաքն էր և Աքայեան ամենակարեւոր դաշնակցը : Երիկ մարդիկը սպաննուեցան, կիներն ու տղաքը գերի ծախուեցան, տաճարներն և ուրիշ շէնքերը կրակի մատնուեցան և Կորնդոսի արուեստի հարուստ գանձերը Հռովմ իրկուե-

ցան։ Հին Յունաստանի քաղաքական կեանքի ողբերգութեան վերջին արարուածն էր այս։ Այսուհետեւ Յունաստանը պարզ Աքայիա ամունը կը կրէր և Հռովմէական կայսրութեան մէկ մասը կը կազմէր։

Մատենագրութիւն. — Պրուտարփու, Արանու, Ազիս, Կիլոմէն, Փիլոպեմէն. — Պոլիսիու, Պատմութիւն. — Mahaffy; *Problems, 176-186.* — Grenidge; *Greek Constitutional History, ch. VII.* Fowler; *City State, chs. X, XI.* — Freeman; *Federal Government.* — Holm; *History of Greece, IV.*

Ընդհանուր հրամաններ եւ հարցումներ. — 1. Թուէ՛ Պէլոպոնէսեան, Դիլոսի եւ Աքայեան՝ երեք գլխաւոր դաշնակցութեանց զարգացումը (development). — 2. Ի՞նչ դէպքեր տեղի ունեցան հետեւեալ թուականներուն (Ք. Ա.) 776, 496, 405, 371, 338, 222, 146. — 3. Թուէ՛ ժամանակագրական կարգով տասնեւհինու ժակատամարտները՝ տեղի ունեցած 776-146 Ք. Ա. — 4. Միկենեան, Աքայեան, Աթենական, Սպարտական եւ Յունա-Արեւելեան քաղաքակրթութիւնները. — 5. Սահմանադրակուն դրութիւնը ի՞նչպէս ծագում առաւ եւ զարգացաւ Յունուստանի մէջ. — 6. Բացատրէ՛, Եփոր, Արխոն, Եւբատրիտ, Բռնապետ, սակաւագիւտութիւն, տէքարիսի, Արքապաքոս, Ընդհանուր ժողով եւ հրամանատար. — 7. Ի՞նչ լրին Սոլոն, Պիսիտրատ, Կիսթենէս եւ Պէտիկէս. — 8. Թուէ՛ հինգ նշանաւոր հին Յոյները, անոնց գործն ու դերը. — 9. Սոկրատի կեանքը. — 10. Պղատոն եւ Արիստոտէլ. — 11. Յոյն փիլիսոփաները. — 12. Պատմաբանները. — 13. Հոմերոս. — 14. Յոյն գրականութեան պատմութիւնը. — 15. Յունական գեղարուեստի ու ճարտարապետութեան ժագումն ու զարգացումը. — 16. Յոյն կրօնի պատմութիւնը. — 17. Ոլիմպոսեան խաղերը. — 18. Դելֆեան պատգամը. — 19. Նախապաշտումներ հին Յունաց մէջ. — 20. Ազատութեան գաղափարը. — 21. Խամկավարական կարգերը. — 22. Կնոջ գիրքը հին Յունաց մէջ. — 23. Սպարտա եւ Աթէնք պատմութեան մէջ. — 24. Կըրթութիւնը Աթէնքի եւ Սպարտայի մէջ. — 25. Բարոյական սկզբառներ հին Յունաց մէջ. — 26. Յունական գաղթականութեան

պատմութիւնը. — 27. Արդի պեղումներ Յունաստանի մէջ. — 28. Ի՞նչ պիտի ըլլար հետեւանքը եթէ Պարսիկները յաղթող հանդիսանային Մարտական պատերազմներու մէջ. — 29. Հին Յունաստանի աշխարհագրութիւնը. — 30. Արդի Յունաստանի գիրքն ու քաղաքական կեանքը. — 31. Ի՞նչ եղաւ Պէլոպոնէսեան պատերազմին հետեւանքը. — 32. Մակեդոնիա. — 33. Աղեքսանդրի գերը պատմութեան մէջ. — 34. Հիմա ո՞ր կառավարութեանց Տերոք կը գըտնուին Աղեքսանդրի գրաւած երկիրները. — 35. Ի՞նչ բաժանումներ ունի Յունաց Պատմութիւնը :



ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ, ՅՈՒՆԱՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Ք. Ա.

- 2 5 0 0 — 4 3 0 0 Մըկենեան քաղաքակրթութիւն Եգեան ծովեց բբքին վրայ և զզիներու մէջ:
- 4 3 0 0 — 4 4 0 0 Ա.քայեան քաղաքակրթութիւնը:
- 4 2 0 0 — 4 4 0 0 Տրոլադայի պատերազմ:
- 4 0 0 0 Հոմերոսեան բանաստեղծութիւնք: Դորիական արշաւանքը:
- 4 0 0 0 — 9 0 0 Յունական գաղթականութիւններ կը հիմունին Եգեան կզզիներու մէջ և Ասիական ափունքին վրայ:
- 8 0 0 — 6 0 0 Յունական գաղթականութեանց տարածումը:
- 776** Առաջին Ոլիմպիական թուականը:
- 6 2 4 Դրակոն արխոն կ'ընտրուի:
- 594** — **593** Սոլն արխոն կ'ընտրուի:
- 5 6 0 — 5 2 7 Պիսիստրատ Աթէնքի մէջ:
- 5 0 9 Կիսթենէսի սահմանադրութիւնը:
- 5 0 0 — 4 9 4 Յոնիական յեղափոխութիւնը:
- 492** — **479** Պարսկական և կարքեդոնի յարձակումը:
- 4 9 2 Առաջին Պարսկական արշաւանքը:
- 490** Մարաթոն:
- 4 8 3 Արսոդիտս խեցեվճռով կը դատապարտուի և Թէմիստոկլէսի նաւային քաղաքականութիւնը կ'ընդունուի:
- 480** Թէրմոպիլէի ճակատամարտ և Սալամինէի նաւամարտ:
- 4 7 9 Պլատիս: Միկալէ:
- 4 7 7 Կելոսի դաշնակցութիւնը:
- 4 7 2 Թէմիստոկլէս խեցեվճռով կը դատապարտուի:

Ք. Ա.

- 4 6 4 Երկպառակութիւն Սպարտայի և Աթէնքի միջւ:
- 464** — **429** Պերիկլէսի առաջնորդութիւնը:
- 4 5 8 Երկար պարիսպներու կառուցումը:
- 4 4 5 Երեսուն տարուան զինադադարը:
- 4 3 8 Պարթենոնի կառուցումը կ'ամբողջանայ:
- 431** — **404** Պելագնէսեան պատերազմ:
- 4 2 9 Պերիկլէսի մահը:
- 4 4 5 — 4 4 3 Սիկիլէան արշաւանք:
- 4 4 4 « Զորս հարիւր» Աթէնքի մէջ:
- 405** Եկոսպոդամի:
- 4 0 4 Աթէնք անձնատուր կ'ըլլայ: Երեսուն բռնապեաներ:
- 4 0 4 — 3 7 4 Սպարտայի գերիշխանութիւնը:
- 4 0 4 Նահանջ բիւրուն:
- 399** Սոկրատի մահը:
- 3 9 5 — 3 8 7 Կորնդոսի պատերազմը:
- 3 9 3 Աթէնքի Երկար պարիսպները կը վերաշնուրին:
- 3 8 7 Անդակիտասի հաշտութիւնը:
- 374** Լեւկորա:
- 3 7 4 — 3 6 2 Թէրէի սոաջնորդութիւնը:
- 3 5 9 — 3 3 6 Մակեդոնիայ Փիլիպպոս թագաւորը:
- 3 4 8 Պղատոնի մահը:
- 338** Քերոնէայի ճակատամարտը:
- 336** — **323** Աղեքսանդր Մեծի իշխանութիւնը:
- 3 3 4 Կրանիկոս:
- 3 3 3 Իսոս:
- 3 3 2 Տիւրոսի պաշարումը: Հիմարկութիւն Աղեքսանդրիոս:
- 3 3 4 Արքելատ:
- 3 2 5 Նէտրիսնի Ճամբորդութիւնը:
- 3 2 3 — 2 7 6 Յաջորդութեան պատերազմները:
- 3 2 2 Արքատուէլի մահը:
- 304** Իպոս:
- 2 8 5 — 2 4 7 Պալոմէս Փիլադէլֆոս:
- 2 8 0 Աքայեան դաշնակցութիւն:

Ք. Ա.

278	Գալլիական արշաւանքը:
245	Աբատոս, Աբայեան դաշնակցութեան հրամա- նատարը:
241	Աղիս Սպարտայի մէջ. մահը:
235	Պայքար Աբայեան դաշնակցութեան և Սպար- տայի միջեւ:
220	Յունա-Արեւելեան թագաւորութեանց տկարա- ցումը:
<b>146</b>	Կորնդոսի կործանումը:

---

## ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿԸ

ՑԱՐԱԶԱՐԱՆ

Էջ  
Ե-է

## Ն Ե Բ Ա Ծ Ո Ւ Թ Ի Ի Ն

ԳԼՈՒԽ Ա. — ԵՍԽԱՊԱՏՄ. ԺԱՄՄԱՆԱԿՆԵՐ 9— 23

## Մ Ա Ս Ն Ա.

### ԱՐԵՒԵԼԵԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ

ԳԼՈՒԽ Բ. — ՀԵԴԱՍՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ	24— 28
ԳԼՈՒԽ Գ. — ԵԳԻՊՏՈՍ	29— 53
ԳԼՈՒԽ Դ. — ԵՓՐԱ.Տ-ՏԻԳՐԻՍԻ ՀՈՎԻՏՏԻ	54— 73
ԳԼՈՒԽ Ե. — ՓԻԿՆԻԿԵՑԻՔ	74— 80
ԳԼՈՒԽ Զ. — ԵՓՐԱ.ՅԵՑԻՔ	81— 85
ԳԼՈՒԽ Է. — ՊԱՐՍԻԿՆԵՐ	86— 98
<b>ԺԱՄՄԱՆԱԿՆԵՐ. ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱԶԳԵՐՈՒ</b>	<b>99—100</b>

---

## Մ Ա Ս Ն Բ.

### Ց Ա Ւ Ն Ա Ս Տ Ա Ն

ԳԼՈՒԽ Ա. — ԵԵՐԱ.ՇՈՒԹԻՒՆ	101—105
ԳԼՈՒԽ Բ. — ԵԱԽԱ.ՊՈ.ՏՄ. ՅՈՒՆԱ.ՍՏԱ.Ն	106—119
ԳԼՈՒԽ Գ. — ԳԱ.Գ.Թ-ԱԿԱ.ՆՈՒԹԻՒՆՆԵՐ	
ԵՒ ՀԵԼԼԵՆ ՄԻՈՒԹԻՒՆ	120—130
ԳԼՈՒԽ Դ. — ՔԱՂ.Ա.Ք. ԵԵՂ.Ա.ՓՈԽՈՒԹԻՒՆ	131—134
ԳԼՈՒԽ Ե. — ՍՊԱՐՏՈ	135—141

ԳԼՈՒԽ Զ. — ԱԹԷՆՔ ՄԻՆՉԵԿ ՊԱՐՍԱ- ԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ 1000—500 (Բ. Ա.)	142—158
<b>ԱՄՓՈՓՈԽ 1000—500 Բ. Ա. ՇՐՋԱՐԵ</b>	<b>159</b>
ԳԼՈՒԽ Է. — ՄԱՐՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ 160—176	
ԳԼՈՒԽ Ը. — ԱԹԷՆՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 478—404 Բ. Ա.	177—181
ԳԼՈՒԽ Թ. — ԱՌԱՋԻՆ ՊԱՅԻԲԱՐ ՍՊԱ- ՏԱԾԻ ԳԵՄ (464—445 Բ. Ա.)	182—186
ԳԼՈՒԽ Ժ. — ՊԵՏՈՒԹԻՒՆ ԵԿ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ԽԱՂԱՎԴՈՒԹԵԱՆ ԱՏԵՆ	187—208
ԳԼՈՒԽ ԺԱ. — ՊԵԼՈՊՈՆԵՍԱՆ ՊՏՐՁՄ. 209—215	
ԳԼՈՒԽ ԺԲ. — ՍՊԱՐՏԱԿԱՆ ԳԵՐԻՇԵԱՆ- ՆՈՒԹԻՒՆԸ (404—374 Բ. Ա.)	216—224
ԳԼՈՒԽ ԺԳ. — ԹԵԹԻԿ ԳԵՐԻՇԵԱՆԹԻՆԸ. 225—226	
ԳԼՈՒԽ ԺԳ. — ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵ- ՏՈՒԹԻՒՆԸ	227—231

---


### ՄԱՍՆ Գ.

#### ՅՈՒՆԱ-ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱՇԽԱՐՀ


ԳԼՈՒԽ Ա. — ՍՐԵԲՐԱԿԻ ԵԿ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԽԱՅԱՆՈՒՄԸ	232—244
ԳԼՈՒԽ Բ. — ՅՈՒՆԱ-ԱՐԵԲԻՆԵԱՆ ԱՃ- ԽԱՅԱ ՄԻՆՉԵԿ ՀՈՌՎՄ. ՏԻՐԱՊԵՏ. 245—255	
ԳԼՈՒԽ Գ. — ԵԿՐՈՊԱԿԱՆ ՅՈՒՆԱՍՍԱՆ (Աղեքսանդրին մինչեւ Հռովմ)	256—259
<b>ԺԱՄՄԱՆԱԿԱՎՐՈՒԹԻՒՆ ՅՈՒՆԱՅ ՊԱՏ- ՄՈՒԹԵԱՆ</b>	<b>260—262</b>

---

## ՀԻՆ ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵՍԸ







«Ազգային գրադարան



NL0402836

